



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1947
1948

84
L-24



ՀՈՅՏ ՄՐՅ

ՀԵՂԻՆԱԿ ՏԻԿԻՆ ՏԸ ՎՈՒԻԹ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ Ի ԳԱՂԴԻԵՐԵՆԵ



ԶՄԻՒՐԱԽԱ

ՏՊԱԳՐԱԿԹԻՒՆ ԵԳՐԵՐՑ ՏԵՑԵԵՆ

1880

ՀԵՂ
ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ Ի ՖԱՌԱԴԱՐԱՐՈՒԹ

ԱՐԱՐԱՐ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ Ի ՖԱՌԱԴԱՐԱՐՈՒԹ

0681

ՅԱՌԱՋԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Ազգային վերանորոգումը մի միայն չա դաստիարակութեամբ կրնայ ձեռք բերուիլ , եւ ինչպէս յայտնի է դաստիարակութիւնը երկու թեով կրնայ իւր անհուար ուղղութիւնը առնուլ , այսինքն ընտանիքի եւ դպրոցի միջոցաւ :

Ապագայ սերունդին կրթութեանը զբաղեցնէ հանդերձ կը պարտարինք ընտանիքներու . վրայ եւս մեր ուշադրութիւնը դարձունել : Անկարելի է մեր առաջադրեալ նպատակին հասնիլ , եթէ դոյզն ինչ մեր ընտանեաց բարոյական կեանքին ոժ չըտանք : Վասն զի գաւակաց մաքուր դաստիարակութիւնը ընտանիքի ծոցէն կը բդիսի , առանց բարեկիրթ ծնողաց բարեկիրթ զաւակ ունենալց խիստ հազուացինուր է : Այս պատճառաւ հայ ընտանիքն այ պէտք է որ ՚ի չա անդր բարեփոխում մը առնու :

Ուստի ներկայ թարգմանութիւնս ազնուախոն բարեկամի մը խրախուսանք լրացցնեյով . Մեծարգոյ եղբարք մի կամ կամ արժանական պատեցին հրատարակել , յուսաչով որ թէ ընտանեաց եւ թէ ծաղկահասակ սերունդին կարեւոր դաս մը կրնայ չչաւ :

Արդ , խոնարհաբար սոյն երկասի բութիւնս իմ սիրելի ազգիս նուիրելով , ՚ի սրտէ կը փափաքիմ որ մեր մէջն այ կչիզաքէթի պէս խոհական , անձնուեր եւ եղբայրասեր օրիորդներ զարգանան , որպէս զի Պետրոսի , Մարկոսի և Հենրիի պէս որք պատանիք անխնամ չք մնան եւ առաքինութիւնն այ իւր զարգք բնդունի :

Վ . Կ .

Եւ վերստին նա մտախոհութեան մէջ ընկղմեցաւ ։ և Քանի
մը վայրկեան անցնելէն ետքը՝ դուռը անձայն և արագապէս
բացուելով, քան տարեկան բարձրահասակ և անձնեայ երիտա-
սարդուհի մ'եկաւ իւր մօրը բազմոցին ստորոտը նստաւ։ Ելի-
զարէթ սեւ մազերով՝ բաց-կապսյտ աշերով օրիորդ մ'էր, որ
երբչսաստիկ յուղունք մ'ունենար կըզրդուուէր, և ընդհանրա-
պէս իւր անտարբեր նայուածքը խանդային զօրութիւն մը կ'ար-
տայայտէր։ Բայց այս միջոցին հանդարտ էր, և լոռութեամբ
մօրը ձեռքերը կըզգուէր, ու մեքենայաբար կըխալար անոր նի-
հար մատերուն վրայ գտնուած մատանիներով։ Ելիզարէթ չը
հարցուց թէ ինչու համար զինքը կանչած էր մայրը, կար-
ծես թէ մայրն ալ անոր ներկայութենէ զոհ եղած՝ ոչ ևս կը
խօսէր։ Ելիզարէթ անտեն զլուխը վեր վերցուց, վասն զի բազ-
մոցին բոլորտիքը տիրող տեսակ մը մ՛թութեան՝ իւր աշերը վար-
ժուած էին, անկէ զատ սրահին կանմեղներուն կենդանի ճլուսոյ
հառադայթներէն մին՝ հողմարդելին մէկ ճեղքէն հիւանդուհոյն
հակատին վրայ կըցոլանար։ Այս լուսոյ շնորհիւ մէջ տեղը
ուրիշ բան չէր երեւար, բայց միայն ծանր հիւանդ մը կար
հօն տարածուած։

Ծաշկահասակ օրիորդին սիրուը յօշուեցաւ, կարծեց թէ
հողմարդ մը կը տեսնէ։ Բնագդմամբ մը ուր ելաւ կանթեղը
տեղէն փո խելու համար, որու լոյսը մօրը աշերը կը խոնջե-
ցնէր։ նորէն եկաւ, սիրու ահ ու դողի մէջ՝ իւր աթոռա-
կին վրայ նոտաւ։ Ակարձեմ այս դիշեր, աւելի անհանդիստ
էք մայր իմ։ Տ ըստ ելիզարէթ՝ անոր բազմոցին վրայ ծոռե-
լով։ Հիւանդուհին չէր իրնար խօսիլ, բայց լսեց արտաքոյ
կարդի խանդալատանաց խզդուկ հառաջնք մը։ Երբ աղջիկը
հողմարդել վարադոյրին ետին կ'անցնէր՝ նորէն բացաւ նա իւր
փակած աշերը։ Ը Շուտով ամէն ինչ կը լմնայ, Տ ըստ ծանր
իերպով մը, և որպէս թէ ինքինքին հետ կը խօսէր։
Ելիզարէթ դունատեցաւ, և մօրը մեւը բրնձով՝ ակաւ
երակին անկանոն և տկար զարկը համբել, որ կարծես թէ
հետշետէ զէպ ՚ի վախճանը կ'ընթանար։ Այն հիւանդու-

թիւնը՝ որ այնչափ երկար ատենէ ՚ի վեր Տիկին տը Պանվիլի
առողջութիւնը մաշեցուցած էր, դրեթէ իւր զործը գլուխ կը
հանէր։ Բայց ինքը արդիլած էր բժշկին՝ իւր զաւակացը խօ-
սելու, խոստանալով թէ ինքը անձամբ պիտի ըսէ անոնց իւթ-
վլուանգաւոր վիճակը։ Ծերունի բժիշկը հնազանդելով հիւանդ
տիկինոջ՝ թէ ելիզարէթի և թէ իւր եղարցը հարց ու փորձէն
կը խուսափէր։ Բժիշկը երբ Պ. տը Պանվիլի սենեեալը մտաւ,
իւր կնոջ վտանգաւոր վիճակը իմացունելու համար, Պ. տը
Պանվիլի երկու մաթեմաթիքական խնդիրներու վրայ կ'զբաղէր։
« Զը հասկցաւ ըսածս, գուցէ չը լսեց, » Տ ըսէլով բժիշկը
դուրս ելաւ, և նա իւր կարծիքին մէջ սխալած չէր։

Ելիզարէթ ոչ այնքան բացատրութեանց պէտք ունէր, վա-
սըն զի իւր մօրը պարզ խօսքերը՝ իւր աչերը ծածկող քօղը
պատուած էին։ « Նա կ'զգար արդէն որ իրեն այնչափ սիրելի
եղող կեանք մը, ձեռքէն խելու վրայ էին, առանց կարող
ըլլալու իւր հոգածութիւնները առատապէս մօրը վրայ ՚ի գործ
գնել, և իւր անձնանուիրութիւնը նմա յայտնել։ առանց կա-
րող ըլլալու նաև զէթ իւր սիրոյն մեծութիւնը ցուցընել։
Բայց ծաղկահասակ օրիորդը անմոռունչ կը յուզուէր, և հի-
ւանդ մօրը ձեռքերը իւր ձեռաց մէջ առնլով՝ կը համբուրէր,
և կաթիլ մը արցունքով երեսը թրջուած չէր։ Բայց միայն
իւր աննման քաղցը նայուածքը՝ անոր վրայ սեւեռած՝ մօրը
ամենափոքը շարժումները կը դիտէր, իրը թէ կ'ուզէր դառն
ճշմարտութեան խորը թափանցել, և մի և նոյն ատեն վայե-
լել նաև մահուան իրեն թողուցած վերջին վայրկեանները։

Տիկին տը Պանվիլ կը հասկնար Ելիզարէթի վրդովումը՝
առանց անոր հաղորդ դտնուելու, վասն զի մորմոքումի ժամը
անցած էր իրեն համար։ Իւր յաւէտ տկար և հեղ հոգին
հիւծման այն աստիճանը հասած էր, ուր բուռն յուզմունը մը
այլ ևս հնարին չէր։ Բայց այսու ամենայնիւ որոշած էր իւր
աղջկան հետ խօսիլ և նմա իւր վերջին խրատները տալ, քանի
որ տակաւին կարողութեան վերջին մնացորդ մը կը կրէր իւր
վրայ։ Մայրական սէրը՝ զզուշութեան և երկչոտութեան,

ինչպէս նաև իւր ունեցած տկարութեանը վրայ յաղթող կը հանդիսանար :

« Ելիզաբէթ , ըստ նա քաղցրութեամբ , քեզ կը թողում՝ նղայրներդ խնամելու և սիրելու հոգը , նոյնպէս քեզ կը . յանձնեմ հայրդ , իմ տեղու շատ յայտնի պիտի չըլլայ : » Զայնը նուաղեցաւ , և վայրիեանէ մը ետքը նորէն սկսաւ խօսիլ ծանրութեամբ , ակնարկ մը նետելով անցեալին վրայ . « Երբ տակաւին դեռահաս էր՝ ահ կը պատճառէր ինձ քու հայրդ , նա այնչափ գիտուն էր , որ ամեննին իւր սենեակէն դուրս չէր եներ . . . երած շտութիւնը չը սիրէր , դաշնակս տակնութրայ կ'ընէր , խեղձ հայրս , որքան կը սիրէր երաժշտութիւնը : Երբեմ կը զուարձանայի ընկերութեանց մէջ , վասն զի դեղանի էի այն տտեն . . . : » Այս միջոցիս նա մեղմաբար ժպակելով յաւելցուց : « Կը սիրէի պարելը և այս ամենը հօրդ ձանձրոյթ կը պատճառէր : Եթէ ուզէր թոյլ կ'ուտար ինձ դուրս ենել մօրս հետ . . . խեղձ մայր , եթէ հիմայ հնա զսնուէր . . . : »

Ելիզաբէթ՝ լուսութեամբ մտիկ ընելով այս հատ ու կտոր յայտնութիւնները , առաջին անգամն էր՝ որ իւր հօրը և մօրը վրայ տեղեկութիւններ կ'առնոյր , այդ քաղաքավար ցրտութեան մթնոլորտին մէջ զարդացած էր նա , առանց զայն հասինալ կարենալու . նոյնպէս առանց խորհելու թէ ամեն ընտանիք արդեօք նոյն կերպով կ'ապրէին : Այս միջոցիս տեսնելով մօրը գէմքին ծիրութիւնը և աչաց թալկացումը , մտովին իւր հայրը կ'ամբաստանէր :

Հիւանդ մայրը վերստին սկսաւ խօսիլ .

« Երբ զաւակներս ունեցայ ոչ ևս կը ձանձրանայի , բայց ստէպ կը հիւանդանայի : Երկար ժամանակէ ՚ի վեր կ'զգայի ուժաթափ ըլլալս . երբ փորձ կը փորձէի ձեզի դաս տալ , դուք չէիք հնազանդէր ինձ :

Հայրերնիդ տեսնելով որ դուք բան մը չէիք սորվեր , եղայրներդ գիշերօթիկ վարժարան մը զրաւ , ապա համալսորան :

Որչափ որ կրնայի երկար ժամանակ չէնրիս քովս պահեցի , երբ նա ևս մեկնեցաւ , մի միայն գու մացիր քովս , և օրիորդ Տէրիէն բոլոր օրը զգեղ կը հսկէր : Դու երաժշտութիւնը չէիր սիրեր . գու կը գժկամակէիր՝ երբ դաշնակիդ դասը սորվելաւ խօսքը ընէին :

Քանի որ փոքրիկ չէնրին տակաւին վարժարան գացած չէր , կարող էր երգել , անոր վրայ մնձ վատահութիւն ունէի : Դու չես հաս կնար այս ըստաներս , երբ մէկը երաժշտութեան սիրահար է , ամէն բան կը մոռնայ և ինքզինքը դրախտին մէջ կը կարծէ : »

Բաղնոցին վրայ գլուխը վեր վերցուցած՝ անարատ ուրախութեանց յիշատակովը աշերը կը փայէին , զոր իրեն սիրելի եղած արհեստէն քարշած էր . արհեստ՝ որ կը կարծէր մի միայն անմահութեան համար սահմանեալ :

Խեղձ մօրը կեանքը գունատած և տիրած էր , յափտենական կենայ յոյսը՝ իւր աշացը մէջ չէր հառաղաթեր : Բայց ի երկ երկնից վրայ կը խորհէր , երեւակայութեամբը կը նկատէր ոսչ կեղէն տաւիխները և սուրբ օրհներգութիւնները , այսպէս հառաջելով մը փուռեցաւ ինկաւ բարձին վրայ :

« Քու հայրդ զրահաշիւէն զատ բան մը չէր սիրեր , » մըմուաց նա : Ապա շուա մը գէպ ՚ի աղջկան գառնալով , « Եթէ գէթ գնւ սիրէիր այս սարսափելի զրահաշիւները , բայց ինո՞ց համար ուսում մը չէ . երբէք չը կրցայ թօւաքանական բաժանում մը ընել : »

Ապա միջոցին անսովոր կերպով կը փայէին Ելիզաբէթին աշերն , ծառելսվ գէպ ՚ի իւր մօրը՝ ըստ նմա , կէս ձայնով մը և փոքր ինչ ժպտելով : « Ես գիտեմ բաժանում ընել . » ապա քաջալերաւելով Տիկին ոը զանգիլի հարցափորձին նայուածքէն : « Գրահաշիւները կը սիրեմ , և մինակս երկու տառիկէ ՚ի վեր կը սորվիմ : »

Կար մօրը ըրթանց վրայ հակար տեսակ հարցումներ կը դիզ:

ուելին, ինքզինքը այն առանձնութեան համար կը մեղադրէր, ուր իւր ամսւսինը թողոցած էր, և այն անտարբերութեան մասին՝ որով իրարու կենակցութենէ բաժնուելու հաւամութիւն տուած էր նա և կը զարմանար որ այսքան չոր ու ցամաք ուս սում մը՝ կրնար հաճութիւն պատճառել կնոջ մը, մանաւանդ խր աղջլան :

Պ. աշ Պանվիլի անիրաւութիւնները մոռցուած էին, Էլիզարէթ ամէն բանի համար տեղի պիտի տար անոր, « Գու պիտի ջանաս քիչ մը աշխատիլ հօրդ հետ մէկտեղ, վասն զի դու անոր կը նմանիս . » թոթովեց նա թոյլ կերպով, առանց կարող ըլլալու իւր խաւն 'ի խուռն յուզմունքները բայցարել, վասն զի ըրած խօսակցութենէն ուժաթափ եղած էր :

Էլիզարէթ սաստիկ կարմրեցաւ . « Հայրս կը ծաղրէր տղիւ տութիւնս, » ըսաւ նա, բայց իւր ճակատին վրայ ազգու որու շում մը կը կարդացուէր, արդէն որոշած էր իւր կապերը խել, ամէն գծուարութեանց յաղթել և ամէն խոչ և խուժ ոտքի տակ առնուլ, դուցէ օր մը հայրը չափափ մեղադրէր իւր Ճիղերը : Տիկին ար Պանվիլ իւր ձեռքը մեղմորէն աղջկան վիզը գրաւ, « Թուղ Աստուած պահէ զքեղ զաւակս, » ըսաւ, գորովալիր ճայնին հետ վեճմ օրհնութիւններ խառնելով : « Սա արդէն իւր վախճանին մօտեցած ըլլալով, Էլիզարէթ մեծ նեղութիւն կրեց իւր մայրը մինչև անկողին տանիլը :

ՊԼՈՒԽ Բ.

ԱՐԹՍԲՔ

Էլիզարէթի մայրը ոչ ևս պիտի ենէր այն անկողինէն, ուր աղջիկը այնչափ ահարկունախաղցաց մներով՝ զնա տարածաւած տեսած էր : Այնչափ վաղ ընդ փոյթ նիշարցած էր,

որ Էլիզարէթ կը կարծէր թէ անոր կեանքը արադապէս պիտի թաղուի անջրպեսութեան մէջ : Ամէն վայրկեան՝ մօրը քնացած ատենը, ծաղկահաս աղջիկը կ'ելնէր անոր ցուրտ ձեռքերը և զունատ դէմքը կը ջշափէր, ապահով ըլլալու համար՝ թէ տակաւին կը շնչէր նա : Տկար հառաջանք մը, « թեթև սարսուու մը, և ահա, գողդոջուն հողին, մտաւ յաւիտենակաւ նութեան մէջ . Թողլով իւր մաշկանացու մարմինը աղջկան բազկացը մէջ, որ այն վսեմ վայրկեանին՝ առանձին քովը կը գտնուէր : Բայց իւր վշտաղին անձկութեան մէջ՝ յիշելով Բասբալայ այն աշարկու խօսքը թէ, « Մինակ պիտի մեռ նիմ, » անչնչացեալ մարմնոյն առջե՝ ուրուականի մը պէս կը կանդնէր, և կը փափաքէր Էլիզարէթ ընկերանալ իւր մօրը հետգեղ ՚ի մահուան խաւարալին հովիտը, անձամբ առաջնորդելով իւր մայրը՝ Աստուծոյ ոտից առջե : « Մինակ է մինակ է, կը կրկնէր, ոչ ևս կ'զգայ մայրս, որ ես հոս ներկոյ եմ : »

Խեղճ օրիորդը տակաւին չէր գիտեր Աստուծոյ մեծութիւնը և ամենութեքութիւնը, և որու սէրը ամէն անջրպետ կը լեցունէ : Բայց Տիկին տը Պանվիլ իւր կենաց վերջին օրիորդն մէջ՝ այս վսեմ միսիթարութիւնը ընդնշմարած՝ և իւր երկուու հողին Տիկոնջը յանձնած էր :

Էլիզարէթ առանձին իւր մօրը անկողին քավ կ'արտասուէր, Մինչեւ օրհասական վայրկեանը՝ Պ. աշ Պանվիլ որ և է ուշադրութիւն մը ըրած չէր իւր կնոջ վիճակին վրայ :

Դա արդէն ընտելացած էր երկար տասենէ ՚ի վեր իւր կինը վշտակութեան մէջ տեսնելով, տան կտուավարութեան մէջ համեստ և անուղղակի մաս մ'առնելով՝ ճաշի ժամանակ չէր զարմանար անոր բացակայութեան վրայ, հազիւ կ'ընդնշմարէր, թէ նա սեղանակից չէ իւրեն : Էլիզարէթ անոր դիմացը նստած էր, այն աղջ, ուր իւր հայրը ոութրութիւն ունէր տեսնել իւր կինը, և իւր աղջիկին ըւութիւնը՝ իւրեն առելի ձեռք կ'ուտար ։ Քան իւր կնոջ տկար շատախօսութիւնը, դոր իւր ցուրտ ընմացքովը չը կրցած էր սրբազնել : Ատեն մը երբ նա հօրը և մօրը պաշտպանութեան տակ կ'ատրէր, Մարիամ Տըլաչէ, զիտէր թէ

իր ամենափոքը ակնարկութեանց մատիկ կ'ընէին , Տիկին տը Պանվիլ ըլլալով՝ կը շարունակէր իւր մանր դիտողութիւնները և աննշան խորհրդածութիւնները , որը առանց նկատողութեան առնուելու ընդհանրապէս անպատճախանի կը մնային :

Այսպէս լուակաց ճաշէ մ'ետքը , Պ . աը Պանվիլ իւր կնոջ սենեակը՝ կը մոռնէր , և սովորաբար անոր անկողնոյն քով՝ կը նստէր , ընդհանրապէս առանց խօսելու , զրաղեալ կերպարանքով՝ ապեղանին վրային բան մ'առնլով , անոր հետ կը խաղար . Ապա դուրս կ'ելնէր կիրթար : Ա'չ բժշկին երկիւղալի նախազգացումները , ոչ Էլիզարէթին տաղնապալի Ճիզերը , կարող եղած էին՝ գիտութեան խորը ընկղմած մտքի մը՝ անզգայութեան յաղթել : Խըթ իւր աղջիկը մահուան գոյնը առածի պէս դեղնած՝ բացաւ իւր հօրը սենեակին դուռը , և 'ի խորոց սրտէ պոռալով մ'ըստ . « Հայր իմ՝ մեռաւ մայրս . » թէն շանթահար եղաւ նա , բայց իւր սովորական սաստիկ զբաղումն բուլորվին չըսմափեցաւ : Էլիզարէթին ետևէն զնաց կնոջը սենեակը . Վայրկեան մը իւր բնական անզգայութեամբը նկատեց կենակին անշունչ մարմինը , որու աւանց վերջնին հրածարական բարել տալու ձգած էր որ մեռնի : Ապա իւր խուցը քաշուելով՝ չուզեց ճաշի ներկայ դանուիլ :

« Անիկայ գծուարին խնդրոյ մը լուծումը փնտուելով՝ ինքնինքը սիստի միհթարէ . » կ'ըսէր իւրովի Էլիզարէթ դառնութեամբ . որ հօրը բուռն եռանդը կը հասկնար , և որու սիրտը աւելի բարձր կը խօսէր քան թէ միտքը : Էլիզարէթ իւր եղբարց վրայ կը մոռնէր , որ շատ ուշ մարդ զրկած էր զպրոց զանոնք բերելու . վասն զի Պ . աը Պանվիլ չէր ուզեր որ մէկը անոնց ուսմանը արդեւք ըլլայ , « Անոնք իրենց մայրը կիրակի պիտի տեսնեն , » սպատախանած էր նա իւր աղջկան պշերանացը : Գիտունը դպրոցի տւոց աղմուկը միտքը բերելով կը դուար :

Ննջեցեալ տիկնոջ երեք տղաքը պիտի հասնէին . Մարկոս տպան և վից տարեկան հասակովը , զուտրթ բնութեամբը , իր աբութեամբը և յեղյեղուկ կիրբերովը , Պետրոս տասն և չորս

տարեկան աղջկան մը պէս սիրուն , բայց իւր մատղաշ կերպարանքովը՝ կատարեալ մարդումը պէս համարձակ , և զորոցական յաջողութիւններովը բոլորովին միտքը զբաւուած . Հուսկ ուրեմն ձէնրի , քնքուշ և քաղցրաբարց՝ իւր մօրը սիրական ղաւակը . տուանց երաժշտութեալն դաս առած ըլլալու երաժիշտ ծնած , բայց ընտանիքէն դուրս անձեռնահասոր և համար մ'առնելու , թէն ցուրտ և պառակտեալ ընտանիք մ'էր իրը : Որչափ որ իւր եղբարքը առանց դժուարութեան ընդունած էին գպրոցական կեանքը , ձէնրի մած նեղութեամբ կը պանէր սոյն կեանքին :

« Գոնէ մարդս կը խօսի ու կը խնդայ գասարանին մէջ , » կ'ըսէին Մարկոս և Պետրոս : Ձէնրին ալ շատ կը սիրէր խօսիլ խնդալը :

Բայց երբ մայրո իր քովը նստելով՝ իր վրայ նայէր , լուռութեամբ իսկ կ'երջանկացը նէր զինքը : Եւ երբ մօրը հետ առանձին ըլլար՝ երկար խօսեկցութիւններ և տղայտկան խորհրդածութիւններ մեղմով իրար կը յաջորդէին . Ձէնրի ինքնինքը երջանիկ կը սեսէր այն բազմոցին քով՝ և աղօտ Լոյսին մէջ , որ նոյն իսկ չէր ուղեր գաշնակ մոռիկ ընել , ըստ որում շատ ամիսներէ ՚ի վեր Տիկին տը Պանվիլ ոչ ևս երաժշտութիւն կը զարնէր ձէնրիին համար , միայն մօրը ներկայութիւնը , անոր ձայնը բաւական էին իր երջանկութեան համար :

Ահա այս պատճառու Էլիզարէթի սիրով կը տրոփէր , ննջեցելոյն սենեակը առանձին նստած ասենը , երբ ձէնրիի համարիլը և անոր զզակիք ցաւը միտքը կը բերէր :

Նա փորձ կը փորձէր աղօթել , և կ'որոնէր անցայտ կիրափը այն Աստուածը՝ որ իւր մայրը քովը առած էր :

« Եյն , ապահով եմ կը կրկնէր նա . որ մայրո հոսկէց աւելի երջանիկ է երկինքին մէջ , » բայց ին՛զ աղջիկը կ'զզար թէ առանձին մաւլը սարսափելի էր : « Հիմայ որդւ չետ խօսիմ , » կ'ըսէր իւրովի Ըռակացն Էլիզարէթ :

Բայց ամենէն արիասիրա մարդերն ալ՝ երբեմն իրենց վշտաց մէջ, մտերիմ բարեկամ մը փնտուելու պէտքը կ'զգան : Եթ առանձնակեցութեան վրայ մտախոչելու ատեն՝ խղճի խայթ մը ևս կը տանջեր ծաղկափթիթ օրիորդին սիրտը, յիշելով թե միենոյն դառն վիճակը՝ խիստ շատ անդամ իւր մօրը վրայ ալ ծանրացած էր :

Նա չէր զիտեր տակաւին՝ թէ մի միայն զաւակաց ներկայութիւնը կ'ամորէ մայրական ցաւերը, և թէ ամենէն դժնդակ գտղունիքները՝ զեռ քալել չը դիտցող անմեղ մանկանց ականչին փսփսալով, կիսով շափ կ'սփոփին այն ողորմելի կինները, որք չեն կտրող այլ ուրեք մտերիմ խորհրդակից մը գտնել :

Հնօրեայ սպանդոկին մեծ հրապարակին մ.ջէն՝ կառք մը կ'անցնէր, ուր տեղ Պ . տը Պանվիլ երկար ատենէ՝ ի վեր՝ իրեն բնակութիւն ընտրած էր . հեռու փողոցի աղմուկներէ և խանութներու սուտապատիր բաներէ : Էլիպարէթ կամացուկ մը աենեակէն գուրս ելաւ, վասն զի կ'ուզէր որ առաջին անդամ ինքը զիմաւորէ իւր եղբայրները : Պէտք չունէր աճապարելու, ինչու որ Պ . տը Պանվիլ արդէն իւր սովորական աշխատութեան սկսած էր . միայն երբեմն զառն յիշատակով մը կ'ընդհատէր իւր դործը . և Խեղճ Մարիամ » կ'ըսէր ու կը հառաչը, բայց իւր տղոց վրայ չէր մտածեր, արդէն մոռցած էր Էլիպարէթի խնդիրը՝ որ ըսած էր . և Հայր իմ կընամ մէ կը դրկել ու բերել տալ եղբայրներս :

Անոնք ամենքնին մէկ նախասենեակը կը մտնէին . Էլիպարէթ մէկ նոյուածքով կարդաց անոնց գէմքին վրայ՝ որ տակաւին իմացած չէին իրենց մօրը մահուան զայքը, զար լսելնուն պէս սարսափահար պիտի ըլլային :

Մարկոս անհանգիստ և տխուր էր, և մայրը տեսնելու աճապարանք մը կը ցուցընէր : Հենրին Լացած էր, բայց ետքէն ինքնինը միփելարած էր, ինչպէս որ անչափահաս աղայ մը կ'ընէ : Տակաւին չէր դիտեր նա դժբաղդութեան ինչ ըլլալ, և շուտով մը յոյս կ'առնուր :

Առանց բան մ'ըսելու Էլիպարէթին փարեցաւ, մօրը սենեակը տանող նրբուղին անցնելով : Պետքոս միայն շուտ մը հասկցած էր, իսկոյն իւր աշերը խոռոչացած և այտերը դեղնած էին . նայուածքը միանդամայն հաստատապէս և հետաքրքրութեամբ իւր քրոջ յառած՝ կարծես թէ կ'ըսէր նմա . « Լմնցաւ անանկ չէ, ոչ ևս մայր ունինք :

Բայց Էլիպարէթին դէմքը՝ Մարկոսը և Հենրին իսկ սարսափեցուցած էր : Երեց եղբայրնին կանկ առաւ, քայլ մը ետքաշուելով, « Արդ նա մոռած է , » ըսաւ կէս ձայնով . և այս խօսքերը արտասանած ատեն կը գողար : Արդէն Հենրին առանց բան մը հարցընելու՝ գուռը բացած էր, և խոռվեալ կը վազէր գէպ՝ ի մօրը սենեակը : Բայց Էլիպարէթ դուրս ելած ատեն՝ բնագդմամբ մը առաջին անգամ ըլլալով՝ գուռը բալլիքած էր : Հենրին սաստիկ վաղելէն արդիւուեցաւ, վասն զի Էլիպարէթ թեսերը բացած զայն զրկել կ'ուզէր, բայց մանուկը գրան առջև ծունկի վրայ իշնալով, սկսաւ լալ . դաւն Ճշմարտութիւնը կ'սկսէր աշացը առ ջև նկարուիլ :

Էլիպարէթ իւր երկու եղբարց հետ՝ ցաւալի յարգանօք զպացեալ, եկաւ հասաւ, անոնք չէին համարձակեր խեղճ Հենրին արդելով, որ կ'ուզէր երթալ ապաստանիլ մօրը քով . բայց իւր երեց քոյրը սփոփիչ հաւաչանք մ'արձակից, տեսնելով մանուկը՝ որ գրան առջև ծունը դրած՝ ի խորոց սրակ կը հեծէր : Կանխատեսութիւն մը և մայրական խանդաղատանք մը՝ Էլիպարէթին հոգւոյն մէջ արթնցան, և իւր փոքրիկ ու փափուկ եղբայրը իւր թեսերուն մէջ առնլով զրկեց, և իւր եղբարց հետ մասաւ առաջին անգամ իւր մօրը անդամ մարմինը հանդչած սենեակը :

Մարկոս հեղձամղձուկ ձիչ մ'արձակից, և սկսաւ մօրը սառուցեալ ձեռքերը համբուրել . այն ձեռքերը՝ զորս անկարող էր պէտք՝ ի իրեն երկնյանել : Հենրին քրոջը ծոյին մէջ ձած կեց իւր գէմքը :

Պետքոս ստրի վրայ կայնած՝ թեսերը խաչաձև բայցած՝ տերեր

մը պէս դուլալով, այս յուրա և խաղաղ վեհութեան առջեկն չեւանալու փափաքին՝ զերադոյն ձիգով մը դէմ կը դնէր և կը տոկար . Վայրիկեանէ մը ետք չորսը մեկէն ծունկի վրայ զալով՝ սկսան իրենց գիտացած աղօթքը ընել, Աստուծոյ գթութիւնը և պաշտպանութիւնը խնդրելով, որու բարձրագոյն կարողութիւնը՝ մահուան միջոցաւ իրենց առջեր հաստատուած էր:

Պ. աը Պանվիլ արդէն իմացած էր իւր որդւոց գալուսար, քսան տարիէ ՚ի վեր իրրե տնտեսուչի պաշտօն վարող պառաւ կինը . անվեհեր գիտունին սենեակը մտաւ : « Բոլոր աղայք հոն են Տէր իմ, » ըստ կինը , մատովը մոռեալին սենեակը ցաւցընելով: Հայրը պառաւ կնոջ հրամայական շարժումին լուսութեամբ հնազանդելով, ստք ելած էր երթալ իւր զաւակաց հետ միանալ: Քայց գրան սեմոց վրայ կանկ առաւ, և լսեց էլիզարեթին՝ Ֆայնը՝ որ կ'ըսէր , « Հայր մեր որ յերկինս ես : »

Պ. աը Պանվիլ դուն ուրեք կը մտածէր Աստուծոյ և երկնից վրայ . վասն զի իւր մտաց խորհուրդներուն հորիզոնը գիտաւթեան հաշիւներովը սահմանափակեալ եկած էր հոն :

Եյսու ամենայնիւ իւր մօրը առաջին դասերուն յիշատակը՝ բոլորովին մոռցած չէր, ուստի զլուխը ձեռքերուն մէջ կոթնց ցրնելով՝ յարգանօք մտիկ կ'ընէր : և կը յուզուէր լսելով՝ որբ աղայոց իրենց երկնաւոր հայրը կուելնին :

Ընդհանրապէս անօր անկարեկից կերպարանքին վրայ՝ զդացողութեան երեսիթ մը նկարուեցաւ . վասն զի ծունկի վրայ եկող զաւակացը մօտենալով՝ անոնց ամենուն ճակատէն համբուրեց : Առանց բան մ'ըսելու անոնք , ամենքնին մէկ սենեակէն գորս կ'ելնէին , բայց հաղիւթէ մինչեւ դուռը զացած էին , այն ինչ Մարկոս գէտ ՚ի իւր հօրը դառնալով: « Ինչու համար զմել աւելի կանուխ չը կանչեցիք , » հարցուց :

Պետրոսի նայուածքն ալ դրեթէ մի և նոյն ամբաստանութիւնը կ'ընէր հօրը վրայ: իսկ ձե՞նքին շարունակ կ'ուլար Էլիզարեթի գրիացը մէջ: « Ձե՞ի գիտեր . . . չէի կարծեր . . . » կը մրմարի Պ. աը Պանվիլ իւր զաւակները չը այտասիանեցին՝ անոր :

Մարկոս շուտով պիտի մոռնար իւր ոխը , Հենրին տակաւին տղայ ըլլալով՝ ամենեին չէր գիտեր թէ վիշաը ինչ է : Իսկ Պետրոսի կատաղի զայրոյթը՝ սրախն խորը գրուած էր, երբէք չը պիտի ներէր իւր հօրը , որ իր անտարբերութեամբը՝ զըրկած էր գինքը մօրը վերջին համբոյրէն և սրտաշարժ օրհնութենքն :

ԳԼՈՒԽ Փ:

ԹՐԵՅԼԻ Ս.ԳԱՐԱՐԱԿԻ

Նրբ գոլրոշական արձակութէն օր մը յառաջ տեղի ունեցաւ Տիկին տը Պանվիլի յուղարկաւորութեան վերջին պարագաւորութիւնը , չորս զաւակունք սկսյ հանդերձներ հագնելով՝ ամենքնին մէջ՝ սրահին մէկ կողմը քաշուած կը խօսակցէին: « Եթէ ծալքելի բան մը չըլլար, ամեն աշակերտաց գպրոցէն արձակուելու ատեն՝ նորէն իմ հոն երթալս , կ'ըսէր Մարկոս, կարծեմ աւելի ովտի սիրէի վանդակը վերագառնալ՝ ուսման սրահը կամ ննջարանը , չը պիտի իմացուէր ինչպէս հօս . որ նամակ հօս չէ : Աշակերտ մանուկը գաղտնապէս ակնարկ մը նետեց, ծալլուած հողմարգել վարագոյրին և դատարկ բազմոցին վրայ : Պետրոս լուսութեամբ մտիկ կ'ընէր առանց արհամարհանաց փոքրիկ նշան մը ցուցընելու : Նա անկարելի կը կարծեր մոռնալը, բայց փութաջան և յարատն զբաղում մը, կը թուէր իրեն՝ իրը աղահօլ միբարութիւն վշտաց գէմ: Արդ Մարկոսին փափաքը իմանալով՝ անօր պէս ինքն ալ չ պիտի ուզէր պարոց երթալ:

ՀԵՆՐԻԿԻ սաստիկ յարած էր Էլիզաբեթին, այն օրեն՝ի վեր՝ զոր մօրը մահուան անկողնոյն քով տանելու համար՝ իւր թեւերուն մէջ առած էր . և այն օրեն՝ի վեր քովէն չէր դասուեր : Առանց բանիւ բերանոյ յայտնելու , Էլիզաբեթը իւր մօրը տեղը գրած էր . և ծաղկահասալ օրիորդին սիրաը քաղց զոր և տիսուր երախտագիտութեամբ մը կ'ուսենար , զգալով թէ խեղճ մանուկը իրեն կը յանձնէ իւր բաղդը : Երբ Էլիզաբեթ ծուռեցաւ ՀԵՆՐԻԿԻ զրկելու , ըստ . « նաև ազարակին մէջ ամեն բան խստ տիսուր պիտի երկար առանց ձեզի : » Ծուրթերով չը խօսեցածը աշերովը կը խօսէր . « Սոյն վայր կենիս մէջ իրարմէ չը բաժնուինք : »

Պ . աը Պանվիլ սովորութիւն ունէր գովրոցական արձակուրդի ատեն Բարիզէն մեխիլ , բայց ոչ առանց ցաւի , քանզի Ճան բորդութիւնը կը շփոթէր զինքը՝ իր գործոց մէջ . բայց իւր՝ և հօրը տան սովորութիւնը այս էր . հաղիւ ինքինքը կրնար միհմարել իւր չուելուն վրայ , իւր կինը երկէք անոր գործոցը չէր խառնուեր : Մարիանէ արձակուրդէն ութ օր յառաջ իւր Տիրոջ սենեակը կը մանէր . « Ե՞րբ պիտի երթանք տակից , » կը հարցընէր , և յարմար օրը ինքը կ'որոշէր : Քիչ ծառայ կը տարուէր , ազարակը պարզ կալուած մ'էր , հայրենական ժառանգութեան փոքրիկ երկիր մը :

Պ . աը Պանվիլ հարատութիւնը , իւր կնոջմէն ժառանգած էր . բայց Մարիամ Տըլահէ կալուածական սեպահականութիւն մը բերած չէր անոր , ազարակը միայն աղայոց Ճշմարիտ հայրենիքը մմայած էր , որք հոն կը դանէին , առանց իրենք իմանալու՝ զիւղին երկու գերագոյն բարիքը , այսինքն խաղաղութիւն և աղատութիւն : Երբ տղայը իրենց ուսումներէն յոզնած՝ կու գային ազարակը , ամեն մէկը ուսը Տին Տրացան մ'առնլով՝ մօտակայ անտառները կը շրջէին , և քանի մը անսիտան ձաւկեր որսալու համար , երկար ժամեր կ'անցունէին Շակիներուն եղըր , առանց տառապելու երջանիկ էին և կը գուարձանային :

Էլիզաբեթ կը յիշէր իւր մօրը խաղաղ կեանքը . ժպտելով և գողցես զուարթ՝ ՀԵՆՐԻԿԻ դաշտերէն բերած ծաղիկներով մեծ փունջեր կը շինէր : Էլիզաբեթի համար՝ իւր դաղտնի կիրը , հեշտ բերկրութիւն մը կը դանէր ադարակին մէջ :

Հոն ոչ ևս պէտք ունէր իր սենեակին դուռը զոցել , իր կրահաշիւին գիրքերը և տետրակիները՝ եղբարցը հետաքրիր տեսութենէն պահէլու համար : Նա տան վերնայարկին մէջ՝ փոշոտեալ խորշ մը գտած էր , որ նեղ պատուհանէ մը Լոյս կ'առնյոյր . Տին ու մին սնտուկներու կոյտով աշխարհէս բաժնուած խցիկ մ'էր այն :

Էլիզաբեթ մաքրած , աւլած և լուացած էր նոյն տեղը , և մամուկները իրենց բոյնէն դուրս վանտած , ապա իւր ընլոր թուղթերը այս անծանօթ ապաստանարանը փոխադրած էր : « Իր վերնայարկիին բունիկը , » ինչպէս կ'ըսէր ինքը , իրեն համար ազարակին , ամսնէն հրապուրելի տեղն էր :

Գիւղական բոլոր զուարձութիւնները վերանորոգուած էին տղոյ աշաց առջև , իրենց քրոջ խօսքերովը : « Մենք ալիտի կրնանք ազարակը աշխատիլ , » ըստ Պետրոս , Մարկոս կարմրեցաւ , վասն զի նա ըստած էր . « Ես ձուկ և թռչուն պիտի որսամ , և գիրքերս ետիս պիտի թռլում : »

Մարիանէ արդէն չուելու պատրաստութեան սկսած էր : Աչերէն արցունք զալու պէս ըլլալով՝ կը մտախոհէր պառականները աղուոր տեղ մը չէին սեպեր զայն : Էլիզաբեթ բնութեան զեղեցկութեանց վրայ վառվառն զգացում մը չ'ունէր , բայց և այնպէս խանգալի հաւատարմաթեան մը անկեղծ վատաշութեամբ կը զարմանար Թրէյլի վրայ :

« Վիթէ կընայ մէկը տոկէ աւելի սիրուն բան մը տեսնել . »

կը մտախոչէր նա իւրովի ։ նայելով այն հին կալուածին , որ
մթիս և տխուր կերպով կը բարձրանար , մեծամեծ կնախիներու
երկայն ծառուղիին եզրը ։ Մեծ կարևորութիւն ունեցող բնա-
կութիւն մը՝ արդ գծուած բանի մը տեղ գրուած էր ։ Պարտիզ-
անց և իւր կինը կ'սպասէին տան դուռը , անոնք տխուր կ'երեւա-
յին , Տիկին տը Պանվիլ ամենուն սիրելի էր ազարակին մէջ ,
վասն զի անձայն և բնածին վշտակրութեամբ բարիք կ'ընէր
նա , ոչ ոք իստութիւն և վէսութիւն երբէք տեսած էր անոր
վրայ ։ Բոլոր աղքատ մարդիկ , եզր իմացան դիւդին մէջ անըն-
մահը , այս անձնուրաց յատկութիւնները կ'ուտային նմա ,
ըսելով ։ « Բարի էր նա ամեն աղքատներու համար ։ » Այս
համեստ զովեստոր երկայն տապանացնեն առելի կ'արժէ ։ Պ
ֆովշաս և իւր կինը՝ երբ տեսան իրենց տիրուհոյն զաւակները
սկազգեստ՝ աչերնին արդու նօրմ թոքու եռան .

¶ . տը Պահպիլի Բարիղի մէջ անցուցած կեանքին մի և հոյը լի անցըներ Թթր' լի մէջ, Ինչպէս քաղաքին մէջ՝ նու գիւղը, իբրև առողջութեան պէտք ժամ մը կը շրջապատէո :

Ինչպէս չէր նմարեր բարիզի մէջ բաղմահող անցորդները կամ փայլուն խանութները , նոյնպէս չէր նայեր Թրէյլի մէջ այն մած շարժուն անստառները , խաշանց համար ցանուած մարդագետինները և այն ծաղիկները , որք ճանրուն վրայ կ'աճէին . միայն երբ կ'զգար թէ խոնաւ խոտը իւր սոտերը թրջեր են , իսկոյն ետ կը դառնար , և հարրուխը զինքը կ'արդիլէր աշխատելէ : Թրէյլի անտառին տարելան փայտերը զնող վաճառականները՝ երբ կ'ուղայն զինքը տեսնելով ստիրիութիւնը լմնցընել , երբեք իւր սեւեակը չէր ընդուներ զանոնք , որչափ որ կարելի է շուտով աննոց ձեռքէն աղատիլու համար , հազիւ հազ Թուլմասին մօրիկ կ'ընէր , որ անոնց հաշխւը կը ներկայացընէր իրեն : «Եթէ երեսուն ապրիլ ՚ի վեր բոլոր ընտանիքն ծառայած չըլլայի , որու շիւղի մը չափ իսկ անիրաւութիւնն ընել չեմ ուզեր , կ'ըսէր պարաիզանը , նա չըպիսի զիսնար թէ իւր մարդագետինները իրեն քանի դանի կը

բերեն , երբէք անոնց վրայ հաշիւ ըլ պիտի հարցըներ : »
Ուստի աղայք ևս այս կերպով ինքինքնուն թողուած էին :
Առաջին շաբաթուան մէջ տնցելոյն տիրութիւնները սակաւ ինչ
մեղիանալով , և գաշապին զուարժադին աղատութիւնը բաւա-
կան եղան գրակեզրնել գեռահաս պատասխիները :

Ելիզաբէթը սիրտը պաշարող խորին ցաւը նաև փոքր ինչ
մեշմացաւ . Պետրոսին պէս կարող չէր մտնալ , բայց
սակայն իւր հոգւոյն մէջ , վիշտը՝ մեծ անձնանուիրութիւն մը
հունա՞ր սերմանած էր : Ելիզաբէթ մայրը կորսնցընելով՝ ծանր
աշխատութեանց ներքե ինկած էր , որք իւր վրայ կը ծանրա-
նայիր : «Նաև իւր սրբելի ուսմանց հետեւլով , առառ կանուխ
կ'աշխատէր իւր « բունկին » մէջ , Հէնցին ժուռ գալ երթալու
համար զինքը փնտուելն յառաջ , նա կը խորհէր իւր եղբարց
վրայ՝ այն օգնութեան մասին , որ գուցէ օր մը անոնց կարե-
նայ մատուցանել : Մարկոս * Սէն-Արքի վրայ կը խորհէր , և
Պետրոս բազմարուեսաւան գպրոցին վրայ կը խօսէր , սակայն
անդրանիկը զումար մ'ընել չէր զիտեր . իսկ երկրորդը իւր
զրական ուսմանց մէջ ընկղմած էր : Եօրը որ ուղիմ անմիջա-
պէս կարող պիտի ըլլամ ըստ բաւականին քննութիւն մը տալ . »
կ'ըսէր Պետրոս իւր տղէտ մեծամատութեամբը , և կը ցաւէր
երբ Ելիզաբէթ զլուխը կը շարճէր : Զէր զիտեր թէ մէկ
տարիէ՝ ի վեր իւր քայրը բազմարուեսաւան գպրոցին կանոնա-
զրութիւնը սորված էր :

Եվլազրէթ պարտաւորուած չէր իւր մաթէմաթիքի ուսումը
ընելու համար օրիորդ Ա. Ժի պէս զարանի մը վեղին ետեր
պահուիլ, նա միայն հոգ կը տաներ մամբ կոտորուանք պահել,
որպէս զի զիշերը իւր ծածկախորհուրդ ուսումները շարունակէի,
բայց գաղտնի բնագրում մը զինքը կը Համբացընէր, նա մի միայն
իրեն հաւատացրմ ընկեր զէննըին ունէր :

Այս մանուկը միայն զիտէր վերնայարկի փոքր խցիկին հանկաման։
Առաջու մը ժամը ութին՝ երբ Հէնրին ըստ սովորութեան եկաւ
բայրը գանելու, տեսաւ զնա կարմրած, մազերը խառն ՚ի խուան,

գլուխը երկու ձեռքին մէջ կոթնցուցած, և հաշիւով մը այն չափ զբաղած՝ որ չ'իմացաւ փոքրիկ մանկան ձայնը :

Հէնրին նստելով մեծկակ զբքի մը վրայ՝ համբերութեամբ կ'սպասէր : Արեւ հարիզոնէն վեր կը բարձրանար, մանուկը՝ որ կը յուսաց առտուան ցողը խոսերուն և ծաղիկներուն վրայ դանել, քիչ քիչ լցոսին ջերմութենէն կ'աներեւութանար :

Առտու կանուխ խեցեղէն մեծ տաշտերու մէջ լցուած կաթը՝ պաղած էր, Հէնրին տակաւին նախաձաշ ալ ըրած չէր, այլ իւր քյորը սպասած տաեն՝ քոնը տարած էր հոն :

Վերջապէս Էլիզաբէթ խորին հառաջանք մ'արձակեց, միսիթարութեան և յաղթութեան հառաջանք մը . նա շուտ մը քանի մը տող զիր զրեց, թերը տարածեց հանդշելու համար, և աշխուժիւ մը մաղերը ականջներուն ետեր դրաւ :

Էլիզաբէթ երբ ոտք կ'ելնէր՝ նշարեց Հէնրին, որ դլուխը հին դրբի մը վրայ դրած՝ թերը խաչած այտին տակ՝ հանդարտ կը քնանար : « Նա խղճի խայթէն յուղեալ՝ Հէնրին վրայ ծուռելով՝ զրկեց զան : Մանուկը ընդուս քոնէն արթնալով . և Վերջապէս լմացուցիր », » հարցուց :

Էլիզաբէթ զարմացմամբ մը ժամացոյցը նայեցաւ, տասն էր, և առաւօտեան ժամը հինդէն 'ի վեր տեղէն չէր շարժած, և աշերը աշխատութենէ վեր վերցուցած չէր :

« Ժամը ութէն 'ի վեր զիս կ'սպասէս, » հարցուց նա զարմացմամբ :

— Զեմ գիտեր :

Խեղճ մանուկը դեռ աշերը կը շփէր :

« Շուտ եկամոր, ժամանակ ունինք նախաձաշէն յառաջ, պղտիկ պայտ մընել անտարին մէջ, » ըսելով, մանուկը իւր ետեւէն կը քաշէր :

« Տակաւին բան մը կերած շեմ, » ըստու Հէնրի :

Էլիզաբէթ նորին կարմրեցաւ : Ինքն ալ նոյնպէս բան մը կերած չէր, բայց և ոչ անդամ միտքէն անցուցած էր բան մ'ուտել :

Նա ինքզինքը կը կշամբէր իւր փոքրիկ Հէնրին անխնամ ձղելուն, Մարիսը և ակտորուն թոյլ տալուն՝ որ որսի երթան, առանց բառ, մը խօսելու անոնց :

« Օր մը այս ամէն թուանշանները պիտի այրեմ, եթէ անոնք մառցընել կ'ուտան ինձ միւս բաները : » Եւ նա կարող էր այս յուսահատական որոշումը ՚ի զործ դնել . բայց Աստուած որ կանանց սեռին մէջէն, Էլիզաբէթը հազուազիւտ Էլիզաբէրով զարդարած էր . և նա գժուարին զործ մը զլուխ հանելու . համար նախասահմանուած ըլլալով, ըռութեամբ կը պատրաստէր զայն : Մեր զոհողութիւնները, ինչպէս նաև մեր ջանքերը զայն : Վեր զոհողութիւնները, ինչպէս նաև մեր ջանքերը կանոնաւորէ նոյն խոլ մեր առաքինութիւնները :

Հէնրին զարմացած մնացած էր իւր ծաղկահասակ քբոյ փութաջան աշխատութեան, սրուտեալ յօնից, անխախտ ուշադրութեան և յարատե եռանդեան վրայ :

« Նա քանի մը աղատութիւններ կը վայելէր հօրը առջեւ, ՚իշնորհս իւր անչափահաս տալյութեան, ինչպէս նաև աւելի քաղցրաբարյ և փաղաքուշ ըլլալուն : Երբ ու . առ Պանմիլ ծանր քայլերով՝ ծառուղին չափելու համար, զրասենեակէն դուրս կ'ելնէր, առանց չորս զին նայելու . Հէնրին կ'ուղարերեմ՝ իւր փափուկ ձեռքիքը, մեղմօրէն հօրը ոսկորուած մատերուն մէջ կը դնէր :

Փոքրիկ մանուկը ըլլութեամբ զիտոնին քովեն կը քալէր, և միայն այն օրը խօսեցաւ անոր հետ, երբ զիւղացի մը ճանրայէն անյնելու տահէն, բարձրաձայն բարեւ տալով՝ ու . առ Պանմիլի մտախոչութիւնները վրդոված էր :

Այս կերպով մանուկը Էլիզաբէթին ուսմանց դաշտնիքը հօրը հաղորդեց : « Հայր, եթէ զիտոնայիք որ Էլիզաբէթ ինքզինքը որչափ աշխատութեան տուած է . երբ իւր թուղթին առջեւ կը նատի, վերնայարկին նցիկին մէջ, զլուխը ձեռքերուն մէջ կ'առնու այնչափ ինքզինքը մտոնալով, որ օր մը տեսայ աչքին վրայի կողմը մատանիներուն թողուցած նշանը : Նա տեղէն

չը շարժիր, և բան մը չ'իմանար, երբ կանչելու ըլլամ զինքը, ամեննին չը պատասխանէր ինձ . երէկ երկար ատեն սպասեցի նմա նայելով՝ մինչեւ որ նստած տեղս քնացայ : Եղբ արթնացայ, նա գործը լմնցացած էր, բայց ժամն ալ տասն եղած էր, այս ամենը հայր, ձեզի պէս թուանշաններ գրելու համար էր, միթէ նորանշան բան մը չէ այս: Իրեն բան մ'ըսէք, որ ես ձեզի խօսեցած եմ, շարայարեց Հէնրի, իւր անդաշտապահութեան վրոց սակաւ ինչ ինուպէլով, դուցէ զիս յանդիմանէ :

Պ . աը Պանլիլի մտքին մէջ սաստիկ հետաքրքրութիւն մ'արթնցաւ: Արգէն երկար ատենէ՝ ՚ի վեր ճանչցած էր, որ Սարկոս մտաւորական հաստատուն աշխատութեան մը յարմարութիւն չունէր . իսկ անետրոս գրական ուսմանց յատուկ ճաշակ մ'ունէր, զար հայրը բանի մը տեղ չէր գներ :

Այս առաջին անդամն էր, որ զիտունը կը յուսար իւր աղջիկին քով գանել այս կարողութեանց և հետազոտութեանց համակրութիւնը, զար նոյն իսկ իւր կոչը վրայ մտքէն չէր անցուներ որ գտնուի :

« Աւոր ըսիր որ կ'աշխատի Էլիզաբէթ . » հարցուց նա եռանշ դեմք մը տղուն :

— Էլիզատան մէջ, նա գտաւ փաքրիկ սենեեակ մը, տմենտփոք տունի մը պէս, արկլներուն ետին, հին զորդով մը ծածկուած է, անցնելու ատեն բան մը չը տեսնուիր : Էլիզ զարէթ այս տեղս իր բունիկը կը կոչէ, եթէ կ'ուզէք զնեզ հօն տանիմ: » Հէնրին միտքը դրած էր մտանութեան մինչեւ կերծին կետը յառաջ երթալ:

« Աղէ, երթանը » ըստ հայրը :

ԳԼՈՒԽ :

ՅԱԿԵՏՆՈՒԹՅԻՒՆ

Էլիզաբէթ խղճի մոոք մէկ ժամէ՝ ՚ի վեր գծագրութեան գասին պարապած էր, իւր վարժապետը զոհ ընելու համար, որ առանց շատ մը յանձնարարութեանց չէր թալուր . որ Էլիզաբէթ իւր քաղէն մեկնի : « Եթէ ուզէիր շատ լաւ պիտի ընէիր կ'ըսէր նա : » Էլիզաբէթ զլուխը կը շարժէր, Բայց գծագրութեան ուշագրութիւն՝ կ'ընէր, ծերունի վարժապետը, ծերունի համար, որմէ տղայութենէ՝ ՚իվեր գաս կ'անուր : Ժամանակի կարօտ բան մ'էր՝ Էլիզաբէթի համարումը կամ սէրը վաստիկ լու համար, բայց անդամ մը՝ որ մէկը անոր աչքը մտնէր, միշտ այնպէս կը մնար :

Էլիզաբէթ իւր գործը լմնցնելով, կամաց մը իւր վերնայարկի խցիկը մտաւ : Թէ եւ իւր աշխատելու սովորական ժամը չէր, բայց ծաղկահաս օրիորդին մաթեմաթիկական միտքը՝ կանոնաւորութիւնը կը սիրէր : Նա նոյն միջոցին սովորութիւն ունէր Հէնրիին վրայ զբաղիլ: Բայց Հէնրին ո՛չ պարտէզը կը զանուէր, և ոչ Էլիզաբէթի ձայնին կը պատասխանէր . անորոշ խնդիր մը անդիմադրելի ուժով զինքը կ'զբաղեցրնէր :

Էլիզաբէթ իւր թուաղիբներուն մէջ ընկղմած ատեն, Հէնրին կէս մը յաղթական կէս մ'ալ ամօթապարտ՝ փոշեւից վերնայարկէն անցաւ, սնտուկներու, փայտակոյաներու և հին ու մին երկաթներու մէջէ առաջնորդելով իւր հայրը : Հէնրին բոնած էր այն շուանին ծայրը՝ որ հին զորդը փափելու կը ծառայէր, հին ատեններու փականք մ'էր այս՝ որ Էլիզաբէթը անլոյծ հանգոյցներով կ'ամրապնդէր : Մանուկը երբ կը պատրաստուէր զանոնք քակեկի՝ սասակի կարմրեցաւ, շուանը կախուած էր՝ հովին փշելով գորգը մեղմորէն կը շարժէր,

ոյն մենաւոր խուցին մէջ մարդ կար : « Ելիղարէթ հօն է , հայր , » ըստ Հէնրին երկիւզալի ձայնով մը :

« Ի՞ն , լաւ , քրուգ կը վասիամ դու , » հարցուց հայրը , և առանց շփոթած ողբան պատասխանին սովորելու , մէկդի քաշեց հէն գորդը , պղանիլ սնտուկով մը գոցուած սեմէն տնդին անցաւ , և իւր աղջլան ուսման սենեակը մտաւ : Կա իւր չորս կողմը չը նայեցաւ , ոչ փոշոտած գերանները , ոչ մթին իւրչը , ոչ նորէն գոյացած մամուկները , ոչ փայտի կոռորդով մը կեցող կաղ սեղանը , չը նայեցաւ նաև իւր աղջկան՝ որ գլուխը վեր վերցնելով զարմացմամբ զի՞րը կը նկատէր :

Հայրը ուղակի Ելիղարէթի տակսին իր մասերուն մէջ բունած թռողժին մօտեցաւ : Խառնացիոթ խնդիր մը կ'երեւ իրէն :

« Այդ հաշիներուն մէջ Բս , » ըստ բարձրաձայն : « Կը սիալիս գու հ՛ս , և հ՛ս , » աւելցուց նու վայրիկեան մը լուսութենէ ետքը , մինչդեռ նու արագապէս աշխատութիւնը աչքէ կ'անցընէր :

« Աչաւսիկ զքեղ շփոթով բանը : » Եւ հին ու մին ալուսի մը վրայ նատելով , ինչ որ իրեն սիսալ կ'երեար՝ աշխատժիս սրբազնեց . ապա սաք ելնելով՝ թռողժը դէպ ՚ի իւր աղջկին հրեց : « Նստիր և լթոյնոր , » ըստ խստութեամբ :

Ելիղարէթ առանց բան մը ըսելու հնաղանդեցաւ , գլուխը կախեց իւր խորօյն վրայ , խելքը գլուխը ժաղովելով , սոստիկ եռանդեամբ՝ նորէն իւր ընդհատեալ աշխատութեանը սկսաւ :

Գիտոնիը լուսութեամբ իւր աղջկիը կը դիտէր , աչքը դրչնն վրայ յառած . երբեմն անհամբեր շարժում մը կ'ընէր , երբ ծաղլահաս աղջկիը կը սիսալէր . ապա կը հանդարտէր . երբ Ելիղարէթ անձամբ նշմարելով իւր սիսալները , աւելի յառաջ չանցած կը սրբազնէր : Ելիղարէթ զբեթէ իւր թռուագիրներուն վերջը հասած էր , հայր նոր աշխատութիւն մը ևս պէտք էր , որ գործը լթոր , ինչիոր հօն էր , հայրը

շարունակ կը նայէր , Ելիղարէթ անոր ներկայութիւնը մոռցած էր :

« Կա ոչ կը խորհէր զինքը գիտու զիտունին վրայ , որ կայնած և աշերը անոր վրայ յառած , այնպէս անշարժ և ցուրտ կերպով մը , որ կարծես թէ կ'ուղէր իւր աղջկին ձիրքերը և հմտութիւնները , իւր անվրիպելի կշոտվ չափել :

Ելիղարէթ հաւ տակաւին գիտած չէր զշենրին , իր յաղեալ իւր արկածէն՝ խոզի խայթի և հպարտութեան մէջ կը ծփար :

Երիտասարդուհին իւր Ճակատը ձեռաց մէջ ծածկելով՝ խորունկ կը մտածէր . վերջապէս զրիչը ձեռք առնլով՝ լմացուց իւր զրահաշիւի զործողութիւնը :

Երբ նա զլուխը վեր վերցուց , մավերը քրտինքին խոնաւած էին և մատերը սառած : Պ . տը Պանվիլ զէա ՚ի իւր աղջկան ծուռելով , « Աշխատութիւնդ լու է , ըստ , բայց լարիբիննելուն անցեր ես , մինչեռ ուրիշ շիտակ Ճանբայ կար : »

Այսաւեն Պ . տը Պանվիլ , իւր աղջկին տեղը նստելով , խնդիրը նորէն սկսաւ , և իւր ապշած աշակերտուհոյն քիչ պարզ օրինակներով պահով կանոններ բացատրեց . որոնցմով կրնար մէկը առանց այնչափ խոնջենքի և աշխատութեան իւր նպատակին հասնիլ :

Ելիղարէթ խորին զարմացմամբ մը կը նկատէր զրահաշիւները : « Վերջապէս բան մը չեմ դիտեր , » ըստ նա , հառաջելով մը :

« Ոկտի ոորվիս , » ըստ Պ : տը Պանվիլ և ոտք ելաւ : « Ես քեզի ամեն օր դաս մը պիտի տամ , վասն զի գու ըստած կը հասկնաս . » և դուրս ելաւ առանց իւր աղջկան պատասխանելու ժամանակ թող տալու :

Ելիղարէթ երախտագէտ և յուղեալ՝ աթոռին վրայ փուտիցաւ , ցնորից մէջ ընկլմելով : Ի՞նչպէս զոհ պիտի ընէր այնպիսի վարժապետ մը , Ելիղարէթ ուկ՝ միանդպամայն համստ էր : Իւր հօրը դիտաթեան վրայ խիստ բարձր գալա-

փար մ'ունէր , և իւր դիտյածին վրայ՝ ամնեին համարում չունէր . բայց կը վախնար հեղնութիւններէ և դառն խօսքերէ :

Նա կը յիշէր այն հպարտ արհամարհանքը՝ զոր ժամանակաւ հայրը , իւր եղբարցը շարունակարար ցուցուցած էր . երբ ամառ մը աղարակին մէջ՝ զանոնք աշխատցընելու ձեռք զարկաւ :

Թարկոս օր մը իւր պարաւորութիւնը այնպիսի յոռի կերպով զրած լմնցուցած էր , որ հայրը իւր տետրակները զլխուն նետելով՝ պուացած էր անոր երեսին , ո դու էշ մ'ես և էշ պիտի մնա , բոլոր կենացդ մէջ , այսուհեաւ թող մեկը քու վրայօքդ չը խօսի ինձի :

Ըստիկ աշակերտն ալ ճշդիւ սյս կ'ուղէր , քերականութիւնները ու բաւարանները զրկեց ոյն պարտաւորութիւններուն քով , որոնցիւ այնչափ սաստիկ գրդուուած էր Պ . տը Պանվիլ :

Պետրոս երբէք զիջում չէր լներ , միշտ կ'աշխատէր , բայց միտքը դրած էր , ամէն մէկ աշացուած , ամէն մէկ խօսր , ամէն մէկ խօսուածքի ձեւ վիճարանութեան տակ ձգել , առանց ետ քաշուելու և առանց մազի չափ զիջողութիւն ընելու , մինչեւ որ հայրը ձանձրացած՝ կթողուցած էր զինքը , Մարկոսի ծուլութենէն աւելի՝ Պետրոսի կամակորութեան չը համբերելով :

Մի թէ Կլիզաւեթ իւր հօդ հետ ունեցած նոր խօսակցութեան մէջ , այսու նաև գոււն խօրեր կ'ուղասէր . Մի թէ աւելի լաւ չէր բլլար , որ հայրը Կլիզարէթին իրեն հետ ճաշալի նոյնութիւն ունենալը չը զիտնար :

« Աչ , ըստ Կլիզարէթ , և բարձր ձայնով կը խօսէր մոռնաւով Հէնրիի հան բլլալը , որ ներօղութեան կ'ուղասէր : Մայրս միշտ կը ցաւէր անոր հետ բան մը չը կրնալ ընելան հանար , բայց նա ինձի բան մը պիտի սորցիցընէ , և ասկէ զատ՝ ես ալ պիտի աշխատիմ : »

« Արեմն բարկացած չես Կլիզարէթ , » մրմաց երկեղութիւնի փոքրէկ ձայն մը , և նա նշանարկ Հէնրիին , որ խօսը ու զուրս կ'ելնէր , մինչեւ ոյշատեն մամուկներու մէջ թալուած

մոռցուած էր : Մամուկը զանոնք իրենց դբաղմանց մէջ անհանդիսած ընելուն համար , մամուկներն ալ անորմ վրէ և առած էին իրենց սարզի ստայներով անոր վրան դլուխը ծանկելով՝ որոնք աւելակի մը նման կը շաբաթէին՝ երբ բրոջը առջեւ ելու :

Կլիզարէթ տակտին ժամանակ ունեցած չէր . Հարցընել իրովի , թէ ինչ հետաքրքրութիւն շաբատիթ եղած էր հայրը վերնայարկ բերելու , և ինչորէս նա բացած էր իւր խյիկը : Հէնրիի ներկայութիւնը և արլահատական ձայնը՝ անմիջապէս իւր նենդութիւնը երեան հանեցին , բայց երբ Կլիզարէթ անոր կը դաւարձ որ յանդիման՛ , մանկան արտաքոյ կազզի կերպարանքը իւր ծիծաղը շարժեց :

Հէնրի շաշունակ զրայուած , և իւր վրայի զգեստներու անկարգութենէն ամօթահար , քաջը վրէմինգրութենէն վախնալով սկսաւ լսլ , իր արցունքները՝ երեսին վրայ աշտոտ փոշիներու հետքը կըթուլուին : Կլիզարէթ միշտ կը խնդար :

Վերջապէս իւր բրոջ զաւարթութիւնը քաջալերեց յանցուրը , և լալու միջային սկսաւ խնդար . այնատեն քայրը յանդիմանեց զինքը :

« Դու սրբուած չես , » պատասխանեց մանուկը երկուտութեամբ :

Կլիզարէթ զայն զրկեց , և մաշերուն խառնուած սարդի սուտայները միսաւ հանել : « Խնչութօ մեր հօդ միտքը ինկաւ հոս դաշ . » Հարցուց Կլիզարէթ . « քեզի բան մը հարցնաց . ինքը ուղեց զիտնալ իմ ուր ըլլալս : »

Հէնրի առանց օրատասխաննելու դլուխը վար կտիեց : « Կարձեցի թէ , որովհետեւ անի հայր է » մըմիջեց նու հուսկ յետոյ :

— Հայրը իրաւոնք ունի զիտնալ ութիւն ինչ որ մեզ կը վերաբերի , ըստ Կլիզարէթ ծանրութեամբ . բայց եթէ նա առանց քեզի հարցընելու , զնւ մատնեցիր ոյն զտառնիքը , որ միայն քեզի վատահացած էի , ոյտ հետեւ ողիսի զիտնալ

թէ մինչեւ որ առաջինան կրնայ մէկը վաստահիլ քեզ : » Այս ըսելով խյիկէն դուրս ելաւ, որ այնուհետեւ իրեն համար նուիւրական առանձնարան մը չէր, նա երեսը չը գարձուց իմեզ տղեկը նայելու, որ ցուրտ արհամարհանաց առակ ճնշեալ կը մնար :

Ելիլարէթ իւր յատկութիւններուն հետ պակասութիւններ ալ ուներ, որչափ ազատասէր՝ այնչափ խիստ, և որչափ իրաւասէր՝ այնչափ ալ անդութէր : Կա ժամանակէն և փորձաւութենէ, կենաց այս երկու մեծ վարժապետներէն կ'ըսեմ, սրբած չէր տակաւին՝ թէ մէկը կրնայ առանց տկարութեան՝ քաղցրաբարոյ, և առանց վասութեան՝ ներողավիտ ըլլալ:

ԳԼՈՒԽ Ե.

Ա.ՊՇՈԽԹԻՒԽՆ

Ելիլարէթ կը մտածէր թէ ի՞նչո՞ւ պիտի համարձակէր իւր հօր գահիքը մանել, և որ ժամուն կարելի էր նուազ տաղտկալի ըլլալ անոր, խոսացուած զասը առնելու համար : Ալ մտածէր նաև թէ մինչեւ ցարդ դուցէ հայրը մտուցած է իւր խոսութիւնը . բայց նախաճաշը լմնցուցած առեն՝ ու. ալ Պանիլիլ, որ ըստ սովորականին լուակց էր, ժամացոյցը նայեցաւ, « Ելիլարէթ, ժամը տամն և մէկը քառորդ անցեր է, կէս օրինակ քովս սկսուի դաս . » ըսաւ, վերադարձաւ իւր աշխատութեանը :

« Վետքոս և Մարկոս կը սահուրամէին, նախքնթաց օրուան դէպի! ն տեղեկութիւն մը չունին, առելի լաւ ըստ լու համար, զրեթէ անդեւ եին անսնք իրենց քրոջ ուսումներուն վրայ :

Հէնրի չէր համարձակէր խօսիլ, տակաւին Ելիլարէթի յանդիմանութիւններէն բոլորովին շփոթած ըլլալով, Ելիլարէթ կը շիկնէր, զողնոցին մէկ ծայրը իւր մատանց մէջ դարձը նելով :

« Հայրս կը համբի իւձ մաթէմաթիրի զաս մը տուլ, » ըստ նոր վերջապէս կիսամայն : « Ի՞նչո՞ւ, ի՞նչովէս, ի՞նչ զարմանալի բան . միթէ նա զքեզ թիարան զրիելու նման՝ իւր սաստիկ աշխատութեանց մատակից ընել կ'առգէ, Այս և ասոր նման հարցումներ՝ ամեն կորչանէ կը տեղային և կը կրկնուէին :

Մարկոս իւր աթոռին վրայ ձի հեծածի ոկոն նոտած՝ երախտաղէտ աւկանով մը աշերը դէպ՝ ի յերկինու կը բարձրացընէր :

« Ի՞նչ բաղդ է այս, աղէկ որ ես չեմ . » կը պոռար նա . կոմիութիւն, զալարուելու և չորս կտոր ըլլալու յարմար կրնամ զալ . քանի թէ տիեզերի պէս խորշ մը կ'ըսուիլ և իշու նման աշխատիւ, ի՞նչպէս վեց տարի յառաջ կ'աշխատէի . . . , » Պետրոս ուշադրութեամբ քրոջը կը նայէր : « Ի՞նչովէս հայրս այս գալափարը այլացաւ . » Պէտրոցու նու՝ — Զեմ զիտեր, մրմրաց Ելիլարէթ . ըրած մէկ զրահաշխիու մէջ սիսալներ տեսնելով, զդաց թէ ես զասառութեան ոկտրունիմ . . . — Բայց բու զրահաշխի ընելդ մւր տեսաւ, » կը հարցընէր Պետրոս : Հէնրի քայլ մը յառաջ անցաւ ողբարի զէմքով մը Ելիլարէթին նայելով : « Կա ժպտեցաւ, » Ելիլարէթ փորքի խցիկի մը մէջ էր, փոքր սիսեակ մը որ վերնայարկին մէջ իրեն յատկացուցած է, և ես հայրիկը հոն առաջնորդեցի : »

Պանկան ձայնը խռովեցաւ, կը խոննէր իւր ըրած խոսութեանութենէ :

« Հիմոց հասկցուեցաւ, մատնութիւն մը կտյ, մատնութիւն մը տղաղակից Մարկոս : Եւ շատ ապահով եմ, որ գուն չէր երթայիր զանել հայրս, քու թուարանական զումարութիւրդ սրբադրել ապաւ համար . . . » Պետրոս ակնուղիչ քրոջը կը նայէր : « Բայց ոչ, զումարում մը չէր այն . . . » ըստ նոր քննիչ զատառ որի մը կերպարանօր : Ելի-

զորէթ սկսաւ ինդալ : « Ա՛ւ , բոլորովին զումարում մը , » բռաւ նա :

« Բան . . . բա՞ . . . հաշիւ . . . ալ . . . ալլէ . . . չ'փառեմ ինչ անուն տուաւ հայրիկը . . . » տուաց չենրի . և այշափ կը նեղուեր , որ բառերը չեր կրնար ամբողջ արտասանել . . . : Հայրիկը ըստ , « Աշխատութիւնդ լաւ է , միայն դա զքեզ շատ կը նեղացրնես . . . : » Այսպէս չեր խօսեր , նա խառնաշփոթ խօսեաւ . . . բայց մինոյն բանը կ'ուզէր ըսել . . . : Հայրիկը երբ նստաւ , ցուցաց Ելիզարէթին ինչպէս պէտք էր ըսել . . . : Նս քեզի ամին օր գաս մը պիտի տամի . . . : »

Այ . ես Մարկոսին պէս , յաւեցուց փոքրիկ մանուկը , շատ զո՞ւ եմ Ելիզարէթին տեղը չըլլաւոս համար , եթէ ոչ շատ պիտի վախնայի :

Պետրոս լուութիւն կը պահէր , եղբարցը պէս իւր գոհունակութիւնը չեր յայտներ նա , զոցէ ունեցած փոքր ինչ նախանձութիւնն ալ՝ սրտին խորը կը ծածկէր :

Մարկոս ստք ելնելով յարզանօք կը շնորհաւորէր :

« Ելմէրը , Լաբի բինթոսի նման բաներ , ոչ ինչ , օրինրդ , ձեր ամենախսնարհ ծաւան եմ , երբ իմ քննութիւններս լմնցունեմ , համեստարար ձեր օդնութեան պաշտպանութիւնը պիտի խնդրեմ : » Ելիզարէթ կարմրեցաւ , Պետրոս սոք ելաւ , միոց բայց եր իւր մասին՝ երբէք կնոջ մը հըմտութեանց չապահնիլ :

Կէս օրուան զանգակը կը հնչէր , Ելիզարէթ իւր հօր դահմէթին դրան առջեւ կայնած էր . նա իւր բոլոր անդամներով կը դողար , և բոլոր ոյժը իւր վրայ ժողովելով՝ հաղիւ կարող կ'ըլլար հաստատ քայլ մը առնուլ : Նա հօրը գրաւեղանին մօտեցած ատեն՝ ղեփղեղին եղած էր : Պ . տը Պանվիլի թիկնաթոռին քով աթու մը պատրաստուած էր Ելիզարէթի համար , և թերթ մը ձերմակ թուղթ իրեն կ'սպասէր : Երիտասարդ օրինրդը քաջալերուեցաւ . աեմնելով այս սրտարաստու-

թիւնները , հայրը իւր վրայ կը խորհէր , ասիկայ մեծ հաճութիւն մ'էր Ելիզարէթի համար . Պ . տը Պանվիլ . ընտեղացած չէր իւր զաւակաց :

Դասը սկսաւ : [Գիտունը քանի մը վայրկենի մէջ , իւր աղջկան ունեցած տեղեկութեանց վրայ՝ առանց գովութեան բառի մը , առանց զարմանք յայտնելու , այնչափ հազուադիւտ սրամտութեամբ մը և կամքի ուժով մը՝ առանձին սորված բաներուն վրայ , լաւ քննութիւն մը ըրաւ : Բայց անզամ մը ապահովաբելով իւր մշակելի երկրին վրայ , երբ ձանչցաւ իւր աղջկան տաղանդը , ոկսաւ իւր բացատրութիւնները մկին , պարզ և ճախ կերպով աւանդել : Ելիզարէթ յարատև հաճութեամբ և գալունի ուրախութեամբ. մը մտիկ կ'ընէր , որոնց պատճառը լաւ չէր հասկնար : Առաջին դասը իրեն սոսկում պատճառեց : ոչ թէ հօրը իրմէ պահանջած աշխատութեանէ վախնալուն , այլ կը վախնար որ չը հասկնար և իւր վարժապետին սիրով կը նեղացընէ : Նա երջանիկ էր այժմ . վասն զի զիտուն հօրը հետ մէկտեղ՝ վՃիտ զիտութեան երկնագաւառները կ'ընէր : Երբէք չէր երևակայեր իմացած բաները , բայց կընար սորվէր առանց դժուարութեան , վասն զի կը հասկնար : Ելիզարէթ հօրը քով նստած՝ և երկու արմուկները ծունկերուն կոթնցուցած , երբեմ դառնալով՝ Պ . տը Պանվիլի ուզած մէկ զրահաշիւը շուտով մը կ'ընէր , նա ոչ մէկ խօսք և ոչ մէկ թիւ մը կորսնցնելով՝ զամնքը կարդաւ իւր զօրաւոր յիշողութեան մէջ կը զետեղէր : Քսակ մ'է անոր միտքը , որ սորված մէջը կը զետեղէր , և ծակ մը չ'ունի որ անկէ բան մը կորսուի , » կ'ըսէր Մարկոս ծաղրածու նախանձով մը :

Դասը երկու ժամ տեսեց , ոչ վարժապետը և ոչ աշակերտը ժամանակին ինչպէս անցնիլը իմացած էին :

Երբ իւր աղջիկը իրմէ բաժնուեցաւ , Պ . տը Պանվիլ վայրկեան մը իւր թիկնաթոռի յենարանին կոթնելով , և Նըւ-

այս աղջիկը մանչ մ'ըլլար , հեռուն պիտի երթայինք , կ'ըսէր նա իւրավի , բայց կնոջ մը խելքին սահմանը շուտով կը զըտնուի : » Նա նորէն սկսաւ իւր ընդհատեալ աշխատութեանը , բայց երկար ատենէ 'ի վեր իւր հոգւոյն մէջէն անծանօթ զդայում մը կ'անցնէր , և նա հայրական հպատութեան նշաններ կը ցուցնէր , ստուգելով իւր աղջկան այն յատկութիւնները , զրս անոր վրայ երկար ատենէ 'ի վեր տեսած էր , այսինքն զաղափարներու յստակութիւն և պայծաւութիւն , նաև կորովութիւն և յարատեութիւն : Պ. տըղանվիլ կը կարծէր թէ՝ տակալին իւր ա՛լանջայ կը հնչէ ելիզարեթին այն յուղեալ ձայնը՝ որ իրմէ բաժնուած ատեն ըսած էր , « Ծնորհակալ եմ հայր , » և այս հեռաւոր արձագանքը զինքը իր աշխատութեան մէջ կը խովվէր : « Հիմայ ժուռ գալու կ'ելնեմ , » ըսաւ նա բարձրանայն , տեսակ մ'անհամբերութեամբ : Պ. տը զանվիլ միօրինակ մեծ պողոսային մէջ քայլով , շուտ մը նորէն իւր մըտքին հաւասարակշռութիւնը գտաւ որ իւր աղջիկին տաղանդը իմանալով վայրկեան մը յուղուած էր :

Առաջին գասը շատ գիւրին երկեցաւ : « Ելիզարեթ հայը ջուրը մոռ ցաւ , » կ'ըսէին իրենց մէջ իւր եղբայրները սեղանին վրայ , վասն զի նա իւր մասը դեռ շլմնցուցած՝ անոնք երեք անդամ երկնցուցած էին իրենց սնակիլ : Հենրի 'ի զուր կ'սպասէր անոր ընկերակցութեամբ շրջագայութեան ելնել :

Մեծ գմկամալութիւն կը ցուցընէր գծագրութեան ծերունի գասատուն , երիտասարդ օրիորդին գծագրութեան աետրակին մէջ և ոչ մէկ նոր սպասիկը մը զծուած էր , վասն զի իւր բոլոր ուշագրութիւնը մաթէմաթիքի տուած էր : Քիչ մը յառաջ նա զալանապէս կ'աշխատէր առանձին՝ հաղար տեսակ արգելքներու դէմ կոռուելով . Հիմայ իւր սիրելի զրաղումը յանկարծ իւր աշայ առջեւ բուռն պարտաւորութեան մը կ'երպարանք առած էր :

« Պէտք է որ հայրս գոհ ըլլայ , » կ'ըսէր նա իւրովի . և պակէ զատ ուրիշ բան չէր մտածէր : Մարկոս բարձրանայն

կը մրմռար : « Այս անտանելի բան է , կ'ըսէր նա , հայր մը և քոյր մ'ունենալ , և երկու հաշուաղ մեքենաներու առջե դժնուուիլ : » Պետրոս ուսերը վեր կը վերցընէր : « Սովորաբար մէկը քանի հայր կ'ունենայ , » կը հարցընէր , բայց իւր բնական զդուշաւորութիւնները օրէ օր կ'աւելնար : « Նա ինքն զինքը ևս առաւել իւր մենակեաց զուարձութեանց կ'ուտար , առատուան դէմ կանուխ ձկնորսութեան երթալով՝ և ցորեկը հրացան 'ի ձեռին անտառաց մէջ երկար պտոյտներ ընելով : Ոչ թէ տունը որս կը բերէր նա , այլ շարունակ անտառաց մէջ կը վազվրդնէր : Երբեմն կը հառաջէր և Մարկոսին պէս կը խորհէր այն հիւանդ և վշտաղին մօր վրայ , որ ամենին պարտէզէն գուրս չէր ելներ , և պատրաստ էր միշտ մաիկ ընել իւր զաւակաց շատախօսութիւնները և անոնց մտերմական խօսակցութիւնները :

Ելիզարեթ իւր վերնայարկի և բունիկին » մէջ փակուած էր , « Մանչերը միշտ գաշտին մէջ կ'զրօնուն , » կ'ըսէր նա իւրովի , երբ խոչի խայթ մը իւր միտքը դրդէր : « Նա դէթ կը զուարձանար , վասն զի եռանդով կ'աշխատէր , և այնպիսի աւիւնով մը՝ որ ամեն սահմանէն անդին կ'անցնէր :

Հայրը զնա յառաջ կը մղէր , երբեմն իզական հանձարին վրայ ցուցուցած արհամարհանքով , երբեմն այն սրտնեղութեամբ՝ որ կը ցուցընէր , երբ նա իւր բայցատրութիւնները իսկոյն չէր հասկնար . Երբեմն նաև անոր աշխատութեան մասին չնորհած ցուրտ դուռնակութեամբը : Թէկ աշեղին լսրը յանչափն ձգտեալ էր , բայց Ելիզարեթ զայն չէր նշանաբեր , նաև աշխատիս ոչ դառնութիւնը և ոչ քաղցրութիւնը կ'զդար , կարծես թէ իրական աշխարհի մէջ չէր ապրեր . այլ մոռնալով իւր ամենօրեայ համեստ զործերը , զրահաշվեներու և դիւտից երեակայական աշխարհին մէջ կը վազէր : Ելիզարեթ կարի յոյժ չանբով մը կ'աշխատէր սաւառնիլ իւր հօր հետ կ'ըսէմ , որ պիտութեան վերնադաւառները , իւր հօր հետ կ'ըսէմ , որ պիտութեան վերնադաւառները , իւր հօր հետ կ'ըսէմ :

ԳԼՈՒԽ Զ.

ԱՐԿԱԺԴՎ:

Արդէն երկու ամիս տնցած էր և զպրոցական արձակուրդի օրերը լրանալու մօտ էին : Ընդհանրաբէս Պ . աը Պանվիլ ասկէ աւելի չէր կենար դիւղը , իւր զաւակաց վերագարձին ատենը՝ ինքն ալ անոնց հետ Բարիդ կը դառնար . Դեռահաս սպատանէր իրենց ազատութեան վերջին օրերէն օգուտ քաղլով . առտուընէ մինչև իրիկուն անտառներու մէջ կը շրջէին , իրենց բոլոր դրայիններուն սէրը վայելելով՝ շարունակ որսորդութեան համար հրաւերներ կ'ընդունէին : Ելիզարէթ և իւր հայրը առտնձին զլուխ դլուխի տուած կը նախաճաշէին , վասն զի ձեւնրին ևս շատ անդամ իւր եղբարց հետ կ'ընկերանար : Նա խիստ փոքր էր հրացան կրելու , և խիստ երկշոտ՝ բարեկամէ մը փոխ առնլոյ զայն : Երբ մէկը յանկարծուստ հրացան մ'արձակէր անոր քով , որչափ որ ձայն ունէր կը պոռար , և անկարելի կ'ըլլար լուցընել զան : Երբ վիրաւորեալ ճագար մը կամ կաքաւ մը անոր ոտից տակ հողին վէէր , ձեռքովը աշերը կը ծածկէր : Իւր երկշոտութիւնը իսկ՝ շատ անդամ ծանր վըտանդներու մէջ կը դնէր դինքը , կը շփոթէր և կ'ուգար զէնքին առջե կը կենար : Քանից Մարկոս և Պետրոս բարկութեամբ իրենց հրացանը մէկի դնելով , կը պոռային անոր և թևերնուն մէջ կը բռնէին :

« Աղբ ելիր հայինք ասկէ , հիմայ դբեղ կ'սպաննենք . տեղի լաւ էր Ելիզարէթին հետ տունը կենոյիր , և Հենրին առանց բան մըսելու կը հաւաչէր : Ելիզարէթ ու ես ձեւնրին կը շահածէր , և մանուկը առանձին ժուռ դալին՝

ծաղիկ ժողուելէն՝ և միսմինակ պարտէղին մէջ աշխատելէն կը ձանձրանար : Աւելի լաւ կը սեպէր իւր եղբարց հետ երթալ , վտանդը և թերեսս ալիրաւորուիլը ՚տչք առնլով :

Ելիզարէթ ինձուստ խնդրոյ մը մէջ ընկղմած էր : Հայրը արդէն բացասրած էր իրեն բռնելու ընթացքը , և նա որչափ որ կրնար կը ջանար իւր հայրը գոհացընել , որ նոյն առտու նեղացած էր , շատ սխալներ զտնելով՝ իւր աղջկան պարտաւորութեան մէջ :

« Վերջասկս աղէկ բան մը ոլիտի չը կրնաս ընել . » ըսած էր նա արհամարհանօք : Ելիզարէթ մազերը ականջին ետին վերցուցած , յոնքերը պուստած և շուբթերը սեղմած , միտքը դրած էր դլուխ տանիլ :

Ի հեռուստ աղմուկ մը կը լսուեր զէպ ՚ի անտառին մէջէն , ամեն մէկ վայրկենին աւելի որոշ կը լսուեր հեծեծանաց ձայնը : Պառաւ Մարիանէն խոհանոցէն զուրս ելաւ , տորիքէն տկարացեալ աչացը վրայ գնելով իւր ձեռքը , կը խուզարկէր մխորին պատճառը զիտնալ :

Մարկոս մազերը տակն ու վրայ՝ գեղնած և արիւնաթեթաւ , մանուկ մը իւր թեոց մէջ առած կը բերէր , որ կարծես թէ նուռաղեալ էր : Դեռահաս սպատանին կը զողդար և Մարիանէ կարծեց թէ պահապաններէն մին անոր բեռը առնելու կ'աշխատէր , և թէ Մարկոս կը մերծէր : Պառաւ կնոջ սիրոս կայծակի ուկս սարսափ մ'ազդեց , նա ձրգ կ'ընէր վազել , բայց ծունկերը յառաջ չէին երթար : Որսորդները շարունակ կը յառաջանային , հրացանը մախաղնուն փոկին անցուցած , և շուները իրենց եակէն : Քանի որ մօտեցան , լսու ձանչցուեցաւ , որ Մարկոսին բերածը Հենրին էր , որու աշերը զոյտուած՝ թեին մէկը իւր ծանրութեամբ կտխուած՝ և զլուխը զէպ ՚ի ետին ծռած էր : « Մեռալ Մարիանէ և ես սպաննեցի զան , » լսաւ Մարկոս համբածայն և ահա որսորդներու վշտալի խումբը տուն մտաւ :

Մարկոնէ ինրդինը դալով և ուշարիլով , « Հոս ո լուս ,

Պ . ող Պանվիլի սենեակին գուռը բացաւ , որ դետնայարկին վրայ էր : Եպա մանկան սառուցեալ գէմքը ծռուեցաւ նայեցաւ , և վայրկեան մը սոսկալի ըռութենէ ետքը , և ՄՆոած չէ . » ըստ նա , և Միթէ մեկը զնաց բժիշկը կանչելու :

Վիրաւորելոյն սկզբնական դարմանները տալու ատենին , խեղճ մանուկը հանուեցուցին նուազեալ վիճակի մէջ : Ու ոք կը խորհէր կանխաւ զեկուցանել հօրը , և Պ . ող Պանվիլ աղմուկը չէր լսեր : Բայց Ելիզարէթ տակաւին չէր ճանչնար ուսումնականութեան այս անտարբերութիւնը . Համակելուն աղմուկը՝ տան հանդարտութիւնը վրդուող որսորդներու ոտից ձայնը գրգեցին երիտասարդուհին , իւր աշխատութիւնը մէկ կողմ ձղելու : Վայրկեան մը ականջ գնելով աղմուկին , առանց մանրերորդի չափ ակնարկ մը նետելու թուարանութեան վրայ , որ արդէն լմնալու մօտ էր , կայծակի պէս վար իջաւ դէպ 'ի աղմուկը զիմելով : Երբ նա մեծ սենեակը մտաւ , աեսաւ որ որսորդները և շուները խառն 'ի խոռոն հարգուած էին , տեղ բային , որ Ելիզարէթ անցնի :

Գետրնս , ըստ նա , դէպ 'ի իւր երկրորդ եղբօր դառնաւով , որ երէց եղբօրմէն աւելի հանդարտ և անխառվ էր . ինչ պատահեցաւ Հենրիին :

Մարկոս Ժամանակ չը թողոց որ իւր եղբայրը պատասխանէ : « Կա մեր ետեկն եկած էր , ինչպէս որ Ժամանակէ մը 'ի վեր սովորութիւն ըրած էր գալ ովլ ինչ կրնար ըսել , մնք դարանը նստած էինք , ես կը կարծէի թէ Հենրին Գետրոսին քովն է , նա երբ անտարին մէջէն սահելով իմ քովս զալ կ'ուզէր , տեսայ տերեւոց շարժիլը , կարծեցի թէ հոն Ճաղար մը կայ հրացանը արձակեցի . . . » Պատանոյն ձայնը մարեւցաւ , իսկոյն դլուխը ձեռաց մէջ ծածկեց :

Ելիզարէթ հոն ներկայ զտնուոներուն աչաց մէջէն աւելի բնդարձակ տեղեկութիւններ կ'օրոնէր , իւր տղայութենէ 'ի վեր ճանչցած՝ տարուօք պահապան որսորդին ուղղելով իւր խօսքը . « Հասկա հիմայ , » հարցոց նա :

— Հիմայ ըստա ծերունի որսորդը , ուրիշ բան մը չեմ տեսաներ , բայց միայն կոտրուած բազուկ մը , Հրացանը ցիրուցան շարձակեր է կապարի հատիկները , միայն շատ տկար է . . . և . . . ես գոհ պիտի ըլլամ , երբ աչերը բանայ :

Ելիզարէթ իւր շրթանց վրայ եղած ձայնը՝ ներս քաշեց , մաիկ ընելով ծերունիին խօսքերը , նա ծռուեցաւ դէպ 'ի վիրաւորեալ մանկան , որու Մարկանէ չէր համարձակեր մօտենալ : « Բայցախ բերէք ըստ նա , և ամենքը թող սենեակէն գուրս ելնեն , միայն Մարկոս , գու հոս կեցի 'ր . » յաւելցոց Ելիզարէթ դէպ 'ի իւր եղբօրը այնպիսի ակնարկ մը նետելով , որու վրայ այնչափ ցաւ և համակրութիւն միանց գամայն նկարուած էր , որով պատամին նորէն իւր դէմքը ծածկեց ամշալուն :

Երբ քանի մը վայրկեանէն ետքը բժիշկը հասաւ , Հենրին արդէն աչերը բացած էր , և քանի մը անորոշ խօսքեր կը մըմցէր :

Բայց ամէն անդամին որ Ելիզարէթ ծռուելով մաիկ կ'ընէր , միշտ իրեն այնպէս կ'ուզար թէ , մի և նոյն աղիողորմ մոնչիւնը կը լսէ . « Մայրս , մայրս կ'ուզէմ :

ԳԼՈՒԽ Է.

ԳՍՐՄՑԱՆ

Մարկոս իւր անսանելի կոկիծէն աղատած էր , ինչու որ իւր եղբայրը կ'ապրէր մէկ բազուկը միայն ջախջախեալ ըլլալուն :

Բժիշկը առանց հօրը ներկայութեան չէր ուզեր նայիլ մանուկը : « Կա և ոչ մէկ բանի մը օդուակար պիտի ըլլայ , »

կը մրմային սրսորդները : Բայց Ա.ըպրը մօն բժիշկը իւր պահանջումին վրայ պնդելով՝ « Հարկ է որ Պ. տը Պահպել իւր փոքրիկ մանկան անկողնոյն քով նստի , » կ'ըսէր : Ասկայն հայրը դեռ չը հասկցած դէպքին ինչպէս պատահիլը ջախ- ջախեալ թեր տեղը դրուեցաւ : « Ի՞նչպէս եղեք է՝ որ Հէնրի որսորդութեան գացեր է , վասն զի նա հրացան գործածել չը դիմեր , և ինչպէս Մարկոս սխալելով՝ զան վիրաւորեր է : » Մարկոս դառնապէս կը ժամուր իւր հօր այս զարմացական հարցմանց վրայ : « Նոր պատուար մը կը բարձրանար զիտունին և երեց որդւոյն մէջ տեղը : »

Բժշկական գործողութիւնը լթցած ըլլալով՝ Պ. տը Պահպել իւր զաւակին հետ ընկերացող բոլոր որսորդները ճաշի հրաւիրած էր :

Ելիզարէթ առանձին մանկան անկողնոյն քով կը հսկէր , և Մարիանէ յանպատրաստից կերակուր Ճարելու կ'զբաղէր :

« Ծաղկահասակ օրիորդը գլուխը ծռած էր . սեղմած շուր- թերը՝ իրարու կասպած ձեռքերը՝ մեծ յուզմունք մ'ունենալը կը յայտնէին : Ելիզարէթ մտովին մէկ ամիսէ՝ ի վեր վարած կեանքին վրայ կը խորհէր , առանց պատրուակելու , առանց պատճառանք մը փնտուելու : Միայն իւր հօր մօտենալու փա- փառվ չէր , որ հոգւով և մարմնով անոր հետ ուսմանց նուիրուելու մղուած էր . և ոչ ալ օր մը իւր եղբարց օգնել կարենալու յուսով : Այլ նա եսական զզացումով մը յափշտա- կուած էր անխորհրդաբար , առանց խորհելու՝ թէ իւր եղբարց երջանկութիւնը իրմէ կախում ունէր . մանաւանդ Հէնրիի հոգը և պաշտպանութիւնը՝ իւր մօր վերջին նայուածքով իրեն յանձ- նուած էր : Ելիզարէթ սրտովին կը զզուէր ինքզինքէն . նոյնպէս խիստ հակամէտ էր զզուելու նաև զրահաշիւի ուսում- ներէն : և ոչ ես կ'ուզեմ նորէն զրահաշիւի խնդիր մը տես- նել , կ'ըսէր նա իւրովի , զառն ստրջանքով մը , կնոջ մը գործը չէ այս . և նա շիկնելով կ'զգար մինչեւ իւր մնա- կեցութեան մէջ , թէ ուղ համութիւն մը դտած էր ընդհան-

բապէս իւր սեռին համար՝ անմատչելի աշխատութեանց զբա- ղելով :

« Բարի աղջիկ մը , բարի քոյր մը , ուրիշին սիրելի ըլ- լալու համար պէտք չունի այսպիսի միջոցներու , կը կրկնէր նա , եթէ Հէնրին իմ քավս պահէի , չէր հիւանդանար , և Մարկոս իւր խղձին վրայ այս սոսկալի խայթը չէր ունենար : »

Ելիզարէթ որչափ Հէնրիի նոյնչափ Մարկոսի վրայ հսկ տանելու իրաւունք ունէր : Պատանին Մարկոս՝ իւր ուսումները շարունակելու համար Բարիզ վերադառնալու ստիպուած՝ տիսուր տրամադրութեանց մէջ կը թողուր Թրէյլը : Պ. տը Պահպիլ Հէնրիի դէպքին պատճառաւ՝ ստիպուած էր գիւղը մնալ , բայց թոյլ տուած էր որ իւր որդին մեկնի , առանց համակրութեան և սիրոյ բառ մը անոր ուղղելու :

Մարկոս անխորհուրդ և թեթև բնաւորութիւն մ'ունէր , բայց միանդամայն հեղահամբոյր և անկեղծ էր , բնագդմամբ մը կը փախչէր տիսուր թենէ և խուզութենէ , իւր սրտին մէջ ունեցած խղձին խայթին պատճառաւ կ'աշխատէր մոռնալ զայն , ոչ ոք սորվեցուցած էր անոր՝ Աստուծոյ ապաւինիլ , ոչ ոք ըսած էր անոր աղօթել առ Աստուած , երկնային վեհ միսիթա- րութիւնները անձանօթ կը մնային այս ընտանեաց մէջ : Ելի- զարէթ ժամանակ չ'ունէր անոր նամակ գրելու և միանդամայն ինչ որ բանի բերանոյ չէր կրցած խօսիլ , իրստ յարմար ժամանակի կ'սպասէր՝ զայն նամակաւ բացատրել : Այս ար- կածի մասին ինքզինքը Մարկոսէն աւելի յանցաւոր կը զտնէր , նա իւր երկարաձիգ անհոգութեան համար՝ աւելի դառնապէս ինքզինքը կը կշտամբէր , և երբէք եղբօրը վայրկենական լան- խոչեմութիւնը՝ յանցանք չէր սեպէր . և ասոր համար երբէք Մարկոսին բան մը բոսած չէր :

Պետրոս իւր զործին կ'զբաղէր գտակրու ժամերը և հանդս- տութեան ժամերը՝ երկու եղբայրները իրաբմէ կը բաժնէին և ոչ ես իրար կը փնտուէին : Ուստի Մարկոս իւր ընկերակիցնե- րուն հետ այսպէս կենակցելով՝ կը ջանար անոնց մէջ մասնալ իւր մանուկ եղբօր վշատիրութիւնը՝ ի Թրէյլ : Այս բարեկամ-

ներէն ումանք իրեն կը նմանէին , թէպէտև իրեն պէս բարի և պատուակիր էին , բայց միանդամայն անխորհուրդ և թեթեամիա»

Ամանք ալ աւելի վտանգաւոր էին , պատրաստ ըլլալով շարութեան մէջ դաշավիմել ամեն զանոնք՝ որոնք չէին դիտեր ինքինքնին փորձութեան դէմ պաշտպանել :

Մարկոս մինչեւ այն ասեն մօրը յիշատակովը կը պաշտպանուէր , հիմայ կ'ուգէ՛ր՝ ամեն բան մտոնալով զինքը զբօղցնել , իրեն տրուած անրարցական զիրքերը կը կարդար , ուրիշներու հետ զրատի կը բռնուէր , կը խաղար , քիչ ու վեր իվերյ կ'աշխատէր : Հրացանի հարուածը՝ որով Հէնրիին թեր ջախջախուած էր , իր խղճին վրայ մեծ բեռ մ'եղած էր , որու չէր կրնար տանիլ :

« Ելիզարէթ երբեմն կ'ըսէր նաև իւրովի , « Երբէք այս ամէն վշաաց և տիրութեանց տանելու քաջարտութիւնը պիտի չ'անենամ : » Երբ կը տեսնէր նա զէնրի դեղնած և նիշար , հաղիւ կը քնանայ , բան մը չ'ուտէր , և իր քրոջ մատուցած զուարձութիւններէն կը ձանձրանայ ու կը յոգնի : Երբ նա զլուխը գարձընելով կը չսէր անոր հառաշելը , երբեմն ալ լալը , իւր մենակեցութիւնը իրեն անհանգութելի կը թուէր : « Եթէ կարող ըլլայի միայն ներում խնդրել մէկէ մը , » կ'ըսէր իւրովի : Գսան անդամ կրկնած էր նա խեղճ հիւանդ մանկան : « Ո՞չ եթէ իմ՝ քովը պահէի զքեզ , որչափ կը ցաւիմ որ զքեզ մարզագետին ըւ տարի . և զքեզ թողուցի որ որսորդութեան երթաս : »

Պանկան մխթարութիւնները իւր քրոջ հոգւոյն խորութեան մէջ չէին թափանցեր , Պ ալ Պանվիլ անցեալին մէջ եղածին պէս անզգայ էր , զրեթէ քիչ մ'ալ աւելի . քանի որ Ելիզարէթ մաթէմաթիքի ուսումները թողուցած էր , վիրաւորեալ մանուկը խնամելու համար , « Եթէ գու այսպէս Մարիանէի տեղ հիւանդապահի պաշտօն վարես , որչափ կը պատշաճի քեզ այս , » ըսած էր նա հեզնելով , առանց աւելի ևս թափանձելու : Երբ աղջիկը այն արկածի սոսկալի օրը , իրեն տրուած մէկ խնդիրը գրասեղանին վրայ դրած էր , և իրի-

կուն մը Հէնրի քնացած ատեն՝ յաջողած էր զայն լուծել , Պ ա տանվիլ չէր կարծեր թէ նա ալ անոր ուշադրութիւն կ'ընէ . վասն զի Ելիզարէթին բան մը խօսած չէր այն օրէն ՚ի վեր նոյն խնդիրին վրայ : « Նա կ'աշխատէր , կը տանջուէր , և կ'ապաշաւէր անձին առանձին , նա կորսնցուցած էր իւր մայրը այն միջոցին՝ ինչ ատեն կ'սկսէր զայն վայելելու երջանկութիւնը զրալ , իւր հայրը զրեթէ իրեն համար չկար , և խեղճ օրիորդը տակաւին ձանցած չէր իւր երկնաւոր Հայրը : Հէնրիի համար վասնած անձնութիւնը՝ միայն տեսակ մը ուրախութիւն և հոգւոյ անդորրութիւն կ'ուտար իրեն : Որչափ որ փոքրիկ մանուկը՝ իւր հիւանդութեան և նեղութեանը պատճառաւ , քմահաճ , անկարգ և զայրացկոտ էր . Ելիզարէթ ալ նոյնչափ իւր կրած տառապանաց զառնութիւնները՝ իրրե զոհ կ'ընդունէր : Զոհողութեան մեծ պէտք մը՝ իւր սրտին խորը պահուած էր , բայց Ելիզարէթ օր ըստ օրէ անորոշ մթութեան մէջ կը յառաջանար :

Հէր զիտեր տակաւին ինչ վիշտեր , ինչ պարտքեր , և ինչ զեղցիկ ուրախութիւններ իրեն համար Աստուած պահաճ է ապագային մէջ :

ԳԼՈՒԽ Բ.

ԱՊԱՐԻՆՈՒՄ

Աշունը տրտում և ախուր կը հոլովուէր , ծառերուն տերեւ . ները կը թափուէին և երկարատե հովերէն քշուելով՝ Ճանրուն վրայ կը դիզուէին , ուրուականներու պէս Ելիզարէթի աշաց առջեկն անցնելով , որ պատուհանին առջեւ նստած կամ կարդար , և կամ կար կը կարէր : Դգական սեռի յատուկ եղած պարտաւորութիւնները զանց ընելուն համար՝

Խիղճ կ'ըլլար իրեն , ուստի Մարիանէի առ ջեւ դիզուած ձեր-
մակեղէնները կ'առնուր՝ որ կարկաէ և Պառաւ կինը իսկզբան
փոքր ինչ արհամարհանօք կը ժպտէր , բայց Ելիզարէթ ան-
խոնջ աշակերտութիւն մ'էր , և կարկտուքներու գմնդակ աշխա-
տութեան կ'սկսէր խելամուտ ըլլալ :

Ասիկա մեծ ձիւ մ'էր , քանզի ծաղկահասակ օրիորդը բնա-
կանէն ճարտար չէր , բայց իր յստակ և հաստատուն միտքը՝
դոհ չէր ըլլար երբէք թերութեանէ . և ասղնագործութեան
մէջ այն Ճշութիւնը կը պահանջէր , զոր քիչ մը յառաջ
գրահաշիւններու մէջ ցուցուցած էր :

Հէնրի կ'զբանուր քրոջը աշխատելը նկատելով : « Ճայրս
պիտի չը համարյա որ իւր զուլպանները առելի աղէկ կարկըտ-
ուած են , կ'ըսէր նա ժպտելով , բայց ես աղէկ զիտեմ որ
Մարիանէ , իմ սաւանիս վրայի այս մեծ յարդարանքը չը պիտի
կրնաց ընել , կարծեմ թէ ոստայնանկը որչափ որ շուտ գոր-
ծածած է իւր կիոցը , նյոնչափ դու ալ ասեղդ շուտ
շուտ կը գործածես : »

Ելիզարէթ սկսաւ խնդալ , փոքրիկ հիւանդին մանրակրկիս
դիմողութիւնը ճիշդ էր : « Կը ջանամ ըստ նա , բայց դեր-
ձանս սաւանին գերձանին շափ բարակ չէ , ասոր համար
կատարելապէս ըը յաջողեցայ : » Եթէ Հէնրի կարող ըլլար
իւր ձեռքերը շարժել , ծափ պիտի զարնէր . ըստ որում
սաստիկ ուրախ էր անվլրէպ զուշակութիւն ընելուն համար :

Ելիզարէթ ձերհակեղէն կը կարկտէր . և պարապ եղած
ատենն ալ Հէնրիի հետ կը ժուռ դար : Սկսած էր նաև
քանի մը դաս առ մանկան , որ իւր բունի դատարկութեանէ
ձանձրացած էր ալ : Ելիզարէթ կը սորվեցնէր անոր իւր
պարագերը , լատիներէնի սկզբունքները , զոր քիչ մը յա-
ռաջ սորված էր ինքը իւր անկլուհի վարժուհույն հետ մէկ
տեղ , Հէնրիի զիտութեան համար բաւական կ'ուղային , որ
իւր տարիքին նայելով՝ շատ յառաջ զացած չէր : Ելիզա-
րէթ երբեմն անոր հետ պահանջնութիւն կը խաղար , և երբեմն

բարձրաձայն կը կարդար , երբեմն ալ սկատմութիւններ կը
սկատմէր . բայց Հէնրի քրոջը պատմութիւն պատմած ատեն
կը յօրանջէր , և երբեմն ալ կը քնանար : Ելիզարէթ բաւա-
կան յաջողակ չէր սկատմութիւն մը աղէկ պատմելու մասին :
« Ըսէ ինձ մօրս ըստ վէպերէն մին . » կ'ըսէր մանուկը .
բայց Ելիզարէթ զանոնք մասցած էր :

Հէնրիի աշերը արցոնքով կը լեցուէր , վասն դի կրած ցըն-
ցումը՝ ցաւալի ներգործութիւն կ'ընէր իւր առողջութեան
վրայ , շատ կը հաղար , և ջախջախեալ ձեռքը չէր կրնար
դորձածել , որու վրայ քոյրը կը վախնար թէ միշտ խեղան-
դամ պիտի խեսնէ զան :

Մարիանէ դլուխը կը շարժէր , իւր անհանդստութիւնները
Ելիզարէթի անհանդստութիւններէն առելի ծանր էին : « Խեղձ
մօրը կը նմանի , կը մը հուար պատաւը , ամնենին երակացը
մէջ արիւն չունի : »

Հէնրի իւր նեղութութեանց համար քիչ մը կ'ամշնար՝
դեղեցիկ դիւտ մը անոր միտքը ինկաւ : « Հիմայ պիտի աշ-
խատիմ զրել մօրս պատմած պատմութիւններէն մին , պո-
ռաց նա , Գոբէսիկը իշխանինը և Սիթրուիլ իշխանուհոյնը
շատ աղէկ կը յիշեմ . այդ պատմութեան մէջ փոքր աղջիկ
մը կար . որ իւր դողնոցին մէջ՝ պղափկ վարդադոյն կով մը
կը կըէր . . . երբ Վարդամ քեզ զայն՝ զուցէ անով քու-
միտք միւս պատմութիւնները զան : » Նւ Հէնրի իւր զը-
տումին վրայ բոլորովին զուողսնալով , նստած բաղմոցին
վրայ՝ անհանդիս կերպով տեղաւորուեցաւ : Հիւանդ մելը
բարձին կաթնցած , զրասեղանի տեղ աշխարհացոյց տախ-
տակ մը իւր ծունկերուն վրայ , և բարակ փոքր սեղանին վրաց
ալ կաղամար և սպիտակ թուղթեր զրուած էին : Ելիզարէթ
մտածած էր ըստ ամնայնի : Հէնրի յաղթական գէմքով մը
զրիչը մելանին թաթխեց : « Հիմայ կը տեսնես որչափ զեղե-
ցիկ է , » կ'ըսէր նա , և արդէն հրձաւանքէն կարկամիր
եղած էր : Ելիզարէթ նյոնչափ կարմիր միր , վասն դի իւր

կողովէն տեարակ մը գուրս քաշած էր , որ շատ օրէ ի վեր՝ ձեռքը բռնած չէր . երբ Հէնրի իւր վէպը կը դրէր , իւր քոյրըն ալ զրահաշիւի խնդիր մը կը փնտուէր ,

Ծաղկահասակ օրիորդը իւր նախկին որոշման վերադարձած էր . նա բացարձակապէս զրահաշիւը մէ կդի թողոյցած չէր : « Ավ զիտէ , զուցէ օր մը կրնայ օգտակար ըլլալ , կ'ըսէր իւրովի , հօրս աշերը տկարացած են . կարելի է անոր զըրազըութիւն ընեմ : »

Էլիզաբէթ արդար խիզճ մը և անյողգողդ կամք մ'ունեէր , վասն որոյ չէր թողուր ինքզինքը նորէն , որ ուսման արբեցութեան մէջ իյնայ , չափաւորապէս կ'աշխատէր , միշտ եռանդեամբ , բայց կանոնաւոր և յարատե եռանդեամբ : Էլիզաբէթ իւր զրահաշիւի խնդրոյն զրալելով հանդերձ ատեն ատեն իւր աշերը Հէնրիի վրայ կը նետէր , և մանուկը Էլիզաբէթը իրեն օդութեան կանչելու պէտք չ'ունեցաւ մինչև այն կէտը երբ տխուր գէմքով մը դէպ 'ի առ նա դարձաւ :

« Ձէի զիտեր որ աջ ձեռքս այսչափ տկարացած ըլլայ , ըսաւ Հէնրի իւր խոնջեցած մատերը շարժելով , կարծեմ թէ ձախ ձեռքս անոր բոլոր ոյժը սպառեր է , գրելը ստուգիւ տաժանելի բան է : » Նա տիրութեամբ կը նայէր թանաքի բիծերով լցուած էջէրը , և անկանոն զրութեամբ ծածկուած էր ներաներուն մէջ՝ տառասխաները պակաս չէին :

Էլիզաբէթ արդէն զրահաշիւի տեարակը կողավին մէջ պահած էր , նա մատելով ոտք ելաւ , և ծռուեցաւ . Հէնրիի դրուածքին վրայ : « Այսչափ զիր զրելէն խոնջեցար , ըսաւ նա , եթէ կ'ուղես շունչ մ'առնելու համար՝ երթանք ծառուզիին ծայրը չոր տերեներու մնձ կոյտ մը դիզենք , և վերադած ատեննիս , դու ինձ պատմութիւնը կը պատմես և ես հօս՝ ծռնկիս վրայ անմիջապէս կը զրեմ , և դու զայն կը սրբազրես :

Այս նոր զրաշման դաղափարը զարմացաւց վոքրիկ հիւանդը , բայց աւելի ևս կը յափշաւակուէր , քանի որ կը իորհիւ տե-

րեոց կոյտին վրայ : « Անսնց կրակ պիտի տանք անանկ չէ . » Հարցուց Հէնրի ուրախութենէ կարմրելով :

— « Բայց այդ պէտք է ընել ծառուղիէն գուրս բաց տեղ մը , եթէ ոչ մեր հին կնանիներն ալ այրելու վտանգի մէջ կը դնենք , շուտ ըրէ դնա թիկնոցդ փնտուէ , ձանբան երթալու ատեննիս ես քեզի պիտի օգնեմ : »

Վիրաւորուած թէր տակաւին կապով մը վեր բռնուած էր , և Հէնրիի ժուռ դալու պատրաստութիւնները Մարկոսին չափ պարզ չէին :

Մարկոս կ'ուղէր ձմեռուան մէջ տեղ առանց թիկնոցի գուրս ելնել . պնդելով թէ պէտք է եղանակներու անբարեխառնութեան սովորիլ . որովհետեւ կ'ուղէր զինուորական պաշտօն վարել :

Հէնրի իւր երէց եղբօր այս զէշ սովորութիւնը՝ Էլիզաբէթի յիշեցունելու ատեն կը գովզզար :

« Մարկոս ըսաւ որ զինուորական պաշտօնեաները՝ բնաւ իրենց համազգեստին վրայէն թիկնոց չեն հագնիր . կ'ը սէր մանուկը . ինչու անոնք ամենքնին ալ ցուրտէն չեն մեռնիր Ռուսիոյ Ճակատամարտին մէջ : »

— Կարծեմ թէ այս մասին կարգապահութիւնը բոլորովին հիշեց չէր . ըսաւ Էլիզաբէթ խնդալով . հաւանականաբար կը գտնուէին շատ պաշտօնակալներ , որք մուշտակ կը հագնէին . այլ սակայն կը յիշեմ որ ատենօք լսած եմ իմ միծ հօրս պատմելը , թէ նարուէոն կայսեր մարզականերէն մին , չեմ զիտեր ո՞ր , իւր զօրաբաժնին զլուխ ըլլալով՝ բոլոր Ճակատամարտներուն զտնուած էր . թէն սարսափելի ցուրտ մը կ'ընէր , որու պատճառաւ հաղարաւոր մարդեր և ձիեր կը կորսուէին , առանց երբէք թիկնոց մունենալու համազեստին վրայէն :

Զինուորները կը զարմանային , « Մենք ալ կը տաքնանք , մարզականութ այսպէս տեխնելով . » կ'ըսէին զինուորներէն ոմանք . ուրիշները կ'ապահով ցընէին թէ փայտ կը կտրէին ցուրտէն զան այնպէս տեխնելով միայն :

Օր մը երկու զօրապեսներ կը հարցընէ ին մարտախմբին՝ թէ ինչպէս կրնար տոկալ այնպիսի եղանակի մը, առանց լու հաղուելու : « Ես ձեզմէ աւելի խորագէտ եմ ըստ նա կիսածայն, մուշտակս շապիկ մ'ըրած եմ, որու թաւ կողմը ներսն է : »

Հէնրի այնշափ սաստիկ կը խնդար՝ որ ծաւերուն դադաթը իրենց բյոնին մէջ քնացող որիները յանկարծուստ արթնցան աններգաշնակ ձայներ արձակեցին : « Աւրեմն ներսէն արջի մը պէս էր, » կ'ըսէր նա : « Ոչ բնաւ, » և իւր քոյրն ալ իրեն պէս կը խնդար . « արջի մը պէս էր որ իր մարթը պիտի գարձունէր : Երբ գուն ալ սաստիկ մսիս ես քեզի ուստական շապիկ մը կ'ընեմ հաստ օղիկով, որու ներսի կողմը մուշտակ է : » Եւ երկուքնին ալ կը վաղէին կատակարանելով, և կը մօտենային անտառէն մեկուսի բացօթեայ կողմը :

Թուվհաս բուսահով չէր պատրաստեր, այս մարդս հին դըրութեամբ պարտիզպան մ'էր, առանց մեծ տեղեկութիւն ունենալու իւր արհեստին, իւր ծերութեան և տիրոջը անհոգութեան պատճառաւ ծուլցած էր : Բանջարեղինաց պարտէզին մէջ, քանի մը կաղամբ, լորիս և սոխ կը տնկէր, և այս փափուկ կանանչեղէնները պաշտպանելու համար, ամենին հոգ չէր տաներ երթալ հաւաքել չոր տերեները :

Այս պատճառաւ հինօրեայ կնանիներուն գեղնած տերեները անտառին այն բացօթեայ կողմը բոլորովին կը դոցէին . և ելի զարեթ իւր ետեւէն քաշած երկու հողի սանդրերով շատ դործ տեսաւ :

Քանի մը օրէ՝ ի վեր անձրել դադրած ըլլալով՝ անըն ները չորցած էին, և կարելի էր անոնցմով շեղ բոց մը վառել, բայց տերեներուն կոյտը շտառվ չէր դիզուեր, Հէնրի միայն մէկ թեռով կ'աշխատէր, և հազիւ իւր ակար ոյժը կը ներէր սանտրին ծայրով քանի մը տերե հաւաքել :

Ելիզաբէթ սաստիկ եռանգով կը քէր կը տանէր, բոց անտառը ընդարձակ էր և տերեները հոն հոս ցրուած ըլլալով՝

պէտք էր երթալ աւելի շատ ծաւերուն տակ թափթափած տերեները ժողովել : Անոնք բաւական տաքցան, և շտապելնուն պատճառաւ ոչ ևս կը ինդային, բայց տերեոց գեղը տակաւին քիչ մը բան էր, երբ Հէնրի հետուէն նշարեց որ հայրը ծաւուղիկ կ'ուղայ, ըստ սովորականին իւր մօտախոհութեանց մէջ ընկլմած, ամենեկին ուշադրութիւն չընելով իւր զաւականերուն :

Մանուկը վայրկեան մը վարանելէն ետքը, վաղեց Պ. տը Պանվիլի առջև :

Իւր գլուխը եկած արկածէն ՚ի վեր, տկարութեանը պատշառաւ երես առնելով՝ Հէնրի իւր հօրմէն քանի մը փոքրիկ շնորհներ խնդրած և ձեռք ձգած էր, այս պատճառաւ երկչուսութիւնը քիչ շատ մէկդի գրած ըլլալով՝ բանեց Պ. տը Պանվիլի ձեռքէն և մինչեւ անտառին բայց կողմը տարաւ :

« Հայր, կ'աղալակէր նա, կ'ուղենք չորցած տերեները ՚ի մի վայր կուտել և կրակ վառել, ես մէկ ձեռքս միայն գործածելուս ամէն մէկ անգամին երկու կտոր տերեկ միայն կրնամ ժողովել : Ելիզաբէթ որչափ կը նայ կը ժողովէ, բայց շտառվ չենք կրնար կը դոց կաղմել . հայր, դուք որ այնշափ ուժեղ էր, օգնեցէք մեզի : »

Պ. տը Պանվիլ ժամեցաւ : Երիտասարդութեանը մէջ զեռ ինքինքը զբանը աշխատաւթեան չը տուած՝ յիրաւի ուժեղ և թեթեաշարժ ըլլալուն հաճութիւն մը կ'զար . բայց հիմայ իւր բարձր հասակը կորացած՝ աչերը յօգնած և անդամները հիւծած էին :

Վերջապէս Պ. տը Պանվիլ Հէնրիի երկնցուցած սանտրէրոնեց և սկսաւ աշխատիլ : Անիմջապէս տերեներով ծածկուածուր կոյտը զարդարած մերկացան . և յաղթական սանտրը խոռն ՚ի խոռն նիւթերու կոյտ մը, այսինքն չոր փայտեր և չոր խոռեր, հսկայաբար գէպ ՚ի յառաջ կը մղէր, որոնք տերեներէն աւելի լաւ բոց պիտի արձակէին : Ելիզա-

բէթ պզտիկ չմատու համար սաստիկ աշխատած և խոնջենքէն կասկարմիր եղած էր . Հենրի ուրախութենէն մէկին քովէն մեկալին քով կը վաղէր : Աւելապէս սկսաւ պսուալ : « Բաւական է Հայր , շատ է անգամ , բաւական է . Պենարտեան տունին չափ մեծ կոյտ մ'եղաւ , երբէք անոր ամէնը պիտի չը կընանք վառել , եթէ մինչեւ իրիկուն ալ հսկենալու ըլլանք :

Էլիզարէթ մոռցած չէր իրեն հետ հրավառ ծծումք բերելու , մէկ վայրկենի մէջ՝ բոցը լուսաւոր և պայծառ կերպով բարձրացաւ , մինչեւ մեծամեծ ծառերուն դակաթները լուսաւածուով՝ և անտառաց մոռթ կողմերը լոյս արձակելով : Թրէյլը՝ այս սաստի՛ լցունէն գէպ՝ ի ծառուղիին ծայրը՝ աչքի կը դարներ :

Մարիանէ , թովմաս և իւր կինը , տունէն դուրս ելան . սարսափահար այս անսովոր լցունէն , վախնալով թէ զիւզը հրդեհ կայ : Անոնք՝ իշեռուստ կը նկատէին Էլիզարէթը և Հենրին , որոնք միշտ իրենց հօր օդնականութեամբ՝ տերեւներով կրակը կը բոցավառէին ու կը փախչէին , կամ խանձած փայտեր գրկելով խոտին վրայ կը նետէին :

Մարիանէ լուսութեամբ աչքը սրբելով , « Ո՞՛Տ երանի թէ աւելի ստեպ իւր զաւակաց հետ այսպէս վարուէր նա . » մտախոնչելով կ'ըսէր պառաւը : Թովմաս ապշութեամբ իւր տիրոջը նայելով , « Հարուսաները տարօրինակ դաղսփարներ ունին , ինքինքնին զրօսցընելու համար , » ըստ իւր կնոջ մրմաւալով , և զնաց կիսատ թողուցած ճաշը լմնցընելու :

Պ . աը Պանվիլ խոնջեցած էր , երբ իւր սենեակը մտաւ : Իրիկունը ընելու համար՝ պահած զրահաշիւի խնդիրը , սովորականէն աւելի կնճուստ երեցաւ իրեն , երկու երեք անդամ իւր նստած թիկնաթուին վրայ քունը տարաւ . Երբ ընդուստ կ'արթննար իւր անսովոր ծուլութեան վրայ կ'աշնարհ նոյն միջոցին լսեց նա Էլիզարէթին ձայնը , որ Հենրին քնացնելու համար բարձրաձայն կը կարդար . և Պ . աը Պանվիլ իւր աստանաց մէջէն կը լսուր կը կամարէթ մէջ անփոյթ եղած էր :

թիւնը քիչցած է , ինչպէս կը խնդար այսօր կնձնիներու վրայէն վեր բարձրացող բոցերը տեսնելով :

ԳԼՈՒԽ Պ.

Ա. Դ. Է. Տ.

Պ . աը Պանվիլ սկսեր էր չուելու վրայ խօսիլ . Էլիզարէթ մտատանջութիւն ունէր մէկ Հենրիի առողջութեան մասին , և թէ Մարկոսի Բարիդի մէջ ըրածները՝ անձամբ մեսնելու փափաքանաց մասին : Պատանւոյն կամակոր լուսութիւնը՝ և ամսոյն վերջը հօրը եկած անհաճոյ տեղեկադրերը՝ Էլիզարէթին յօնքը պաւտել կ'ուտային , եթք մինակը մտածէր . բայց իւր սովորութեան համաձայն՝ իւր վիշտը մէկումը չէր խօսեր :

Պ . աը Պանվիլ իւր պղտիկ տղուն վրայ աւելի սէր ունենալուն՝ երբեմն կարծես թէ կը մունար աղջկան ներկայութիւնը , և անոր զբահաշիւի դասուն մէջը բած անհաւատարմանթեանը երբէք չը ներելով՝ կ'ըսէր իւրօվի : « Ահա այսպէս անհաստատ և թեթևամիտ կ'ըլլան կիները , պէտք է ունոնց տնտեսութեան և մանկատածութեան հոգերը յանձնել : » Այս ամէնը խօսելով՝ կը յանդիմանէր իւր աղջիկը , ՚ի պատճառս Հենրիի համար վատնած անձնանութեան : « Ամէն բան երեսի վրայ թողուլ կոտրած թերի մը համար , » կը մրմնջէր նա : Գուցէ փոքրիկ խղճի խոյթ մը՝ իւր կշտարէր այնպիսի պարտիքը՝ որոնց մասին իւր բոլոր կենաց մէջ անփոյթ եղած էր :

Մարիանէ մեկնելու համար արդէն հրաման ընդունած ըլլալով , սկսեր էր վերնայարկը կարդի գնել , Էլիզարէթի խցիկը աւրուած՝ և մնառուիները նախասենեակը շարուած էին : Ինչ

աաեն Էլիզարէթ բնական նախատեսութեամբ մը տնական գործերու կ'զբաղէր , պառաւ տնտեսուհին կանչեց դան պոռաւ լով : « Եկէք օրինրդ , դուք որ այնչափ հաշուել դիտէք . մեղի ըսէք , թէ սէտք եղածին չափ սնտուկ վար իջեցուցինք : »

Էլիզարէթ այս կատակին վրայ կը խնդար , բայց սնտուկ ներուն ինդիրը քննելէն ետև՝ հին շէնը վերցնող գերան ներէն մեկուն կոթնելով կեցաւ , և մտախոհ նայուած քով մը դիտեց իւր փոքր « Խցիկը , » որ հիմայ ամէնուն աշաց տեսանելի գարձած էր իւր կաղ սեղանը , հին ու մին աթուը , ինչպէս նաև գերաններէն կախուած մաշած զորդը : « Կա երջանիկ եղած էր հօն , զուցէ յանիրաւի , բայց ստուդիւ երջանիկ էր , ուսման ամեն սաստիկ ուրախութիւնները այս փոշոտ խորշին մէջ վայելած ըլլալով . վասն զի հօն զդացած էր նա իւր բոլոր մտաւորական մշակութեանց արագ զարդացումը :

Հէնրիկ արկածէն 'ի վեր՝ նա իւր յարկը մտած չէր , քանզի երբ պէտք ըլլար աշխատիլ , Հէնրիկ անկողնոյն ոտքին տակ՝ անոր սեղանին մէկ ծայրը կ'աշխատէր . » Բայց նահանցեալին յիշատակը չէր արհամարհէր , ներկային պարտաւորութիւնը կատարելու մասին իւր անյողդողդ որոշման մէջ : « Հնա սորվածս ըը մոռցայ , կ'ըսէր նա իւրովի . դուցէ օր մը զայ , որ շատ գոհ ըլլամ խենթի պէս աշխատելուս համար : » Իւր չը կարծածէն աւելի մօտեցած էր այն ժամանակը :

Գիւղին մէջ թղթատարին դալուստը մեծ նշանակութիւն ունէր : « Պ. տը Պանվիլ Բարիզի մէջ թէ խաղաղութեան և թէ պատերազմի նկատմամբ անփոյթ էր , իրեն եկած լրացիրները՝ երկու օրի չափ առանց քակուելով՝ իրենց դօտիովը կը մային . ամենէն ծանր լրոց վրայ տեղեկութիւն առնելու համար՝ իւր սենեակէն քայլ մը անզամ դուրս չէր ելներ : Պ. տը Պանվիլ Թրէյլի մէջ թղթաբերը եկած ատեն՝ միշտ ծառուղին մէջ կը դանուեր , և իւր քայլերը անզամ շուտ

չէր առնուր : « Կա կը ժպտէր տեսնելով Հէնրին , որ սուրհանդակին առջեւ կը վաղէր , նամակները և լրադիրները տունին մէջ բաժնելու զուարձութիւնը ունենալուն համար : Մեկնելուն օր մը յառաջ , մանուկը նամակ մը բերաւ , և տիսուր դէմբով մը իւր հօրը և երկնցուց , » Պ. տը Պանվիլ առանց նամակը բանալու զրպանը դրաւ զայն : « Եթէ այս նամակը քուկութեար , կը վսկար Հէնրի , ըստ սովորութեան Էլիզարէթի թէներէն կախուելով , դու ինծի լուրեր պիտի տայիր , բայց հայրս կարծեմ այսօր զիտի ըը կարտայ նամակը , և մէջը ինչ դրուած ըլլալը մեղի ըը պիտի ըսէ , »

Էլիզարէթ մեղմաձայն ինդալով : « Հօրս եկած նամակները դործի կամ զիտութեան վերաբերեալ բաներ են , որոնք զքեղ չպիտի զուարձացնէին : » ըստ , բայց Հէնրի միշտ կը մրմնար ,

Այսպէս նախաճաշը ըլլութեամբ անցաւ : Հէնրի սեղանին տակը սրունքները կը բանար ու կը զայէր , և հանդարտ չէր կենար իւր աթուփին վրայ : « Ոյժը տեղը եկած է , կ'ըսէր մտովին իւր քոյրը . ասկէ տասն և հինգ օր յառաջ աւելի հեղահամբոյր էր . » և Էլիզարէթ փաքր մանկան անհաջոյ շարժումներուն վրայ զրիթէ 'ի ներքուստ կ'ուրախանար :

Հազիւ հաշը լմացած էր , երբ Հէնրի քաշեց տարաւ Էլիզարէթը դէպի ՚ի պարտէղ :

« Եկուր պարյտ մ'ընենք , կը պոռար նա . վաղը իրիւ կուն պատերէ զատ ուրիշ բան պիտի շտեսնենք . մը առջեւ , որիներու ձայնից տեղ՝ կառքերու զզրդիւնը պիտի լսենք : Ստոյգ է որ վերջին շաբաթը՝ խիստ շատ անձրեւ եկաւ պիտի ըը յաւիմ նորէն դպրոց երթալրւս վրայ , երկար ատեն՝ է որ Մարկոսը և Պետրոսը չը տեսանք : »

Էլիզարէթ կը հառաչէր , և կ'ուզէր օր Հէնրին իւր քոյլ պահէ : « Եթէ համարձակէի , կ'ըսէր նա մառվին , պիտի առաջարկէի հօրս , որ Հէնրին միայն ցորեկները դպրոց զբկէ իրեւ արտաքին աշխարհուտ , և զան տան մէջ պիտի աշխատցընէի :

այնչափ փափուկ է , որ զիւղը տակաւին օգտակար կրնայ ըլլալ անոր . . . :

Թէև Էլիղարեթ աներիլուդ քաջասրտութիւն ունէր , բայց չէր համարձակեր Հենրիի առողջութեան վրայ խօսք բանալ հօրը . նա ու . տը Պանվիլի ցուրտ հեղնութիւններէն կամ չոր ու ցամաք թայսառութիւններէն կը վախնար . երբ տուն կը մօտենային , յանկարծ իւր մտախոհութիւնները մէկդի թողոց : « Այսօր շատ դործ ունիմ , ըստ Էլիղարեթ . փոքրիկ ծոյլ , դու զիս հոս կ'արգիլես , երկուքնիս ոտքով՝ տիղմբուն մէջէն երթալու տեղ՝ աւելի աղեկ պիտի ընէինք երթալ մեր սնտուկները տեղաւորել , կը կարծես թէ Մարիանէ մինակներնայ ընել ամէն դործերը :

— Ճիշդ է , ըստ Հենրի այս նոր կարծիքին վրայ դոչ ըլլալով , ասկէ զատ նա չպիտի կրնայ իմ թուուններս , բոյներս , և անոնց հաւեկիթները լաւ մը տեղաւորել . անսպատճառ ինձի սնտուկ մը պէտք է իմ մթերացս համար . երթամ փայտանոցէն փայտի սղոցանք փնտոեմ , այս առտուես հոն Ճերմակ կայտ մը խեսայ : » Մանուկը վազեց զնաց ուրախութեամբ դէսլ ՚ի փոքրիկ հիւղը , դոր պարծանօք շահաբան ։ Հայոց կը կոչէր :

Էլիղարեթ տունը մտն ելով՝ նրբագաւիթին մէջ կը կենար , իւր խոնաւած ցփախն փայտաքամէն կախելով՝ հօրը սենեակին դրան առջև ոտքի վրայ կեցած էր , երբ հեղձամուկ հեծեծանք մը կարծեց լսել . Վայրկեան մը վարանեցաւ նա , նորէն ականջ դնելէն ետքը՝ հօրը դուռը զարկաւ , բայց ոչ ոք պատասխանեց . խորդալու տկար ձայնը՝ որ իւր ուշադրութիւնը դրաւած էր , իրեն այնպէս կը թուէր թէ հետզետէ կը սաստկանար : Էլիղարեթ հօրը սենեակին դուռը բանալով՝ տեսաւ որ ու . աշ Պանվիլ թիկնաթուին վրայ՝ իւր սովորական տեղը նստած էր , կրնակը դուրին գարձուցած , բայց իւր դլուխը դրասեղանին կոթնեցուցած էր , թերը տարածած , և շուրթերէն ոգեսպառ շունչ մը կ'ելնէր :

Էլիղարեթ ոչ ես կը կասկածէր , իւր ձեռքը հօրը հակատին վրայ դրաւ , բայց եա քաշուեցաւ , և կարծեց վայրկեան մը , թէ նա բոլորովին ուժաթափ եղած է :

Պ . տը Պանվիլի բոլոր կերպարանքը այլափօխուած էր , աշերը տնկուած , և թերը անշարժ ծանրութեամբ մը կախուեցան , երբ նա հօրը սառուցեալ ձեռքը՝ զրո բռնած էր , թողուց : Իւր անփորձ ըլլալով հանդերձ , խեղճ օրիորդը առաջին նայուածքով ձանչցաւ այն սարսափելի հարուածը , որու ենթակայ եղած էր իւր հայրը : Անդամալուծութիւնը իւր երկաթեայ մատանց մէջ կը սպրկէր զան : Էլիղարեթ սրտովին մորմոքած էր իւր բացակայութեան համար , հիմայ ինչպէս մինակ կը աեսնէր ինքզինքը այս կենդանի մոռեալին առջև , որ իւր հայրը իրեն կը ներկայացընէր :

ՊԱԼՈՒՅՑ Ձ .

ԸՆԾԵՐՈՒԹՅՈՒՆ

Էլիղարեթ օդնութիւն կ'աղաղակէր , Պ . տը Պանվիլը հանուեցընելով իւր անկողնոյն մէջ դրած էր . երեք ամսուանէ աւելի կարճ միջոցի մէջ՝ այս երկրորդ անդամն էր , որ ձիով սրարշաւ բժշկին վաղած էին . և Մարիանէ կը փութար քանի մը պարզ զեղեր պատրաստելու : Էլիղարեթ ծունկի վրայ եկած՝ հօրը անկողնոյն առջև , կը ջանար անոր սառուցեալ ձեռքերը՝ իւր ձեռաց մէջ տաքցընել . նա կը կարծէր թէ հօրը բանականութիւնը տակաւին իւր վրայ է . անոր տնկուած աչերը վշտագին կերպով մը շարունակ իւր աղջկան վրայ յառած կը տեսնուէին : Երբ Հենրի ահարեկ և սարսափահար դրան առջև եկաւ , և մէկ անդամ նայելուն պէս՝ իսկոյն խոյս տուաւ . ծաղկահաս օրիորդը այս ողորմելի դէմքին վրայ մեծ վշտի մը նկարագիրը տեսաւ :

Սիրոյ և պաշտօղանութեան բնադրմամբ՝ իւր հօրը՝ անզպայ ձեռքերը կուրծքին վրայ կը սեղմէք, աչերը վար ծռեց, երբ լսեց թուղթի մը քառիւը իւր շրջադղեստին, նա զիտեց ևս, որ իւր հայրը կիսաբայ մատերովը նամակ մը բռնած էր։ Առտուան թղթաբերով եկած նամակն էր այն ։ Էլիզարէթ թուղթին դոյնէն ճանչցաւ, և կարկամեալ ձեռքին մէջէն կամայ մ'առնլով գրասեղանին վրայ դրաւ։ Իրեն կը թուեր թէ ու. տը Պանվիլի նայուածքը՝ անհանդստութեամբ մը իւր ամէն շարժումերը կը դիտէր, և կ'սախէրինքինը որ խօսի, բայց լեզուն չէր հնազանդեր իրեն, և շուրթերը կը դոդդղային առանց վանկ մը յօդելու։ Միայն քանի մը խղդուկ ձայներ հիւանդին ունեցած յուզմունքը ցցոց կ'ուտային։ Իւր աղաջիկը մեղօրէն ձեռքը անոր բերնին վրայ դրաւ, յուսալով որ դան կը հանդարտեցընէ։

Մարիանէ բժշկին հետ ներս մտաւ։

Էլպրըթօն բժշկին ամեն հողածութիւնները օգուտ մը չէին ընկը, գեղերը իրար կը յաջորդէին, բայց հիւանդին անշարժ վիճակը նոյնը կը մնար, խստայեալ անդամները ամեննին չէին թնդար. անկուած աչերը իրենց ակնակապիճներուն (orthite) մէջ ամեննին չէին շարժե՞՛, բժիշկը Էլիզարէթի նաև սա ծանրալշին հարյման չէր կրնար պատասխանել։ « Հայրս արդեօք իւր Ճանաչողութիւնը պահած է։ »

— Ատոր վրայ բան մը չեմ դիտէր, բսաւ համարձակօրէն Պ. Էլպրըթօն, հողին այնպիսի դոյնթիւն մ'է, որ մարդարային գիտութիւնը չըմբռներ. սոյն վայրէկնին հօրդ և Աստուծոյ մէջ աեղ անցածը միայն ինքը դիտէ։ »

Էլիզարէթ շիկնեցաւ. իւր հօր հոգւոյն վրայ խորհած չէր երեք. այս ահարկու վտանգին մէջ հարցուցած չէր իւրովի թէ անհահ հողին պատրաստ էր վերադառնալ զինքը պարզեռնեն, երկրիս պլծութիւններէն մաքրուած։ Էլիզարէթ մտովին մի միայն հիւանդութեան պատճառներուն և այն յանկարծական հարուածին վրայ գրաւուած էր, որոնք գիտունին այնպիսի ցուրտ և

հզօր կազմութիւնը կարող եղած էին դղրգել։ « Տա կը խորհէր իւրովի, թէ հայրը իր տղայոց՝ Հէնրիի և իւր վրայ կը մտածէր արդեօք . . . : Բժշկին պարզ պատասխանը՝ աւելի բարձըր և աւելի անշահամեր մտահոգութիւններ պահառեց իրեն, նա տակաւին չէր հասկնար հոգւոյն զերազոյն կարերութիւնը, նա չէր հաւատար յափառնականութեան այնանդղրդելի հաւատքով՝ որ փոկութիւնը աշխարհի մէջ միակ կարերը բանը կ'երեցընէ մեղի, բայց կ'զգար որ Լըպրըթօն բժիշկը՝ աւելի մաքուր նայուածքով, և իրմէ աւելի հեռուն կը տեսնէր։

Իւր այս անձկութեան մէջ, հօրը մահողնոյն քով, կը խոռվէր վշտաղին։

Բժիշկը հարցուց. « Չեր հօր այս յուղման պատճառին վրայ կարծիք մ'ունիք, միթէ դոյժ մը ընդունած է նա։ »

Էլիզարէթ ակամայ աշերը՝ դէպ 'ի դրասեղանին վրայ գրուած նամակին դարձուց։

« Կամակ մ'է այդ, առտուան թղթաբերով եկաւ, կարգացիք զայն։ »

Էլիզարէթ բացասական նշան մ'ըրաւ։ « Հայրս ընդունեց զայն նախաճաշի ատեն, և առանց բանալու դրպանը դրաւ, » ըսաւ օրիորդը։

— Իւր սենեակին մէջ կարգաց անշնչտ, և դուք այս հարուածին տակ ճնշուած գտաք զինքը . . . , շարունակեց անմիշապէս բժիշկը։ Զաւակս, այդ նամակին պարունակութիւնը ինչ ըլլալը պէտք է հասկնալ, անկարելի է դարմանել մարմինը առանց դիտնալու փոքր ինչ թէ միտքը ինչ բանով զբաղած է . . . : Ասկէ զատ . . . » չկրցաւ հառաջանք մը բռնել, « Եթէ զործերուն վրայ կը խօսի այդ նամակը, դուք կը պարտաւորիք հոգ տանիլ անոնց, ըստ որում ձեր հայրը այսուհետեւ պիտի չկրնայ զբաղիլ։ »

Էլիզարէթ առանց վարանման ոտք ելաւ, և պատուհանին մօտեցաւ նամակ 'ի ձեռին։ Դիկտեմբեր ամսոյն կարձ վայրէկեանները արադապէս կը սահէին. արդէն գիշերուան մութը

կը կոխէր երկրիս վբայ՝ մի և նոյն ատեն Էլիզաբէթի կեանքն
ալ կը նսեմայընէր : Նա հաղիւ քանի մը տող կարդալէն
ետքը՝ բժշկին դարձուց դէմքը , իւր ձայնը ախուր էր ,
« Չեմ հասկնար , » ըստ նա :

Ծերունի բժիշկը անոր մօտեցաւ , որ 'ի մանկութենէ 'ի վեր
կը ճանչնար զան , նաև կը պիրէր անոր հայրը իւր երիտա-
սարդութենէն , երբ տակաւին ինքնամոլ եսութեան ինքզինքը
չէր տուած նա , և ասով մարդկային ընկերութենէ՝ ինչպէտ
նաև իւր ընտանիքէն չէր կղզիացած : Բժիշկը ծոռւեցաւ նամա-
կին վբայ որպէս զի կարդայ , առանց ուշ զնելու հետզետէ պա-
տող թանձը մթութեան : « Մէկը ձգեր զայեր է , ըստ Էլիզա-
բէթ , սեղանաւոր մը , արկղաւետ մը . . . չեմ զիտեր ով . . .
կարծեմ թէ հայրս ստակ կարսնցուցած է . . . » Եւ երի-
տասարդուհին դէպ 'ի հօր անկողինը դառնալով՝ կարծես թէ
կ'ուզէր կշտամբել օրհասականը՝ այնպիսի ցաւի մը տակ ընկ-
ճուելուն համար , նա որ անտարբերութեամբ տեսած էր իւր
կնոջ մեռնիլը : Բժիշկ Լըպրըթօն դանդաղօրէն դլուխը կը , տատա-
նէր զիրը կարդալ աշխատելով : « Դուք ըսիք թէ ստակը մեծ
բան մը չէ , տակաւին անշափահաս էք , աղքատութեան
ինչ ըլլալը չէք զիտեր , կը յուսամ որ ալ այսուհետեւ չը
պիտի զիտնաք : Նամակին մէջ բան մը չըսուիր թէ այս սրի-
կային փախուստը ինչ միաս պիտի տայ հօրք հարստութեան .
բայց յայտնի բան է , որ մեծ է կորուսը , և ասկէ զատ
. . . ծանրապէս հիւանդացուց զան . . . »

Պ . Լըպրըթօն կանգ առաւ . աղէկ զիտէր նա ծերունի
առ զանվիլի գործերը , զիտէր որ իւր որդին փաքըիկ Թթէյլի
ստացուածքէն զատ , ուրիշ հարստութիւն մ'ընդունած չէր
իրմէ : Եթէ անհաւատարիմ սեղանաւորը ստակ գողցած էր ,
կորսուածը Մարի առ Լահէի ժառանդութիւնն էր միայն , և
կործանուողները նոյն Մարի առ Լահէի զաւակներն են :

Էլիզաբէթ վերադարձաւ հօր անկողնոյն քով նա լաւ հասկը-
ցած չէր բժշկին խօսքերը , իւր ցաւոյն և անհանդատութեան

պտտնառաւ՝ հաղիւ մտիկ ըրած էր զանոնք , և նամակը կար-
դալէն 'ի վեր կարծես թէ սրտին վրայ մեծ բեռ մ'ունէր :
Սինչեւ ցայն վայր՝ մի միայն մէկ մտածում մը զինքը զրաւած
էր , այսինքն Մարկոսին վիճակը : « Թէ արդեօք իւր եղա-
բայրը մեծ յանցանք մը գործած էր , կամ թէ ինքովնքը անա-
ռակութեան մէջ նետած էր :

Բնազրմամբ՝ Էլիզաբէթ Մարկոսին ոչ խելքին և ոչ կամեցո-
ղութեան վրայ վստահութիւն ունէր . ստակին կորուստը գիտ-
ալէն 'ի վեր սփոփուած՝ դոդցես երջանիկ էր : Անկողնոյն
մօտ ծունկի վրայ՝ հօր ձեռքերը սեղմելով , գորովալի և սրտա-
ռուչ արտասանութեամբ մը՝ կիսաձայն կը խօսէր ահարեկեալ
մանուկ մը միխեարելու պէս : Հօրը հիւանդութեան և ան-
կարողութեան դերերը յանկարծ փոխուած էին : Այս ծաղկա-
հասակ օրիորդին հոգւոյն մէջ մայրական պաշտպանութեան
սէրը կ'արթնար ; քիչ մը յառաջ իմացական կարողութիւնը
տեղը եղած ատեն՝ անկարեկիր գտնուող այս զիտունին նկատ-
մամբ : « Նա մեղմաձայն անոր ականջին կը յեղյեղէր . և Ան-
հանդիստ մ'ըլլաք , եթէ ստակ կորսնցուցիք , գուք և ես կ'աշ-
խատինք տղոց համար և կը շահածուինք , վախնալու բան չկայ ,
ամէն բան կը կարդագրուի : » Ապա Լըպրըթօն բժշկին միաբը
ձգած խորհուրդներուն վրայ փոքր ինչ մտածելով , յաւելցուց
նա : « Աստուծոյ ապաւինեցէք , նա կ'ողորմի մեզ : »

Գիշերը վրայ հասած էր , բժիշկը շարունակ հօն էր , նա
զիտէր թէ Էլիզաբէթ անտեղեակ էր ամէն բանի . բայց Մա-
րիանէ իւր բազմամեայ փորձառութեամբը գուշակած էր , թէ
ո առ զանվիլի վախճանը մօտեցած է . և թէ այն տնկուած
աչքը՝ նորէն իրենց իմացական զօրութիւնը չպիտի գտնէին ,
և թէ մահուան լուռութիւնը՝ հետզետէ այս անտարբեր և ցուրտ
հօր վրայ կը տարածուէր , որ իւր զաւակները դասապարտելի
անհոգութեամբ երեսի վրայ թողուցած էր :

Էլիզաբէթ հօրը սենեակին զուրս ելած էր չէնրին պառ-
կեցնելու համար , նա դտաւ զան , սրահին մէջ կրակին առջեւ

դետնի վրայ քնացած . ողորմելի մանուկը լացած էր , յեսոյ առանձնութենէ վախնալով և յոզնելով՝ քունը տարած էր : Երբ քցրը զան իւր թեւերուն վրայ առաւ , մանուկը անոր վիզին փաթթուելով , և Հայրս կը քնանայ , և հարցուց . Ելի զարէթի բացասական ակնարկին վրայ , աւելի պիստ փաթթուեցաւ իւր քրոջ : Զեմ ուզեր գիշեր բարի ըսել անոր , մըմւաց նա . վասն զի իւր բացուած աչերը զիս վախցուցին : Քամբէ , նոյն բացուած աչերը՝ յաւիտենական կերպով գոցուած էին , երբ Ելիզաբէթ նորէն իւր հօր դահլիճը մտաւ :

Պ . Լըպրըթօն նորէն անոր կիսաբաց արտեանունքներուն վրայ կարեցաւթեամբ ձեռքը դրած էր , աղջրկը հասկցաւ խկոյն , նա ինքզնքը չէր խաբեր . ծունկի վրայ ինկաւ հօր անկողնոյն մօտ , անոր սառուցեալ ձեռքին վրայ դնելով իւր շուրթերը :

Քսան և մէկ տարեկան հասակին մէջ , Ելիզաբէթ իւր եղբարց հետ մէկ տեղ՝ աշխարհիս մէջ ապագայի մը առջե , միս մինալ մնաց , որու ամէն տեսակ գժուարութեանց և դառնուչ թեանց անտեղեալ էր տակաւին :

ԳԱՐԻՒԹ ՓԱ .

ՓՈՓԹԱԽՈՒԹԻՒՆ

Ամենատիւր կացութեան մէջ կը դանուէր Ելիզաբէթ , տակաւին մօրը մահուան սգոյ սե զգեստները չը փոխած , իւր հայրը կորսնցուց . նա ձմռ ատենառանձին զիւղը կը դառնուէր , և չէր զիտեր թէ իւր եղբարքը պիտի կրնային ժամանակին հասնիլ , և իրենց վերջին սպարտաւորութիւնը կատարել առ նա , որ մնաք բարե մը անզամ ըսած չէր իրենց : Նա անձկանօք ի՞սպասէր հեռազրին արդիւնքը , զոր Լըպրըթօն բժիշկը միծ

դժուարութիւն կրելով զրկած էր Բարիզ : Ընդարձակ և մերկ անտառներուն մէջէն՝ հովը սաստկապէս կը փէր , և մեռելոյն տրուելիք ամէն մէկ յարդանքը , նոր դժուարութեան մէջ կը ձգէին զինքը : Հէնրի վշտազին յուղեալ՝ կրակարանին մէկ կողմը թիկնաթոսի մը վրայ նստած՝ կը գողդդար , որով Ելիզաբէթի մտահողութեան վրայ կ'աւելնար մանկան հիւանդաւունելու երկիւղը :

Այն մասնաւոր շնորհաց միջոցաւ , որ Աստուած վըշտացելոց կը ողարգեէ . Ելիզաբէթ տակաւին ապագային վրայ չէր մտածեր , այլ մի միայն իւր եղբարց Ճանքորդութեան վրայ կը խորհէր , յուղարկաւորութեան օրէն յառաջ չը հասնելնուն հոգածութիւնը , Երկաթուղեաց ժամերուն հաշիւը , ժամանակին , հեռաւորութեան հնարաւորութիւնները , օդին խստութիւնը . այս ամէնը , անդադար կը ծանրանային և կը հոլովուէին իւր մտաց մէջ : Օրը քաան անդամ սրահէն դուրս կ'ելնէր , և Հէնրին կը շահածէր . որպէս զի երթայ քանի մը քայլ շրջի սպարտէզին մէջ : Երբէք ձիւնին և հիւսիսային դառնաշըռնչ քամիին վրայ չէր խորհէր , որ իւր զէմքը Ճղքոր Ճղքոր ըրածէին : Վերջապէս երբ տեսաւ նա , որ վարձու կառքը՝ դժուարութեամբ ծառուղիէն կը յառաջանար , կառապանը և ձիերը հովին բռնութեան տակ զղուխնին վար ծուած , կարծես թէ կիսով չափ իւր սիրտը Ճնշող ծանրութիւնը թեթեցաւ : « Ահաւասիկ իմ եղբարքս , » աղաղակեց նա դողդոյուն ձայնով մը , և վաղեց կառքին սանդուղին վրայ , ինքը անձամբ կառքին դռնակը բանալու համար , և թովլասը աշխուժիս մը մէկի հրեց , որ կը փութար Ճանքորդներուն ծառայութիւն մատուցանել :

Երկու երիտասարդները տխուր և ծանրակաց էին , իրենց հիւանդութեան հաւանական պատճառներուն վրայ՝ և ոչ մէկ լուր մը իրենց ականջը հասած էր : Ապագային մէջ իրենց համար պատրաստուած կոփւը չէին նախատեսեր . անոնք մի միայն զիտէին թէ այնուհետեւ մինակ էին աշխարհիս վրայ :

Պ. առ Պանվիլի և իւր որդոյ մէջ եղած սիրոյ բնական կապերը՝ որչափ որ թուլցած էին, հօր և զաւակաց մէջ եղած հաղորդակցութիւնները՝ որչափ որ ցրտացած և ցամբած էին, բայց այս վերջինները այս տան մէջ ինքինքնին առանց անոր տեսնելով՝ մէծ գատարկութիւն մը և սրտի մէծ մորմոք մը կ'զգային, թէև իրենց հայրը այն ատեն միայն իւր կամբովը այն տունը կը լցունէր, երբ կամք մ'ունենալու աշխատութիւնը՝ յանձն կ'առնուր :

Այս չորս որբերը իրենց հայրը իւր վերջին բնակարանը առաջնորդելէն եաքը, իրիկունը անոնք կրակին քով կղկտուած ժողոված էին, նոյնպէս Ելիղարեթն ալ իւր եղբայրներուն քովն էր : Անոնք երկրիս վրայ պաշտպան չունէին, Պ. առ Պանվիլ իւր ծնողաց մէկ հասիկ զաւակն էր . նա մահու չափ վշտացուցած էր իւր կնոջ աղջականները, և աղջայի իրենց Տըլահէ մօրեղբօրմէն զատ՝ մէկը չէր ճանչնային, որ իւր զըտանուած երկրին մէջ դարբնոց ունէր: Թէև անսոնք Թրէյլէ քսան մղոն հեռու, որիշ մօր եղբայր մը ևս ունէին, բայց երբէք զան տեսած չէին : Տիկին առ Պանվիլ զժուարաւ հնազանդելով իւր ամուսնոյն հրամանաց, երբէք խօսեցած չէր իւր զաւակաց կորանցուցած աղջականացը վրայօք : Տիկին առ Պանվիլ իւր տղայութեան յիշատակներուն մէջէն՝ զոր կը սիրէր ցած ձայնով իւր զաւակաց պատմել, իւր երէց եղբօր դէմքը քիչ տեղ բռնած էր: « Լուի վրաս կը խնդամ շատ մեծ էր, կ'ըսէր նա . Լուի վրաս կը խնդար . » ապա շտապաւ խօսքը ուրիշ նիւթի կը դարձընէր, կարծես թէ կը վախնար պատուիրանաւ զանց գտնուելու : Պ, առ Պանվիլի զաւակները՝ իրենց կղղիացած վիճակին մէջ, մի միայն իրենց համար մնացած մէկ աղջականին վրայ մտածած իսկ չէին :

Լըպրըթօն քժիշկը անոնց հետ եր, կենաց բազմամեայ փորձառութիւնը՝ խորին վշտակրութիւն մը կը ներշնչէր իրեն, բոլորովին երեսի վրայ թողրաւած որբերուն նկատմամբ : Իրենց ունեցած վիշտը՝ որ դիրէնք խոր լուսութեան մէջ կը պահէր,

այնչափ սաստիկ չէր, բայց ամէնքն ալ մեծ կորուստի մը զգացումը կը յայտնէին: Պատանիք տիսուր դէմքով մը կրակը կը նկատէին, բժիշկը ցած ձայնով Ելիղարեթի հետ կը խօսակցէր . « Դուք չափահաս եք, այսպէս չէ, » հարցուց նա ։ Ելիղարեթ զլուխը վեր վերցուց, և ժպիտ մը սահեցաւ իւր շրթանց վրայէն . « Ճիմայ այդ երջանկութիւնը ունիմ, » ըստ նա, և իւր մօր յիշատակը միտքը ինկաւ, որ շատ անդամ ըստ եր իրեն . « Եթէ դու չը փութաս, չափահաս պիտի ամուսնանսս, և այն ատեն ոչ ոք պիտի դիտնայ թէ դու քսան և մէկ տարեկան ես, կամ քսան և ութ : » Իւր ամուսնական կենաց տիսուր փորձառութեան միտ չդնելով, Տիկին տը Պանվիլ միշտ իւր աղջկան ամուսնութիւնը կ'երազէր, իւր ամուսնութենէ աւելի երջանիկ ամուսնութիւն մը . բայց Ելիղարեթի պաշտօնը ուրիշ տեղ էր :

« Անստեն դուն անձամբ կարող պիտի ըլլաս, դուրսէն ընտանեաց խորհրդոյն վրայ ներդործել, խիստ բարեբաղդութիւն մ'է այս, գիտէք ո՞լ է եղբայրներուդ ինամակալը, » ըստ քժիշկը :

Երիտասարդ աղջիկը զարմացմամբ վեր վերցուց աչերը, ընտանիքի պաշտամանութենէ զրկուած ըլլալով, օրինաւոր պարտաւորութեանց վրայ երբէք մտածած չէր . նա իւր առջև եղած նոր կեանքը մտովին կարդաբրած էր : « Կ'երեայ թէ մենք պիտի աղջատանակք, ծառաները պիտի նուազեցընենք, ես տղոց գործերը պիտի ընեմ, և ձէնրին իմ քովս պիտի պահէմ, իբրև արտաքին աշակերտ դպրոց պիտի երթայ նա, և ես անոր գասերը պիտի սորվեցնեմ. այս կերպով գիշերօթիկ աշակերտաց վճարումէն աւելի աժան պիտի ըլլայ, և նա աւելի քաջառողջ վիճակ մը կ'ունենայ : Կիրակի օրեր ամէնքնիս մէկ ժուռ գալ կ'ենենք, դպրոցէն արձակուրդի ատեն հոս կ'ուղանք, և երբ իրենց քննութեան պատրաստուելու օրերը գան, կարծեմ թէ կարող պիտի ըլլամ անոնց օվնել, միանգամայն աշխատիլ » : Խաղաղ և ժիր կենաց սյս ծրադիրը՝ որով իրեն

ընկեր՝ Հէնրին՝ պիտի ունենար, և իրը զբօսանք՝ զբահաշիւլը՝ երեք օրէ՝ ՚ի վեր ծաղկահասակ աղջկան տխրութեան և առանձնութեան մէջ զօրաւիր եղած էր ան։ Բժշկին թելադրած գաղափարները՝ Ելիզաբէթի խորհուրդները շփոթած էին, խնդրոյն էութիւնը իսկ չէր զիտեր։ և Ընտանեկան խորհուրդ մը, ոչ ևս ընտանիք ունինք, » ըստ նա։

« Գիտեմ, գիտեմ, » ըստլոյլ, ծերունի բժիշկը գորովալիր նայուածքով իւր մէկ ձեռքը Ելիզաբէթի թե ին վրայ կը դնէր։ և Պէտք պիտի ըլլայ դիմել հետաւոր աղքականներու, եթէ ձեր մօրեղբայրը . . . - և նա կը կակաղէր . - եթէ ձեր մօր եղբայրը Տըլահէ խնամակալ նշանակուած չէ . »

Ելիզաբէթ շիկնեցաւ . և Գիտեք որ իմ հայրս անոր երեսը չէր տեսներ . » ըստ նա։

Վերջապէս երկու պատանիք լուսութեան կապը խզեցին։ « Եթէ հայրս կատակ մը լրաւ, » ըստ Պետրոս տարակուսելի եղանակաւ մը, իրը թէ շատ ապահով չէր, որ Պ. աը Պանվիլ իւր տղոց համար այս հողը տարած ըլլար . « Պ. Թիէրարտ պիտի ըլլայ մեր խնամակալը : » Պ. Լըպրըթօն և Ելիզաբէթ իրար երես նայեցան։ Պ. Թիէրարտ այն դժնդակ նամակին մէջ յիշուած անձն էր, աս՝ այն սեղանաւորն էր : որ վստահութեան և պատույ դէմ մեղանշած էր։ Պետրոս նորէն սկսաւ խօսիլ, և Երբ նա օր մը հօրս դահլիճէն դուրս կ'ելնէր, ես փոքր սրահին մէջ կը կարդայի, նա խնդալով և իւր խոշոր ձեռքերը դլխուս վրայ դնելով, ըստ ինձ. » « Ի՞նչ պիտի ընէիք, եթէ օր մը ձեր խնամակալը ըլլայի. » ծռուեցայ ես, և նա նորէն խնդալով մեխնեցաւ։ Ես ապա հով եմ թէ նա այս բանիս համար եկած էր հօրս հետ խօսելու : »

« Ինչո՞ւ ասոր վրայ երբէք ինձի խօսք չը բացեր . » պուտաց Մարկոս զարմացմամբ : « Հարկ չկար ամէն բանի վրայ խօսիլ, » կրկնեց Պետրոս : Մարկոս ընդհակաւակն խօսելու միշտ պատճառ կը դանէր։ Ելիզաբէթ ոտք ելութով՝ իւր թիկ նաթուրին վրայ կէս մը ննջող Հէնրին վիզին շուրջը իւր բա-

կուկը բոլորեց . « Պ. Թիէրարտ ձեր ինամակալը պիտի չըլայ, » ըստ նա իւր երեց եղբարց : « Այդ ինչէն զիտես դու, » պուտաց Մարկոս, իւր բնածին հեղահամբոյր բնաւութեան հակաւակ վիրաւորութով, Պետրոս և Ելիզաբէթը ընտանեկան գործոց մէջ իրմէ աւելի տեղեակ տեսնելուն համար. « Հիմայ ես եմ երեցը, » կը ըսէր նա իւրովին :

Ելիզաբէթ իւր հօր զբասեղանը բանալով, ուր կը գտնուէր սկսուած խնդիր, հմտալի զբահաշիւներ, երկրաչափութեան պատկերներ, այս խառնակութեան մէջ Ճմբդուած նամակ մ'ալ կար, զոր իւր եղբարց երկնցուց : Պ. Լըպրըթօն ալ երիս տասարգաց ուսին վրայ կը ծուռէր, անոնց նամակը կարդալու ատեն։ Մարկոս Ելիզաբէթին սէս հաղիւ հաղ կը հասկընար գործը : Պ. աը Պանվիլ երբէք տեղեկութիւն չէր տար իր գործերուն վրայ իւր զաւակաց : Պետրոս յօնքը կը պուտաէր, խստիւ մը գէտ ՚ի բժշկին գառնալով, « Կործանուած եմք, » հարցուց նա կտրուկ ձայնով մը :

Պ. Լըպրըթօն ուսերը վեր վերցուց . « Այդ չենք զիտեր, ըստ նա, գուցէ ձեր հայրը նոյն իսկ լաւ հասկցած չէր զայն, բայց այս յայտնի բան է թէ կորուսալ մեծ է . վասն զի այս կորուսալ սպատճառ եղաւ . . . , իւր հիւանդութեան և մահուան : - Կը տեսնեմ այդպէս ըլլալը, » պատասխանեց Պետրոս, որ զլուխը ձեռքին մէջ կոթնցուցած՝ տխուր մոտախոհութեամբ մը կրակին առջև կը կենար : Մարկոս բնազդմամբ մը կը մօտենար Հէնրիի, իբր թէ զան պաշտապահները համար, սկսաւ խանդաղատանօք անոր վիրաւորեալ թեր շօշափել, ամէն յոռի զբօսանքները, ամէն սուտ ու մուտ վլայելումները, զորս այդ պատանին՝ երկու ամիսէ ՚ի վեր վնասած էր, իւր սիրոը վշտով և խղճի խայթով կը համակէին այն հանդիսաւոր իրականութեանց առջև, զորս սկսած էր ընդհմարել։

Ելիզաբէթ մանկան թեկին և իւր երեց եղբօր ձեռքին մէջ տեղ՝ դրաւ մեղմօրէն իւր մատերը, նա այնչափ ախուր և անվիշեր կերպով կը նայէր Մարկոսին, և իւր աչերը պիտի վրականութեանց առջև, զորս սկսած էր ընդհմարել։

քաջալերութիւն և սէդ վստահութիւն կը յայտնէին, որ Մարկոս սիրու առաւ և հանդարտեցաւ : Վայրկեան մը իւր քրոջ ձեռքը սեղմեց, սոյն տիսուր վայրկենիս մէջ Պետրոսէն տւելի երջանիկ էր նա, վասն զի Պետրոս ամենեն շէր մտածեր ուրիշներուն բեռը թեթևեցընել, և ամսամած ապագայի մը առջեւ միսինակ կը մնար :

ԳԼՈՒԽ ՓԲ.

ՏԵՂԵԿԱՌԻԹԻՒՆ

Չատ ատեն չանցած ամէն բան երեան ելաւ, ամէն օր հետո զիեաէ թղթաբերով եկած լուրերը՝ խոր վհատութեան մը մէջ կը թողարկն որբերը : Պ. տը Պանվիլ՝ իւր զաւակաց հարստութիւնը Պ. Թիէրաբաի վստահացած էր, բարեկամը և իւր սեղանաւորը ըլլալով. յիրաւի նօտարին քովէն ելած հրիտավի մը մէջ, իրբւ ինսամակալ նշանակուած էր նա : Ժառանդորդաց վերաբերեալ արժէ զնոց թիւը՝ երկար և մանրամասն էր, կարծես թէ այդ թուահամարը հեգնութիւն մ'ըլլար . վասն զի Պ. տը Պանվիլի զաւակները ձեռքերնին բան մը շունէին . աւանդապահը իւր փախուստէն յառաջ, իրեն հետ ամէն բան՝ ի կործանում գահալիժած էր: Պարոն և տիկին տը Պանվիլի ամուսնութիւնը՝ շահու պայմաններով հաստատուած էր, այս տիսուր միութեամբ՝ յառաջ եկած հարստութենէ, օգուտ չէին քաղէր անոնց զաւակները :

Եթէ Մարի Տըլահէ առանց օժտի ըլլար, իւր ամուսինը չէր կարդուեր անոր հետ, թէև հարուստ էր նա, բայց և այնպէս ինքը դժբաղդ էր և զաւակները աղքատ, վասն զի Թրէյլէն զատ բան մը շունէին : Դաշտերը,

փոքր մարգաղետինները, հին և գեղջական տունը, ասննք էին այնուհետեւ բոլոր իրենց ժառանդութիւնը : Առանց զեղախութեան մեծացած էին անոնք, բայց մեծ հարստութեան մը բոլոր անփութեամբ, հիմայ իրենց բացարձակ չքաւորութեան մէջ, կտոր մը երկիր կը մնար միայն :

Քանի որ գործերը կը յայտնուէին, երկու երեց որդիք աւելի կը տիրէին . Մարկոս կորսուած ժամանակին վրայ կը ցաւէր, և կ'զգար իւրովի թէ պիտի չը կրնայ իւր կեանքը հայթայթել, իւր երազած հեշտ և պերճ կեանքին դիւրութիւններէն զրկուած ըլլալը կը հասկնար : Սէն-Սիրէն դժուրս իւլ նելուն՝ ստորին պաշտօնակալ մը պիտի ըլլար ; և պիտի ստիշ պուէր չափաւոր թոշակով մ'ապրիլ : Մարկոս աւելի բան կը յուսար, և տիսուր էր, բայց միշտ խանդակաթ՝ և կենցաղավարութիւններուն մոտիկ կ'ընէր : Սակայն եկաւ օր մը, յորում վայրկեան մը ապաստամբելու կէտին հասած էր :

« Ես լւա խորհեցայ, ըստա ելիզաբէթ, պէտք պիտի ըլլայ Թրէյլը ծախել, » ձայնը քիչ մը կը դողդղար : Մարկոս աթոռին վրայ ցատկելով, « Թրէյլը ծախել, » պոռաց, բարկութենէն երէց որդույն արիւնը սիրու կ'ենէր : « Նա որ քիչ մը յառաջ սահեպ անդուսնած էր այն փոքրիկ, անհանդիստ և անձուկ տունը, և հաստատապէս որոշած էր փլելով ամառանոց մը շինել զայն :

« Նա որ արհամարհած էր հարուստ դրայիներու երկիրներուն մէջ սահմանափակ կալուած մ'ըլլալուն, հիմայ կը մոտածէր այն ժառանդութեան վրայ՝ որ Տը Պանվիլի ընդարձակ սերունդներէն, մինչեւ իւր հօր՝ անեղծ հասած էր, այն անտառները, այն մարգաղետինները, այն հին բնակութիւնը, իրեն կը թուէր թէ նուուրական դրոշմ մը կը կրէին : « Թրէյլը ծախել, կրկնեց նորէն Մարկոս, ելիզաբէթ երբէք դու ասոր վրայ չես խորհիր : » Գլուխը շարժեց քոյլը, որ սաստիկ մասիսութեան մէջ լնկլած էր :

Պետրոս մինչև այն ատեն անկիւն մը քաշուած՝ և մտախու հութեան մէջ ընկղմած ըլլալով, ոտք ելաւ և կրակարանին մօտենալով, հարցում մը ուղղելու ձեռվ և մտադրութեամբ իւր նայուածքը Ելիկարէթի վրայ արձակեց : Օրիորդը վերստին սկսաւ խօսիլ: «Եթէ դուք կատարելագործելու ուսումներ և հայ թայթելիք ասպարէզ մը չունենայիք, Բարիկէն աւելի չափաւորութեամբ պիտի կարենայինք հոս ապրիլ . բայց պէտք է որ դուք աշխատիք, պէտք է նյոյնպէս մենք ամէնքնիս մէկ ապրինք: Երբ ազգականներէ կաղմաւլ այն ցանկալի խորհուրդը՝ պաշտօնապէս հաստատուի, և մեր զործերուն վիճակը լաւ մը հասկնանք . . . ես ալէկ զիտեմ . . . զիտեմ . . . և Ելիշաբէթ Մարկոսի թէր կը բռնէր, որ բարկութեան և արհամարչանաց շարժում մը կ'ընէր . հիմայ փառք Աստուծոյ, մեծ բան մը չունինք սորվելու, բայց երբ ստուգենք Թորէյլին արժողութիւնը, պիտի կրնանք Բարիկ՝ դպրոցին մօտ, փոքրիկ ծակի մը չաստատուիլ. դուք ձեր դասերուն պիտի պարապէք, ես ալ Հէնրին աշխատցընելով՝ անական գործերը պիտի ընեմ, և կարեոր պիտոյնէս զատ՝ ուրիշ բանի ծախս պիտի ըլնենք: Բայց կարծեմ . . . շատ ապահով չեմ, որ եթէ Թորէյլը վարձուարուի, պիտի չկրնանք անոր վարձով ապրիլ. ահաւասիկ պատճառը այս էր, որ ըսի, թէ պէտք է ծախել զայն :

Ելիշաբէթ այս ցաւալի համոզումին հասնելէ յառաջ մեծ ձիգ բրած էր: «Նա կը սիրէր Թորէյլը Մարկոսէն աւելի, թէպէտե անդրանիկն էր Մարկոս. նաև Հէնրիէն աւելի, թէպէտե այդ մանկան երեակայական և բանաստեղծական բնութիւնը՝ բնադրմամբ դիւղական կեանքը սիրէր: Պետրոս Բարիկը միայն կը սիրէր, և Թորէյլի մէջ որսորդութենէ զատ ուրիշ դաւարձութիւն չէր դժներ : Ելիշաբէթ աւելի հասակաւոր և իւր եղբայրներէն աւելի զօրաւոր սրտի և անվեհեր հոգւոյ տէր ըլլալով, խաղաղ լրութեան մէջ անդորրութիւնը, անջրպետը, և դաշտաց խոր առանձնութիւնը կը վայելէր : Մեծ քաղաքաց

անտարբեր բաղմութեան մէջ տեղ՝ ինքինքին մէջ ամփոփուած, իւր հողին անառաց մէջ աղատաբար կը զուարթանար, և իւր մտաւոր կարողութիւնները կարծես թէ կ'ընդարձակէին, իրեն սիրելի եղած իխտ դժուարին ուսումները, ուրիշ տեղէն աւելի Թորէյլի մէջ կը դիւրանային, նա միանգամաց հոն, ինքինքը աւելի երջանիկ և լաւագոյն կ'զգար: Ելիշաբէթ շատ բան պիտի տար, շատ բան պիտի զոհէր, Թորէյլը պահելու, հոն ապրիլ կարենալու, և հոն նոր կեանքը սկսելու համար, որու բեռը գառն կորովամտութեամբ մը կ'ընդունէր: Բայց իւր հոգւոյն և դատովութեան արիութիւնը՝ թոյլ չէր տար իրեն վարանիլ, իւր եղբարց ապագան ամէն բանէ յառաջ պէտք էր մատանէր. միայն Բարիկի մէջ կրնար ապրիլ անոնց հետ, և հօրօդոյնս օդնել անոնց՝ իրենց օրական պարտուց մէջ. վլրջապէս ամառ և ձմռո Բարիկի մէջ պէտք էր իւր վրանը կանդնել: Գիւղական քաղցր կեանքը ոչ ևս էր կարելի, և ինչ որ կարելի չէր, Ելիշաբէթի համար բոլորովին անհետ կ'ըլլար, եթէ ոչ առանց կոկանաց, զէթ առանց իւր մտածումը և փափաքը հոն դարձընելու, նա միշտ յառաջ կ'ընթանար :

Մարկոս դլուխը ծուած էր և զոհողութիւնը կ'ընդունէր: Ելիշաբէթ իւր հասակէն առած անկախութեամբը՝ և զործելու պաշտութեամբը՝ զօր իրեններուն օդտին ծառայեցընելու համար կը պահանջէր, կը պահէին իւր եղբարց աչերէն՝ իւր աղղեցութեան բուն պատճառը, աղղեցութիւն՝ զօր իւր բնութեան ընդոծին առաւելութեամբը՝ անոնց վրայ 'ի զործ կը զնէր: Անոնք կը կարծէին թէ պէտք է անոր հնաղանդիլ, վասն զի նա օրէնքի առջև չափահաս էր, և լուծուած՝ այն օրինական կապերէն, որք իրենց ընթացից ամէն մէկ քայլերուն խոնդուտն կ'ըլլային, ոչ թէ վասն զի անոնցմէ աւելի հաստատամիտ, քաջասիրու և հեռատես էր: Ելիշաբէթ այս բառ միտքէն անզամ չէր անցներ:

Փոքրիկ Հէնրին անոր կը վաթթուալ էր, և երրէք անորմէ-

չէր զատուեր , անոր պաշտպանութենէ զատ՝ ուրիշ պաշտպանութիւն չէր ընդուներ , նա ևս փոքրիկ Հէնրին իւր զաւակին պէս կը խնամէր և կը սիրէր : Ելիզաբէթ Մարկոսի բարենը առութեան և սիրոյն վրայ կը վստահէր , բայց Պետրոսի աշերոն մէջ իւր խորհուրդին նկատմամբ՝ հաւանութիւն կը հետազոտէր : Պետրոս միշտ ամենէն աւելի զգոյշ , և միւսներէն աւելի ամէն աղդեցութեան ընդդիմացող եղած էր , նա զլսով նշան ըրաւ , ապա , որովհետեւ միշտ Ելիզաբէթ անոր երեսը կը նայէր , ծանրութեամբ ոտք ելաւ և քրոջը մօտեցաւ . « Իրաւունք ունիս , ըստ Պետրոս , ուզենք չ'ուզենք ըստածիդ պէս պէտք է ընենք , իմ մասիս , երբ կարենամ ինքնինքիդ՝ համար դարբնած շղթաներէն զքեզ ազատել , կը խոսանամ որ իսկոյն ընեմ : »

Մարկոս զարմացմամբ դէպ 'ի իւր եղբօր վրայ դարձուց աչերը , նա կը կարծէր պաշտպանել Ելիզաբէթը՝ իրենց համար նոր բայցուած կեանքին մէջ : Հէնրի առանց բան մ'ըսելու իւր քիյբը կը դրէիր , Պետրոս անոնց ապուշ նայուածքին վրայ սկսաւ խնդալ , « Զէք աեսներ ուրեմն որ Ելիզաբէթ անանկ կարգադրութիւններ ըրաւ , որոնք թոյլ պիտի չը տան երբէք իրեն ամուսնանալ . » ըստ նա , ծանր վեհութեամբ մը , բայց ոչ առանց յուզման : Ելիզաբէթ թեթև ժպիտ մը արձակելով , « Երբէք պիտի չամուսնանամ ես , » ըստ : Այնշափ հաստատպէս կը խօսէր Ելիզաբէթ , որ երեք եղբարք առանց թագուն նպատակի ծաղկահասակ օրիորդին առաջադրութիւնը ընդունեցան : Փորձառու մարդիկ , երբ իմանային , այս չորս որբոց իրենց ապագայ կենաց այս տեսակ կարգադրութիւնը և որոշումը պիտի խնդային , բայց ինչ ընէին որ անփորձ և առանձին էին անոնք աշխարհիս մէջ : Ելիզաբէթի յնորքները՝ դէպ 'ի լուիկ և թագուն դիւցանութիւն մը կը ձգաէին , իսկ Պետրոսի երազները՝ փայլուն յաջողութեամբ մը պսակուող աշխատութեան մը ճգունքներուն : Մարկոս արդէն պատերազմի շունդին և յաղթանակի վրայ կը մտածէր . Հէնրի մանկիկ մ'էր , որ իւրովի

կը խոստանար սրտի մտօք աշխատիլ , Ելիզաբէթի հաճելի ըլլալու համար , այլ երբ իւր մտածումները հեռուն կը սլանային՝ երաժշուութեան թեերուն վրայ էր այն , զոր իւր երեան կայութեան մէջ կը լսէր :

Չորսն ալ մէկ տեղ բաղմաթիւ վտանգներով լի ծովու մը վրայ Ճանքայ ելած էին փոմորիկէ մը վերջը , որ իրենց միւմլայն դիւրաբեկ նաւակ մը թողուցած էր , իբր բովանդակ ինչք և իբր ուղղեցոյց , նորահաս օրիորդի մը անձնանուէր և հաստատամբոտ առաջնորդութիւնը , որ տակաւին առ Աստուածաղօմել չէր զիտեր :

ԳԼՈՒԽ Ժ.Պ.

ՍԱԻԶԲԵՆ ԵՐԱՎԵՑ

Արդէն մեկնած էին Թրէյլէն , բայց ոչ առանց ցաւի և զաղտնապէս քանի մը կաթիլ արցունք թափէլու : Մարկոս և Պետրոս առանց այլայլութեան՝ դրացեաց վերջին ողջոյնները ընկունած էին , որոնք հետաբբիր էին զիտնալ այս ընտանեաց դլուիլ ելած դժբաղդութեանց տարածութիւնը : « . աը Պանվիլ երևելի զիտնականը , Ճեմարանի անդամ , մեծ հարցուտութեան տէր , մօտակայ աւաններու եթէ ոչ սիրոյն , գոնէ հպարտութեան առարկան էր , և իւր մահը ստուգիւ ապշութիւն պատճառած էր : Ամենակարողին ահարիու պատղամաքերին հարուածոյն միշտ դժուարաւ կը հաւատան մարդիկ . երբ յանկարծ կը համար նիւթական երջանկութեան ծայրը :

Պ . աը Պանվիլի դրամական կորսակեան լուրը՝ իսկոյն ամէնուրեք տարածուած էր . կ'ըսէին թէ , մեռած է իւր կործանման պատճառաւաւ : Յետոյ տիսուր շշունիք սկսած էին շրջա-

գոյիլ, և Լըպրըթօն բժշկին կատարեալ բարեկամութիւնը՝ պէտք եղած էր որբոց համար, և իր բոլոր ազդեցութիւնը քաղաքին մէջ, որպէս զի հրապարակաց մէջ տարածուած կարծիք ները փոխէ, վասն զի, « Պ. տը Պանվիլ սնանկացած ըլլաւ լուն համար անձնասպան եղած է, » կ'ըսէին :

Թրէյլը տակաւին ծախուած չէր, Բարիդի մէջ օրինաց դորածողութիւնները լմցած չէին, ընտանեաց խորհուրդը արգեն կազմուած էր :

Պետրոս դառնութեամբ ժպտեցաւ դործակատարին կողմանէ զրկուած ցուցակը դիտելով, « Մեղ հոգ տանողները որշափ շատ են, » ո կ'ըսէր նա : Ելիզաբէթ դլուխը կը շարժէր և ինքնինքը չէր խարեր, բայց այնչափ յոյսը հաստատ էր, որ առանձին մնալուն չէր սասաներ բնաւ : « Երբ դու երեւլի ձարտարապէտ մ'ըլլաս, և երբ Մարկոս զրապէտ մ'ըլլայ ըստ նա . այն ատեն շատ մարդիկ մեր հողը պիտի տանին, ձեզ կը վերաբերի աշխարհիս մէջ լաւ դիրք մ'ունենալ : »

— Մի և նոյն ատեն բարելաւ վիճակ մ'ալ քեզի կ'ուտանք պառաց Մարկոս :

Հենրի իւր քրոջ ծունկերուն կը փաթթուէր :

— Այն, կրկնեց Ելիզաբէթ, ձեզմով և ձեր միջոցաւ բարելաւ վիճակ մը պիտի ունենամ ես, քանզի ձեզմէ զատ ուրիշ մէկը չունիմ : »

Ելիզաբէթ դիտութեան վրայ ունեցած սաստիկ սիրովը վառեալ, և իր մտաց մէջ ուսման անսապակ սէրը՝ ամէն բան զերադանցած ժամանակը, նա երբէք անձնական համբաւ մ'ունենալ չէր երազեր, իւր հաղուագիւտ ձիբերը ընտանեաց շուքին տակ պահած էր : Հիմայ որ կենաց մեծամեծ պարտաւորութեանց բեռին տակ կը ձնշուէր, Աստածմէ ընդունած մտաւորական ձիբերը կը յիշէր նա՝ իրբե դիտութիւն իւր եղբարց կրթութեանը . իրբ խնայութեան աղբիւր մը՝ անոնց ուսման ընթացքը լրացընելու մասին, տուանց հայրենական անձուկ ժառանդութենէ աւելորդ ծախը մ'ըլլալու, որ հաղիւ իրենց

օրական ապրուստին պիտի բաւէր : Ելիզաբէթ իւր պարտուց վրայ տրամաբանելու սովորութիւն չունէր, բայց կ'զգար որ կողջ մը հանձարը, կողջ մը խելքը, որք հաղուագիւտ իսկ են, իրեներուն պզափիկ խումբին կը պատկանին, և անոնց օղախն համար պէտք են վասնուիլ, միջոց մ'է այս, և ոչ երբէք նպատակ մը :

Մարկոս և Պետրոս ուղած էին շուտով Բարիդ վերագառնալ, իրենց վշտին չափ նսասառութիւն կ'զգային անոնք . և իրենց այնպէս կը թուէր թէ մեծ քաղաքի մը գործոց և զուարձութեանց փոթորիկին մէջ, իրենց գժբաղդութիւնները աւելի շուտ կը մոռցուին, որք գիւղին մէջ այնչափ հետաքըրք քրութեան և շատախօսութեան նիւթ եղած էին : Ելիզաբէթ ատեն մը դէմ կեցաւ . և ինքնինքս զտնելու ժամանակ թողինձ, ո ըստ էր նա օր մը Պետրոսին, երբ նա մեկնելու վրայ կը խօսէր . Պետրոս զարմացմանը իւր քրոջ կը նայէր : Ելիզաբէթ թէ էւէ չէր լար, բայց իւր աչայ բոլորտիքը եղած ուեց ըրջանակները, այտերուն գեղնութիւնը, շրթանց դրեթէ ջղաձղական կարկամը կը մատնէին իրեն ներքին յուղմունքը :

Ելիզաբէթ որ յանդուգն և սէդ էր, գիտէր իր ըրածը դրածը, նա իւր գործոց գժուարութիւնները կը կըսէր : Յանկարծագէպ վիշտերը՝ թագուն օգնութեանց նման պահուած կը մնան, և մեր տեսութենէն կը ծածկուին, նաև ամենէն աւելի հեռատեսներու աշերէն : Բայց ծաղկահաս օրիորդը, անձիութիւն, յուղմունք և խռովութիւն ընդնշմարելով՝ ցաւալի է հաստատամտութեամբ մը անցեալին կ'ուզէր յարիւ, որ իրմէ կը հեռանար : Թրէյլի ամէն մէկ ծառը, ամէն մէկ քարը, սրտին մէջ՝ տեղ բռնած էին, որոց ամենէն ալ կը պարտաւորէր բաժնուիլ . վիրաւորեալ անձնասիրութիւնը և կործանման նուաստութիւնը, իւր վշտաց մէջ աղբեցութիւն ըրած չէին :

Ելիզաբէթ իւր ամենաբարձր արժանիեաց և մասմանց յարած

էր , նա երբէք չէր երևակայեր . թէ կը նայ բաղդին փոփօխումը
ընտանեաց վրայ ընդհանուրին կարծիքը յեղաշրջել . իրենց
բոլորտիքը շրջապատող առանձնութիւնը՝ փոխանակ զնա իւր
եղբարյ պէս վշտացընելու , հաճութեան առարկայ մ'էր իրեն
համար . « ի՞նչ երջանկութիւն , որ այս տեղ այցե-
լութիւններ չկան , կ'ըսէր նա : Մարկոս այրերը տեսաւ ,
տեսաւ նաև կիները , որք ինքողինքնին չեն նեղացըներ , մինչդեռ
ես այնչափ զբաղած եմ , որ ժամանակ չունիմ խօսակցութիւն
ընելու : » Մարիանէն կամ թուլմասի վշտակիր դիտած ժամա-
նակը , Ելիլաբէթի այնպէս մը կ'երսէր թէ՝ այն նայուած-
ները մահուան տուած հարուածին կը վերաբերէին . և ոչ
բաղդին փոփօխութեան : « Յայտնի բան է թէ ի՞նչ ըսիւ է
որք մնալը . » կ'ըսէր նա իւրովիք Խեղջ օրիորդ , երբէք Ճշմա-
րիտ հօր մը խանդաղատանքը չէր ճանչնար :

Արդ ամէն բան լմնցած էր, Թուշը պարզ կարտեաց մէկ մասը՝ Բարիլ Ճանքայ հանած էին : Ըքեղ կահէրը, պէտք զարգերը, արհետական նիւթերը, որք Կրօնէլի փողոցին բնակարանը կը զարդարէին, պէտք էր որ շուտով ծախուէին Հաշիւները կարպադրելու համար ընտանեաց հաւանութեամբը դրուած նօտարը, չորս որբոյ ամբողջ հարասութիւնը, վեց հազար լիրայի կը հանէր. պէտք էր անով ապրիլ, և միանդամայն երեք եղբարց կրթութիւնն ալ անով կատարելազոր ծել: Էլիզաբէթ քիչ շատ ստակին յարդը կը Ճանշնար, և իրենց վիճակին անձկառթիւնը արդէն կը կուհէր. բայց շուտ զգաց թէ բոլորավին լաւ կը ած չէր զայն :

բնական մը պէտք էր երեք սենեակով, մէկ սրահիկով,
խոհանոցով, և Սարիհանեի համար յատուկ վերնայարկ խցիկով
մը, որու անկարելի եղած էր թողուշ և իւր զաւակները :

Մարկս և Գետըս իբրև գիշերօթիկ աշակերտ՝ սորէս դժգուց մասն էին մինչև Զատիկիուան համար, կանիփիկ վճարուած էր անոնց վեցամսեայ թոշակը։ « Որովհետեւ լուրիսն և անշահ զինին որչափ սպառէն, այնչափ կը ծախուին. » ըստ էր

Մարկոս դեռ գպրոց չգացած . ասով հասկըցունել կ'ուզէր
պատանին, թէ գպրոցին մէջ ստէպ լուբիա պիտի ուտէ և անշահ
զինի պիտի խմէ : Հենրի իւր քրոջ հետ մնայ , անոնք որ վեց
ամիս յառաջ իրենց հօր և մօր հետ ՚ի միասին նոյն
բնակարանին մէջ կ'ապրէին . հիմայ անշուք վիճակի մէջ՝
նոյն բնակարանին մէկ խորշը հաստատուելու ստիպուած էին :
Այս ժամանակը ելիքաբեթի համար խիստ հեռի կ'երևէր, երբ
նա Սուրբ Յակոբի արտարձանի փողոցները կը շրջապայէր, Սեծն
Լուիի համալսարանի մօտ բնակարան մը դտնելու յաւսով ։
Նա խիստ կը փափաքէր որ իւր եղբարքը կարող ըլլան մնալ
իւս խիստ կը փափաքէր : Պիտի ամչնայի պարգև ընդունելու Շարլլմանի
իրենց գպրոցը : Պիտի ամչնայի պարգև ընդունելու Շարլլմանի
մրցման ատեն , » կ'ըսէր զիտրոս: Բայց Մարկոս մեծ քննու-
թեան պարզեին վրայ անդամ հոգ չէր ըներ : »

ԽԵ՞ՇԱ ԵԼԻՎԱՐԵՒԹ , որչափ տուներ կային և որոնցմէ ներս
մտնելուն պէս՝ իր աչքին գէշ կ'երեսյին , և որոնց մէջ ժուռ
դաշ իսկ չէր համարձակիր : Իրեն աղուոր երեցած տուներուն
մէջ քանի քանի անդամ իւր յոյար՝ ի գերեւ կ'ելնէր : Բարիզե
բնակչայ աճուն զելիխութեան վրայ ինչ նոր բաներ տե-
սաւ , և աղքատութեան անպատճէութիւնները որչափ աւելցած
դատաւ : Երիտասարդ օրիորդին պարզասիրտ արիութեան վրայ
ինչ նուաստութիւններ կ'սպրդէին , Սարիանէն վիրաւորելով ,
որ իւր տերանց հարստութեան այնքան երկար տարիներէ
հետէ սովորած էր : Ելիվարեթ թէկ իւր ելքմուտքը կարգա-
դրած էր , բայց ոչ առանց մեծ դժուարութեան , սպասուհի
դրած էր պատութեան շատ և շատ անդամ դիմուել-
պատաւ կնոջ փորձառութեան շատ և շատ անդամ դախուել-
մերջը , որոշած էր որ ուտելեաց և հագուստի ծախքերը հա-
նելով՝ փոքր դումար մ'ալ սպատահական ծախուց համար պա-
հելով , չէին կրնար հազար ֆրանքէն աւելի տան վարձվա-
հելով , ափսոս , բոլոր յարմաք տունները Ելիվարեթի սուղ կ'երեկին-
թե , սակայն իւր ողահանջումները խիստ չափաւոր էին և ամէն
օր ալ նուազելու վրայ էին :
ա վերջը վերջը դունապանի բնակութիւն մը պիտի վինտունմ ,

կ'ըսէր նա առտու մը Հենրիին , ամէն օրուան պէս տուն փնտութու չելած , իւր փողպատը կապելով . երէի այնպիսի բնակութիւն մը տեսայ , որ մեզի շատ յարմաք էր , նոր տունի մը մէջ էր այն , կատարեալ սրահ մը կազով լուսաւորուած . ստոյդ է թէ չորսերնիս ալ տախտակեայ վերնատունի մը մէջ պիտի նեղուինք :

« Ի՞նչ ըսէլ է տախտակեայ վերնատուն մը , և հարցուց Հենրի գէմբը ծուելով : Մանկան փափուկ կազմութիւնը , անհաստատ առ ողջութիւնը , աղնիւ ճաշակը շատ անդամ պատշաճ կ'ըլլային իւր քրոջ՝ տան ընտրութիւնը գժուարայշնել , Ելիղարեթ իրեն աւելի յարմաք քնակարանը մերժած էր ; խորհնելով որ Հենրիին վրայ գէշ աղջեցութիւն չընէ . Գա այն ատեն սիսաւ խնդալ , տեսնելով փոքրիկ մանկան սոսկումը :

« Տեսակ մը ցած դարանի կը նմանի , ուր նեղ սանդուղի մը լիբ կ'ելնեն , » ըստ Ելիղարեթ զուարթութեամբ մը : « Միթէ այն պահարանին պէս , ուր Մարիանէ յախճանակները կը պահէր , ո ըստ Հենրի , Տեսդիետէ իւր սոսկումը աւելնալով : « Ճիշտ , աղաղակեց Ելիղարեթ , որ արդէն նախասենեակը դաշած էր , բայց վերնայարկին փոշիները գուրս հանելով : » Օրիորդը արդէն սանդուղին վար իջած և փողոց ելած ըլլալով , խեղճ Հենրին չըկրցաւ իր դարմայական հարցումները շարու նակել :

Ելիղարեթ նորէն յարմաք բնակութիւն մը փնտութու ելած էր , երեք ժամէ 'ի մեր տուներուն առջնէն շուտ շուտ անցնելու ատեն նոր ծանուցադիր մը աչքին զարկաւ . « Ամէն ծանուցադիր դիտեմ կ'ըսէր նա , ահաւասիկ վերը , երրորդ դստիկոնը , վարձու բնակութիւն մը , » պոռաց երիտասարդ դուհին , գէպ 'ի Մարիանէին գառնալով , որ կաղն 'ի կաղանոր ետեն կ'երթար , երբեմն մըմուալով և միշտ երեսը կախ : « Այս հին տունը մեր վրայ պիտի վլուի , » կ'ըսէր Մարիանէ քիթին տակէն իրեւ պատասխան : Յիրաւի տունը թէն հին էր . բայց լաւաղոյն օրեւ տեսած էր , սանդուղին աստիւ

Հանները լայն էին , և տակաւին երկաթեայ գեղեցիկ վանդակ մ'ուներ : Անթիւ դուռներ կը բացուեին , սանդուղին ամէն մէկ դաւիթին վրայ՝ բացուած մէկ շատ դուռները , տարբեք տարբեք անուններ չեին կրեր , ամէն արհետէ ամէն վիճակէ բնակիչներ ցոյց տալով : Ելիղարեթ շարունակ վեր կ'ելնէր մագլցելով և մաիկ ընելով գունապանուհոյն պատմութիւնը :

« Խեղճ երիտասարդ մ'էր այն , որ հոս վարձու բունած էր . երիտասարդ մեքենագործ մը , շնորհըով մէկը , որ աղջիկէ մը պէս խիստ լաւ և զգաստ էր , նոր պիտի ամուսնանար , իւր զոքանչը և քենին իրեն հետ պիտի բնակիչին , և ասոր համար վարձած էր այսպիսի գեղեցիկ բնակութիւն մը : Մէկ ամիսէ 'ի մեր կը պատրաստուէր , ինքը անձամբ կ'ուզար իրիկունները աշխատելու , ամէն կողմը թուղթեր դրած էին , պահարանները կարգադրուած՝ բանալիները կը դառնային իրենց նիդերուն վրայ , դուռները և պատուհանները հրաշապէս կը դոյցուէին , ստուդիւ շատ դերեցիկ բնակութիւն մ'էր այն : ինչպէս որ պիտի տեսնէք : Մէկ մ'ալ յանկարծ իւր նշանածը չը մեռնի , ըսածնուն նայելով ծաղկի հիւանդութենէ , չորս օր է որ հողը մտաւ նա , ալ ոչ հարմնիք մնայ և ոչ բնակութիւն . այս պատճառաւ է որ այս առտու ծանուցադիրը դրիւ Ստուգիւ գժուար կ'ուզար սրտիս , որ խեղճ երիտասարդը այնչափ նեղութիւն քաշած էր . այլ դուք բաղդ պիտի ունենաք եթէ հոն մտնէք : Հարսի մը համար պատրաստուածի պէս ամէն բան կարգադրուած :

Պառաւ գունապանուհին հետաքրիր գէմբով մը Ելիղարեթին կը նայէր , հարցնելով իւրովի , թէ նա կարգուելու վրայ է արդեօք , և թէ այս պատճառաւ յարկ մը կը փնտուէ : « Ծաղկահաս օրիորդին արժանապատութիւնը անվայելու զոսյցներու գէմ կը պաշտպանէր զինքը : Երբ փոքրիկ բոյնէն դուքս ելաւ նա , զոր խեղճ մեքենագործ իր նշանածին համար պատրաստած իրը : Այս վարձաղիւ օրը վարձաղիւ օրը վարձաղիւ :

կը պատրաստուէր, և օրիորդ Էլիզաբէթ-Մարիամ-Լուիզ
տը Պանլիլ զայն կ'ստորապեէր նօտարին տունը, որու սիրով
գրաւած էր իր անվեհէքը Համարձակութեամբը և իր դատու-
ղութեան ուղղութեամբը :

« Թշուառ օրինակ, դբիչը սրբելով կը հառաչեր նօտարը, ինչ փոփոխութիւն, և որչափ վիշտ պիտի դայ անոր գլուխը : »

Էլիլաբէթ ամենեին նօտարին պէս չէր մտածեր , նա կը կարծէր թէ զլխառոր գյուղաբութեանց յաղթած է , փոթորիկէ մը ետքը՝ իրըև աղահով նաւահանդիստ կը նկատէր իւր փոքրիկ խղիկը : Թրէյլէն բերուած բոլոր կարասիները , կարելի չէր զետեղել այն անձուկ յարկին մէջ : Այն հին դաշնակը՝ որ Էլիլաբէթ Հէնրին զուարձացընելու համար՝ իրըև իւր մօրը յիշատակը պահած էր , կլոր սեղանը՝ որ ճաշի պիտի ծառայէր , այն բազմոցը՝ որու վրայ Հէնրի դասէն դարձած ատենը կը հանգչէր , սրահիկին անցուգարձը խափանեցին . որ քիչ մը յառաջ երիտասարդ մեքենագործին դուղնաբեայ կարասեաց համար սահմանուած էր : Բայց Էլիլաբէթ բազմիցս կարասեաց տեղը փոխած էր , ասդին դնելով՝ անդին փորձելով կը շտկէր ու կը յարդարէր . մինչև որ ըրած կարգադրութենէն զոհ եղաւ : Մօրը պէս մէկ նայուածքով բան մը չէր հասկնար , Հէնրին իւր մօրը ելած էր , միայն Էլիլաբէթ կարդի և վայելըութեան բնադրում մ'ունէր , որ իւր համեստ գոյից լաւ կարգադրութեան կը բաւէր : ՊՃնասիրութիւնը անհետացած էր , ոչ ևս համար կը բաւէր : ՊՃնասիրութիւնը համար գոյից լաւ կարգադրութեան մասցած էին անցեալին պերճութեան հետքերը . այլ միայն ծանր ոլարզութիւն մը , չափաղանց մաքրասիրութիւն մը մասցած էր , որ Մարիանէ ամեն ուրեք իր հետ կը տանիք :

Դպրոցական երկու եղբարք , երբ արձակուրդի առաջին կիւրակին՝ իրենց բնակութեան յայցելութիւն եկան , սկսան ուստերնին վեր վերցընել , Տիմայ որ Էլլաբէթի այնչափ խնամքով կարդրուած բնակարանին մէջ հաստատուելու համար թողուցած էին դպրոցին ցուրտ ննջարանները , և քսան սերունդներէ աղտոտած սրաշները . մասնաւոր հաճութիւն մը կը ցոյցընէին իրենց տունը զանուելնուն , վերջ տալով այն առժամանակեայ կեանքին՝ զոր կ'անցունէին :

Իրենց խոր առանձնութեան մէջ , Պ. տը Պանվիլի տղայքը ,
անսովոր խանդաղատանօք իրարու կը փարէին . Մարկոսին ան-
խոչեմութիւնը՝ Պետրոսին լուակաց զգուշաւորութիւնը՝ ընտանի
և քաղաք մտերմութեան մը տեղի տուած էր : Վերջապէս
կիլզաբէթ կը մընար , ո իմ երազած կեանքս ալ այս էր , «
կ'ըսէր իւրովի , երբ օրական աշխատութենէ յետոյ , կը տես-
նէր ինքինքը սեղանին շուրջը իր երեք եղանակ հետ , իրենց
պարզ ձաշին սպասները հաւելէն ետքը : Պետրոս և Մարկոս
լուութեամբ կ'աշխատէին , Հենրի իւր քովջ քովլ ծունկ չոքած ,
երբեմ անոր ծունկերուն վրայ ենելով , ցած ձայնով իւր դա-
սերուն վերաբերեալ բան մը կը հարցընէր անոր , կամ հետեւ
եալ օրուան գասերը կը խօսէր : « Եթէ չը հիւանդաննք ,
և եթէ տղայքը շուտ շուտ չը մեծնան , իրենց զգեստները հին-
քընելու համար , մենք անատեն զործերնիս կը լմնցունենք ,
առանդ մէկու բան մը կարօտ ըլլալու »

Այս սէկ և անկախ մտածութը՝ միշտ ծաղկահաս օրիորդին առջե կը ներկայանար, այն պաշտօնական անձինքը՝ զորս երբեմն անհանելու ստիպուած էր, կը յորդորէին զնա ընտանեկան խորհրդոյ անդամոց պաշտպանութիւնը իրեն օղնութեան հայցել:

« Տակաւին այսպիսի բեռ մը կրելու խիստ անչափահաս էք,
ըստ էր նօտարը, որ 'ի մանկութենէ կը ճանչնար Ելիզաբէթը.
դիւրին բան չէ աղայքը մեծցը նել, աղդականացդ մէ կուն օդնու-
թիւնը կրնար օգտակար լինիլ ձեզ . . . : »

Ելիզաբէթ խըստալով ըստ . « Պարն , իմ եղբարքս
ինքիր գլխուն պիտի մնան , Մարկոս և Պետրոս արդէն

չափաւոր հասակի մէջ են, և չէնքի դառնուկի պէս քաղցրաբարոյ է : » Կօտարը կը ժպտէր, և մարդ եղած են, ո կը ենեց ծանորթեամբ : Պ . Մարկոս քանի տարեկան է :

— Տասն եօթ տարեկան, պատասխանեց Էլիզաբէթ, փոքր ինչ կարմրելով, — Հապա Պ . Պետրոս, — Տասն և հինգ տարեկան : Գիտէր որ մայրս իզմէ ետքը և Մարկոսն յառաջ ծնած երկու աղջիկ կորանցուցած է : » Կօտարը կը լուէր, « Ի՞նչ պիտի ըլլային եթէ եղածին վրայ երկու մաս ևս հանել պէտք ըլլար, » կը խորհէր նոտարը : « Ա'ն, եթէ քոյրերս ողջ ըլլային, ո կըսէր իւրովի Էլիզաբէթ :

Ընտանեկան խորհրդոց անդամներէն ունանք, զօրս Մարկոս և Պետրոս թէ կ'արհամարհէին և թէ միանդամայն կը վախնային անոնցմէ, իրենց պարտաւորութիւն համարած էին այցելել որբոց կըսնէլի փողոցը հասած ժամանակնին : Զանազան հնարքներ առաջարկած էին Էլիզաբէթի, որ առանձին անկախ կերպով կարող ըլլայ գործել : « Ձեր երեքին եղբարք, կընային վարժարանի մը ներքին աշակերտներ լինիլ, կ'ըսէին, դիւրին էր անոնցմէ մէկը ձրի կրթել տալ . իսկ ձեզի գալով՝ աւելի յարմար պիտի ըլլար, մէկ տարիքոտ ընտանիքի բարեկամ ինոչ մը քով պատոսպարիլ . որ ձեզի մայր և պաշտպանուհի մը կընար ըլլալ, դուք շատ անշափահաս էք առանձին ապրելու համար, » կը յաւելուին :

Էլիզաբէթ երկար ատեն խոր լուռթիւն պահած էր, մտիկ ընելով առանց ընդդիմութեան այն աղուոր խորհուրդները, զօր իւր առջեւ կը դնէին : « Ուր պիտի դտնեմ իմ ընտանեցս բարեկամուհի, այն պատկառելի պաշտպանուհին, ո հարցուց նա հուսկ յետոյ հանդարտութեամբ մը : Եթեն երկու խօսակիցները իրար նայեցան : Անէ կը հեռաբնակ մօրեղբօր սրգի մ'էր . Հարուստ և բաղմաղքաղ, որու կինը և աղջիկները, Էլիզաբէթ առ Պանիլը՝ իրենց տունը ընդունելու դաղափարը անդամ պիտի զայրացընէր զիրենք, և Էլիզաբէթը՝ իւր ու պարեգուլը, սէդ կերպարանը ընընկամութեամբ մաթէմաթիկոս մ'էր առանց պիտի զայրացընէր զիրենք, և պիտի զիրով իւր չնչին եկամուտովը : » Միւսը ծերունի մաթէմաթիկոս մ'էր առանց ինոչ, առանց

դաւակի և հարստութեան, և Պ. տը Պանվիլի համստ ծուխերէն մին, որ ընդունած էր ընտանեաց խորհրդոյն մասնակցիլ, ինչպէս որ կ'ընդունէր իր առջեւ ելած ամէն պարտաւորութիւնները, որ մօրեղբօրորդուոյն հետ եկած էր Էլիզաբէթին տունը, առանց իւրովի հարցընելու, թէ ինչո՞ւ համար զինքը դէպ ՚ի հոն կ'առաջնորդէին :

Էլիզաբէթ մինոյն հանդարտութեամբ պատասխանեց .

« Մէկը չէք ձանչնար որ ուզէ զիս իւր քով առնուլ, ստոյք չէ : Ասկէ զատ ամէն արդելքներէ ալ ազատ չեմ, իմ փոքրիկ եղբայրս չը կրնար զիս թողուլ, նա ոչ այնքան քաջառողջ է, յարատե խնամոց պէտք ունի : Նոյնպէս հօրս սպասուհին իմ քովս է, պառաւ ըլլալով կը մեռնի սրտին ցաւէն՝ եթէ մեղմէ բաժնուի : Հապա երկու երեց եղբարքս . . . — Էլիզաբէթ գլուխը վեր վերցնէլով՝ սկսաւ թուել արդի չքաւորութեան մէջ ունեցած հարստութիւննին . — աւելի շատ պիտի աշխատինք կարծեմ, եթէ ամէնքնիս մէկ ապրինք, եթէ մինակ վարժատան մէջ մնան անոնք, կառավարութենէ ձրի թոշակ չենք հայցեր, կը յուսանք թէ կարող կ'ըլլանք ինքզինքնիս հոգալ, ո և նա ուր ելաւ, տեսակցութեան իբր վերջ տալու համար : Մօրեղբօր որդին փեղյորը առաւ, « Վիայն կ'ուզէն խորհուրդ մը տալ, ո ըստ նա ցուրտ կերպով մը :

« Ստուգիս և ես շնորհակալ եմ ձեզմէ : — Էլիզաբէթ ծանրութեամբ գլուխը կը ծուէր, — բայց մեր ծրագիրը շինուածէ, եղբարքս ութ օրէ՝ ի վեր համաշաբարան մտան, իրենց խնամակալը՝ այսինքն բարի նոտարը, առանց գժուարութեան հաւանեցաւ մեր կարգադրութեանց : » Այցելուն զանուած տաղնապալի վիճակէն աղասեցաւ : « Եթէ Պ . Գրէմիօ այս ամէնը լաւ գտաւ, ըստ նա աշխուժի, ալ ուրիշ ըսելիք բան չըկայ . պիտի ներէք կնոջս և աղջկանցս, որ մինչ ցարդ տակաւին չեկան զձեզ տեսնելու, զիտէք որ հեռու կը բնակինք . . . միանգամայն անոնք սաստիկ զբաղած են . . . : — Գիտեմ ընդմիջեց Էլիզաբէթ, նոյնպէս ես ալ շատ զբաղած եմ, և պիտի չը կրնայի անոնց փոխաղարձ այցելութիւն ընել . . . : » Նա ծանր և վեհանձն

կերպով կը խոնարհէր այսպէս խօսեցած ժամանակը, որպէս
թէ իշխանուհի մ'ըլլար՝ որ հանդիսաւոր մեծարանաց սրահը
կը մընէր : Պ. Տը Պանվիլ իւր մօրը յարգանաց յիշատակը
պահէլով՝ արգիլած էր իւր աղջկան հասարակ ընտանեկան
բարեր, որ գեռահաս անձանց յատուկ է :

« Պէտք ես սորվիլ մեծարանաց ձևեր ընել, » ըստ էր
իւր հայրը : Սօրեղբօրորդոյն տաղնապը՝ այդ մեծարանաց ող-
ջոյնով կատարեալ եղաւ, նա մեկնեցաւ առանց ուրիշ բառ մը
բերնէն հանելու, ծերունի մաթէմաթիքուը կը մըմւար իւր
առամանց մշտէն : « Պ. Լավըլի խնդիր մը կը լուծէ այս
վայրկենիս, » կ'ըսէր Էլիզաբէթ ժպտելով, և սրահին դուռը
իւր այցելուաց ետևեն դոյցելով :

Ծերուկը իւրովի կը կրկնէր, « Պիտի գրեմ առ Պ.
Տըլահէ, Սեղանի դարրնոցը, ատենօք, շատ ատեն կայ որ
ես զան տեսայ իւր քրոջ տունը, միայն նա կարող է լաւ բան
մ'ընել ասոնց . . . ես անոր պիտի գրեմ, վաղը պիտի գրեմ
անոր : »

Սակայն ոչ ոք եկաւ որբոց առանձնակեցութիւնը վրդովել,
զործի վերաբերեալ քանի մը նամակներ, դպրոցի եղբարյան
ամսական հաշուեցոյցներ՝ իրենց իննամակալին միջոցաւ իրենց
քրոջը զրկուած, երբեմն ստորագրութիւն դնել՝ վաճառում մը
հաստատելու կամ մուրհակ մը կարգադրելու համար . աստեղ
էին աշա Էլիզաբէթի կենաց սակաւաղէալ պատահարները :

Իւր եղբարը համալսարանին մէջ աշխոյժ և այլապնութիւնն
կը գտնէին. Հետզետէ շարագրութիւնները, յաջողութեան կամ
ձախորդութեան հաւանականութիւնները, փութաջան աշխա-
տութեան մը հզօր հրապոյը կը բաւէին իրենց խորհութները՝
նաև իրենց ժամանակը անցունելու Մարկոս իւր ժամանակը ի զուր
չէր անցուներ, կարծես թէ կը հասկնար մեծ ջանքի մը կա-
րեսը ութիւնը. Պետքոս միշտ եռանդեամբ կ'աշխատէր, փառասէր
էր, և ուսումն ի բոլոր սրտէ կը սիրէր: Հէնրիի սրամտութիւնը,
իր հեղահամբոյը վարքը և սէրը Էլիզաբէթի բոլոր յոյսը

դոհ կ'ընէին, որ ամէն իրիկուն զան կ'աշխատցընէր :
« Երբեմն պատճառանք մը հայթայթէ ինձ չ'աշխատելու, »
կ'ըսէր Հէնրի ժպտելով, երբ ուղէր քրոջը սիրոը նեղացընել :
« Միայն հիւանդ եղած ատենդ ներողամիտ կ'ըլլամ քեզ, կ'ըսէր
Էլիզաբէթ . բայց երբ ծուլութիւն կ'ընես, ես ինքս չեմ նե-
րեր քեզ, ինչպէս կրնայի խնդրել, որ քու վարժապետդ քեզ
ներողամիտ ըլլայ : » Հէնրի զիտէր որ իւր քսրը անողոք է .
« Յարատկ պէտք է քեզի հետ աշխատիլ, » կ'ըսէր նա, և
նորէն իր աշխատութիւնը կը շարունակէր :

Ծաղկահաս օրիորդին ժամանակը կ'անցնէր, իր ժամերը
պարտուց ծանրութեան տակ արագապէս կը սահէին . բայց
օրական աշխատութեանց մէջ՝ իւր սաստիկ գործունէութեան
համար՝ երբէք սնապարծութիւն չէր ըներ : Քիչ քիչ՝ գուլա-
պաներ նորուելու, զետնախնձորներ կեղեւելու, կամ կարա-
սիքը մաքրելու ժամանակ, Էլիզաբէթ նորէն սկսաւ գրահաշիւի
խնդրոյ մը լուծումը փնտռելու : Նա մանրակրկիտ ճշգու-
թեամբ առանցին հոգերով կ'զբաղէր, և բնակլարանը կը յար-
դարէր, բայց խելքը ուրիշ տեղ էր, ձեռքովը աշխատածին
պէտք ալ կ'աշխատէր : Օր մը սկսաւ միսմինակ խնդրալ,
երբ միտքը եկաւ որ փոքրիկ սրահը երկրորդ անգամ մ'ալ
աւլած էր, կնճռու խնդրով մը միտքը սաստիկ զբաղած
ըլլալուն :

Էլիզաբէթ իւր մարմնաւոր և մտաւոր աշխատութեանց տակ,
վախտ և քիչ մ'ալ գեղնած էր . բայց քաջառողջ էր, և իւր
եղբարց պահանջուած խնամքը, այն փոքրիկ բնակլարանին մէջ
պատճառած շարժումնին, և սեղանին վրայ ըրած դրադալի
պատմութիւննին, երիտասարդությոն խորհուրդները կ'արգիլէին.
տարապայման ձգտումով մը :

Նա տնական հոգերու զբաղած առեն՝ կընար ինքինքը իւր
սիրելի աշխատութեան տակ, սակայն ոչ ևս կընար ընել այդ
բանը, Հէնրիի բնագիր պարբերութիւններ տուած, և անոր դա-
սերը մտիկ ըրած և բառարանէն անոր համար բառ փնտռած

Ժամանակը։ «Նա չէր կրնար իրիկոններն ալ աշխատիլ, վասն զի պէտք կ'ըլլար Մարկոսի օգնել. որ սկսած էր լրջօրէն թռւաբանութեան տեսականը ուսնիլ Սէն-Սիրի քննութեան համար»

Այս իեղձ տղան քաջալերութեան մեծ պէտք ունէր։ Անօդուտ է, կ'ըսէր նա ճակատը զարնելով, դժուարութեամբ կը հասկնամ, և երբ հասկնամ՝ կը մոռնամ ինձ հարցուցածնին։ Պիտի մերժուիմ, այն ժամանակ ես ալ պիտի երթամ զինուոր պիտի գըուիմ։

— Ի՞նչ պարապ խօսքեր, աշխատէ դու միշտ, և նպատակիտ կը հասնիս, » կ'ըսէր Ելիզաբէթ, որ երբէք չէր ընդուներ, թէ մէկը կրնար վհատիլ կամ մրցման մէջ լքանիլ։ « Վերջապէս աւելի շուտ պիտի սորվիմ պարզ զինուոր մ'ըլլալ, յանձն կ'առնում զլուսս ճաթեցընելով դէթ զինուուրութեան արհեստը դիմուալ։ » — Մ'ըսեր այդ բանը Մարկոս, և կը պոռար Հէնրի, իսկ Պետրոս ուսերը վեր կը վերցունէր։

«Օ՛ն մեր գործը նորէն սկսինք, » կ'ըսէր Ելիզաբէթ առանց շփոթելու, և նորէն կ'սկսէր իւր բացատրութիւնները և հարցումները։ միշտ համբերութեամբ և ուշադրութեամբ՝ ծածկելով իւր զարմացումը եղբօրը թանձրամոռութեան վրայ։ « Երբէք պիտի չունենայի արիութիւն, ետեւ ետեւ ըսածդ տասն անդամ սրբադրել, երբ դու միշտ միւնոյն տեղը կը սխալիս, » կը պոռար Պետրոս։ Երբ խիստ ստէպ իւր աշխատութեան մէջ կը շփոթէր Մարկոսի ըրած սխալումներով։

« Ես քեզմէ չը խնդրեցի այս ծառայութիւնը, քու կարդդալ պիտի դայ. » կ'ըսէր երէց եղբայրը։ « Պետրոս արհամարհանօր կը ժամումէր։ » « Ես այնչափ նեղութիւն չպիտի տամ Ելիզաբէթին, » կը մըմւար նա։

Ելիզաբէթ պատրաստ էր իւր անձնուիրութիւնը և ջանքը ամէնուն համար նոփիրելու, զուցէ իւր հօգույն խործ՝ իւր միւս երկու եղբայրցմէնուաղ խանդաղալատանք կ'զգար Պետրոսի մասին։ Երբ կը տեսնէր թէ Պետրոս ամէն բանի մէջ նուաղ պէտք ունի իրեն։

ՊԼՈՒԽ ԺԵ.

Ա.ՌԱԶԳԻԿ Ա.ՄՊՐԵ

Խաղաղութիւնը կատարելապէս կը թագաւորէր այն փոքրիկ խղիկին մէջ, ուր որբերը պատսպարուած էին, բայց կարձ տեսց այս խաղաղութիւնը։

Ելիզաբէթ աշխատիլը կը սիրէր, չէր ուզեր ձեռքը ձեռքին վրայ դնելով նստիլ, առանց թիակները շարժելու։ այլ կը փափաքէր հանդարտ ծովու վրայ նաւարկել. արդէն փոթորիկը և հեռուստ կը դիղուէր։

Օր մը Մարկոս կախած զէմքով և կղիտած շուրթերով վարժարան մտաւ, դպրոցէն ելած ատեն՝ Պետրոսին բան մը ըսած չէր։ « Ընդհամբարէս երկու եղբայրը տարբեր փողոցէ տուն կը դառնային. Հէնրիի՝ որ դրեթէ միշտ Մարկոսին հետ կ'ընկերանար, Մարիանէ գուռը բացածին պէս՝ մանուկը Ելիզաբէթի վրայ վաղեց. » Զեմ զիտեր ինչ պատահեցաւ Մարկոսին, փախսաց քրոջը ականջին. միայն թէ շատ բարկացած է։ »

Մարկոս միենոյն միջոցին փոքրիկ սրահը մտաւ, զիրքերը զետինը նետելով՝ խստութեամբ թիկնաթոռի մը վրայ նստաւ։ « Վերակացուն եկաւ ըստա. ինձ, որ պէտք է մտնաս դու պատրաստեցուցիչ դպրոց մը, եթէ կ'ուղեմ իմ քննութիւնս անցնել. » պոռաց նա։

Ելիզաբէթ գողալով, « Զենք կրնար, » ըստա, զրեթէ ակամայ։

— « Աղ կ դիտեմ այդպէս ըլլալը, » և Մարկոս՝ որ ռտք ելած էր, սկսաւ սենեալին մէջ ժուռ դալ։ « Այս պատճառաւ պիտի վռնառուիմ, վերատեսուց կը կարծէ թէ այս բանս պիտի պատահի, զրեթէ ըստա ինձ կերպով մը այս։ »

— « Ամէն մարդ պատրաստական դպրոցներ կ'երթայ, ըստա Պետրոս, որ նոր եկած էր, և այս ապացոյց մը չէ, թէ-

դու ուրիշէ մը աւելի տխմար ես : »

— Ապացոյց մ'է այս , որ պէտք է հոն երթալ յաջողելու համար , կը անդէ՛ր Մարկոս , ըստ որում ես չեմ կրնար . . . : » Պետրոս Էլիզաբէթին ուսին վրայ դրաւ ձեռքը , « Եթէ դու ուղես այս վարժապետին հետ անընդհատ աշխատիլ , ըստ Մարկոսին , ես պատասխանառու եմ քու յաջողութեանդ : » Էլիզաբէթ սաստիկ կարմրեցաւ , Պետրոսի լաւ կարծիքները հաճելի էին իրեն , և նա չափաղանցօրէն բան մը ըսած չէր . օրիորդը զուարթաբար Մարկոսին դարձաւ , « Դու կը տեսնես որ պարոնը , բազմարուեստեան դպրոցին աշակերտը , կը կարծէ որ մինք երկուբնիս կրնանք դործը լմնցընել , հիմայ բանը այն է որ իւր բարեսէր վկայութիւնը արդարացընենք : » Եւ սեղաւ նին վրայ գիզուած գիտութեանց գիրքերը արդէն դէպ 'ի իւր եղբօր առջն կը զնէր . բայց Մարկոս աշխատելու սկսելով հանդերձ խոժուարէմ և յուղեալ կը կենար : » Ստակի չգոյութեան պատճառաւ 'ի դերե պիտի եւնեմ , կը կրկնէր . պատրաստական դպրոցի մէջ վեց ամսուան խեղձ թոշակ մը չունենալու իմ ասսալարէդէս պիտի վրիպիմ , պատճառ , վասն զի խարդախ մարդ մը հայրս խաբեց , վասն զի հայրս , ուշադրութիւնը իւր զաւակայ երջանկութենէն աւելի՝ դրեանց տուաւ : » Կորութիւնը իւր զաւակայ երջանկութենէն աւելի՝ դրեանց տուաւ : » Նա ձեռքը սեղանին կը զարնէր անդը բարկութեան մը մատնուած :

Էլիզաբէթ ճիգ կը թափէր չը պատասխանելու , նա բնականապէս հեղաքարոյ չէր , սովորաբար խիստ կը դատէր , բայց փորձառութեամբ՝ մինչև շուրթեառուն ծայրը եկած դառն խօսքերը զսպել սորված էր : Պետրոս ուսերը վեր կը նէր , բայց նորէն իւր ընթերցումը կը շարունակէր :

Ճինրի սրտմութենէ կրակ կտրած՝ իւր յուղմոնքը չը կը յաւ սանձահարել , յարձակեցաւ Մարկոսին վրայ , և կ'ուղեր զար նել անոր . « Զը պիտի ներեմ՝ քեզ , որ հօրս վրայ այսպէս խօսիս , կը պուար . նա իրեն հաճելի երկած բանին զբաղեցնուիս , կը պուար . նա իրեն համար էր որ լու իրաւունքն ունէր , և խիստ բարի ըլլալուն համար էր որ միտքէն չընցուց , թէ մէկը կընար զինքը կողոպտել , վասն է

նա , որ այս բանիս համար՝ զան կը մեղադրէ , զան որ . . . : » — « Մեռած է այս բանիս պատճառաւ , » ըստ ծանրութեամբ Էլիզաբէթ սրտին յուղմունքէն դողացող մանուկը իւր բազկաց մէջ առնլով , և սաստիկ խանդալատանօք անոր Ճակատը համբուրելով :

Մարկոս փոքր ինչ ամշնալով՝ նորէն իր դործին սկսաւ :

Ճինրի քրոջը ծունկերուն վրայ նստած՝ անոր ականջին կը փսփսար , « Կը յիշես , տակաւին ութ օր յառաջ , նա տեղեներ հաւքեց մեղի . . . և որչափ կը խնդար կրակին վառուիլը տեսնելով . խիստ բարի էր նա , և մնք գոհ էինք իրմէ : » Փոքրիկ մանուկը կ'արտասուէր , իւր զորովալիր հեղ հողին՝ իւր հօրը բարութեանց հաղուազիւտ յիշաակացը յարած էր . դիւրազգաց և փափուկ սկրտ մ'ունենալուն , մնաց եալ ամէն բանը մոռցած էր :

Էլիզաբէթ բան մը մոռցած չէր , այլ իւր հօր առաքենութիւնները և պակասութիւնները զիտէր զանազանելու . նա հպարտութիւն կ'զգար անոր նկատմամբ , անոր գիտական մեծ համբաւին , և ուսման մասին ունեցած մաքուր սիրոյն համար , սէր մը՝ զոր իւր սրտին մէջ ալ կը կրէր . ասկէ զատ իր բնական զգուշաւորութիւնը կ'օգնէր իրեն հասկրնալ այն տեսակ մը կղլիացրումը՝ զոր Պ . տը Պանվիլ վնտուած էր միշտ :

Մարկոս , ընդհակառակին այնչափ իրմէ տարբեր բնաւորութենէ մը բան մը չէր հասկնար . բայց Պետրոս հասկնալուն համար չէր ներէր անոր : Երկու եղբարք լուութեամբ իրենց գործը կը շարունակէին , ինչ ատեն Էլիզաբէթ Ճէնրին արտասուաթոր կը տանէր : Նա տակաւին մանկան վերմակին ծայրերը՝ անկողնոյն տակ կը զնէր , ինչպէս փոքրիկ տղոց կ'ընեն Ճինրի փափուկ առողջութիւն , մ'ունենալուն՝ ներելի էր այս տեսակ փոքրիկ խնամբները :

Երբ Էլիզաբէթ նորէն սրահը մտաւ , իւր սովորական հարցափորձը սկսելու տեսն՝ Մարկոս դէպ 'ի անոր ծռուելով , « Ճինրին կը քնանայ » հարցոց փոքր ինչ տմարդութեամբ :

— Ո՞չ տակաւին։ ~ Կը ցաւիմ զան լայրնել տալուս համար, և
կը մրմար երեց եղբայրը։

Էլիզաբէթ պատասխան ըը տուաւ, միայն անոր երեսը նայեցաւ, ապա սկսաւ դասերը հարցընել և օդնել իւր եղբօրը մեծ եռանդեամբ մը։ «Իմ բարի Մարկաս » ըսելով սրտին մէջն։

Ափանս, Էլիզաբէթի եռանդը չէր կարող Մարկոսի տկարութեան թերին Ըսուլ։ Արդէն աշխատանքին պահանջած ձիւրութեան խոնջեցած, աշխատանք՝ որմէ համ մը չէր առնուր, վերակացուին գժբաղդ խորհրդոյն մէջ՝ ներողութիւն գտած էր ծուլութեան և սնունդ՝ իւր վհատութեան։ Ամէն անդամ՝ որ զան կը նեղէր Էլիզաբէթ աշխատելու, ամէն անդամ՝ որ անցած շաբաթներուն և քննութեան որչափ ժամանակ մնացած ըլլալուն հաշիւը կ'ընէր, եղբօրը համբերութիւնը կը հատնէր ըլլալուն մէջ կ'իյնար, միշտ կը կնելով թէ իւր աշխատութեան բանի մը չը ծառայէր։

«Ես պիտի մերժուիմ, ի՞նչպէս կ'ուղէք որ մէ կը ուրիշ կերպ ըլլայ. ես պատրաստուած չեմ, ուրիշները մասնաւոր դասեր պիտի ընդունին, մուրայկանները Սէն-Սիր մասնելու յոյսը չեն կրնար ունենալ։

Էլիզաբէթ այս վերջին խօսքին վրայ՝ բարկութեամբ մը յարձակեցաւ պոռաւլով. « Որմէ՞ բան մը ուզած ես դու երբէք։ » Երկնից կամարին տակ արարած մը չըկայ, ուրու փուլ մը կամ երախտիք մը պարտական ըլլանք։ Մեն մուրայկան չենք, կամ երախտիք մը պարտական թէ հայութ. Պոչիլու իւր պալատին մէջ. մէկ խօսքով աղքատ ինչպէս Պ. Պոչիլու իւր պալատին մէջ. մէկ խօսքով աղքատ ինքնիք։ Քննութեան գալով՝ որ ընդ հուալ պիտի անցունէի ենք մենք։ Քննութեան գալով՝ որ ընդ հուալ պիտի անցունէի ես, առանց և ոչ մէկ զիրք մը բանալու. — և Էլիզաբէթ սեռ զանին վրայ զտնուածները մէկդի կը հրէր, — դու պէտք էիր ամշնալ անյաջողութեան մը հնարաւորութիւնը միայն ընդուամ պիտի անցունը։ Պանլիւ մը Սէն-Սիրէն մերժուի, իմ հօրս զանելով։ Պանլիւ մը համար անոր համար ամէն սեռ տեսական թուաբանութեան մէջ սիսալի։ » Էլիզաբէթ ւակը տեսական թուաբանութեան մէջ սիսալի։ » Էլիզաբէթ սիսակը կը կանդ առանց և առանց կը կնել իսկ յաջուածները. նա միտքը դրած է բան մը չընել, և աշխարհիս ամէն պատրաստական գովրոյները փոփոխութիւն մը պիտի չը նեն անոր վրայ։ Նա տամն և ութ տարեկան է, միայն երբ մերժուի, պիտի սկսի նորէն, և աս իրեն դաս մը պիտի ըլլայ . . . : » Էլիզաբէթ սաստիկ կարմրեցաւ. « Դու զքեղ պիտի ուղղէ ի՞ր մերժուելով քու առա-

կենար, այնչափ համարձակ գէմք մ'ունէր, սաստիկ բարկուաթենէն և արհամարձանքէն՝ ձայնը այնչափ կը դողդղար, որ Մարկոս առանց պատասխանելու գլուխը վար ծոեց, իր լուութեան վրայ նոյն իսկ ինքը զարմանալով։ Բայց Էլիզաբէթ իւր երեց եղբօր վրայ ունեցած աղղեցութեանը՝ տխուր հարուած մը տուած էր, նա թոյլ տուած էր նմա՝ աղօս կերպով ընդնշմարել այն արհամարձանքը, զոր շատ անդամ նուաճած էր, արդէն կ'զգար երիտասարդը իր նուաստայած ըլլալը քրոջը մուաւորական բարձր կարողութեան առջեւ, և ՚ի խոր խոցուած էր իւր քրոջ գառն խօսքերէն՝ որոնցմով զինքը նախատած էր։ Էլիզաբէթ օր ըստ օրէ աւելի լաւ կը համենար, որ իր այնչափ փութեան զբաղմանց վախճանը ապարդին պիտի ելնէին, վասն զի Մարկոսը՝ ոչ միայն անհոգ և ծոյլ կը տեսնէր, այլ և անփոյթ և վէս, ուշ գործի կ'սկսէր և կանուխ կը վերջացընէր, չէր աշխատեր կամ գէշ կ'աշխատէր։ Երիտասարդուհին դառնապէս իւր բարկութիւնը կը մեղադրէր լուրզի։

« Ասոր ի՞նչ կըսես, Պետրոս, Հարցուց նա իւր կրտսեր եղբօրը, երբ երկուքնին փոքրիկ կանթեղին լուսովը կ'աշխատէին, ընթթուլու համար Մարկոսին վերադարձը սպասելով։ Աը կարծեն թէ ամէն բանէ զրկուելով՝ կրնանք Սէնթ-Պարուի համար Մարկոսի թոշակը վճարել։ — Ի՞նչ բանէ կրնանք զմեղ զրկել հարցուց Պետրոս, որ խիստ դառն կեանք մը կը սեպէր այն պլոտիկ բնակարանին մէջ անցուած կեանքը։ — Կըրնայ մէկը շարունակ հայով և զետնախնձորով աւ ապրիլ, ըստ Էլիզաբէթ։ — Հէնրին ալ կրնայ ապրիլ։ » Էլիզաբէթ կը վարանէր։ Պետրոս կրկնեց, « Դու զքեղ անոր համար ամէն բանէ զրկես իսկ, նորէն չպիտի յաջողինք. նա միտքը դրած է բան մը չընել, և աշխարհիս ամէն պատրաստական գովրոյները փոփոխութիւն մը պիտի չը նեն անոր վրայ։ Նա տամն և ութ տարեկան է, միայն երբ մերժուի, պիտի սկսի նորէն, և աս իրեն դաս մը պիտի ըլլայ . . . : » Էլիզաբէթ սաստիկ կարմրեցաւ. « Դու զքեղ պիտի ուղղէ ի՞ր մերժուելով քու առա-

ջին քննութեանդ մէջ, » հարցուց նա աղդու ձայնով մը : Պետրոս սկսաւ խնդալ. ո՛չ, ես, ուրիշ խօսք, ըստ նա, ես պիտի աշխատիմ : »

ՊԼՈՒԹ.

Ա.ՆԿԱԾ.Բ.Ց.Դ.Խ.Թ.Ի.Խ.

Էլիզաբէթի բոլոր ջանքերը և աղերսները անօդուտ էին, նա կարող չէր Մարիկոսը աշխատութեան տաքցընել :

Այս անկարողութեան զգացումը ցաւալի բան մ'է, և մասնաւորապէս դառն՝ մեծ հոգիներու համար : Էլիզաբէթ զիտեր կամքի տէր ըլլալ : Տակաւին խիստ գեռաշաս եղած ժամանակ անդամ, ստէպ գժուարին վաստակոցը հետ միացուցած էր իր դործունեութիւնը, և յաջողած էր : Տարիէ մ'աւելի էր, աղջատութեան դէմ կը պատերազմէր, տիսրութեան և որ աղջատութեան դէմ կը կուռելէն ետքը, իւր ընթացիցը ամէն առանձնութեան դէմ կուռելէն ետքը, իւր զիտերը փորձելով, մէկ քայլին մէջ, զգացած էր նա իւր զէնքերը փորձելով, թէ կուռելու և յաղթելու ոյժը ունէր : Էլիզաբէթ կը կուռելու առջել արդելքի մը առջե տեսառաջին անդամ ինքնինքը անյալթելի արդելքի մը առջե տեսառաջին անդամ ինքնինքը կը զայրանար և կը վշտանար : Նա տեսած նէլով՝ բոլորովին կը զայրանար և մօր հօր և մօր հարեր իւր աշաց առջե, Աստուծոյ ձեռքով՝ իւր հօր և մօր հարեածութիւնը, որոնցմէ՛ ո՛չ իւր կալիքը և ո՛չ խանդաղատանքը տածուիլը, որոնցմէ՛ ո՛չ իւր կալիքը և ո՛չ խանդաղատանքը կարող եղան հարուածը հեռացընել : Այլ ուղղակի Աստուծմէ կարող եղան հարուածը հեռացընել : Այլ ուղղակի Աստուծմէ կ'ուղար այն, որու առջե Էլիզաբէթ գլուխը խնսարհեցուցած էր : Աւանց զԱստուծմէ սիրելու, առանց զայն ճանչալու, էր անկանապէս արդար հօր և որոնցմէ՛ ո՛չ իւր կալիքը և ո՛չ խանդաղատանքը կարող եղան կամաց չէր գիմաղեր բնաւու : Բայց Մարիկոսին անփու կարողին կամաց չէր գիմաղեր բնաւու : Բայց Մարիկոսին անփու կարողին կամաց չէր գրադարագոյն Տիրու :

կարողութիւնները պարզեած էր, աղէկը ու զէշը հաւասարապէս երիտասարդին դիմացն էին :

Մէկ կողմանէ մնջնդահատ և առաքինի աշխատութիւնը, զործունեայ և պատուաւոր ընթացքը . միւս կողմանէ թշուառ գոյութեան մ'անփութութիւնը, որու յարակից կը պանուին նուաստութիւններ, վատութիւններ և ձախողութիւններ: Մարկոս դէպ 'ի չանքան միտելու երեսյթները կը ցացընէր : Եւր քրոջ յանդիմանական ազդարարութիւնները անարդին կը մնային, և կարծես իւր ձախող ընարութիւնը կը դահավիմէին իւր իսկ : Էլիզաբէթ ոչ ևս կ'արտասուէր, վիրաւորեալ սրտերու այս սփոփումը հեռացած էր իրմէ, բայց զիշերը ևրբ ամէնքը կը քնանային իւր շուրջը, երբ իւր երեց եղբայրը անկարգ անցուցած օրուան մը իրիկունը հանդիսատ կը ննջէր: Երիտասարդ աղջիկը իւր անկողնոյն մէջ նստած, կամ ծանր ծանր իւր սենեակին մէջ ձեմելով, յաջողութեան հաւանականութիւնները կը կշռէր, աչքին առջե կը բերէր բոլոր անհանդստութեանց պատճառները, միշտ մի և նոյն արգելքին դալով զարնուելով :

« Մարկնս, Մարկնս, ինչպէս կընաս այսչափ ծոյլ և անհօգ ըլլալ, » կը յեղյեղէր նա երբեմն բարձրաձայն :

Այս տիսուր տքնութեանց միջոցին, քաջափրա երիտասարդուհին կը սորմէր Ճանչնալ իւր անկարողութիւնը . նոյնպէս իր սիրելի ուսումներէն աւելի բարձր զիտութեան մը նախնական սկզբունքները Ճանչնալ սկսած էր. այսինքն նա կը սորմէր փնտուել զԱստուծմէ: Արդէն կարի տառապած էր, այլ կանգուն կեցած էր տառապանայ առջե, առանց իւր բնական սէկութենէն բան մը կրոնցնելու, այժմ ինքնինքը տկար կ'զղար, և անկարող մարդկային հողւոյ մը վրայ ներգործելու : Այն եղբայրը՝ զոր մյնչափ կը սիրէր, իր ե իրեններուն ասլաղան հաճութեամբ վասնզի մէջ կը գնէր: Էլիզաբէթ անկարող էր շարեաց գարման տանիլ. բնական վստահութեամբ մը ուղակի գիմեց դէպ 'ի սրտերու բարձրագոյն Տիրու :

Էլիզաբէթ զօրեղ դատողութեան տէր ըլլալով՝ երեսյթներով դոհ չէր ըլլար, իւր եղբօր վրայ բանեցուցած աղջեցութիւնը

տակաւ առ տակաւ ձեռքէն կը փախչէր. և Մարկոս նշ բաւական յանդուղն էր, և ոչ բաւական իմաստուն, կենաց ասպարէղին մէջ ինքզինքնին ուղղութիւն մը տալու համար: Ելիզաբէթ փոխանակ իւր տկարութեան գառն զդացման դէմ մաքառելու, փոխանակ այնուհետեւ անօդուտ ջանքեր փորձելու, Մարկոսն ընդունելու համար այն վստահութիւնը՝ զըր կը մերժէր, և այն աշխատութիւնը՝ զըր պարագաները կը պահանջէին. նա դարձաւ առ Աստուած, որու նկատմամբ մինչեւ ցայն վայր անտարբեր կեցած էր: Ինչ որ առանձնութիւնը, ցաւը և աղքատութիւնը կարող եղած չէին կատարել, եղբայրական վիրաւորեալ խանդաղատանքը Ելիզաբէթի հոգւոյն մէջ ներդորձեց: « Նա սորվեցաւ Մարկոսի համար ազգթել, տակաւին ինքզինքին համար աղօթել չը դիտած. և նորամուտ շատին առաջին քայլին անականակալ ըստեր և այնչափ խորին խառալութիւն մը ընկերացած էին, որ կ'զար նա ամէն օր հեշտի մշուիլը աւելի շուտ քալելու, և աւելի հաստատապէս առ Աստուած մօտենալու համար: « Մեզի հայր մը պէտք էր, կ'ըսէր նա իւրովի, Աստուած սկսի ըլլայ մեր հայրը: »

Աստուած կ'ուզէր երիտասարդ օրիորդին վայրենի անկախութենէ նոր զօհ մ'ընդունիլ: Աստուած կ'ուզէր որ Ելիզաբէթ սորվէր մարդոյ իրարու վրայ կոթնելու կարեռ հարկը: Ելիզաբէթ սկսաւ քիչ քիչ հասկնալ, թէ Մարկոս ոչ միայն չէր աշխատեր, այլ և ուսման համար կորսուած ժամանակը գէշ կերպով կը դորձածէր: Արբոց անձուկ հաշուեցոյցին մէջ զուարձութեան և քմահաճ յօժարութեանց համար բան մը պահուած չէր: Ելիզաբէթ իր մասին ունեցած 1500 լիրայի տոկոսովը՝ երբէր մաքէն սկսի շանցունէր ժապաւէն մը կամ անօգուտ թուղթի մը կտոր զնելու: Երեք երիտասարդները տակաւին իրենց խնամակալին օրինական սպահանութեան տակին էին, աննշան դումար մը միայն կ'ընդունէին, որ հազիւ զրիչ և տետրակ զնելու կը բաւէր:

Այս միջոցիս Ելիզաբէթ կը դիմէր որ Մարկոս նոր հաղուստ մը դնած էր, անոր սենեակին մէջն սիկարի ծայրեր կը զըտնէր, Մարկոս շատ անդամ տակաւին իրիկուն չեղած իւր սենեակը կը մաներ, և իր քշոցը զարմացմաք կը դիմէր որ դա-

րանին մէջէն շատ զիրքեր աներեսոյթ եղած էին:

Ելիզաբէթ կ'ամչնար այս յայտնութիւններէն և կը կարմրէր: Դրեն այնպէս կը թուէր թէ զՄարկոս կը լրտեսէ. բայց ականական մը յատուկ եղած տղիտութեամբը՝ կը սարսափէր, մտածելով այն անծանօթ վտանգը, որ կ'սպառնար իւր եղբօր վրայ: Նա շարունակ զան կը մտածէր, բայց Ելիզաբէթ իւր քաջարութեամբ, չէր համարձակեր իր անհանգստութեանց վրայ թերան բանալ: Մարկոս ամէն առթիւ կը խուսափէր զգուշութեամբ անոր հետ առանձին մնալէ, և այս բաւական գիւրին զործ մ'էր այն փոքրիկ յարկին մէջ, ուր չորս տղաք միշտ սրահին մէջ մէկաւել կը զտնուեին, մինակ մէկ կանթեղի մը առջեւ և մէկ կը ակարանի մը շուրջը:

Ամէն իրիկուն, երբ Մարկոս իւր մաթէմաթիքի դործը կը լմնացընէր, ըստ դիմաց եղած խնդիրի մը հարցմանց պատասխանելէն ետքը, զըր Ելիզաբէթ՝ իւր խիզչը հանգարտեցընելու համար կ'ընէր անոր, Մարկոս իր սենեակը կը քաշուէր: Ելիզաբէթ անօգուտ տեղը վառուած մոմի մը համար բան մը չէր ըստեր ալ, աղէկ դիմէր որ այն մամը շուտ մը սկսի մատէր: Մարկանէ երբէք զանց չէր ըներ ըստելու. « Այս իրիկուն գունազանը՝ կէս զիշեր երկու ժամ՝ անցնելէն ետքը, Մարկոսին գուռը բայրաւ:

Պետքու զիտէր միթէ իւր երթալը: Անոնք մի և նյոն սենեակին մէջ կը բնակէին, մի և նյոն ժամուն դպրոցէն կը մէկնէին: Երբ Պետքու երբեմն բայրակայ ըլլար տունէն, թէեւ դուն ուրեք կը պատահէր այս, քանզի նա անխօնջ եռանգեամբ կ'աշխատէր, չէր հարցուներ անդամ թէ ուր կ'երթար Մարկոս. բայց Ելիզաբէթ վասահութիւն ունէր իւր կը ատսեր եղբօր վրայ, և ամնելին խոստութիւն մը չէր փնտուեր անորմէ:

Եղբօր և քրոջ իրարու նկատմամբ բռնած բնական զդուշաւորութիւնը՝ աննուանելի արգելք մը կը դնէր, ոչ միայն իրարու սիրա բանալու մասին. այլ և ՚ի միասին անցուցած իեանքի մը անմեղ չետաքբբրութեան մասին:

Ելիզաբէթ Մարկոսի նկատմամբ իւր ունեցած անհանգստու-

թեանց վրայօք բան մը խօսեցած չէր զետրոսին : Այս վերջինը եթէ իր քրոջ անհանգստութեանց հաղորդ իսկ ըլլար , բան մը չէր ըսեր բնաւ :

Ելիզարէթ համակերպեցաւ , կանխաւ դիտէր թէ անօգուտ էր իւր եղբարց խնամակալին բան մը ըսել : Բարի նօտարը շատ զբաղեալ էր . իսկզբանէ յայտնած էր նա իւր որոշումը , թէ որքոյ գրամական դորձերու մասին իր աշխատութիւնները պիտի նուիրէր : « Խոկ մնացեալը օրիորդ Ելիզարէթ ինձմէ առելի աղէկ պիտի ընէ , » ըսած էր նա երեք գպրոցական աշաւ կերտներուն :

Մինչ ցայն վայր օրիորդ Ելիզարէթ կասկած մը յղացած չէր . որչափ որ ներկայիս մէջ նոյն խոկ իւր վրայ ունեցած վստահութիւնը կորսնցուցած էր բայց խնամակալին բան մը յուսլու սխալմունքն ալ անեցած չէր :

Ատենը ուշ էր , ցուրտ կ'ընէր , Ելիզարէթ ցփսի մը վրան առած կը զրէր տակաւին կէս մարտած խարոյկին առջև , երբեմն կանդ կ'առնուր իւր զրածները աչքէ անցունելու համար . ապա նորէն զրիչը ձեռք կ'առնուր , որ արագապէս թուղթին վրայ կը սահէր . նամակը դողյես լնիցած էր , իւր առջև դրուած դաշարանին հասցեն դրուեցաւ :

Ինչ ատեն Ելիզարէթ կարծես թէ տակաւին կը վարանէր . բանալիով մեղմօրէն դրան բացուիլ իրեն սարսուռ պատճառեց ։ Կա վայրիեան մը ուշ դրան , ազօտ ըսոս մը դրան տակ երեցաւ , դաշտագողի ոտքի ձայն մը կը լսուէր . Մարկոսն էր որ ներս կը մանէր , և կէս դիշեր կէս ժամ անցած էր : Ելիզարէթ քանի մը տող ևս յաւելցուց իւր նամակին մէջ , և զայն ծալլելով ստահարանին մէջ դրաւ :

Ճետեեալ օրը՝ ժամը ութին , այն կարեռ նամակը թղթատունն էր :

Ելիզարէթ իւր դորձոց բացարձակ աղատութիւնն կը հրաժարէր , կ'զգար թէ իր անկախութիւնը վտանգի մէջ էր : Նա զգհելով իր հպարտութիւնը և իր ժառանգական ոխը . զրած էր իւր մօրեզօր ու . Տըլաշէր , իմացընելով նմա պարզ

և զրեթէ կոշտ համարձակութեամբ մը իրենց վիճակը , որ ամէն մէկ խօսքին մէջ կը մատնէր ու . տը զանվելի աղջիկը բոնադատող ծայրադոյն պէտքը : Անցեալ գառնութեանց հակառակ , և իր քրոջ զաւակներուն վիճակին վրայ՝ անոր ցուցուցած անտարբերութեան միտ չը գնելով , Ելիզարէթ եղբօրը մասին ունեցած կարեկցութենէն և մտատանջութիւններէն առաջնորդուած , որոշած էր վերջապէս աշխարհիս մէջ ունեցած մի միայն աղղականին օդնութեանը դիմել :

ԳԼՈՒԽ ԺԷ .

ԱՅԵԼՈՒ ՄԲ

Տասն և հինգ օր անցած էր . տակաւին Ելիզարէթ պատասէ խան ընդունած չէր իւր մօրեղբօրմէն : Այս բանիս համար գառն սրտմութիւն մը կը ցուցունէր զալոսնի սփոփումով մը խառն : « Ինչ որ կրցայ ըրի , բայց ոչ ոք օդնութեան հասաւ մեղ , պէտք պիտի ըլլայ ինքզինքնիս մենք ինքնին հոգալ : » Վայրիեան մը իւր արիութիւնը կորսնցնելէն յետոյ , վերստին սիրտ կ'առնուր , բայց չարիքը օր ըստ օրէ կը մեծնար : Մարկոս խիստ ուշ ներս կը մտնէր , և հազիւ թէ կ'աշխատէր . երկու եղբարց ուսման եռամմեայ յայտագիրը՝ այնպիսի հակապատկեր մը կը ներկայացընէին , որ նոյն խոկ ծերունի խնամակալը զայն Ելիզարէթի զրկելով , անոր տակը սոյն նշանաւոր գիտագութիւնը կը յաւելուր . « Չեր ուշադրութիւնը կը հրաւիրեմ Մարկոսի ընթացքին վրայ : »

Խեղճ Ելիզարէթի մի միայն մտատանջութիւնն էր Մարկոսի ծուլութիւնը : Ճենրի օրէ օր կը կազմակեր , լաւ կ'աշխատէր և ընտանեաց մէջ նորահաս քրոջ մը տեղ կը բռնէր , երկու երիցապոյն եղբարց մէջ եղանձ փոքր ինչ ցուրտ և փոքր

ինչ զգոյշ յաբարերութեանց մէջ զուարթութիւն և քաղցրաբարյութիւն յառաջ բերելով : Պիտրոս Ճշդապահ, քաջասիրտ և աշխատասէր էր, թէև իր ընկերներուն սիրելի եղած չէր, բայց իւր վարժապետները երբէք օր մը զինքը յանդիմանած չէին, և ամէն զրութեանց մէջ առաջին մրցանակը կ'ընդունէր : Բայց ոչ Յարկոս, Կլիզարէթ քանի որ անոր վրայ կը մոտածէր, սիրտը կը ճմլուէր . և նա զրեմէ բոլոր օրը անոր վրայ կը խորհէր : Աւելի իսկ կ'ընէր, այսինքն անդապար Աստուծոյ կ'աղօթէր : Նա կ'զգար թէ Յարկոսին վրայ պակսածը սկզբունք մ'էր, այսինքն անոր ծուլութեան և բնական անհոգութեան յաղթելու զօրաւոր սկզբունքը : « Ա՛ն ուք էր թէ սորվէր նա զԱստուծած սիրել . » կ'ըսէր իւրովի օրիորդը, նոյն իսկ ինքը սորված էր սիրել զԱստուծած, իւր եղբօր համար՝ անոր օդնութիւնը հայցելով :

Երբ կեսօրէն ետքը ամէն տղաք գպրոցն էին, Կլիզարէթ տնական գործերը լմցուցած էր, և իւր փոքրիկ յարկը մաքրութեամբ կը փայլէր : Գուլպայով և զանկապանով լեցուն կողով մը իւր առջև դրած էր, և արդէն դարունը եկած ըլլալով՝ պատուհանը բաց էր . Կլիզարէթ թերթ մ'ալ թուղթ լալով՝ պատուհանը բաց էր . Կլիզարէթ թերթ մ'ալ թուղթ ծունկերուն վրայ դրած՝ մերթ ասեղը կը թողուր, քանի մը դրահաշիւի գործողութիւն ընելու համար . ապա նորէն իւր ընդհատեալ գործը կ'սկսէր : Կլիզարէթ կը աեսնէր որ գուլպաներու կարկտուքը, և մաթէմաթիքի ուսումը լաւ կերպով իրարու կը համաձայնէին : « Ասիկայ զղեստի մը կամ շապիկն մը վրայ կապերտ գնելու չը նմանիր, կ'ըսէր նա . գուլպայ կործել իւր հանչէ, բացուած ծակերը իրարու ետեղ գործելը խորհիլ կը սկահանչէ, բացուած ծակերը իրարու մանակդամ, որու առաջարանորդած ժամանակ՝ խնդիր մ'ալ կ'օրոճաս, որու առաջարանութիւններն ալ նոյնապէս իրարու մէջ կը շղթայուին . գուլպան և հաշիւը մի և նոյն ատեն կը վերջանան : »

Գուռը զարնուեցաւ. Մարիանէ գուրս ելած ըլլալով՝ Կլիզարէթ այս տարածամ այցելութեան վրայ քիչ մը զարմացած ոտք ելաւ երթալ գուռը բանալու : Առուու՝ տնական պիտոյք նիր ծախողները դաշտուն երթալ զարմանակին վերջը, ժամանակը տասնութիւնը կին և

ժամը չորս ու կէսին, աղայոց գուռը զարնելը կը լսուէր . և ասկէ զատ՝ դրան հնչիւն զանդակը, որ քանի մը շաբաթ յառաջ երիտասարդ մեքենագործի մը ձեռ քով կախուած էր, շաբաթը անգամ մը իսկ չէր զարնուեր : Կլիզարէթ տակաւին ձեռքը դռնափակին վրայէն վերցուցած չէր, երբ ներկայացաւ իրեն քսանութիւն երեսուն տարեկան երիտասարդ մը : մեծահասակ և նուրբ, հանդարտ գէմքով և վայելուչ հասակաւ :

« Անշուշտ սխալ եկաք, Պարոն, ըստ Կլիզարէթ առանց քայլ մ'առնելու . զձեղ ձանշնալու պատիւը չունիմ : »

— Օրիորդ տը Պանվիլը գուք չէք, հարցուց այցելուն առանց այլայլելու :

Կլիզարէթ զլիսով նշան մ'ըրաւ :

« Ես Ըընէ Սիւրպախն եմ, » և որովհետեւ երիտասարդուհին չէր երեեր թէ հասկցաւ, « Պ. Տըլահէի խորթ որդին եմ, » յաւելցուց նա ոչ առանց անհամբերութեան ցոյցի մը :

Կլիզարէթ քայլ մը ետ քաշուեցաւ, իբր թէ թոյլ կ'ուտար, որ Պ. Սիւրպախ ներս մանէ . և թեթև կերպով մը ըարեեց զանտ Այս պատղամաւորութիւնը կը զարմացընէր զինքը . ինչու իւր մօրեղբայրը ինքը դալու տեղ՝ զրկած էր իւր խորթ որդին, որու վրայ երբէք տեղեկութիւն չունէր Կլիզարէթ, նա հարուստ էր, ձանբորդութիւնը ինչ փոյթ էր անոր :

Այցելուն ոչ ևս կ'աճապարէր Կլիզարէթի հետ խօսակցիլ : Նա թղթակալին մէջէն նամակ մը հանելով՝ օրիորդին յանձնեց, նա զայն կարգալու միջոցին՝ երիտասարդը պատուհանին մօտենալով՝ կը դիտէր բոլոր հորիզոնը կազմող տանիքները, ծխնելոյները, նեղ և մթին փոլոցները :

Կլիզարէթ սեղանին մօտ՝ ոտքի վրայ նամակը կը կարդար, « Սիրելի քեռորդիս, կը զրէր Պ. Տըլահէ, ծեր և հիւանդուն՝ ասկէ զատ կը վախնամ անձնասէր ըլլալէ, երբ ձեռ բարեկամը Պ. Լավլէ ինձի զրեց, այնքան երկար ատեն է, որ չեմ համարձակիր այդ բանին վրայ մտածել . (Կլիզարէթ սարսուց) տրամադիր էի Իարիզ ձանբորդութիւն մ'ընել զձեղ տեմնելու համար : Ժամանակը անցաւ յօդացաւութիւնը զիս չը

թողուց, երբ ձեր նամակը հասաւ, երկու ձեռքերս ալ բըռունուած էին, և այս էր պատճառը, որ թոյլ չը տուաւ ինձ՝ ձեզ պատասխանել. թէև հիմայ ոտք ելած եմ, բայց բընէ Սիւրպախ՝ իմ երկրորդ կնոջս որդին Բարիզ գալուն համար, խոստացաւ ինձ զձեզ և ձեր եղբայրները տեսնել: Բընէ խօսելէն աւելի կը գործէ, ինչ որ ինձի գրած էք գիտէ, և կարծեմ ինձմէ աւելի կարող է ձեզ օդնել: Գոնէ աւելի երկար ժամանակէ՝ ՚ի վեր է, որ երիտասարդութիւնս անցուցած եմ, թէև այժմ անոր շափ մուցած շըլլամ՝ զայն: Այս ամառ պիտի գաք զիս տեմնելու և զիրար պիտի ճանչնանք: Ձեր մայրը շատ կը սիրէի, ան ալ զիս կը սիրէր իր ամուսնութիւնէ յառաջ: Միթէ գուք անոր կը նմանիք, բընէ ինձ պիտի ըսէ այս բանս: »

Էլիզարէթ նամակը կարդալու ատեն՝ ստէպ կը շիկնէր, կը կարմրէր իմանալով որ առ մօրեղբայրն ըրած կոչումէն յառաջ՝ ուրիշ կոչում մ'եղէր էր: « Խեղջ Պ! Լավըլէ, կ'ըսէր նա իւրօվի, նա մեր վրայ դթայեր է: » Կ'ամչնար իմանալով որ Պ. Սիւրպախ ինչպէս կը կոչէր զան մտովին, այս ծանրաբարոյ, յանգուգն և աղդու նայուածքով մարդը, արդէն իմացած էր Մարկոսի տկարութիւնները, և քրոջը քիչ աղդեցութիւն ունենալը անոր վրայ:

Նամակին մէջ յայտնուած իրողութեանց մասին՝ Էլիզարէթին բարեսէր արամագրութիւնը իւր այցելուին համար՝ նամակին մէջ գրուածներով աւելցած չէր, իւր մօրեղբօր դէմ կը բարկանար՝ յօդացաւութիւն ունենալուն, Բընէ Սիւրպախի դէմ կը բարկանար՝ Բարիզ զալուն համար. նոյն իսկ ինքզինքին դէմ կը բարկանար, ընտանեկան գժուարութեանց և տիրութեանց ծածկուած քողը վեր հանելուն համար: Արդ կատարեալ հպարտութեամբ մը գարձաւ դէպ ՚ի Սիւրպախ, որ պատշաճին առջեկն հեռացած չէր:

« Ներէ, պարն, ըստ Էլիզարէթ չոր ու ցամաք ձայնով մը, մօրեղբօրս նամակը երկայն է. և վարժուած չեմ. իւր դիրը կարդաւ: »

Բընէ մօրուքին տակէն կը խնդար, իր խիստ կերպարանքին տակ՝ ծաղու սաստիկ զգացում մը կը պահէր, և խօսակցութեան սկզբնաւորութիւնէն պայքար մը կ'սպասէր: « Նա Բարիզ եկած էր և Պ! Տըլահէի Էլիզարէթի ձիրքին և տաղանդին վրայ բանաւոր կասկածանօք և անվստահութեամբ տուած յանձնարարութիւնը ստանձած էր, զորս Պ! Լավըլէ իւր նամակին մէջ երկարօրէն ներբողած էր: « Կ'ըսէն թէ Էլիզարէթ իւր եղբայրները՝ դպրոյի վարժապետի մը պէս՝ քննութեանց պատրաստելու վիճակին մէջ է. » Վ գրած էր Պ! Լավըլէ: Այս գիտնական աղջիկը, որ կանանց նկատմամբ անպատշաճ ուսմանց ինքզինքը տուած էր, հիմայ կ'ստիպուէր ինքզինքը յաղթուած խոստովանիլ. իւր եղբարքը իր աղզեցութիւնէն աղտատ կը մնային, և շատ բնական էր այս, » կ'ըսէր իւրովի Պ! Սիւրպախ: Պէտք էր իր մօրեղբայրը իրեն օդնութեան գար, « Երբ ինքը չը կրցաւ զալ, հայրս զիս զրկեց, » կը յաւելուր երիտասարդը. որ ակամայ թողած էր մեծ դարբնոցները, զորս իւր հօրուին հետ միտւթեամբ կը կառավարէին, բայց Ճիշտը խօսելով այս վիճակին մէջ իր հօրուն չէր կրնար զորսոց վրայ հսկել: Սիւրպախ ուոքերէն մինչեւ զլուխը կը նկատէր զէլիզարէթ. կը զարմանար իր զգուշաւորութեան հակառակ՝ զնա այնչափ պարզ զտնելուն, և փոքրիկ սրահին մէջ կատարեալ բարեկարդութեան թագաւորելը տեսնելուն վրայ, մաթէմաթիքոս աղջիան վրայ իր դաշտաբարները շփոթուած էին: « Պատիւ իսկ չունէի զիտնալ ձեր անունը, » ըստ Էլիզարէթ, այցելուին լուսութենէն փոքր ինչ առնուած: »

Բընէ յարդանօք բարեեց զնա: « Տասն և հինգ տարի կայ, որ ձեր ամիկին մօրը և Պ! Տըլահէի մէջ տեղը բոլորովին յարաբերութիւնը դադրած էր, ըստ նա: Պ! Տըլահէ երկար ժամանակ այրի մնալէն յետոյ, իմ որբեարի մօրս հետ ամուսնացաւ: Անատեն մենք թողուցինք Ալլասը, ուր հայրս տարաղագործ էր: Պ! Տըլահէ զիս մեծցուց, և հիմայ գործի մէջ անոր զովողն եմ: »

— Հիմայ կը հասկնամ:

Էլիզարէթ սկսաւ ժպտիլ : « Ներեցէք ինձ ձեզ հարցընեւուս , թէ մօրեղբայրս զաւակ ունի՞ , չեմ զիտեր ամէնը որշափ են , » յաւելցուց նա փոքր ինչ տիրութեամբ :

— Ես եմ իւր զաւակը , ըստ Բընէ պարզութեամբ , ուրիշ զաւակ չունի :

— Արդ ուրեմն , իմ տոհմիկս , կրկնեց Էլիզարէթ , այս լստանեկան անունը առանց ամենեին անոր զգուշութիւնը նուազեցընելու , շատ զբաղեալ էք , ձեր գարբնոցներուն մէջ :

— Շատ զբաղած եմ , բայց կրնամ երբեմն բացակայ ըլլալ : » Բընէ որ քիչ մը յառաջ կ'աճապարէր խօսակցութեան վերջ տալու , հիմայ այնչափ փոյթ չէր ցուցըներ այս մասին , բայց երբ գուռը զարնուեցաւ , Էլիզարէթ ոտք ելաւ : « Ահաւասիկ եղբայրներս , » ըստ նա : »

Բարէ , ըստ սովորականին , Մարկոս եկած չէր , նախ Պետրոս ներս մտաւ , Հէնրին՝ որ շուտ չէր կրնար քալել , Պետրոսէն մէկ վայրկեան ուշ եկաւ : Էլիզարէթ քանի մը խօսքով Պ . Սիւրպախի այցելութեան պատճառը անոնց հասկցուց : Այցելուն միշտ դէպ ՚ի գուռը կը նայէր . և Զեր երէց եղ բայրը չեկամ , » հարցուց նա վերջապէս :

Էլիզարէթ և Պետրոս իսկոյն կարմրեցան :

« Կարծեմ հիմայ կ'ուզայ , » ըստ Պետրոս :

— Կ'ուզէք երթանք դիմաւորենք զան . կ'ուզէմ ձեր միջոցաւ ծանօթանալ անոր հետ :

Բընէ արդէն ոտք ելած էր , Պետրոս չէր զիտեր ինչ պատախանէ : « Գուցէ չը պատահինք անոր . . . ապահով չեմ . . . կը մըմուար ցած ձայնով :

— Կ'աշխատինք զանել զան :

Պ . Սիւրպախ արդէն նախասենեակն էր , այնպիսի մէկու մը կերպարանքն ունէր նա՝ որ իր ձեռնարկութիւնը ՚ի զլուխ հանելու սովորած է :

Պետրոս լաւ դատողութիւն ունէր , հարկացաւ որ անոր տեսութիւնը բաւական երկար ատեն տեսած էր , և թէ Էլիզարէթի ու Բընէի մէջ եղած տեսութիւնը՝ ընտանի կերպարանք

մ'առած չէր բնաւ : « Եթէ կ'ըսէր նա իւրովի չը պատահինք Մարկոսին , երկու շարեաց փոքրագոյնն ընտրելով՝ ժամանակ պիտի ունենամ իրաց վիճակին վրայ իրեն աեղեկութիւն տալու , թէւ իր ամն անձկութեամբ գժնդակ բան մ'է այս , բայց Էլիզարէթ չը զիտեր թէ մներ ուր կ'երթանք :

ԳԼՈՒԽ ԺԷ .

ԲԱՐԵԿԱՄՄ ՄԸ

Երիտասարդ գարբնապետը Պետրոսի քով աւելի լաւ յաջողած էր , քան թէ իւր քրոջ քով , դպրոյական աշակերտին զգուշաւորութիւնը իւր համարձակութեանը վլաս մը չը հասցուց : Բընէ Սիւրպախ բան մը հարցուցած չէր , բայց այս պատանեաց վրայ ցուցուցած յայտնի հոգածութիւնը , և « իւր հօր անոնց օգասակար ըլլալու փափաքը , ու այն կարծիքը՝ զոր Պետրոս ունեցաւ անոր վրայ , թէ զաշխարհ և զմարդիկ կը ճանչնայ Բընէ , ասոնք բաւական պիտի ըլլային անոր բերանէն գաղտնիքներ առնելու , եթէ Մարկոս յետին ծայր վտանգաւոր վիճակի մէջ զսնուած իսկ չըլլար : Շատ մը ժաւու գալէն ետքը՝ Մարկոսը չզտան , բայց Բընէ Սիւրպախ զիտեր որ նա չէր աշխատեր , և քննութեան պատրաստուելու միշտ կը յամառէր : Պետրոս յայտնեց նոյնպէս այն մանր մունք հաշւոյ ցուցակները , որոնք խիստ զժուարին զիրքի մը մէջ գրած էին իւր եղբայրը՝ իւր այն ընկերակիցներուն առջեւ , որք ստակ փոխ տուած էին անոր : Երիտասարդ վաճառականը յոնքը պուտեց : « Ինչպէս կը կարծէր վճարել այս պարագերը , » հարցուց նա բուռն կերպով մը : Պետրոս ուսերը թոթվեց : « Այդ բանը չը մնածեց նա , կը մըմուար իւր

ակրաներուն մէջէն : — Սաակ փոխ առնուլ, առանց զիտնաւլու թէ պիտի կրնայ զան վճարել, տեսակ մը զողութիւն է այս, ըստ Պ . Սիրպախ խստութեամբ : — Ես ալ այդ կարծիքէն եմ : » բայց Պետրոս Մարկոսի մասին քիչ մը վշտացած էր :

Բընէ մասխոհելով, « կորսնցնելու ժամանակ չունիմ, ըստ, ուր պիտի զանեմ ձեր եղբայրը : — Ահաւագիկ, փողոցին միւս ծայրէն կ'ուգայ, » պոռաց Պետրոս : Դէպ 'ի տուն մօտեցած էին, ուր կը մտնէր նաև Մարկոս Ճաշելու համար : Իւր չարութեան և ակարութեան հակառակ՝ երբէք կերակուրի ժամերը չէր անցուներ, նա աղէկ զիտէր որ բոլոր օրուան մէջ՝ ընտանիքին կերակուրէն աւելի սուլի կը նսաէր պանդոկի մը մէջ եղած դոյզն կերակուրը, Մարկոս թէն վտանգաւոր զառի վայրի մը վրայ կը դտնուէր, այլ սակայն տակաւին ոչ բանաւորութիւնը և ոչ բարոյական զգացումը կորսնցուցած էր :

Պ . Սիրպախ մօտագրութեամբ երիտասարդը կը դիտէր, այս վերջինը անտեղեակ էր տակաւին այն քննութեան՝ որուենթարկուած էր : Մարկոս սիրուն դէմք մ'ունէր, համարձակ և քաղցր էր, դանդաղ խօսուած մ'ունէր, քիչ մը վարանեալ նայուածքուլ. որովք մտադիր զննողի աչքին կը զարնէին իւր բարուց թերութիւնները : Բայց Բընէ զան քննութեան տակ առնըով՝ դիւրաւ կը հասկնար, որ Էլիզաբէթ իւր երեց եղբօր վրայ յարատե խանդաղաստանք ցուցըցած էր, զոր Պետրոս ամէն պարագայիւր յայտնած էր նմա : « Ես Էլիզաբէթին տեղը ըլլայի, իրիկունը՝ չը լուծած խնդիրներովը և չը սորված զասերովք՝ զինքը դուրս կը հանէի որ երթայ ժուռ զայ, այլ նա այդպէս չընէր, նորէն սկիզբ կ'ընէ, կարծես թէ չը տեսնէր, որ նա ամենեին իւր պարտքը չէ կատարած. եթէ թիչ մը բան դիտէ, այն ալ Էլիզաբէթին բուռն Ճղանց արդիւնքն է : » Մարկոս, կոչեց պատանին Պետրոս, երբ իւր եղբայրը առանց զինքը տեսնելու տունը մտնելու վրայ էր. ահաւասիկ Պ . Սիրպախ, մեր Պ . Տըլահէ մօրեղբօր որդին, որ բարեհաճեցաւ իւր կողմէն զալ զմել տեսնելու : — Մօրեղբայրս հիւմանդ է, » հարցուց Մարկոս բնական աղնութեամբ և պար-

զութեամբ մը՝ դառնալով դէպ 'ի օտարականը : « Գէշ ըստածը ամենէն աւելի քաղաքավար է, » ըստ իւրովի ըլնէ, և ձեռքը Մարկոսին երկնցուց : Երեքնին մէկ տուն մտան : Պ . Սիրպախ կանգ առաւ, « Դուք հիմայ պիտի Ճաշէք, ըստ, ես քիչ մը ետքը կ'ուզամ զձեղ կը դտնեմ, եթէ կ'ուզէք կ'երթանք ծառուղիները պտոյս մ'ընելու : »

— Բարիզ եկած էիք, աղաղակեց Մարկոս, մենք ձեզ ամէն բան կրնանք ցուցունել . . . : » Բընէ թեթև կերպով մը ժպտեցաւ . « Ես Բարիզ մեծացած եմ, այս իրիկուն կը տեսնուինք, » ըստ և արագապէս հեռացաւ : « Զը համարձակեցայ Ճաշի հրաւիրել, » ըստ Մարկոս նեղացած դէմքով մը, եթէ մենք սախառած ենք նեարդառոր միս և զետնասխնձոր ուտել, պէտք է որ առանձին ուտենք :

— Կը կարծես թէ գետնասունկ պիտի սպասէր գտնել, « Կ'ըսէր հեգնելով մը Պետրոս . Բայց 'ի սրտէ համամտ էր Մարկոսին, և անոր պէս մի և նոյն նեղութիւնը կ'զգար: Էլիս զարեթի բռնած չափաւորական ընթացքը՝ չէր ներեր ափ յափոյ հիւրեր ընդունիլ: Երկու եղբայրներէն ոչ մէկը և ոչ միւսը՝ տան տիրուհւոյն ոչ հասակին և ոչ դիրքին վրայ կը խորհէին :

Բընէ Սիրպախ այդ բանին վրայ խորհած էր, և երբ նուրին եկաւ Մարկոսը գտնելու, չը մտաւ նաև սրահը :

Պետրոս խելքի և գատողութեան տէր պատանի մ'ըլլալով անոնց քով չգնաց : « Ես պիտի աշխատակմ, » ըստ Մարկոսին, որ կ'ստիպէր զինքը իրենց հետ ընկերանալու : Առանց Էլիզաբէթի աղդաբարութիւնը՝ և Պ . Սիրպախի Բարիզ գալուն պատճառները գիտնալու . խելք տղան բնազդմամբ մը կը զարհուրէր այն հարցումներէն, զօրս՝ իւր մօրեղբօր փոխանորդը կրնար ընել, արդէն Բընէի աղդու նայուածքէն ալ վախցած էր: « Սակայն ամէն բան հասկնալէ ետքը աշխարհ Ճանչցող մարդ մ'է այս, պիտի ըսէ ինձի համար Բընէ, վար իջնաւու ատեն կը խորհէր իւրովի Մարկոս, և իմ վիճակս պիտի հասկնայ : » Խելք Մարկոս, որ ինքնինքը աշխարհ Ճանչցող

կը կարծէր : Պատոյտը և տեսակցութիւնը երկար ատեն տեսեցին . երբ երկու ձեմազք նորէն բնակութեան մօտեցան , բընէ հանչցած էր Մարկոսը , կը մեղադրէր զան , բայց կը սիրէր . թէւ պատանին զգաստացնելու դիտաւորութիւն մը յայտնած չէր բնաւ : Բնութեան տկարութիւնը՝ յայտնապէս ամենէն ծառ չըր չարկն էր , և այս ապիկարութիւնը դրուած էր խիստ փորձութեան մը տակ՝ այն դժուար կեանքով՝ որու ենթակայ եղած էին չըրս որբերը : Պ . Սիւրպախի կողմէ արծանիք մ'էր տկարութիւնը ճանչնալ . և ներոլամիտ ըլլալ անոր , իւր բնաւորութեամբ անյոդդոզդ էր և խիստ , այլ սակայն 'իմանկութենէ ընդունած էր քրիստոնէական սկզբունքները , և թէ անուղբելի ուղղութեամբ մը միշտ 'ի զործ կը դնէր զանոնք . միենոյն ատեն բարեղութ զդացումներ ալ քաղած էր , որով ուրիշները իր բուն անձէն աւելի նուազ խստութեամբ կը դատէր , « Այս տղուն պէտք եղածը հաստատուն վիճակ մ'է , » կ'ըսէր նա իւրովի . մտիկ ընելով խեղճ Մարկոսի տագնապալի և խառնաշփոթ՝ այլ միշտ անկեղծ խոստովանութիւնները . այդ հաստատուն վիճակը՝ Աստուծոյ օրէնքին մ'ջ պիտի գտնէ միշտ այն : » Բընէ Սիւրպախ մի միայն իւր ընթացքով զան կը խրատէր . Մարկոսէն բաժնուած ատեն՝ սեղմեց անոր ձեռքք : « Նախ պէտք է քու վիզդ կրած աօքրիք երկանը վերցընել , ըստ նա , չես կրնար ինքզինքդ ուղել և նորէն աշխատութեան ըստ կոիլ պարտուցդ տուած հոգերով մէկտեղ . Ճշիւ պարտուցդ հաշիւը ըրէ և գումարը ինձ խօսէ : »

Մարկոս սաստիկ կարմրեցաւ , ամշնալով և գողցես վշտանալով բընէի առաջարկութենէ , իր վիճակին դարմանուելուն հեռանկարը որչափ հրապուրելի ալ ըլլար : Պ . Սիւրպախ տեսաւ երիտասարդին մեծանձն զգացումը , և այս բանին համար շատ սիրեց զան : « Իմ հօրս կողմանէ է այս , ըստ բընէ . առանց ընտանեաց մ'ջ եղած պաղութեան նայելու , ձեր խնամակալը պիտի ըլլար նա , ինչպէս որ իր պարտքն է : Մնաս բարեաւ , վաղը կը տեսնուինք : » Թէւ բընէ բաժնուեցաւ անկէ , բայց Մարկոս իւր սենեակը

մանելով՝ դրեթէ բոլոր գիշերը մտախոհութեամբ անցուց , արա մուկները սեղանին կութնցուցած՝ կը ջանար միտքը բերել ամենափոքր փոխառութիւնները , և զանոնք կը նշանակէր կարգաւթերթ մը թուղթի վրայ : Ամէնը գրելէն յետոյ , երբ գումարեց , երիտասարդը սարսուցաւ գիշերային խոր լուսւթեան մէջ : « Հարիւր Փրանքին աւելի չէր կարծեր պարտքս , » կը մրմրուար նա կիսաձայն : Իւր առջև եղած հաշիւը գրեթէ հինգ հարիւր Փրանքի կը համեմէր : « Եւ այնչափ ալ զիրք ծախեցի , որչափ Պ . Սիւրպախ պիտի պախարակէ զիս : » Եթէ Պ . Սիւրպախ Մարկոսին տեղ եղած ըլլար՝ նախ և յառաջ ինքն զինքը պիտի մեղադրէր . այլ սակայն խեղճ տղուն արիութիւնը և զեղջը մինչև հն հասած չեին :

Բընէ Մարկոսի պարտուց ցուցակը առնլով՝ բան մը չըստ , թղթապանակին մ'ջ դնելով զայն , նախոնթաց օրուան պէս Մարկոսը իւր հետ տարաւ , այս անգամ համակառ քը նստելով Պուլներ անտառը իջան : « Ինչու մասնաւոր կառք մը չեծաք , » ըստ Մարկոս անխոչեմանութեամբ : Պ . Սիւրպախ կութեցեց , « Համակառ ինծի համար աղեկ է , » պատասխանեց ժպտելով , բայց հետզհետէ աւելի որոշ կը հասկը թէ ինչպէս Մարկոս այս պարտքերը ըրած էր :

Մասնաւոր և առանձին ուղիի մը մ'ջ կը գտնուէին , բընէ Մարկոսին առեած թուղթը գրանէն հանեց . և Ամէն պարտքը այս է , հոթովեց երիտասարդը , սաստիկ շփոթեալ , երբէք զրած չէր զանոնք : « Եթէ բան մը մոռցած ես , ինչպէս պիտի վճարես զայն : » Աւելի ուշ , երբ աստիճան առնում , ըստ Մարկոս . . . : « Եթէ պիտի ըլլաս սպայ : » Նախ գուղերու Սէն-Սիրի մ'ջ չես , հոներկու տարի պիտի անցընես , փոխառուք այնքան երկար ատեն չեն սպասեր . . . : Ստակին տոկոսը չես վճարեր , յաւելցուց բընէ յանկարծական կասկածանօք : Մարկոս կոս կարմրեցաւ և ըստ , « Իմ ընկերներս վաշխառու չեն : » Երիտասարդ վաճառականը կրկնեց . « Լաւ խորհէ , բան մը մոռնաս , այս վայրէկանը միայն ունիս յիշելու : » Մար-

կոս միտքին առջև բերելով իւր բոլոր ընկերաց անունը՝
« Հաստ աղէլ զիտեմ որ ամէնը այս է , և պատասխանեց :
- ուրեմն ահաւագիկ , » և ըլնէ պարտուց Ճիշդ հաշուեցոյցը
Մարկոսին կ'երկնցընէր : Ես քու պատույդ վրայ վստահիմ ,
որ շաբթուս վերջը չը հասած՝ պիտի վճարուի ամէնը :

— Այս , թօթովեց Մարկոս : — Եւ երբ միտքդ հանդարտի ,
պիտի աշխատիս : — Այս , կրկնեց Մարկոս : — Քուկիններուդ՝
ինչպէս նաև քու պապադ , կախում ունի հիմակուան որու-
շումէդ , շարայարեց ըլնէ . այսինքն դու դեպ ՚ի քոյրդ և եղ-
բայրներդ՝ պարտաւորութիւններ ունիս , և անոնց համար պի-
տի աշխատիս : » Մարկոս երբեմն երկյութեան իրաւանց վրայ
խորհած էր . այլ երբէք իւր պարտուց վրայ խորհած չէր .
Ծընէի համողիչ ձայնը , երախտագիտութիւնը , պակառանքը ,
նորանշան յուղմունք մը պատճառեցին անոր . կը կարծէր թէ
մարդ մը եղած էր : « Պիտի աշխատիմ , » պատասխա-
ուրիշ մարդ մը եղած էր : « Պիտի աշխատիմ , » պատասխա-
նեց նա : — Տեսնէնք , ես քեզ կը հաւատամ . և ըլնէ անոր
ըլլայ ձեր քնութիւնը : — Ուժ օրէն : » Մարկոսին ձայնը կը գող-
դողար , և իւր նոր որոշումներուն աղօտ լուսով՝ կորսնցու-
ցած ժամանակին յարգը կ'զգար :

Ծընէ շուրթերը խածաւ , և Ըսելու բան չկայ , պէտք է
մինչեւ ցայն վայր սպասել , յանկարծ կ'ըսէր իւրօվի . նա պիտի
մերժուի և վշանայ , իր քոյրը պիտի տիրի . դուցէ շատ
խիստ ըլլայ նա , Մարկոս իմ վրաս վստահեցաւ , ես զան պի-
տի քաջալերեմ կամ հետո պիտի տանիմ , հայրս գոհ պիտի
ըլլայ եթէ տանիմ : »

Ծընէ Սիւրպախ գիշերը այլ և այլ առևտրական գրութիւն-
ներով անցուց , որը իր երկար բացակայութիւնովը հարկաւոր
տեղած էին : Նա քիչ շատ ձանչցած էր Ելիզաբէթը , և տե-
ղած էր անոր վրայ զօրաւոր հողի , ուղիղ խելք և անողոք
սած էր անոր վրայ զօրաւոր հողի , ուղիղ խելք և անողոք
սած էր անոր վրայ զօրաւոր հողի , ուղիղ խելք և անողոք
սած էր անոր վրայ զօրաւոր հողի , ուղիղ խելք և անողոք

տակ : կը ճնշուէին : Այն սրտի գրաւումը , որ օրիորդ տը
պանվիլ ներշնչած էր ըլնէի իւր եղբօր վրայ կը ցոլանար ,
և այս երկու զգացումը՝ Պ . Տըլահէի վերաբերեալ պարտաւո-
րութեան զաղափարին հետ կը միանային : Իւր կենաց մէջ
դուցէ առաջին անդամն էր , որ երիտասարդ վաճառականը՝ այս
պէս դիւրաւ իր գործերը և պէտքերը մէկ կողմ կը դնէր .
նա իւր խորթ հօր քեռորդոյն օդնութիւն ընելու որոշում
ըրած էր , և չէր հարցներ իւրօվի թէ Պ . Տըլահէի քրոջ
աղջիկը՝ իր որոշման մէջ ազդեցութիւն մ'ունեցած էր մի թէ :

ԳԼՈՒԽ ՁԹ .

ԱՆՑԱԶՈՂՈՒԹԻՒՆ

Մարկոս հիմայ եռանդեամբ կ'աշխատէր , նա կը նշմարէր
տակ որ մտադրութեան ունակութիւնը կորսուած , և ծուլու-
թիւնը իւր հետքերը թողուցած էր , բայց ծայրագոյն ջանփի մը
համար իր բոլոր ոյժը միացուցած էր : Ծընէ որ ազատած էր
զՄարկոս իր նեղութենէն , հիմայ կը քաջալերէր զան իւր ջան-
փին մէջ : Մարկոս սաստիկ սէր մը կ'զգար երիտասարդ եր-
կաթազործ - վարպետին նկատմամբ , որ սոյն սէրը օրէ
աճելու վրայ էր : Ծընէի հաճոյանալու և անոր համարման
արժանանալու համար , Մարկոս կ'աշխատէր , որ երբէք այնպէս
աշխատած չէր իր պարտուց և իւրայնոց երջանկութեան թելա-
դրութեամբ :

Ելիզաբէթ չէր նախանձէր , այլ խորին երախտագիտութիւն
մը կ'զգար Պ . Սիւրպախի նկատմամբ : Պ . Սիւրպախ յաջո-
ղած էր Մարկոսի սրտին մէջ արժանապատութեան զգացումը
զարթուցանել , որու համար Ելիզաբէթ՝ ՚ի զուր աշխատած էր
մինչ ցայն կէտ : Իւր պակասութիւնները խոստովանելով՝ կրած

նուաստութեան հակառակ , և ատեն ատեն կրած պատկառանքին միտ չդնելով՝ Մարկոս ինքը ինքինքին առջե բարձրացած էր . և այն ծանրութիւնը , որ զինքը կը նուաստացընէր աներեւութացած էր : Ոչ ևս գլուխը կախած , ձեռքերը զրպանը , գլխարկը աչերուն վրայ , մարդկային տեսութենէ փախչող մէջ կու մը պէս կը քայէր . այժմ անխոնջ վարժուհին ոչ ևս կը դանդատէր իւր աշակերտին անհօգութենէն : Բոլոր օրը Մարկոս իւր գասերուն վրայէն կ'անցնէր , կամ կ'աշխատէր խնդիրներ լուծելու : Ելիզարէթ շարունակ իւր եղբարց քովէն չէր զատուեր . տնական գործերը գրեթէ հրաշիւք կը կատարուեին : Տընէ Սիւրպախ շատ անդամ անոնց կերակրոյ պարզ սեղանին սեղանակից ըլլալով՝ ընտանի եղած էր անոնց , և Ելիզարէթ եղբայրէ մը աւելի կը յարդէր զան : Իրիկունները Տընէ անձամբ կ'աշխատացընէր Մարկոսը :

Ամէն մարդ մի և նոյն նպատակին կը միտէր , մի և նոյն եռանդեամբ , բայց ամէն մէկը մի և նոյն անձկութիւնը կը կըրէր սրտին խորը : Տընէ Սիւրպախ և Պետրոս համոզուած էին , թէ Մարկոս պիտի մերժուեր . Ելիզարէթ թէև վախ ունէր այս բանիս վրայ , բայց մերթ կը քայլալերուէր վերատին ուսամանց ծրագիրը կարդալով , իրեն սաստիկ պարզ կը թուէր , որ փոքր ինչ յարաւած ջանքը՝ բաւական պիտի ըլլար Մարկոսին , միջակ աստիճանի մը համելու : Խեղջ քոյրը իւր պահանջումներուն մէջ զիջում ըրած էր : Մարկոս իր լրջորէն աշխատելուն վրայ այնչափ զարմացած էր , և այնչափ գոհ էր իր խիղջը հանգստութեան մէջ զիալուն , որ քսան անդամ օրը ինքնին կ'ըսէր . « Ա՛մ , ո՞րափ աղէկ կ'ըլլար , եթէ դիպուածով քննութիւնս յաջողութեամբ անցունեմ : »

Ափսոս , այս դիպուածները սովորաբար անոնց կը պատահին , որք արժանաւորութիւն ունին . ասոր համար Մարկոս ընդունելիներուն մէջ չը դասաւեցաւ : « Եւ ընտրուողք ամէն տարուանէ աւելի բաղմաթիւ են . վասն զի սպայներու պէտք կայ . » Կ'ըսէր գետրոս դառն կերպով մը : Մեծ վատաշութիւն զդացած էին ընդունուողներու այս անտովոր թիւին վրայ :

Երկու եղբարք Մարկոսի գործոցէն գուրս ելնելուն կ'սպասէին , և ակնարկ մը բաւական եղած էր իրենց՝ Ճշմարտութիւնը հասկալու համար : Մարկոս ծանրաբայլ գործոցէն գուրս կ'ելնէր , աշերը վար ծուած , և փեղոյրը մինչեւ աշերը իջեցուցած , որք Տընէ Սիւրպախի գալէն 'ի վեր անհետացած էին : Երկու կրտսեր եղբարք ծանր քայլերով դէպ 'ի տուն ուղղեցան , Ելիզարէթ զանոնք կ'սպասէր , տիտոր , բայց ոչ անհանդիսու : Վերջին , օրը հարցաքննութիւններ ընելով՝ վերահասու եղած էր , որ Մարկոս ոչ միայն մաթէմաթիքէն պիտի մերժուէր , այլ գրեթէ քննութեան ուրիշ ամէն մասերէն ալ : Ելիզարէթ քոնի ժպտեցաւ , Հէնքին զրկելու համար ծուուելու ասեն , որու աշերը արցունքով լեցուած էին : Պետրոս առանց բան մ'ըսելու փոքր սրահը մտած էր , և պատուհանին պատշպամին կը կոթնէր : « Եթէ ես ըլլայի Մարկոսին աեղը , տունը ոտք չը պիտի կոթնէի , ո կը մրմրար նա :

Յանկարծական սարսուռ մ'անցաւ Ելիզարէթի հոգւոյն մէջէն . « Ո՞ւր է Մարկոսը , հարցուց նա յուղամբ , իւր տըլսարութեան մէջ մինակ թողուցինք զան , իմ ողնորմելի Մարկոսս : » Եւ նա արդէն քայլ մ'առած էր դէպ 'ի դուռը երթալ զան փնտուելու համար , Պետրոս կեցաց զնա , իւր բրոջ անյոդ դողդ խանդաղաստանքը՝ սաստիապէս յուղեց զինքը : « Դուռն ինձէ աւելի կ'արժես , » ո ըուառ նա , կարծես թէ յայտնի Ճըշմարտութենէ մ'ստիպուած՝ այս խոստովանութիւնը կ'ընէր նա , « Եւ Պ . Սիւրպախն նաև Մարկոսին հետ է : »

Ելիզարէթ հանգչեցաւ . միայն թէեթէ հառաջանք մը շուրթերէն դուռս ելաւ , բայց սկսած էր նա Տընէի վրայ վատաշութիւններ ունենալ :

Տընէ ևս Ելիզարէթի վրայ կը վատաշէր : « Նա Մարկոսը Սէն գետին ափունքը տարած էր , և երկութը մէկ զետափանց երկայնութեանը կ'երթային առանց գիտնալու թէ ուր կ'երթան , առանց նպատակի կը քայլէին : Մարկոսին վրայ խոր լուսթիւն կը տիրէր , իւր ընկերը կը թողտոր զան որ մտախոհէ : « Կա կը պատապի , բայց պէտք ունի տառապելու , » կ'ըսէր իւրովի

ԲԸՆԵ իւր խիստ ուղղամտութեամբը, « արժան է որ տառապի : Շնուառվ մը պիտի մոռնայ այս պղոփիկութիւնը , » կը մտա- խոչէր իրաւամբ Պ . Սիւրպախ , որ իր կեանքին մէջ երբէք բան մը մոռցած չէր :

Յանկարձ Մարկոս կայնեցաւ , դէպ 'ի գետը կը նայէր , « Արդեօք ինքզինքս ասոր մէջ նետեմ , » ըստ նա դէպ 'ի ԲԸՆԵի դառնալով : Լողալ դիտես , » հարցուց նա անկարե- կից դէմքով մը : Մարկոս ուսերը թոթվեց : « Անօդուտ բան է , » կը մըմնջէր ատամանցը մէջէն : « Ուրեմն կ'ուզես խըդ- դուիլ , և այս աւելի տկարութեան նշան մը պիտի ըլլայ : » Մարկոս պատասխան չը տուաւ , ըլութեամբ և աննպատակ պոյշար շարունակեց :

Ապա ԲԸՆԵ կանդ առաւ , « Քոյրդ առանձին և տիսուր է հիմայ , ըստ նա , դու կը պարտաւորիս և կրնաս զնա միսի- թարել : » « Էլիզաբէթ , » այս անունը լսելուն պէս երիւ- տասսարդը , բոլոր իր սրտին դառնութիւնը դուրս տուաւ : « Էլիզաբէթն է , զոր չեմ համարձակիր նորէն տեսնել , նորա- պատճառաւ է , որ չեմ ուզեր կրկին տուն երթալ , նա երիւք չը վհատեցաւ , չէր զիտեր թէ ի՞նչ բան է ծուլութիւնը . նա միշտ պատրաստ էր զիս աշխատցընելու , յառաջ մղելու , օգնելու . . . : Նա աղէկ ըստ էր ինձ թէ թուաբանութեան դասէն պիտի մերժուէի , ո'չ զանփիլ մը : » Եւ անզօր զայ- ռոյթով մը բուռերը կը սեղմէր :

« Նա կը ձանչնայ իւր պարտքը և կը սիրէ զքեղ , » պա- տասխանեց ԲԸՆԵ : ծանր ձայնով մը՝ իւր թեկը Մարկոսին թե- ւին մէջ անցնելով :

Խեղճ տղան , գլուխը գարձնելով կ'ուլար , Պ . Սիւրպախ չը տեսնելու զարկաւ անոր լալը , հիմայ իրենց ուղին փոխե- լով՝ դէպ 'ի Սէն-Ժագի արուարձանը կ'երթային :

Առաւոտեան պայծառ երկինքը , յանկարձ ամպերով ծած- կուեցաւ , տաք անձրեսի մը խոշոր կաթիներ սկսան ծանրու- թեամբ վար իյնալ , Մարկոս հանեց իւր գլխարկը , որպէս զի կրակ կտրուծ ձաւատը զովանայ , և առանց զիսնալու Պ . Սիւր-

պախի թեկն վրայ կը կոթնէր :

Հետոցետէ իւր յուզմոնքը կը հանդարտէր , « ԲԸՆԵի հաս- տատուն կամքը և աղդու բնաւորութիւնը , անոր վրայ իրենց իշխանութիւնը , ի գործ կը գնէին . իր բարեկամին քով , ինչ- պէս որ կը կոչէր զան , ինքզինքը պաշտպանուած և զօրաւոր կ'զգար : « Եթէ պէտք ըլլայ , իմ ձեռքերովս պիտի աշխա- տիմ , կը խորհէր նա . բայց կեանքիս մէջ ուրիշ քննութիւնն մը պիտի չը տամ : » Ինչ որ ցած ձայնով կ'ուխտէր , չէր համարձակեր բարձրաձայն ըսել :

ԲԸՆԵ Սիւրպախ այլազդ կը խորհէր , նա Մարկոսի այս ան- կարգ ձեմին ընկերացած էր , որպէս զի խաղաղելու ժամանակ տայ անոր , վերջապէս կ'ընկերանար նաև 'ի դարձին , որ օդու- նութեան համնի անոր՝ այն դժնդակ տեսակցութեան մէջ՝ որու կ'սպասէր նոյնպէս օրիորդ տը Պանվիլի ալ : կ'սպա- սէր : Փոքրիկ սրահը մտնելնուն պէս , Մարկոս գեռ խօսք մը չըսած՝ ԲԸՆԵ՝ որ սովորաբար զդուշաւոր մէկն էր , դէպ 'ի կ'լիզաբէթին մօտեցաւ , Մարկոսը ձեզ կը բերեմ , օրիորդ . ըստ նա , բայց անոր ներկայութիւնը երկար ժամանակի հա- մար պիտի չըլլայ , վաղը Հօթ՝ Մարնը . Մարկոս ինձի հետ պիտի գայ , արձակուրդի միջոցին մէկ տեղ պիտի աշխատինք , երբեմն թող պիտի տամ , որ որսորդութեան երթայ . վերա- դարձին՝ գուք պիտի տեսնէք ձեր աշակերտը ուսման աշխատե- լու պատրաստ , սոսոյդ չէ Մարկոս : »

Մարկոս հաւանութեան նշան մ'ըրաւ , նա ապշութեամբ մտիկ ըրած էր ԲԸՆԵի առաջարկութեան , կամ աւելի լաւ ըսելով անոր որոշման : Մարկոս ներս մտած ատեն չէր համարձակեր աշերը վերցընել և Էլիզաբէթին նայիլ , բայց կ'զգար իւր քրոջ ձեռքը ուսին վրայ , և անոր իւր ձակատը համբուրելը : Կ'լիզաբէթի արտևանաց ծայրը արցամարհանայ յայտարարութիւնը , զոր անդամ մը տեսած ըլլալով՝ բնաւ մոռցած չէր :

Էլիզաբէթի արտևանաց ծայրը արցամարհանայ յայտարարութիւնը , առա- ջին անդամն էր որ նա իւր ձեռքը Պ . Սիւրպախի երկնցուց ,

« Շնորհակալ՝ եմ, » ըստ , « իւր նայուածքը՝ խորին յար-
դանաց յայտարարութեամբ մը Մարկոսին վրայ դարձուց :
Ծընէ Էլիզաբէթի Երկնյուցած ձեռքը սեղմբով, դուրս ելաւ :
Նա Մարկոսի՝ իւր քրոջ հետ ունենալիք տեսակցութենէն ոչ
այլ ևս կը վախնար :

Թէւ Էլիզաբէթ մօր մը անսպառ համբերութիւնը չունէր ,
բայց կարեկից , վշտակից և միմիթարիչ սիրո մ’ունենալը , իւր
դէմքին վրայ նկարուած էր : Երբ նա Պ . Սիւրպախի մեկնելն
ետքը՝ նորէն գրկեց Մարկոսը , « Հանգիստ եղիք , ըստ կի-
սաձայն , Աստուծոյ օգնութեամբ , վերստին կարդի կը մտնենք : »

ՓԼՈՒԽ Ի.

ՃԱՆՔՈՐԴԻՑ

Մարկոս՝ Ծընէ Սիւրպախի հետ ֆօրժ կ’երթար : Ծընէ Երկու-
չուութեամբ կը հարցընէր Էլիզաբէթի . թէ ինչու իւր եղ-
բօր հետ չէր լնկերանար Շամբանեան երթալու միս եղբայրնե-
րոն ալ հետը առնլով : Հայրս մեծ փափաք ունի զձեղ տեսնե-
րու , ըստ Ծընէ . ծեր և հիւանդուն է , կը տարակուախիր որ
կարենայ բարիզ գալ , չէք ուզե՞ր զան ուրախացընել :

Էլիզաբէթ զարմացմամբ իւր աշերը Ծընէի վրայ դարձուց՝
Որբոց գանձային վիճակը ճանբորդութեան աւելորդ ծախուց ըլ-
քաւէր . « Իմ մասիս բացարձակապէն անկարելի է Բարիզը
բաւէր . « Իմ մասիս բացարձակապէն անկարելի է Բարիզը
բաւէր , » ըստ նա : Ծընէ կը թախանձէր , բայց չէր հա-
թողուլ , » ըստ նա : Ծընէ կը թախանձէր , բայց չէր հա-
թողուլ մարձակը ըսել , թէ դպրոցական արձակուրդէն խնայութեամբ
աւելցած ստակը ճանբորդութեան ծախըը կը ծածկէր . Ծընէ
աւելցած ստակը ճանբորդութեան հակառակ՝ անտեղեալ էր աղքատու-
թիւր ամէն բանաւորութեան հակառակ՝ անտեղեալ էր աղքատու-

թիւր շրջաղեստ և մէկ զլիմարկ ունէր : « Գէթ չէնրին չը
կրնար զալ . » — Ես զքեզ չեմ թաղուր , » Եւ մանուկը
զէպ ’ի Էլիզաբէթին կը վաղէր : « Հասա Պետրոսը , » Հրա-
ւէրը սրտէն չէր ելնէր : Վասն զի Պ . Սիւրպախ ցուրտ ու
ցամաք աշակերախն նկատմամբ շառ սէր չունէր , թէւ մէկը
զնա յանդիմանելու բան մը չունէր , բայց կարծես թէ այս պա-
տանին ու զգը կը սիրէր :

Գետրոս արշամարհանօր ժպտեցաւ : Ի ներքուստ չէր հաւա-
նէր Մարկոսի ճանբորդութեան , և իւր եղբօր նկատմամբ ցու-
ցուած այնչափ սաստիկ սէրը՝ անիրաւ կը դանէր . բնաւորու-
թեան տիւարութիւնը , ծուլութիւնը և անխոհմութիւնը վար-
ձատրել է այս . այս կերպով կը քաջալերեն զան իւր անհա-
ջա ընթացից մէջ շարունակելու , որու . համամիտ չէր նա :
« Ես աշխատելու պատրաստութիւններ ունիմ , » ըստ Պետ-
րոս պաղ կերպով մը : Իւր պահապան հրեշտակը անոր շուր-
թերուն վրայ արգիլց հետեւեալ խօսքերը , զոր պիտի ըսէր .
« Զեմ ուզեր մերժուելու վտանգին ենթարկուիլ : »

Վերջապէս Մարկոս առանձին մեկնեցաւ , Ծընէ առանց հաս-
կընալու , թէ այս արագահաս ճանբորդութիւնը՝ Էլիզաբէթի
որչափ յոցնութիւն պատճաւած էր : Այս փոքրէկ գերդաս-
տանին առանձին խնայութեան համար , Էլիզաբէթ միշտ Մարիա-
նէին լուացած բարակ ճերմակեղնները կ’աղորիէր : (repasser)
Ուստի յանկարծ պէտք եղաւ գիշեր ատեն՝ Մարկոսի գուշա-
քեայ ճերմակեղնները կարգի գնել , վասն զի ութ տասն օրէ
վեր շարունակ Մարկոսի սերտողութիւններէն զրաւեալ , թո-
ղած էր որ իր գործերը գիշուին . մինչեւ Մարիանէ տաշտին
առջև կայնած՝ մրմուալով ճերմակեղնները կը լուար . Էլի-
զաբէթ ևս Մարկոսի բոլոր զգեստները կը կարկաէր :

Երբ երթալու օրը հասաւ , այնքան պակաս բաներ տես-
նուցաւ՝ որ Էլիզաբէթ կանչեց Մարկոսը , ինչ ատեն նա իր
զիսքելով կարգի գնելու կ’զբաղէր . « Ինձ նայէ , ըստ , դու
ամբողջ մէկ հագուստի պէտք ունիս , դու զղեստավա-
ճառի մը . Ժամանակ չունիս կորսնցնելու : Կոյն միջացին ճան-

բորդութեան պէտք ըլլալիք ստակն ալ տուաւ անոր : « ԽԵՂՃ
ՔՊՄԱ, ինքզինքդ կը կործանես , ըսաւ Մարկոս փոքր ինչ տըխ-
րութեամբ , այսպիսի լաւ Ճանբորդութիւն մ'ընելու արժանի
չեմ ես (քանի որ իւր Ճանբորդութեան վրայ կը խորհեր ,
չեր կրնար իր ժամանակ զարդել) . բայց թընէ ուղեց այս բանս ,
նա քեզի հետ խօսելէն յառաջ , իրրե որոշեալ դործ մը իմ
Ճանբորդութեանս վրայ ինձ բան մ'ըսած չեր : Կը թուի ինձ
թէ երբ անոր քոլ մէկ ամիս անցունեմ , բոլոր կեանքիս մէջ
արիութիւն պիտի ունենամ :

Էլիզարէթ հեռայաւ Մարկոսին քովէն . այն աղջիկը՝ որ իւր
արիութեամբ ուրիշները կը քաջալերէր , հիմայ կ'զգար թէ
ինքը քաջալերութեան կարօտ էր : « Նա Շամբանեց երթալու
համար մնոտի իղձեր կը տածէր , բայց կ'զգար իւրովի Ճնշեալ ,
մեկուսացեալ և լքեալ , վասն զի անցելոյն տիրութիւնները՝ միա-
համուռ իր ուսերուն վրայ կը ծանրանային : Նա կարի կոռովը
մէկդի դնելով , « Հիմայ կ'ուզամ Մարիանէ , դու զգեստները
ծալլէ լմնցուր : » ըսաւ և իւր սենեակը մտաւ : Ըստ աւե-
տարանի « սենեակին դուռը զոյելով , » հոն , Աստուծոյ պատ-
ուանդանին առջև թողուց իւր վիշտերուն և վհատութեան բեռը ,
և նորէն իւր խաչը ձեռք առաւ անվշատ զայն դէպ 'ի յառաջ
տանելու համար : Անդրէն խաղաղութիւնը և արիութիւնը իւր
հոգւոյն մէջ թափանցեց , կը ժպտէր , երբ Մարկոսի և Պ .
Սիւրպախի երթաք բարեաւ կ'ըսէր : « Պարո՞ն , նամակ մը չը
դրեցի մօրեղբօրս , ըսաւ Էլիզարէթ թընէի , վախնալով թէ
զինքը կը ճանձրացնեմ , դուք ըսէք իրեն մեր շնորհակալու-
թիւնները : » Պարզ նայուածք մը՝ Սիւրպախի մասին ունե-
ցած երախտագիտութիւնը կը յայտնէր :

Թընէ հարկ սեպեց ծաղկահաս օրիորդին երկնցնել իւր ձեռքը :
« Դու ինձ նամակ պիտի դրես . Մարկոս , » ըսաւ Էլիզարէթ
հեղնական : Ժպտավով մը , վասն զի նամակ դրելու մասին՝
Մարկոսին ծուլութիւնը ընտանիքին մէջ նշանաւոր էր : Թընէ
անոր համար խոստացաւ առանց վարանելու , « Նա ձեզի պի-
տի դրէ , » ըսաւ բայցարձակապէս : Մարկոս կը ինդար ,

« Կարծեմ թէ պիտի զրեմ հիմայ , վասն զի թընէ ըսաւ . »
և այս կերպով կ'ապահովցնէր իւր քոյրը :

Երբ երկու Ճանբորդները շոգեկառք մտան , փոքրիկ ընտա-
նիքը սովորականէն աւելի հանգիստ եղաւ : Էլիզարէթ Մարկոսի
իւր հետ չը տարած Սէն-Սիրի քննութեան զիքքերը պահէլով ,
սկսաւ իւր մասնաւոր ուսման աշխատիլ . սակայն այնչափ Ճիդ
կը թափէր , որու մասին ինքն իսկ կը զարմանար : Ստէպ
մոռվին Փօրմի մէջ կը շրջապայէր , և մեծ եղաւ ուրախութիւնը ,
երբ Մարկոսին նամակ մ'ընդունեցաւ : Իւր երէց եղբօր խոչըր
գիրերով նամակին վերնագիրը տեսնելով . « Տակաւին տղայ
է նա , » ըսաւ իւրովի : Եւ Ճիշդը խօսելով՝ նա դառն տըխ-
րութեամբ մը իւր հոգւոյն խորը կ'զգար , թէ կան մարդիկ
որ տղայ կը մնան իրենց բոլոր կենաց մէջ :

« Թընէ հոն , ամէնուն գլխաւորն է , կը գրէր Մարկոս :
Սօրեղբօրս վրայէն յօդացաւութիւնը միշտ պակաս չէ , և չեմ
գիտեր թէ երբէք նա սիրած է իւր դարբնոցները և հնոյները
թընէի սիրածին պէս : Հարս մամաս բարի կին մ'է , մետաքսի
պէս Ճերմակ մազեղբօվ , զորս ամէնքն ալ հիւսած և գդակին տակ
դրած է , ինչպէս թընէի մազերն ալ պիտի ըլլան իւր ծերու-
թեան ատեն :

— « Կը յուսամ թէ նա զգակ պիտի չը հաղնի , » ըսաւ
ինդալով Հէնրի , որ իւր քրոջը ետեի կողմէն կը կարդար
նամակը : « Սօրեղբայրս և հարս մամաս բոլոր օրը պարտէ-
զին մէջ կ'անցունեն , թէկն ծառերուն և ծաղիկներուն տերեւ-
ները այս միջոցիս բոլորովին սեցած են ծուխէն , որ երկրիս
տեսարանը քիչ մը կ'աւրէ : Թընէ ծուխը հոդ չըներ , նա
ձի հեծած մէկ գործարանէն միւսը կ'երթայ , անվրէպ ամէն
գործաւորներ իրեն կը հնազանդին , այս բանս կը հաւաստեմ
քեզ : Սօրեղբայրս կը ծիծաղէր ըսելով , « Ահա նորէն կատուն
եկաւ , մուկերը ոչ ևս սեղանին տակ պիտի պարեն : » Սօրեղ-
բայրս իմ մասիս շատ բարեսիրտ է , ինձի ձի մը տուաւ ,
կամ լաւ ևս է ըսել փոխ տուաւ Թընէի հետ ընկերանալու
համար : Կ'ըսեն թէ անտառը շատ զեղեցիկ է , անշուշտ որա-

սորդութեան եղանակին մէջ պիտի տեսնեմ զայն : Հիմայ օրը վեց ժամ կ'աշխատիմ : (Այս խօսքիս վրայ Հէնրի իւր խոշոր աշերք բանալով՝ Ելիզաբէթին կը նայէր խնդալով) :

Իրիկունը Ռընէ իմ աշխատութիւնս կը քննէ : Ափսոս ինձ, որ այնչափ ժամանակ զուր տեղը անցուցի : Նա ըստ ինձ, որ յունուարի մէջ պէտք է որ իմ քննութիւնս անցունեմ. թէև հաստատ կերպով միտքս գրած էի մէյ մ'ալ քննութեան չ'ենթարկուիլ բնաւ : Եթէ իրօք այս բանս տեղի պիտի ունենայ վերջապէս, ափսոս որ դէթ Հէնրիի հետ չեկաք հոս : կրնայինք մինչեւ այն սոսկալի ժամանակը կենալ հոս : Ես աղահով եմ որ մօրեղբայրս զբեղ չը տեսնելով ցաւեցաւ . առջի դիշեր, տիկին Տըլահէ ակնոցը հանելով այսպէս խօսեցաւ . « Ես չեմ համինար այս բանս, Պ. Տըլահէ սիրով յանձնառու պիտի ըլլար ամենուն ձանբորդութեան ստալլը վճարել, » Ռընէ խնդաց այս խօսքիս վրայ : Նաև քու մականունովդ անուանդ յիշուիլն ալ լսեցի . . . : » Բայց այնչափ կամաց կը խօսէր, որ մասցեալը չը հասկացյա : Կ'երեակայեմ թէ սապէս խօսեցած ըլլայ : « Տակաւին գուք չէք ձանչնար օրիորդ տը Պանվիլը, միթէ կը կարծէք թէ մէկը կրնար նմա այս կերպ աւաջարկութիւն մ'ընել : » Ճիշդ այս էր Պ. Սիւրպախի ըսածը :

Ելիզաբէթ նամակը ծալեց, լուսութեամբ նորէն իւր դործը սկսաւ, և սովորականէն աւելի շուտ իւր ասեղովը կը զործէր: « Բաւական չէր որ պարտաւորեցայ Մարկոսին պարտոց վճարմանը յանձնառու ըլլալ, կը խորչէր նա, պէտք էր որ մեր զուարժութեան ծախքերն ալ ընել տայի, օր մը պիտի զայ որ այս հինգ հարիւր ֆրանքը պիտի վճարեմ : » Ելիզաբէթ մոքի մեծ կարութեան և քրիստոնէական խոնարհութեան մը պէտք ունեցած էր հաւանելու համար, որ իւր մօրեղբայրը Մարկոսի պարտքը վճարէ: « Այսպէս աւելի աղէկ կ'ըլլայ, » ըսելով ասպահովցոցած էր Ռընէ : Ելիզաբէթ կը հաւատար անոր : Թէև Մարկոսին համար աղէկ էր, իր պակասութեան մէն ծանրութիւնը զգալը, բայց Ելիզաբէթ իւր անմական եղանակութիւնը անմական էր:

մէջ անոր պատիմէն ընդարձակ մաս մը կը կրէր :

Մարկոս իւր քրոջմէն քանի մը տողով գուռած նամակ մը միայն ընդունեց . նա Մարկոսի առ Ռընէ ունեցած տարա պայման վասահութէնէն կը վախնար : « Իւր նամակները ամէ նուն կը ցուցընէ, » կ'ըսէր Ելիզաբէթ իւրօվի : Բայց չէ նրի միշտ պատրաստ էր շուտ շուտ գրելու, քրոջը պակասը կը լեցընէր ըստուար նամակագրութեամբ մը . » Միաբդ թէր թէ ես զրեթէ զոհ պիտի լինիմ, երբ նորէն գասերը սկսին, կը զրէր նասեպտեմբերի մէջ, ինչ ատեն Մարկոս իւր աշխատութիւններէն հանդչած՝ հրացան 'ի ձեռին անտառը կը շրջադարձէր :

« Հսո արձակուրդի օրերը զռարձալի չէ, Պետրոս սաստիկ կ'աշխատի, և երբ չաշխատի՝ զլուկը կը ցաւի: Ելիզաբէթ զրեթէ գուրս չը կը նար ելնել, Մարկանէ հիւանդ է . և քոյրս կ'ընէ ամէն տնական զործերը, իր են ամենէն աւելի գուռար եկողը՝ կարծեմ շուկայ երթանը է . կ'ուզէի ես ալ իրէն հետ ընկերանալ, բայց նա չուկեց զիս : Առա ու՝ կօզովը ձեռքը այնչափ կանուխ գուրս կ'ենէ, որ հաւատի եմ թէ շատ անգամ շուկան բացուած չըլլար : »

Մարկոս իւր փոքր եղբօր նամակը պահեց . իւր քրոջ կողմէ 'ի ձեռին՝ շուկայ երթալու պարաւարուած ըլլալը լսելով, կը տրամէր Մարկոս՝ Պանվիլի երէց որդինս, Պետրոս և Հէնրի փորձ փորձած էին դիտողութիւն մ'ընելու . « Ինչու տնական զործոյ՝ համար կին մը չես բռներ, » ըսած էր Պետրոս : — Հիւանդ Մարկանէն առողջ Մարկանէն աւելի սուզի կը նատի, պատասխանեց Ելիզաբէթ : Ուրիշը իրէն ծառայեցընելու համար՝ կարութութիւն ունենալ պէտք է վճարելու : Պատասխանութիւնը անդիմադբելի էր: Մարկոսի նեղութիւնները՝ պարտքերու մասին, Պետրոսի համական երկիւզը աւելցուցած էրին : Երկու եղբարք կը քաշուէին իրենց վերամակներուն տակ, կամ իրենց աշխատութեանց կ'զբաղէին, երբ կ'իմանային խիստ կանուխ սանդողին դրան կամաց մը զոյսիլը : « Աւաղիկ Ելիզաբէթ նորէն այն անիծեալ շուկան կ'երթայ, կ'ըսէր Պետրոս իւրօվի, և իր ջանքը կը կրիսապատիէր :

ԳԼՈՒԽ ԻԱ.

ՊՐՈՒՍԻԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Աղադայ չարիքները գուշակող հոգւոյ բնազդումներուն մէ-կուն միջոցաւն էր անշուշո, որ Էլիզաբէթ վշառութիւն մը կ'զդար Մարիոսի մեկնած վայրկենին : Էնա միշտ արիութեամբ տարած էր այն նեղութեանց, զորս Աստուած արժան դասած էր անոր վրայ բեռնաւորելու : Եւ որ աւելի հազարդիւնն է, նա անհամբերութեամբ՝ կամ ինքզինքին վրայ խորունկ մը-տածութիւն ներով չէր ծանրացըներ իւր վիշտերը, այլ նսե-մաստուեր հովիտ մը կը մտնէր, որու սարսափը իր բոլոր արիութիւնը փորձի տակ պիտի գնէր : Մարիոս 'ի ֆործ ապա-հով էր և երջանիկ, կ'աշխատէր, և իւր քոյրը կը յուսար թէ նա կարող պիտի ըլլայ Պ . Սիւրպախի քով քաղել այն սկզբունքները, զորս պատրաստ էր Էլիզաբէթ իւր արեան գնով անոր մտքին մէջ քանդակել: Հէնրիի առողջութիւնը լաւ վիճակի մէջ էր, նա միշտ զուարթ էր : Ասոնք էին հո-րիզնին վրայ երեցած լուսաւոր կէտերը : Էլիզաբէթ ակնա-րիզնին վրայ առաջարկ գէպ 'ի անոր կ'ուղղէր, և փառք կ'ու-տար Աստուծոյ: Ուրիշ ամէն բաները տխուր կերպարանը մ'ու-նէին իրեն համար :

Մարիանէ շարունակ հիւանդ էր, և յայտնապէս իւր առող-ջութիւնը կը նուազէր : Այն երիտասարդ բժիշկը, զոր հոգե-վարք դրացուհւոյն քով տեսնելով՝ անձամբ կանչած էր Էլի-զարէթ, և որու վրայ վստահութիւն ոնէր, երբ օր մը հար-զուց անոր Մարիանէի վիճակին վրայ, տիսրութեամբ զլուց-ցուց օրեց բժիշկը : և Կործանուած կազմութիւն մ'է այս, կ'ըսէր նա, և ոչ մէկ գործարանը ուղղակի հիւանդ է, այլ նա կը-մարի կ'երթայ իւղասպառ հին ձրագի մը պէս : Պ Էլիզաբէթ համար հաղուաչէր, և դառնապէս կը ցաւէր իւր պառաւ բարեկա-

մուհիին վրայ, զոր իւր ձեռքէն կորսայնելու վրու էր, և խղճի խայթի խառն տիսրութեամբ մը կանխաւ կ'որտասուէր անոր վրայ : Մարիանէ իւր ընտանեաց ծառայութեան մէջ սպառած էր իւր սկզբ, իւր ընտանեաց կործանումն որ պատ-ճառ, որ զՄարիանէն թշուառացուցած էր : Երկար ժամա-նակի մը մէջ խնայողութեամբ աւելցուցած ստակը, Պ տը Պանվիլի քովի էր, զոր իւր սեպահական հարստութեա պէս իւր բարեկամ կարծած սեղանաւորին վստահացած էր նա, և Մարիանէին ստակն ալ անհաւատարիմ աւանդապահին սըան-կութեամբ մէջը խաղացած էր, տիկին տը Պանվիլի հարւստ ժառանգութեան պէս : Մարիանէ իւր եօթանասուն տարեկան հասակին մէջ աղքատ էր, ինչպէս աղքատ էր քսան տար-կան հասակին մէջ՝ երբ նոր եկած էր իւր աղքատիկ գիւղէ:

Պառաւ կնոջ մի միայն ունեցած ամբողջ հարստութիւնն է ժամացոյց մ'էր, զոր Էլիզաբէթի ծննդեան առթիւ Պ . Պ Պանվիլ տուած էր իրեն : « Պ . Հէնրիին պիտի թողում դայն, կ'ըսէր նա շատ անդամ, միւս ամէնքը ժամացոյց ունին երկար տաենէ 'ի վեր : Ասկէ զատ, ես տղայքը կը սիրեմ : » Հիւանդ ըլլալէն 'ի վեր և հիմայ որ մահը հսկայաբայլ կը յա-ռաջանար, նա խիստ ստէպ կը կրկնէր . « Ժամացոյց իմ փոքրիկ Հէնրիիս պիտի թողում, » նա կը ցուցընէր անոր ինչ-պէս պէտք էր զայն լարել, ժամը քանիին, և ցուրտ եղած իրիկունը ինչպէս փափուկ բարձի վրայ գնել պէտք է. զայն: Մարիանէ այն-շափ զբաղեալ էր անով, որ Էլիզաբէթ երբեմն խնդալով կը-յանդիմանէր զնա կուռքի պէս ժամացոյցին վրայ ինենթենալուն համար : « Եթէ կուռք մ'ունենայի . . . , - կ'ըսէր պա-ռաւ սպասուհին մայրական ակնարկ մը ձգելով Էլիզաբէթին վրայ, և իր նայուածքովը կ'աւելցնէր . - գուն պիտի ըլլա-յիր այդ կուռքը : Աղէկ զիտեմ թէ Աստուած կուռք չ'ուզեր, ես կը ջանալ անոր կամքը կատարել . . . ասկէ աւելի ուրիշբան չեմ ուզեր ընել : » Պ Մարիանէ ախրութեամբ իւր նիհար ձեռքերը և անկար բազուկները կը դիտէր: « Տակաւին ուտելու ախորժակս տկարացած չէ, այս է գէշը, կ'ըսէր սպասուհին բժշկին,

և կ'ստիպէ՛ դադրեցընել իւր անօդուտ այցելութիւնները : « Թողուցիք զիս հանդիսա մեռնիլ, զոյշէ աւելի շուտ լմնայ ամէն բա՞ : » Բայց Էլիզաբէթ և երիտասարդ բժիշկը՝ իրարու միտք գիւրաւ կը հասկնային, և բժիշկը քանի մը օրէն վերասէն դալով՝ թէեւ տակաւին ողջ՝ այլ հետզէեաէ տկարացած վճակի մէջ կը գտնէր զան : Աւրիշ նոր մտատանջութիւն ըը կը խռովէր պառաւը . « Ես բերել տուի այս երիտասարդը հոս, կը խորհէր նա, իմ պատճառաւս է որ այս տուն ուաք կոխեց, հազար եթէ Էլիզաբէթին համար կ'ուզայ նա ոս : Մենք երկուքնիս ալ զառանցեալ ծերեր ենք, Պ . Տըրհէ և ես . Պ . Տըլահէ՛ զրկեց իրեն աել իւր խորթ որդին, ես ալ, ով մտքէն կ'անցնէր, թէ բժիշկի մը, ան ալ երտասարդ բժիշկի մը պէտք պիտի ունենամ : Երանի թէ իմ ծփուկ Լըպրըթնս հոս ըլլար: » Մարկանէ կը յուսար միշտ վիզաբէթ ամուսնացեալ տեսնել, « Բայց լաւ ամուսնացեալ, ըսէր նա, երինքն պիտի տեսնեմ զայն : »

Էլիզաբէթ իւր ծանր աշխատութեան տակ կը դեզնէր և կը նիշարնար, միանգամայն որդիական անձնանուիրութեամբ մը զիշեր ցորեկ կը միհթարէր Մարկանէն . տնական ամէն պարտքերը ինք մինակ կը կատարէր, և հետզէետէ ընսանիքին ծախքերը կը նուաշեցընէր, որպէս զի երկար ժամանակեայ հիւանդի մը ծախքը հոգայ : Հիմայ միուր քիչ անդամ կ'երեւէր սեղանին վրայ, և երբ սկսաւաւակ մը կերակուր բերէր սեղանը, Էլիզաբէթ միշտ կ'ստիպէր իւր եղբայրները՝ որ անկէ մէկ մէծ կը ասր մ'առնուն . ինքը շատ անդամ պատառ մը հայով կ'անցունէր : Պետրոս ոչ ես կը դանդասաէր, միայն երբեմն սեղանէն ելնելու ատեն՝ կ'ըսէր ակռաներուն տակէն . « Կ'ուժի զիսանալ թէ Պ. Մարկոս Գորդի մէջ այսօր ինչ կը ձաշէ : »

Էլիզաբէթ ևս երբեմն կը խորհէր, թէ Մարկոս իւր ընտառնեաց վերջին ծայր չքաւորութիւնը չէր մոռնար Տըլահէի ընտառնեաց մէջ վայելած երջանկութեան միջոցին : Մարկոս առառ մը նամակ զրած էր Էլիզաբէթին . « Չեմ զիտեր ի՞նչ զայն ընեմ, սիրելի Էլիզաբէթս, օրական զործու լմնյնէս ետք

արսի կ'երթամ: Տընէ ձեզի չափ ներովամիտ չէ, ասոր վրայ կը ընաք հաւասարի ըլլալ, բայց անդամ մը երբ ինքինքս անտառը կտնեմ՝ չգիտեմ՝ թէ ժամը քանին է . մեծ ամեն ծառերու մէջն արել չուսնուիր, և միանգամայն արեւու լոյսին համեմատ կարող չեմ ընթացքս կարդադրել: Երկու օր ետեւ ետեւ խիստ ուշ տուն գայի ընթրելու, այս բանիս վրայ տիկին Տըլահէ նեղացաւ, որ իր ըստածին նայելով՝ մօրեղբօրս յօդացաւութեան պատճառաւ: մեծ Ճշդութիւն կ'ուզէր պահէլ: Այն ատեսնէն՝ ի վեր խոժու գէմքով կը նայի ինձ : Իմ գալէս յառաջ անշուշտ գիտես թէ ժամացոյցս քովս չէր, երկար ատեսնէ՝ ի վեր է որ զայն զրափ գրած էի վաթմուն ֆրանքի համար զըրաւատունը : Եթէ դիպուածը բերէ աւելորդ ստակ ունենաս, (այս ամիս ես հոդ ըլլալով՝ անշուշտ ինծի համար ծախք չեղաւ,) գուցէ կարող ըլլաս ժամացոյցս դրաւէն հանել: Էնկալագիրը Ճերմակեղինացս պահարանին մէջն է, շատ անգամ ուղեցի զայն ծախել, բայց չը համարձակեցայ, վասն զի մայրըս ինձ տուած էր այն ժամացոյցը . դու Մարիանէն զրկէ հոն, հետու տեղ մը չէ, պտոյտ մը ընելու պէս կրնայ երթալ: Թղթաբերով կրնաք զրկել ինձ ժամացոյցը, կը յուսամ թէ չէք յապաղեր զրկելու : »

Էլիզաբէթ սոյն նամակս ընդունած ատեն՝ արդէն Մարկոս ութ օրէ՝ ի վեր հիւանդ պատկած էր . Ճիշդ վաթմուն ֆրանք կար գարանը . բայց պէտք է տասն և հինգ օր անով ասլուել, և միանգամայն հիւանդ պատակին պէտքերը հոգալ :

Էլիզաբէթ առանց վարանելու, իսկ ոյն տասն տարիէ՝ ի վեր վիզը կրած ժամացոյցը հանեց, զոր իւր մայրը տուած էր իրեն ըսելով, « Պու ուրիշ մատղաշ ալջիկներու չես նմանիր, զու զիսար չես սիրեր, միայն այս ժամացոյցը ընտրեցի իբրև Ճշմարիտ զիսար . ժամացոյց մը օգտակար բան է, և զայն սիրուն կը գտնեմ: » Յիրաւի խեղճ մայրը զրակնտիկոն յօրինող արհեստագէտի և քանդակագործի Ճաշակը ունէր այս զարդարուն ժամացոյցի մասին : Էլիզաբէթ կը սիրէր իւր ժամացոյցը, և Մարկոսի զրկելու համար արկղիկի մը մէջ զնելու ատեն՝ կը

Հառաշեր : « սա անձամբ տոմսակով մը թղթատուն տարաւ , գրելով Մարկոսին այսպէս , և թէեւ վաթսուն ֆրանք ունիմ , բայց մինչեւ սեպտեմբեր 22 ապրելու համար այս սաակէն աւելի բան մը շունենք : Մարիանէի հիւանդութիւնը քեզի համար ըւ լալիք ծախիքէն աւելի աւղի կը նստի : Ասկէ զատ սիրելի բարեկամն , կը մոռնաս դու , թէ այն ծախուց գումարը՝ որ քու հանդորդութեանդ համար մախուցաւ , քու հոս ուտելիքէդ շատ աւելի էր : Ուստի կը զըկեմ քեզի իմ ժամացոյցու վասն զի ըլ կրայ քուկինէ զրաւէն հանել . զզուչութեամբ գործածէ զայն , այս ժամացոյցը նոյնպէս մեր մօր մէկ ընծան է , զոր մինչեւ հիմայ վիզէս հանած չէի : Մարիանէ հիմայ աւ չը կրնար սնական պէտքերը հոգաւ , և ոչ աւ կրնայ յուռ դալ : Բժիշկը ըստ որ այսուհետեւ նա չը կրնար ոտք ենել : » Մարկոս ելին զարէթին նամակը կարդալով սաստիկ կարմրեցաւ , բայց ժամացոյցը գրաւ : Տիկին Տըլահէ անմիջապէս դիտեց զայն , բարեկիտ կին մըլլալով՝ և ընելու մեծ գործ մ'ալ զայն , բարեկիտ կին մըլլալով՝ մեծ գործ մ'ալ չունենալով՝ մտադիր հետաքրքրութեամբ կը զննէր իւր շուրջը նայած դարձածը . « Ի՞նչ սիրուն ժամացոյց ունիս դու Մար անցած դարձածը . » Օրինակ մը ժամացոյցի պէս զբակոնտիկոնով զարդարուած , կնայ , կնոշ մը ժամացոյցի պէս զբակոնտիկոնով զարդարուած , ստուգիւ գոհար մ'է այս : Կարծեմ ձեր հոս եկած ատեն չու ստուգիւ գոհար մ'է այս : Կարծեմ ձեր հոս եկած ատեն ներ կայն : Կարելի՞ է զայն 'ի մօտուստ տեսնել : » Եւ երբ ների զայն : Կարելի՞ շարունակէր իւր խօսակցութիւնը , բընետիկին Տըլահէ պիտի շարունակէր իւր խօսակցութիւնը , որ լրադիր կը կարդար , աշերը վեր վերցընելով՝ Մարկոսին որ նորէն ժամացոյցը զրպանը կը դնէր նեղացած նայեցաւ , որ նորէն ժամացոյցը զրպանը մը : « Օրիորդ որ Պանվիլի ժամացոյցն է , » ըստ գէրմքով մը : « Օրիորդ որ Պանվիլի ժամացոյցն է , » ըստ Պընէ հաստատալան կերպով մը : Մարկոս սկատախան չը տուաւ , բընէ հաստատալան կերպով մը : Մարկոս սկատախան չը տուաւ , բայց աիկին Տըլահէ լւեց , և հասկց աւ թէ իւր որդին կ'ուր զէր խօսակցութեան վերջ տալ :

Արշափ որ Ելիզաբէթի ժամացոյցը Փօրմի մէջ յանկարծ տեսանուիլը՝ զարմացում մը սկատձառածէր , անոր աներեւութանալը՝ բարեկի մէջ աւ անտես եղած չէր : Երբ Ելիզաբէթ օր մը Մարիանէին վերմակը շտկելու համար՝ անոր անկողնոյն վրայ բիւանէին պէտքակը շտկելու համար՝ անոր անկողնոյն վրայ բուռած էր , վիզը եղած սեւ ժամաւէնը թասի մը ճարմանչ ծուռած էր :

գին կառչելով , և փոքրիկ մէտալին մը միայն , որու մէջ տիկին ար Պանվիլի մազը կար , գոտիէն դուրս ելաւ կախուեցաւ : Ելիզաբէթի կարմիննով նորէն մէրակինն իւր տեղը դրաւ : Հիւանդ սկատակը աչքը նորա վրայ յառած կը նայէր , « Ժամացոյցիդ ապակին կտրեցիր , հարցոց Մարիանէ , - ոչ , ըստ Ելիզաբէթ : - Միթէ մեծ զապանանլը , տասն ֆրանքի կը շինեն զայն : - Ամենին բան մը կտրած չեմ , ինչ վրդ վիտքդ ժամացոյցներու վրայ է միշտ , Մարիանէ , գուն քու ժամացոյցդ նայէ , ինչ կը վերաբերի քեզ իմ ժամացոյցս : » Պառաւ կնոջ գոյնը նետեց , « Ես չեմ խառնուիր քուկինիդ , » մըմոաց նա : Ելիզաբէթ ամնալով իւր ցուցուցած սրտնեղութենէն , ծուռեցաւ հիւանդին բարձին վրայ . « Իմինս զրկեցի Պ. Մարկոսին , որ միշտ գին բարձին վրայ . » Իմինս զրկեցի Պ. Մարկոսին , ուշ կը մնայ եղեր հայի : - Իրենը ուրէ է , հարցոց Մարիանէ : - Գրաւատունն է : »

« Եղն իրիկուն , Մարիանէ ցած ձայնով երկար խօսակցութիւն մ'ունեցաւ Հէնրիին հետ . ատեն ատեն Մարիանէ ձայնը կ'ընդհատէր , և կը կենար որ շունչ առնու : Փոքրիկ մանուկը սոսկւամով անոր երեսը կը նայէր , որ շարունակ կը խօսէր , և Հէնրի չէր համարձակեր սենեակեն դուրս ելնել : Հետեւալ օրը Մարիանէ մեռած էր , Հէնրի հեծկլաւալով կը կրկնէր . » Նա ըստ ինձ թէ իր ժամացոյցը Մարկոսին պիակ տայ , զի վասն զի նա Փօրմի մէջ ժամացոյցի պէտք ունէր , որպէս զի Մարկոսն ալ Ելիզաբէթին ժամացոյցը ետ դարձնէ : Իւր ամէն ըստածը աղեկ չը հասկցայ , նա շատ կամաց կը խօսէր , և չէր համարձակէի նորէն կրկնել տալ իւր ըստածը , բայց վերջին ըստածը այս էր ինձ : »

Բարեբաղաբար Ելիզաբէթ միւս խօսքերը լսած էր : Գիշերային խոր լրութեան մէջ , ծաղկահաւ օրիորդը երբ հողելարը Մարիանէն իւր թեոց մէջ առած էր , նա ըստ էր , « Տիրոջըս և Տիկնոջս լսու ծառայեցի , և անոնցմէ ետքը ձեզի : Ինչպէս որ պէտք էր չը ծառայեցի Աստուծոյ , բայց նա իւր որդւոյն Ցիսուի սիրոյն համար պիտի ներէ ինձ , ինչպէս որ որդւոյն Ցիսուի սիրոյն համար պիտի դժայ ինձ , գուք ըստ էր :

ևս կ'երթամ, իմ Տիրոջս և Տիկնոջս հետ՝ ի միասին ձեզ կ'ըստ
պասեմ։ » Ելիզաբէթ Մարիանէին աչերը փակեց, և պառաւ
սպասուհւոյն անկողնոյն քով առանձնութեան դառն զգացումը,
ինչպէս յառաջադոյն ճաշակած էր իւր հօր և մօր մահուան
առթիւ, հիմայ նորէն իւր ամէն անձկութեամբ՝ անոր վրայ
յարձակեցաւ։ և Կարծես թէ հարիւր տարեկաննես, » ըստ
Պիտրոս, երբ իւր քոյրը գնաց արթնցսց զան, իմացընելու
համար թէ Մարիանէ իւր վերջին շունչը փչած է։ և Գնան
պառկէ, ևս կ'սպասեմ, և ինչ որ պէտք է ընել՝ կ'ընեմ։ »
Ասիկայ մեծ զոհութիւն մ'էր Պետրոսի համար։ Ելիզաբէթ,
թէկ առ Մարիանէ ունեցած պարտաւորութիւնները կատարելով
հալած մաշած էր, բայց ներքին միաթարութիւն մը զդալով,
ծռուեցաւ իւր եղբայրը համբուրել, Պետրոս զդիտնալով իւր
քրոջ համբուրելուն տատճառը՝ վախցաւ, և ճակամար քրտին-
քով ծածկուեցաւ։ Ելիզաբէթ յաւոք սրտի և սաստիկ անհան-
գոտութեամբ իւր սենեակը մտաւ։

Մարդս ոչ բ աւական կը խոռվի, և ոչ բաւական շուտ կը
խոռվի, այսպէս խօսեցած է ինձ մէկը՝, որ շատ կը տան-
ջուէր, և ասիկայ ստոյդ խօսք մը պիտի ըլլայ, եթէ այդ կու-
րութիւնը շատ անզամ Աստուծոյ ողորմութեան գործը եղած
չըլլար, որ մեզի կ'ուտայ այսօրուան ծանրութիւնը տանիլ և
ոչ վաղուանը։ Ելիզաբէթ Պետրոսին վրայ անհանդիստ եղած
չէր, Մարկոսի իրեն պատճառած հոգերով՝ և Մարիանէի պէտք
եղած խնամքներով բոլորովին զբաղած ըլլալով։ Երեք եղ-
բաց ամնէն զգուշաւորը և ցուրտը՝ իրմէ կամաւ կզզիացած
էր, իւր աշխատութեան մասին տուած ամէն օգնութիւն մերժե-
լով։ Պետրոս դրահաշշիւի ծանր ուսման սկսած էր։ Մարկոս
իրմէ աւելի մծ, Սէն-Սիր մանելէ մերժուած էր, ինք աւելի
պղտիկ, սակայն սաստիկ կը փափաքէր բազմարուեստեան դրա-
բոյին մէջ յաջողիլ։ Կա համարձակ այս պատճառը չէր յայտ-
նիր, բայց յառաջ բերած պատճառն ալ նոյնպէս թշնամա-
կան էր իւր նախատեսութեան մէջ։ և Պէտք է ժամանակին
յանձնել ինքինքը մերժուած էր պատճառը, » կ'ըստ

տէր։ Նոյն իսկ Ելիզաբէթ չէր զիտեր թէ նա ինչ եռանդեամբ
կ'աշխատէր, վասն զի իւր օժանդակութիւնը և համակրութիւնը
մերժած էր բոլորովին։ Յառաջադիմութեան այն մեծ կարո-
ղութիւնը որ ծագկահաս օրիորդը իւր հօրմէն ստացեր էր,
Պետրոսի ևս հանգամանքն էր այն, սակայն և իւր յիմարական
աշխատութեանց » Ժամանակները, (Ելիզաբէթ Թրէյլի մէջ
ըրած մաթէմաթիքի ուսման այս անունը կ'ուտար) քսան և մէկ
տարեկան էր, Փիզիքական և մտաւոր կարողութիւնները իրենց
կատարելութեան հասած էին, բնականապէս խիստ մեծ կարո-
ղութիւններ։ Պետրոս տակաւին տասն և ութ տարեկան չը կար-
բարձրահասակ և նուրբ կազմուածքով։ Օրիորդի մը երեսի գոյնը
զոր պահած էր միշտ՝ ի մեծ վիշտ իւր սրախն, ստէպ կը փոխ-
ուէր յանկարձակի, քիչ կ'ուտէր, և մանաւանդ մէկ ամփակ
ի վեր՝ երենց սեղանը ելած կերակուրը՝ հազիւ այդ պատանեաց
ախորժակին կը բաւէր։ Ընդուստ արթննալէ վերջը, այն սգալի
զիշերը մոռելցն ըրած պահպանութեամբ՝ ջլային դրդութիւն
մ'ունեցաւ, որ չափաղնց աշխատութեանց յամաքսյը գործը՝
կատարեալ ըրաւ լմցուց։ Պետրոս իր վրայ առած էր այս
պահպանութեան պաշտօնը, Ելիզաբէթին օգտակար ըլլալու
համար, զոր վաստակէ և յոգնութենէ Ճնշման կէտը հասած
կը տեսնէր։ Երբ Պետրոս աւտուան ժամը ութին Մարիանէի
սենեակին գուրս ելաւ, Հէնրիի ձայնը լսելով՝ որ զինքը կը
կանչէր ներս մտնել չը համարձակելով, քալելու ատեն կ'երե-
րէր նա, և թիկնաթոռի մը վրայ ինկաւ զլուխը ձեռաց մէջ։
Հէնրի բոլորովին սարսափահար գնաց Ելիզաբէթը վնասութու։
« Բան՝ մը չէ, ըստ Պետրոս միշտ ինքինքը բռնելով, դլու-
խը կը դառնայ, փնառել տուր պարոնը . . . ։ » Երիտա-
սարդ բժիշկը ըսել կ'ուզէր, որ Մարիանէն կը զարմանէր,
բայց անոնը միտքը չէր զար : Իւր աչերը տնկուած և նսե-
մացած էին։ Ելիզաբէթ վերցուց տարաւ զան մինչեւ անկողինը,
ապա Հէնրիի զրկեց բժիշկը փնտուելու։ « Ըսէ անոր թէ Մա-
րիանէն մեռաւ, և Պետրոս հիւանդ է։ Հէնրի բոլորովին
աշտեկ այս յանձնաբարութեան, — Շատ հիւանդ է և հար-

ցուց , նոյն առտասան : յուղմունքէն տակն ու վրայ եղած ։
« Կը յուսամ թէ ոչ , շոտ դնա ։ »
Բարէ , Պետրոս խիստ հիւանդ էր : Ելիզարէթ մի միայն
անոր վրայ գլխի թէն սասալի , այլ անցաւոր ցաւ մը կը-
տեսնէր . բժիշկը չափաղանց աշխատութեան հետեւթիւն ըլ-
լալը իմացաւ : « Ուղեղը գալարուած է , կը մրմռար նա ,
ինչպէս ոտքը և ձեռքը կը գալարուի , բայցածակ հանդիսուր
միայն կրնայ զան գարմանել : » Կարծես թէ Պետրոս իւր ան-
կողնոյն քով ինչ որ կ'ըսէին չէր իմանար : « Նա անկողնոյն
վրայ տարածուած՝ լցուը չը տեսնելու համար երեսի բարձովը
գլուխը ծածկած էր : Յանկարծ գլուխը վեր վերցուց և իւր
դիմացը բժիշկը և քոյրը տեսաւ . և ոչ ևս զիտեմ թիւ մը
դրել , ըստ նա սարսափահար գէմքով մը , բոլոր սորվածս
մոռցայ : — Վերստին կ'ուշաբրիս , վերստին կ'ուշաբրիս : »
Եւ բժիշկը կը ջանար հիւանդին զլուխը նորէն երեսի բարձին
վրայ տեղաւորել : « Բայց Արքիլիոսի քերթուածներէն տող մ'ալ
չեմ յիշեր , ապուշ մը դարձեր եմ : » Եւ սարսափը Պետրոսի դէմ-
քին վրայ նկարուած էր , որ յայտնապէս բուռն ճիգ մը կ'ընէր յիշ-
շողութիւնը վերստին ձեռք բերելու , զըր յանկարծ կորուած
էր : « Երբէք բան մը միտք պիտի չը դայ , մինչեւ չը թո-
ղուս որ ուղեղդ հանգչի , » ըստ վերջապէս բժիշկը նեղութ-
տութեամբ մը , և ցաւը ամոքելու համար Պետրոսին դեղ մը
տուաւ խելլու : Դժբաղդաբար թմբեցուցիչ գեղերը չ'ազեցին
անոր , փոխանակ զան քնացընելու՝ աւելի կը դրդուին :
Լըպրթոն ծերունի բժիշկը այս գեղը չը պիտի տար բնաւ ,
բայց երիտասարդ բժիշկը՝ Պետրոսը լաւ չէր հանչնար : Ելի-
զարէթ հիւանդ գարմանելու մասին՝ բնածին ազդումէ աւելի
բարի կամեցընելութիւն և քաջասրութիւն ունէր . բայց սակայն
միւս եղբարյ վրայ ունեցած իշխողութեան պէս՝ Պետրոսին
վրայ նոյն իշխողութիւնը չ'ունէր : Թեթև զառանցանք մը՝ որ
չէր ընդհատէր բնաւ , եկաւ գլխոյն ցաւոյն վրայ աւելցաւ .
և երբ բժիշկը հիւանդաւ առտու նորէն եկաւ , զատու Ելիզա-
րէթը՝ սյատերը ներս քաշուած , նայուածքը վշտադին , ձեռ-

քերը դեղնած , ոտքի վրայ այն անկողնոյն քավ , որմէ՝ առջի
իրիկուն ըրած այցելութենէն 'ի վեր՝ բաժնուած չէր : « Նա
մարիկ կ'ընէր Պետրոսին , որ շարունակ իւր բանդագուշաց
մէջ՝ գրահաշիւի հաւասարութեան կանոններ կը կըկնէր :
Բժիշկը վայրիկ մը ականջ դրաւ , և իր կարծածին չափ մոռցած
չէ գիտցածները , ըստ ժպտելով , խնդիրները ճիշդ են , բայց
չենք կընար թողուլ որ այսպէս շարունակէ , պէտք է զան
բացարձակապէս հանդարտեցընել . ապա թէ ոչ ուղեղին կը-
զարնէ , և անսատեն . . . : — Եւ անսատեն պիտի մեռնի՛ , »
ըստ Ելիզարէթ ցաւալի բայցանչութեամբ մը , բժիշկը որ
թէն մարդկային ցաւերը 'ի մօտուատ նկատելով՝ անոնց ընաե-
լայած էր , սոյն միջոցին 'ի խորոյ սրտէ զդացուեցաւ : « Կը
հանչնամբ հիւանդ խնամող կին մը , » հարցուց նա :

Ելիզարէթ ոչ զոք կը հանչնար , թէ հարուստ և թէ աղ-
քատ , երկու տարիին աւելի էր՝ որ նա փոքրիկ շրջանակի մը
մէջ այնչափ սահմանափակ կ'ապրէր , որ և ոչ մէկուն հետ
նոր յարաբերութիւն հաստատած էր : Պ . տը Պանվիլ քիչ
բարեկամ թողուցած էր , հարուստ և երջանիկ եղած ատենը
նոյն իսկ՝ իրեն հաւասար մարդիկ անոր տունը չէին յաճախեր ,
և անոր զաւակայ այսչափ աղքատութիւնը ոչ որ գիտէր :
« Ես ձեզի գործունեայ կին մը պիտի զրկեմ , » ըստ երիտա-
սարդ բժիշկը . և Մարիանէի նկատմամբ՝ պէտք եղած վերջին
պարտաւորութիւններն յանձն առաւ կատարել : Ելիզարէթ վեր-
ջապէս բեռի տակ հնշուած էր :

Ելիզարէթ կը նկատէր Պետրոսը , որու բաղնիք մը տուած
էին : « Նախունթաց իրիկունէն 'ի վեր՝ հիւանդ նայող կինը
եկած էր պաշտօնը վարելու համար : Հիւանդը տակաւին իւր
աշերը նոր զոյած էր , այն մեծ և սովորաբար այնքան փայլուն
աչերը , հիմայ մթագնեալ բանդագուշաց մէջ , երեք օրէ
'ի վեր գէթ անդամ մը իրենց արտեանաց տակ սքօղեալ չէին :
Պատաւ հիւանդապահ կինը կամաց մը վարագոյրները գոցեց ,
ասիկայ բարի կին մ'էր , քիչ մը շատախօս , բայց որբոց մա-
սին մայրական գթասրաւութեամբ լի , այնպիսի դթասրտութիւն

մը՝ զոր նա չէր համարձակէր Էլիզաբէթին առջեւ յայտնել : «Այս օրիորդը պատկառելի է, » ըստ նա մտերմաբար երիտասարդ՝ թժիշլին, որ այն բարեսիրոտ կնոջ գործածած խոշոր բառին վրայ սկսաւ խնդալ, թէև՝ ի սրաէ համակարծիք էր, վասն զի ինքնն ևս պատկառելի կը դանէր Էլիզաբէթը : Պետրոս կը քնանար, փոքր յարկին մէջ լուսութիւնը կը թագաւորէր, փողոցին աղմուկները՝ տան մինչև հինգերորդ գըտիկոնը շատ քիչ կը հասնէին, պատուհանը վարագոյրներուն տակէն կիսովին բացուած էր: Էլիզաբէթ անդողնոյն ստորոտը նատած՝ կ'աղօթէր :

Նա գլուխը ծռած էր, իւր ձեռայ միոյն մէջ կոթնյնելով, նա ոչ ևս հիւանդին կը նայէր որ ամենեին տեղէն չէր շարժէր: Ժամեմբաւն սահիլը չէր իմանար նա: Հենրին գորացէն վերադարձած էր: Ստէպ հիւանդապահ կինը լուսութեամբ գլուրան առջեւ կ'երևէր: Մի և նոյն լուսութիւնը շարունակ փոքրիկ սենեակին մէջ կը տիրէր: Հուսկ յետոյ Էլիզաբէթ աշերը վեր վերցուց, Պետրոս արթնցեր իրեն կը նայէր պայծառ նայուածքով մը: Նա առ երեսս զուարթ դէմքով մը գէպ ՚ի անոր դճկուեցաւ, բայց սիրաը սաստկապէս կը տրոփէր: «Ա՛լ բան մը չեմ փնտուեր, » ը ըստ Պետրոս, տկար, բայց յստակ ձայնով մը: ձայն մը որ հեռուուն կը լսուէր, երբ աւելի զօդքաւոր զործարաններ անկարող վիճակի մէջ կը մնային: Էլիզաբէթ կարծես թէ չէր հասկնար: «Աչ ևս բան մնայած է հնա, ըստ, շարժումով մը գլուխը ցուցընելով, ցաւը միայն մնայած է, մէկդի թողուցի մրցումը, ալ ճիգ չեմ ըներ: » Եւ աչերը գոյեց, կարծես թէ իւր այն անուանելի կամքը՝ հիմայ Աստուծոյ վճիռը ընդունելու պատրաստ էր, թողլով որ մտային կարողութիւնները՝ զօր չարաշար գործած էր, հանգչին: Էլիզաբէթ վայրկեան մը ևս լուսութեամբ զան դիմեց, պատահանդինը իւր թիկնաթոռին վրայ նետեց, և սկսաւ շնորհակալ ըլլալ այն Աստուծոյն: որ կենաց կամ մահու յաղոթած էր:

ԳԼՈՒԽ ԻՐ.

ՕԴՆՈՒԹԻՒՆ

Էլիզաբէթ կրցածին չափ ուշացուցած էր Պետրոսի հիւանդութեան վրայ գժբաղդ լուրեր հաղորդել՝ ի Ֆօրմ: Նա զիտէ թէ Մարկոս երջանիկ էր, ապահով էր անոր վրայ: Գուցէ նա Պետրոսին հիւանդութիւնը իմանալով՝ միտքը կը դնէր Բարիզ վերադառնալ, որու ներկայութիւնը մի միայն Էլիզաբէթի տառապանքը և ծախքը պիտի աւելցւնէր: Էլիզաբէթ յոգնութեան և տիրութեան այն կէտին հասած էր՝ ուր մարդս ամէն փոփոխութենէ կը վախնայ, և միայն քիչ մը հանդարտութիւնը կը փնտուէ լուսութեամբ տառապելու համար: Բայց Մարկոս հանդարտութեան պատճառ մը չէր:

Սակայն նամակ գրած էր Էլիզաբէթ կարելի եղածին չափ գժբաղդութիւնը մեղմացընելով՝ առանց Ճշմարտութիւնը այլայլելու: Մարկոս թէև կը յուղուէր, բայց որոշում մը չէր կըրս նար ընել, և չէր խորհեր խոկ ընէի խորհութ հարցընել: Երբ մէկը քսան տարեկան ըլ կայ, գուն ուրեք իր յուղման կը տոկայ, երբ անտառայ մէջ արշաւանքի մը ենէ՛ ուսուհացան և շունելը ետքը ճգած: Տընէ առանց բան մըսելու զրած էր Հենրիին: «Ուրիշները խնամելուն պատճառաւ արդեօք քցրդ հիւանդ է, կ'ըսէր նա նամակին վերջը, իւր գրութիւնը այլայլեալ կը թոփ ինձ: »

Հենրիին պատասխանը չուշարաւ, նա ուրախութեամբ և շրնորհակալութեամբ նամակ գրեց, ըստ որում Պետրոսի վիճակը՝ ի լաւ անդր փոխուած էր: «Նա աչերը դոցելով՝ քնացաւ, ոչ ևս խենթ ու մենթ բաներ կը խօսի, առանց շարժումներ ընելով՝ իւր անկողնոյն մէջ հանդարտ կը կենայ: Էլիզաբէթ անոր քիչ մը մի ջուր խմցուց, գլուխը սառուց գրաւ: Նա խիստ հանդարտութեամբ Էլիզաբէթին կը նայի: Երեկ իւր սենեակը դացի, որ ամեկ յառաջ չէի համարձակէր երթալ,

շատ կը վախնայի երբ կը տեսնէի որ բոլոր օրը հաշիւներ կը կրկնէր , լաւ կը սեպէի ականջներս խնուլ , քան թէ միշտ զանոնք մարիկ ընել :

« Հիւանդապահ կինը խիստ լաւ է , Պետրոսին քով եղած ատեն՝ բնաւ որ և իցէ ձայն մը չը հաներ , բայց խոհանոցը ատեն՝ շարունակ կը խօսի : Գիշերը Ելիզաբէթ կը կենաց գովակն քով , միայն քիչ մը ցորեկը կը քնանայ , բայց շատ քիչ , չափազանց կը յօգնի քոյրս , իւր կապոյտ աշերը հիշացած են , միթէ նորանշան բան չէ այս : Ելիզաբէթ մայ սեցած են , միթէ նորանշան բան չէ այս : Ելիզաբէթ Պետրոսին սրուակները գրուած սեղանին մէկ կողմը նստելով՝ Պետրոսին սրուակները գրուած սեղանին մէկ կողմը նստելով՝ Պարկոսին նամակ գրեց , անյարմար ըլլալով տեղը բնական Պարկոսին նամակ գրեց , անյարմար ըլլալով տեղը բնական Պարկոսին նամակ գրեց , անյարմար ըլլալով տեղը բնական Պարկոսին նամակ գրեց : Պէտք էր տեսնէիք առջի ատենները ինչպեղեցիկ օրինակներ կ'ուտար ինձ գրելու : » Հետեւեալ ինչպեղեցիկ օրինակներ կ'ուտար ինձ գրելու : » Հետեւեալ ինչպեղեցիկ օրինակը . « Միթէ ի՞նչ ատեննէն պիտի չը գմբ , պարան ընէնէ , զմեղ տեսնէլու :

Պ , Սիւրպախ Մարկոսին սենեակը մտաւ , թղթաբէրը առ տու կանուխ գօրծի կը հասնէր , գործի վերաբերեալ ամեն նաև մակները դրասեղանին վրայ կը մնային , ընէ ամենէն յառաջ չենրիի նամակը բայցած էր : « Պետրոսը կարծածէդ աւելի հիւանդ է , ըստ նա , և քոյրդ մահու չափ կը յօգնի զան հիւանդ է , ըստ նա , և քոյրդ մահու չափ կը յօգնի զան համար : » Փոքրիկ չենրիին նամակը անոր երկըն ինսմելու համար : Վ Փոքրիկ իր որ առինցած էր , անհոգութեամբ մը՝ ձեռքը ցուց : Մարկոս նոր արթնացած էր , անհոգութեամբ մը՝ ձեռքը վեր վերցաց , որ նամակը առնու , ընէ դժուարաւ իւր ան վեր վերցաց , որ նամակը առնու , ընէ դժուարաւ իւր ան վեր վերցաց , որ նամակը առնու : « Երբ աչերդ բանալով սթափիս հայրեռութիւնը կը զսպէր : « Երբ աչերդ բանալով սթափիս հայրեռութիւնը կը զսպէր : « Երբ աչերդ բանալով սթափիս հայրեռութիւնը կը զսպէր : » Ըստ նա պատութեամբ բունէդ , զիս գրատունս կը գտնես , » Ըստ նա պատութեամբ մը : Եւ մէկ քառորդի չափ ժամանակ՝ բոլոր այն առեւտրական մը : Եւ մէկ քառորդի չափ ժամանակ՝ բոլոր այն առեւտրական մը : Եւ մէկ քառորդի չափ ժամանակ՝ բոլոր այն առեւտրական մը : Եւ մէկ քառորդի չափ ժամանակ՝ բոլոր այն առեւտրական մը : Եւ մէկ քառորդի չափ ժամանակ՝ բոլոր այն առեւտրական մը : Եւ մէկ քառորդի չափ ժամանակ՝ բոլոր այն առեւտրական մը : Եւ մէկ քառորդի չափ ժամանակ՝ բոլոր այն առեւտրական մը :

Պ , Սիւրպախը :

Ամէն սրտմութեան զգացումը աներեռութացաւ , երբ երիշ պատարդը դունաւ դէմքով և արտասուալի տչօք իւր գրատունը

մտաւ : « Ելիզաբէթին նամակը լաւ կարդացած չէի , կամ թէ զայն լաւ հասկած չէի , անկասկած եմ ասոր վրայ , իմ խեղճ Պետրոսս , սիրելի ընէ , պէտք է որ մեկնիմ , մարդելուք զիս , թէ բան մը չեմ կրնար ընել , բայց դէթ բժիշկը կանչ չելու և դեղ բերելու կ'երթամ . . . Հենրին անշափահաս է , ոչ ևս Մարիանէն կայ , Ելիզաբէթ մինակ է : »

Պ . Սիւրպախ մոռցած էր պառաւ սպասուհոյն մեռնիլը , առանց իւր ուղելուն աղաղակ մը թողուց , « Ստոյդ է , նա հիմայ Մարիանէն ալ չունի իւր քով , իրաւունք ունիս , Շուրելի Մարկոսս , պէտք է մեկնիլ , ես քեզի պիտի ընկերանամ : » Մարկոսս իւր խոշոր աշերը բանալով , « Ես կրնամ միսմինակս երթալ , » ըստաւ նա փոքր ինչ դառնութեամբ :

— Անշուշտ , անտարակիյս , է ես քու պահպանութեանդ համար պիտի չը գամ , այլ կ'ուղեմ անձամբ Պետրոսին վիճակը զնել , վասն զի ըստանեաց մէջ առաջին անդամ քեզմէ յառաջ զան տեսայ և Ճանչցայ :

— Ո՞ւ , Ելիզաբէթն էր որ առաջին անդամ տեսաք , » գուշեց Մարկոս անխորհուրդ կերպով մը : « Պ . Սիւրպախ անհամ բերութեան շարժում մը ըրաւ : « Գնա պայուսակդ պատրաստէ , ճեպընթացով պիտի երթանք , իիստ կարեոր պէտք եղածը առ միայն , կը յուսամ թէ պիտի վերադառնաս դպրոցական պարապոյ օրերդ հօս աւարտելու :

— Իմ ուղածս ալ այդ է , եթէ Պետրոս շուտով բժշկուի , բայց դպրոցին բացաւելուն օրերը մօտենալու վրայ է , և մնացող օրերս կ'ուղեմ վայելել : » Եւ Մարկոս արդէն ասկահով վուած իր երկիւները հաղորդելով , սուլեց շուներուն , որպէս զի կ'ըսէր , « իր մնաք բարեները տանին Ճագարներուն : » Ծընէ իմանալով այս բանս ուսերը վեր վերցուց : « Անկարելի բան է Ելիզաբէթը մինակ թողուլ այսպիսի մէկ ժամանակի մը բան է Ելիզաբէթը մինակ թողուլ այսպիսի մէկ ժամանակի մը մէջ այս տղուն հետ մէկ տեղ . » կը մրմնար ընէնէ իւր շըրթանց մէջն : Երեւիյեան ժամը իննին՝ երկու Ճանբորդները , Ճեպընթաց շողեկառքով կ'երթային , այն պահուն՝ ինչ առեն Ելիզաբէթ Պետրոսի դրան իւր գրատուն կը դրկէր : « Կ'ու

զէի որ Պ. Սիւրպախ Մարկոսի հետ հօս ըլլար , անոնք պիտի չը թողուին զքեզ , որ բոլոր զիշերը արթուն կենաս . » կ'ըսէր մանուկը : Ելիզաբէթ կը ժպտէր , « Այդ՝ Պ. Սիւրպախի վերաբերեալ բան չէ , » ըստու նա , և հիւանդին սենեակը մտաւ : Հաղիւ Ելիզաբէթ իւր խոնջեցած ըլլալը կ'զգար , ինչու որ Պետրոս աւելի լաւ վիճակի մէջ էր , ոչ ևս կը զառանցէր , և բժշկու գոհ էր անորմէ : « Ես ձեզի արդէն ըսի , որ օր ունի առնելիք , կը կրկնէր նա , քիչ մը ետքը Ճանքորդութիւն մ'ընել պէտք է , որով փոքր ինչ ունեցած մտային քարշայումները ալ կը փարատէն . . . և անոր վրայ բընաւ մտաւոր հիւանդութեան հետքը պիտի չմայ , » յաելցուց բժիշկը : Ելիզաբէթի աչերուն մէջ խնդիր մը կարդալով : Ծաղկահաս օրիորդը ապագան և իւր գմուարութիւնները Աստոծոց կը յանձնէր : Ոչ ոք գիտէր թէ Ելիզաբէթ՝ Պետրոսին հիւանդ անկողին իյնալէն՝ ի վեր ինչպէս կ'ապրէր : Արդէն նա ծախէլ տուած էր եկամտից մէկ մուրհակը : և Պետրոս առողջանալէն ետքը , ես պիտի աշխատիմ կ'ըսէր նա իւրովի , մարդս աշառուածային օդնութեամբ կարող է իւր հայր Ճարել . » և իւր յոյսը այն հզօր օժանդակութեան վրայ դրած էր , այն փորձութեան միջոցին՝ արիութեամբ և զերմարդկային ոյժով զրուցած՝ որք նոյն ծանրութիւնը տուող Ամենակարողին շնորհւ կը ծննին հաղկաւորութեան քայլից տակ :

Առտուան ժամը եօթին . Ելիզաբէթ Պետրոսին սենեակէն դուրյ կ'ելնէր , հիւանդապահ կինը այն ատեն կ'ուզար անոր տեղը կը նստէր , և օրիորդը նախաճաշը սպասրաստելէն երկուերեք ժամ յառաջ հանդշելը բաւական կը սեպէր : Հենրի առտուան գործը կը լըմիցընէր , լուակաց գործունէութեամբ մը սրահը շակելով : « Ես քու Հենրուհի քըրդ եմ , » կ'ըսէր նա խոնդալով երբեմն Ելիզաբէթին : Այս վերջինը՝ Հենրուհի անուն վոքրիկ քոյջ մը վրայ կը խորհէր , որ ժամանակաւ քանի մը ամիս իւր զրկաց մէջ բռնած էր : « Այս միջացիս շատ պէտք ունէի քրոջ մը , կ'ըսէր նա Հենրիի այտէն սեղմելով , դու անոր տեղը կը բռնես :

Ժամը եօթին , Հենրիի տակաւին արթնյած չէր , Ելիզաբէթ պատուհանը կէս մը բանալրվ՝ ծուռեցաւ առաւօտեան զով օվը ծծելու : Սաւարկին վրայ տան գիմացի կողմէն երկու հողի կը քալէին , անոնք իրենց գործին աճապարելով երթող չէին երեւէր , այլ ծանրութեամբ պայտ կ'ընէին որպէս թէ մէկը կ'ըսպաէին : Ելիզաբէթ սարսուռ մը զլաց , Մարկոսն է այն , և Մարկոսին հետ . . . միթէ կարելի բան է . . . : Միւսն ալ Ռնէ Սիւրպախին է : Քայլ մ'ետ քաշուեցաւ առանց պատճառը դիտնալու , սիրալ ցնծութեամբ լեցուեցաւ , նուալում մը կ'զգար իւր վրայ . մանրեցկորդէ մը ետքը նորէն պատուհանին առջև կ'երթար իւր թաշկինակը շարժելով : Ճանքորդները իրենց աշեր սակաւորդ դատիկոնը կը դարձաւնէին , անոնք Ելիզաբէթը նշմարեցին : « Հիմայ վեր կ'ելնենք , » կը պուար Մարկոս : Առաջին անդամ ըընէ իւր ոտքը սանդուխին աստիճանացը վրայ դրաւ , բայց դրան առջև հասնելով կանդ առաւ , որ Մարկոս առջև անցնի : Ելիզաբէթ զունատ , նիշար և վաստակաբեկ գէմքով հոն կայնած էր , բայց իւր աշերը ուրախութեան Ճառագայթներ կ'արձակէին : Աւելի լաւ է , կ'ըսէր նա , աղէկ քնացաւ : — Հակա դու , Երբ քնացար , պուաց Մարկոս . դէմքդ ուրուականի մը երես դարձեր է : Երկու ժամ է որ սաւարկին երկայնութեամբ և լայնութեամբ կը ժուռ զանք վախնալով որ զքեզ կ'արթնյնէնք , եթէ զիտայի վեր կ'ելնէի , որ զքեզանկողին պակեցընեմ : — Այսչափ բարձրաձայն մի խօսիր , քնանալու պէտք ունի , ես ալ պատելու կ'երթայի : վասն զի առտուները կը քնանամ : »

Ելիզաբէթ իւր եղացըը և Պ. Սիւրպախը փոքրիկ սրահը հրամցուցած էր , շարժումով մը անոնց դուռը ցուցուց . և Հոն իմ սենեակին մէջն է նա , Հենրի իւր սենեակը կը պառկի , Մարկոս , և ես ալ Պետրոսին փոքրիկ իցիկը : » Ելիզաբէթ աշխարհ մոռցածի մը պէս կը խօսէր , ինչպէս որ բնական է սիրելի հիւանդ մը խնամող մէկու մը , տասն օրէ՝ ի վեր , մի միայն Պետրոսին կեանքին վերաբերութեամբ՝ արտաքին կեանք կար Ելիզաբէթը համար : ըընէ Սիւրպախ կը

հասկնար զայն , սակայն սիրտոր քիչ մը ցաւած էր : « Չայն մի հանեք , կը քնանայ . » միթէ այսչափ խօսք միայն կը գրտնէր էլիղարէթ իրենց ընելու : Անոնց ներկայութեան վրայ զարմանք իսկ յայտնած չէր : Ծընէ կը սխալէր , և առաջին անգամն էր որ անհամբեր և անիրաւ էր նա : Էլիղարէթ շուտ մը դէպ 'ի անոր դարձաւ : « Չատ բարի էր դուք , » ըստ նա : Մարկոս քոյրը իւր սենեակը մոցուց : « Հիմայ գնա քնացիք , ըստաւ , Ծընէ և ես քիչ մ'ատեն կը հսկենք . - Դուք դիշերը երկաթուղին վրայ անցուցիք : - Դու տասն դիշեր անքուն անցուցիք : » Էլիղարէթ չը պատասխանեց : զտած օղնութեան պատճառաւ յոդնած ըլլալը զգացած էր , և թիկնաթոռին վրայ քունը կը տանէր : Տասն վայրկեան վերջը՝ անկողին մտնելով խորունկ կը քնանար : « Կը յուսամ թէ բարձրաձայն խօսելով պիտի չարթնցնեն զան . » կը մրմուար իւր աշերը դոյցելու ատեն :

ԳԼՈՒԽ ԹՊ.

ԽՆԴԻՐ ՄԸ

Էլիղարէթ երկար ատեն քնացաւ , Ճանբորդներու ներկաւ յութենէ՝ բնազդմամբ մը սիրտը հանգստացած էր : Երբ արթնցաւ , երկար ատեն ննջելուն վրայ կ'ամչնար , նա արտգապէս հագուեցաւ և վաղեց հիւանդին սենեակը . Պետրոս աշերը բայց էր , ձեռքը Մարկոսի ձեռքին մէջ դրած՝ կը ժպտէր : Երկու երկարյ գեմբին վրայ՝ անմեղ մանկութեան խանդաղաւանքը նորէն կ'երևար . մեկին անտարբերութիւնը միւսին տառապէ նորէն կ'երևար . մեկին անտարբերութիւնը միւսին տառապէ հակութիւնը՝ վշտայ և նեղութեանց առջև անհետացած էին : Էլիղարէթ՝ որ շատ անդամ գտանապէս ցաւած էր անոնց անհաշտ չփութեան վրայ , սրտովին շնորհակալ կ'ըլլար Աստուծյ՝ Պետրոսին անկողնոյն մօտեցած ժամանակը : « Աղէկ քնացայ , » ըստաւ Պետրոս մելմօրէն : « Դու բերել տուիր լաւագոյն բժիշկները : - Անոնք ինքնիրեն եկան , » մրմուաց Էլիղարէթ : Իւր սիրտը երախտաղիտութեամբ կը վեղուր :

« Բընէ պանդոկը դնաց տեղաւորուելու , ըստ Մարկոս , շատ գործեր ունի , որք բոլոր օրը զինքը պիտի դբաղեցընեն , ըստաւ ինձ նա :

Պ . Սիւրպախի գործերը անտարակոյս Ա . Յակոբայ արտարձանին մէջ կերպոնացած էին , վասն զի երկու ժամէն ետքը արագոտն հինգերորդ դասիկոնը կ'ելնէր : Հէնրին գուռը բայցաւ . « Եթէ ինձի գրած ըլլայիր , հոս տեղ անցած դարձածը չը պիտի գիտնայինք մենք , » ըստ նա Հէնրիին , անոր ձեռքը կաթողին իւր ձեռքին մէջ սեղմելով : « Եթէ դոք առաջին անգամ նամակէ չը գրէիք ինձ , երբէք չը պիտի համարձակէի գրել ձեղ , » պատասխանեց պարզութեամբ մը Հէնրի , վասն զի նա խիստ զարմացած էր Պ . Սիւրպախի նամակը ընդունելով : Էլիղարէթ սրահին մէջ ուշ մեացած նախաճաշը կը պատրաստէր : « Ես հիմայ ձեր բժիշկը տեսայ որ ուշիմ կը թուի , ըստ Բընէ , նա վտանգը իրու բոլորովին անցած բան մը կը համարի , բայց զինքը և զնեղ գոհ ընելու համար , ինչպէս նուե հայրս , կ'ուղէր կոչել իւր վարպետը 'ի խորհրդակցութիւն , այսինքն Պէրշէ բժիշկը : Թոյլ կ'ուտաք որ ժամադիր ըլլայ անոր :

Էլիղարէթ անձկութեամբ մահիկ կ'ընէր : « Ասրագային համար . . . նա ձեզի բան մը ըլսաւ Ետքը . . . Երբ պիտի առողջանայ : - Նա ինձ ըստ թէ Պետրոս հանգստի և զբանագի պէտք ունի , և թէ այս կերպով նա կարող պիտի ըլլայ իւր բոլոր ոյքը ինչպէս նաև իւր մտաւորական բոլոր զօրութիւնները նորէն գտնել :

Այս պարզ և կատարեալ պատասխանը խորին յուղմունք մը պատճառեց Էլիղարէթին . շիտակ կայսնելու համար սեղապին կոթնեցաւ : Ծընէ գէպ 'ի Էլիղարէթ քայլ մ'ըրաւ , և բուռն զօրութեամբ ինքնինքը բռնեց : « Ճամը չորսին , անսնէլ չէ : » Էլիղարէթ գլուխը ծռեց , և Ծընէ թռաւ զնաց : Օրը տասն անդամ անցաւ դարձաւ տունին առջևէն , և կենաւ լով կը նայէր հինգերորդ դասիկոնի պատուհանները , քանզի կ'երևայ թէ իւր Ճամբուն վրայ էր անմոն բնակութիւնը :

Երկու բժիշկները աճապարող մարդոց ոլէս՝ եկան ճիշդ ժամուն հասան : Էլիզաբէթ կանխաւ իմացուցած էր Պետրոսին՝ անոնց զալը կէս բերան, այնպիսի հանդարտ և գործվալիր ձայնով մը, ինչպէս որ բնականապէս կը խօսուի հիւանդներու հետ : Պետրոս թեթև ժամանվ մը աշերը դոցեց : « Տընէն է որ այսպէս կ'ուզէլ, թաղունք որ ընէ, » ըստ Մարկոս . և Պետրոս քնացաւ :

Պետրոս տակաւին կը քնանար, երբ երեւլի բժիշը սենեալին ներս մտաւ, լուսութեամբ հիւանդին գժոյն դէմքը, և նիւհար, փափուկ ու հիւանդութեան հակառակ ուշիմ կերպարանքը զնեց : Աէս մը արթնցած աշերը բացաւ Պետրոս՝ և իր բժիշկը գիտեց : Այցելումիւնը սկսաւ մանրաղնին և կատարեալ կերպով . երիտասարդին թափանցող և ծանր նայուածքը յուղած էր բժիշկը : Երբ ամէն խնդիրներու վրայ խօսուեցաւ, մարտմոցն ամէն մասերը քննութեան տակ առնըլվ, զիտուն բժիշկը հիւանդը կնոջ մը սկս փաղաքշելով՝ իւր ականջներուն վրայ պառկեցոց, այս ծռուեցաւ դէս ՚ի անոր, « Դուն պիտի տոլիս, և մեծնալով կատարեալ մարդ պիտի ըլլաս, » ըստանա մեղմաձայն, և խելոյն սենեալին դուրս ելնելով՝ քանի մը վայրկեան իւր աշակերտին հետ խօսակցեցաւ, ատա անմիջապէս դէս ՚ի Էլիզաբէթին զարձաւ, որ պատուհանին քով անշարժ կեցած էր : « Պարոնը, ըսելով երիտասարդ բժիշկը ցոյց կ'ուտար, տրուելիք դարմանին վրայ մանրամասնօրէն պիտի խօսի ձեզի, որ շատ պարզ է, ես միայն այս կ'ըսեմ ձեզ, որ զան հանգիստ պահէք մինչև երեք ամիս, ատա Ճանբորդութիւն մը թող ընէ, և մաքուր օդ շնչէ . բայց այնչափ ցուրտ տեղեր չ'երթայ, ինչու որ ձմեռը մօտենալու վրայ է, չ'ըլլայ որ վիրը մը ձեռք առնու, և երբ օգափոխութէնէ վերադարձ առնուայ, եթէ ուղէ կընայ նորէն ուսման պարապիլ . եթէ այս կերպով չը կադուրի, շատ պիտի զարմանամ : Ուրիշ բան ուշեմ չը կադուրի, շատ պիտի զարմանամ : Ուրիշ բան ամէտք չէ անոր, բայց միայն հանդիսատես և լաւ կերպուր : « Մեկնեցաւ բժիշկը, իւր աշակերտին հետ ընկերանալով, այնչափ շուտով՝ որ Էլիզաբէթ ժամանակ չ'անեցաւ իւր շնորհա-

կալութիւնը յայտնել, և միանգամայն չը կրցաւ հարցընել երիտասարդ բժշկին՝ թէ իրիկունը սովորութեան համաձայն նորէն պիտի գայ , խօսքը բերանը մնացած էր : Բժշկը սանդուղէն վար իջած ատեն՝ կ'ըսէր, « Ես առաջին անդամն է որ կը տեսնեմ չը խօսող և չը լայող կին մը : »

Էլիզաբէթ թէպէտև չէր արտասուեր, բայց Աստուծոյ հետ կը խօսէր : « Սա Պետրոսը նորէն քնացած զտաւ, մպիտ մը իւր շրթանց վրայ՝ իւր տկարութեան հակառակ . բժշկին խօսքերը իրեւ անդին մտիթարութիւն՝ անոր հոգույն մէջ թափանցած էին, և որովհետեւ ամէն հանգստութիւն հիւանդի մը քուն կը պատճառէ, Պետրոս զոցած էր աշերը և խաղաղութեամբ կը ննջէր : Իւր քոյրը եղբօրը անկողնոյն ստորոտը նստած էր անոր պէս անշարժ, զլուխը իւր ձեռաց մէջ կոթնցուցած փառք կ'ուտար Աստուծոյ : Սէդ աղքատութեան ամէն սովորական մտահոգութիւնները աներեռութացած էին . քրոջը ունեցած փոքրիկ հարստութիւնը՝ եղբօրը համար բժշկին պահանջած եռամնեայ հանգստեան և զրօսանաց ափահովապէս կը բաւէր : Էլիզաբէթ մի միայն այս երեք ամիսը ձեռք ձգելու համար՝ պատրաստ էր իւր բոլը կենաց մէջ աշխատիլ : Վայրկեան մը անգամ մաքէն չ'անցուց, թէ այս զոհողութիւնը հաւասարապէս կրնար ամէնուն վրայ ծանրանալ . և թէ արդարութիւն չէր իսկ, որ Պետրոսի փոքրիկ եկամուտը վճարէր այն ծախքերը, որնց չէր կրնար բաւել իրեն գոյն եկամուտը : Բնազդմամբ Էլիզաբէթ միշտ ինքինները պատասխանատու կ'զգար ամէնուն հանգստեան համար, այս պատճառաւ բնախանապէս բեռը իւր վրան կ'առնուր : « Սա չէր զիտեր իսկ թէ՝ զոհողութիւն կ'ընէր, և իր անձը կը նուիրէր, ինչպէս մէկը իր զոյութեան համար՝ անհրաժեշտ ելող օդը կը ծէ առանց զգալոււն երբ Մարկոս Ճաշի եկաւ, ըընէ Սիւրպախը իրեն հետ բերպով, զարմացմամբ ետ ետ քաշուեցաւ Էլիզաբէթը տեսնելով : « Առտուան գէմքը չ'ունիս, » ո պոռաց նա : - « Ո՛չ, բըժիշկը տեսայ, յեր բժիշկը, » և Էլիզաբէթ ըընէի դառնալով, պատմեց ինչ որ ըստա էր բժիշկը . իւր ձայնը փոքր ինչ կը դողդղար,

Մարկոս նստեցուց իւր քոյրը : « Եւ այս ամէն բանին մէջ, ես զրաւ կը դնեմ, որ ձաշը պատրաստած ես . » ըստ նա քաղցր յանդիմանութեամբ մը : « Պէտք չէր զձեղ թողուլ որ անօթութենէ մեռնիք, Տիկին ժիւրէն, բարի հիւանդաս պահը, թանէն զատ ուրիշ բան եփել չը գիտէր : » Էլիզաբէթ սեղանին ծածկոցը փուել լմցնելէն ետքը կը խնդար : Հէնրի քրոջը վրայ վաղեց և անոր ձեռքէն՝ սեղանին պնակ ները առնլով. « Իմ պաշտօնս է այս, » ըստ նա : Էլիզաբէթ վաղեց փուեցաւ աթոռի մը վրայ : Ինչ որ ընէթ՝ պարապ է, երբէք իմ վրաս մեծ տիկնոջ մը ծուլութիւնը շլ պիտի տեսնէք, « Էլիզաբէթ նա: » Ա՛ւ, մեծ հողի մ'ունիս դու, » Էլիզաբէթ իւրովի ընէ :

Ճաշէն եաքն ալ իշխանութեան նոր ապացոյց մը տրուեցաւ իրեն: Էլիզաբէթ ստիպուեցաւ երթալ պառկիլ: « Կը կարծէք որ անկողնի մը մէջ քնանալու եկած ըլլամ հոս, » և հարցուց Պ. Սիւրպախ ծանրութեամբ մը : Էլիզաբէթ կարմիւցաւ : « Զեմ դիտեր ինչու համար հոս եկաք, » պատասխանեց նա ձայնը ցացցոնելով, կարծես թէ խոջի խոյթ մ'ունէր : « Զեք դիտեր, կրկնեց ընէ, էջ լաւ, այս օրերս ձեզի պիտի իմացընէմ: » Եւ զնաց զետրոսի անկողնոյն քով տեղաւորուեցաւ:

Երբէք այնչափ ճիշդ հիւանդապահ խնամակալ եղած չէր: « Երբէք այնչափ հլու հիւանդ մը : Պէտրոս աղէկ եղած առեն բջէն եպէն եպէն ազդեցութեան դէմ զրած էր վրան հիւանալով հանդերձ, հիւանդութեանը մէջ ընտանեաց մնացեալ անդամոց պէս՝ ինքն ալ յաղթուեցաւ : Երբ նա կէս մը աչերը կը բանար, և կը տեսնէր երիտասարդ երկաթաղործ վարպետին բանար, և պահանձն աշերը, մտադիր աշերը, պարզ ճակատը . Պոհու հանդարա դէմքը, մտադիր աշերը, պարզ ճակատը . Պոհու հանդարա թեան հաւաշանք մը հանելով՝ իւր անկողինը կը վերադառն հաւաշանք մը հանելով՝ ընէի մէկ ակնարկին, և կը քնանար նար, հնաշանդելով՝ ընէի մէկ ակնարկին, և կը քնանար վերսախին : Մարկոս փորձ փորձեց դիշեր մը Պ. Սիւրպախին վերսախին : Մարկոս փորձ փորձեց դիշեր մը Պ. Սիւրպախին վերսախին, և որ խոջէնքէն պիտի հիւծի, » Էլիզաբէթ Էլիզաբէթ կենալ, « որ խոջէնքէն պիտի հիւծի, » և որ խոջէնքէն պիտի հիւծի, » ուրիշներուն ոյժը իրենին վրայ չը շափելով: Այս փորզաբէթ, ուրիշներուն ոյժը իրենին վրայ չը շափելով: Ան փորզաբէթ, ուրիշներուն ոյժը իրենին վրայ չը շափելով:

յած ատեն . Մարկոս կը քնանար, երբ Պետրոս ջուր կ'ու զէր : Բընէ նորէն իր առջի տեղը նստաւ, « ուրիշ կերպ չ'ունիք, » և կ'ըսէր նա խնդալով . Էլիզաբէթ կը բողոքէր : « Ուրիշ կերպ չ'ունիք, կը կրկնէր ըընէ, վասն զի ձեր կարծիքը ընդունելի չէ օրիորդ: » Հէնրի զարմացումէն աշերը կը բանար, քանզի քրոջը նկատմամբ՝ այսպիսի իշխանական ձեւ մը զործածուիլը տեսած չէր երբէք:

Պ. Սիւրպախ տակաւին գոհ չէր : Ամէն զիշեր հիւանդին սենեակը կ'անցընէր, բաց ցորեկը, Էլիզաբէթ իբրև զերիշ խանուհի կը թագաւորէր հոն: Բընէ զործ ունէր կամ կը դժոնէր, և իւր ներկայութեամբ ոչ զոք կը նեղէր: Ռւստի այս համախօւմբ և միանդամացն առանձնակի կեանքէն տասն և հինգ օր վերջը՝ զարմացաւ Էլիզաբէթ, երբ տեսաւ որ Պ. Սիւրպախ գեաբոսին սենեակը կը մտնէր ցորեկ ատեն : Երիտասարդը ծուլեցաւ դէպ 'ի հիւանդին, որ հետշետէ ոյժ կ'առնուր կը զուարժանար . և հետը վարուելն ալ աւելի դիրին կ'ըլլար . իւր անտարբեր բնաւորութիւնը և բնական հանդարտութիւնը՝ հօրապէս իւր կ'աղղուրբելուն կ'օգնէին : « Տասն և հինգ օրուան մէջ կարող ըլլաս ճանբորգել, ըստ նա : և Մոնթրէոլ պիտի ուղեորիս : » Ժէնէվի լճին եղրը՝ ապահով անկիւն մ'ընտրել որոշած էին . օրերը կը կարձնային, հոկտեմբերի սկիզբն էր, պէտք էր ճանրորդութեան հոգը տանիլ: Պէտրոս ժպտեցաւ : « Հիմայ ինչ ճանրորդութիւն ընեմ, առ առաւելն ես հիմայ կրնամ միայն իմ թանս ուտել, և մոռցայ բոլոր լեռներուն անունը, թէն այս հող չէ, Էլիզաբէթին գործն է այն : » Բայց սակայն ուրախութենէն կը փայէր իւր աշերը :

Ի ներքուստ Էլիզաբէթ Պէտրոսէն աւելի՝ վախցած էր այն ճանբորդութենէն: Օրիորդը ոտք ելաւ, որպէս թէ Պ. Սիւրպախ առանձին իւր եղբօր քով թողլոյ համար, ընէ անոր ետեն սրահը զնաց :

« Անհանդիսա էք, հարցուց խառութեամբ: Անպատեհ բան է այս, » և բայց Էլիզաբէթ իւր երկիւղը չէր ուրախար, « Պիշտ է այս, » և բայց Էլիզաբէթ իւր երկիւղը չէր ուրախար, « Պիշտ է այս: »

տի չը վախնամ, երբ պէտք ըլլայ մեկնիլ. » կ'ըսէր նա :
Էլիզաբէթ, — Տընէի ձայնը անպատճմ. խանդաղատանաց
կերպարանք կ'առնուր, — կը հաճիք թոյլ տալ ինձ որ ձեզի
ընկերանամ : »

Սարսուցաւ ծաղկահասակ օրիորդը, և երիտասարդին երեսը
կը նայէր առանց բան մը հասկնալու :
« Կը հաճիք իրաւունք տալ ինձ, որ միշտ ձեզ ընկերա-
նամ, կրկնեց Տընէ, որպէս զի Պետրոսի առողջանալու,
Մարկոսը աշխատցընելու, Հէնրին մեծցընելու նկատմամբ ձեզ
օգնեմ. կը հաճիք իմ Ծակիցս ըլլալ : »

Եւ երբ Էլիզաբէթ կը շիկնէր . « Առաջին անդամ՝ զձեզ
տեսած օրէս՝ ի վեր է, որ զձեզ սիրեցի, այն օրը՝ ուր այն-
շափ գէշ ընդունելութիւն ըրիք ինձ, » յաւելցուց Տընէ
փոքր ինչ խէթով մը :

Էլիզաբէթ բնաւ չէր պատասխաներ, սովորաբար իւր այն-
շափ ապատ նայուածքը քողով մը ծածկուած էր, աչերը վար-
ծուած՝ կարծես թէ կը մտախսէր : Ապա իսկոյն գէպ ՚ի ա-
նոր նայելով, որ իրմէ ամենէն մեծ պարզեր կը ինդրէր, որ
արարած մը ուրիշ մէկ արարածի մը կարող է տալ. « Զէի
պիտի որ ձեր վրայօք կը մտածէի ես, » ըստ օրիորդը պար-
զապէս : « Եւ ես, չէի զիտեր, որ մէկը կրնայ այնչափ եր-
ջանիկ ըլլալ, » կը մրմրար Պ . Սիւրպախ :

ԳԼՈՒԽ ԲՊ.

ՄՐՅՈՒՄ ԵՒ ԵՍԴԹՈՒԹԻՒՆ

Երեք ժամէ ՚ի վեր այսպէս կը խօսակցէին . թեև Մարկոս
ներս մտած էր, Հէնրի երկու ասդամ սրահին մէջէն անցած
էր, Պետրոս հիւանդապահ կինը կոչած էր, բայց այս ամէն

ընդհատումներու հակառակ՝ խօսակցութիւնը կը շարունակուէր :
Տընէ կը պատմէր իւր բոլոր կեանքը այնպիսի սրտի զեղումով
մը, որ ինքը անդամ կը զարմանար . « Հիմայ ըստ նա ոտք
եւնելով, երբ դուք վերադառնաք Պետրոսին քով, պէտք է որ
ես զրեմ մօրս, իմացընելու համար անոր իմ ուրախալի լուրս : »
Էլիզաբէթը մայմանմբ անոր նայեցաւ . « Խօսեցած չէ ի՞ք ձեր՝ մօրը »
հարցուց նա : — Զեզի խօսելէն յառաջ . » Տընէի ձայնը յան-
դիմանութիւն կը ցոյցընէր : Էլիզաբէթ գլուխը շարժեց . « Մօ-
րեղբայրս զոհ պիտի չ'ըլլայ, ըստ նա կէս ձայնով, վասնզի
նա չէր սիրէր հայրս : »

Սարսաւալու կարզը Տընէի եկաւ : Հասարակօրէն բարեսիրտ
և հեղահամբոյր էր Պ . Տըլահէ , բայց դառն յիշատակ մը
պահած էր այն մարդուն նկատմամբ, որ զինքը իւր քրոջմէն
անջատած էր, և զնա երջանկացուցած չէր . « միանդամյն
իւր զաւակները կործանելով ամէն բան լմնցուցած էր : Տիկին
Տըլահէ ամէն պարագայի մէջ իւր ամուսնոյն արձագանքն էր :
Տընէ վայրիեան մը մտածեց :

« Փոխանակ նամակ դրելու՝ ես հիմայ ֆօրմ կ'երթամ, ըստ
նա, երբ հոն ներիայ ըլլամ, ոչ ոք իմ երջանկութեանս դէմ
պիտի հակառակի : — Եւ գուք ինձի յարմար առիթ պիտի առք
Պետրոսը ինամել, ըստ Էլիզաբէթ խնդալով : — Ես պիտի վե-
րադառնամ զան խնամելու մասին՝ ձեզ օգնելու : » Գիշերուան,
շողեկառքով մեխնեցաւ Տընէ : Ինչ ատեն նա շոդեկառքին
թեւերովլը կը թռչէր, Էլիզաբէթ Պետրոսին քով գնաց և տե-
սաւ որ նա կը ննջէր, հիւանդը հսկելու միջոցին կը մտախու-
չէր, կ'ազօթէր և իւր որոշումը կ'ընէր : Տընէ տակաւին չէր
ճանչնար իւր սիրած կնոջ անյոդդողդ կամքը :

Պ . Տըլահէ նոր իջած էր գրատունը, և սկսեր էր նամակ-
ներուն ծրարը բանալ, ինչ ատեն գուռը բացուեցաւ . Տընէ
երեցաւ սեմին վրայ : « Ա՛հ դու Ես, զաւակս, ըստ երկա-
թագործ ծերունի վարպետը ուրախալի ձայնով մը . լաւ, շատ
լաւ, հիմայ նորէն գործերնուս մէջ կարդ կանոն պիտի մտնէ :
Ինչու նամակ չը զիեցիր, ինչպէս եկար կայարանէն, քու վրա-

յօքդ լուր մը չեր հաղորդեր մեղ, քեռորդիս Պետրոսը ինչ-
պէս է, Մարկոսը հետդ բերիր :

— Պետրոսը աւելի աղեկ է, Մարկոսը չը բերի, ո ըստ
Բընէ: Ապա իւր հօրուին գրասեղանին մօտենալով, ցած ձայ-
նով մը յաւելցուց : « Եթէկ իմ կենացս ամենէն մեծ գործը
գլուխ հանեցի, խնդրեցի օրիորդ տը Պանվիլէն որ իմ կողա-
կիցս ըլլայ: » Պ. Տըլահէ թիկնաթոռին վրայէն ցատկեցաւ-
« Եւ նա զբեզ մերժեց, անոր համար ելաք եկաք, ճիշտ
այսպէս է, հօրը հպարտութիւնը ունի նա : Աւելի լաւ,
առանց ստակի աղջիկ մը, և Պանվիլի մը աղջիկը, մայրդ և
ես չեմ գիտեր ինչ պիտի ընէինք, եթէ Ելիզարէթ այս ըստ
ըլլար: — Եւ նա այս ըստ, ո պատասխանեց Տընէ . թեթև
մը յոնքը պուտելով:

Պ. Տըլահէ նորէն թիկնաթոռին վրայ ինկաւ անձայն հե-
ծեծանքով մը: « Նա կը ճանչնար իւր խորթ զաւակին հաստա-
ծեամոռութիւնը, հեռատես իմաստութիւնը և իւր բարուց զգօ-
նութիւնը, բայց կը ճանչնար նաև « անոր կամակորութիւնը », ո
նութիւնը, բայց կը ճանչնար նաև « անոր կամակորութիւնը », ո
նա այն ատեն փոքր մը ևս ըրաւ: « Որո՞ւ կը նմանի Ելիզարէթ,
քրոջու . . . Ա՛ւ, իմ խեղջ Մարիս երեկո գորութիւն ունեցած
պիտի ըլլար . . . : » Կասեցաւ նա կրահէլով թէ Ելիզա-
րիտի վարքը կը դովիր: « Նա անշուշտ իւր հօրը կը նմանի,
բէթի վարքը կը դովիր: Նա անշուշտ իւր հօրը կը թողու որ
անոր պէս բոլոր օրը զրահաշխիւներ կը դուէ, կը թողու որ
իւր եղբայրները ուղածնուն պէս վարուին: Մէկը պարտք կ'ընէ,
իւր եղբայրները ուղածնուն պէս վարուին: Մէկը պարտք կ'ընէ,
պէտք է որ ես վճարեմ, միւսը կը հիւանդանայ, պէտք է որ
պէտք է որ ես վճարեմ, միւսը կը հիւանդանայ, պէտք է որ
գու երթաս խնամես, Ելիզարէթ անշուշտ զիշերը կը քնանար
և գու կը հսկէիր, իսկ ցուեկը, Աստուած գիտէ տնական
և գու կը հսկէիր, իսկ ցուեկը, Աստուած գիտէ տնական
գու իւր հսկէիր . . . ինչ վիճակի մէջ էին . . . ինչու կը խնդաս: ո
գործերը ինչ վիճակի մէջ էին . . . ինչու կը խնդաս: ո
Եւ նա բարկութեան շարժում մը նելով՝ ուռքի վրայ գիմացը
կայնող Տընէի երեսը կը նայէր:

Տընէ իւր սովորական ծանրութեամբ կը պատասխանէր .
և կը խնդասը խորհելով ձեր ըստաներուն վրայ, եթէ գուք
տեսած ըլլայիք օրիորդ տը Պանվիլի այն փոքրիկ յարկը, նաև
այս միջոցիս առանց սպասուհիի և հիւանդով մը՝ որու վրայ

պէտք է զիշեր ցորեկ հսկել . հայր իմ, զիս կը ճանչնաք. խօս-
քիս հաւատալով՝ Ելիզարէթին արժանիքը . լաւ կշոեցէք ես
կը հաւաստեմ ձեզ, որ չը պիտի վարանիք սիրել զնա : »
Պ. Տըլահէ յուղուած էր, Տընէի զրեթէ աղելսալի ձայնը
յիշեցուց իրեն այն վստահութիւնը, զոր միշտ ցուցուցած էր
անոր . և իւր դժկամակութեան մնացորդ մասը զսպեց :

« Երբէք մարքս չեր անցներ որ ամուսնանալու գիտաւո-
րութիւն ունեցած ըլլաս, » ըստ նա խնդալով, բայց ոտք ելած
էր և իւր ձեռքը Տընէի կ'երկնցնէր: « Հոգ չէ, գու արժանի
ես քեզ ցուցուցած վստահութեանս, նաև բոլորովին անհե-
տեղ բան մը պիտի ըլլար, եթէ քեզի գէմ գնէի, վասն զի
դու կ'ուզես իմ խեղջ քրոջու աղջկան հետ ամուսնալ. աղէ
մօրդ քով երթանք . . . նա տեսակ մը զաղափարներ ունի . . .
աւելի լաւ կ'ըլլայ որ առաջին վայրկենին ես հօն ըլլամ: »

Տէկին Տըլահէ շատ զաղափար չ'ունէր, և իւր զաղափարաց
նուազութեան պատճառաւ հաստատապէս կապուած էր ու նեցած-
ներուն: Շատ ամիսէ ՚ի վեր իւր տղուն ամուսնութեան մա-
սին խորհուրդ մը յլացած էր, որ զինքը սաստիկ կ'ուրախա-
ցունէր: Պ. Լիւսէ, որ հարուստ կալուածատէր մ'էր, այրի
մնացած՝ և երրորդ անդամ ամուսնանալու գիտաւորութիւն չ'ու-
նէր, տարիերը բաւական առած ըլլալուն համար. ուստի իւր մէկ
հատիկ աղջիկը զիշերութիկ գպրոցէն հանած էր, « որ գիւրաւ
կրնար իւր հարաը րլաւ, » կ'ըսէր մտովին տիկին Տըլահէ:
Օրիորդ Լիւսէ պղտիկ էր, խարտեաշ և թարմ, կը սիրէր պա-
րելով կերպով զորդ կը շինէր: Տէկին Տըլահէ նոյն-
բելը և զեղեցիկ կերպով զորդ կը շինէր, և իւր մատղաշ հասակին մէջ շատ
պէս շատ զորդ կը շինէր, և իւր մատղաշ հասակին մէջ շատ
սիրած էր նաև պարը: Օրիորդ Լիւսէ հաճելի էր իրեն, և
վախ մը չ'ունէր այս աղջիկին վարքէն, և իւր հայրը սիրով զնա
բընէի պիտի տար, վասն զի այս երիտասարդին անունը ամէն
բընէի մեծ յարդ ունէր: Ի՞նչ զեղեցիկ խորհուրդ, որ իսկոյն
ուրեք մեծ յարդ ունէր: Ի՞նչ զեղեցիկ խորհուրդը վեր ՚ի վայր կը շրջէր:
Տընէի մէկ քմածին հաճութեամբը վեր ՚ի վայր կը շրջէր:
Պ. տը Պանվիլի բոլոր անիրաւութիւնները կը նորողուէ ին և
իւր աղջիկին կը վերածուէին . Ելիզարէթի անցեալ և ներկոյ
իւր աղջիկին կը վերածուէին:

վլիճակին վրայ ամբաստանութիւններ կ'ընէր տիկին Տըլահէ .
մի և նոյն ժամանակ ցաւ կը յայտնէր , օրիորդ Լիւսէի վրայ ,
ցաւ զոր բընէ չէր կրնար հասկնալ կ'ըսէր . վասն զի երբեք
նա՝ի մօտուստ գիտած չէր ծաղկահասակ օրիորդը , Պ Տըլահէ
յաջողեցաւ վերջապէս խօսքով մը և ակնարկով մը լուեցընել իւր
կինը : « Եթէ գուք զո՞չ էք , ըստ տիկին Տըլահէ առանց
գմանակութեան , պէտք է որ ես ալ զո՞չ ըլլամ : » Տընէ փաթ-
գմանակութեան , մօրը և ժամանակ չը թողաց որ ուրիշ բան ըսէ :
« Կ'ապահովցընեմ զձեղ , որ պիտի սիրեք զնա , » կը կրկնէր
որդին անցողով վասահութեամբ մը : Իւր մայրը իսկոն յու-
զուեցաւ , վասն զի Տընէին զատ ուրիշ զաւակ չ'ունէր : Պ Դու-
միշտ ինչ որ ուզած ես զիանալով ուզած ես . ըստ մայրը ,
փոխադարձաբար զնա զրկելով : Պատիկութեանդ ատեն , երբ
վարդագոյն շաքարելուն մը կ'ուզէիր , եթէ անոր նման շաքա-
րեղէն մը տային քեզ՝ և ձերմակ ըլլար , կը պոռայիր , և կ'ըս-
տիպուէին վարդագոյն մը ևս տալ քեզ : »

— Այս անդամ նոյն տեսակ բաններ չեմ խնդրեր , ըստ
Տընէ ժպտելով , դժուարին պիտի ըլլար օրիորդ ուը Պանվիլի
նմանը գտնել , սպիտակ ըլլայ կամ վարդագոյն : Տընէի սիրտը
սփոփած էր , ըստ որում իւր մայրը շատ կը սիրեր , և Պ .
Տըլահէն երախագիտութեամբ կը յարդէր , կը փափաքէր հե-
տեւ ամսագիտութեան մասին՝ իրենց անկեղծ հաւա-
տեաբար՝ որ իւր ամսանութեան մասին՝ իրենց անոնք այն-
նութիւնը տան . և Երեք ամիս չը պիտի տեւէ և անոնք այն-
չափ պիտի սիրեն Ելիղարէթը՝ որ պիտի չը կարենան բնառ-
անորմէ բաժնուիլ . » այսպէս կը մտածէր Տընէ իւրովի :

Մեծ եղաւ ծնողաց զարմանքը , երբ իմացան որ Պ . Սիւր-
պախ նորէն կը պատրաստուի մեկնիլ : Արդէն Պ . Տըլահէ իւր
համար համար սահմանուած էր այդ տոնը , »
Հաղողաթափները հագած՝ յունական զդակը դրած՝ կրա-
կարանին քով իւր թիկնաթուուին վր այ նստած էր ծանր բեռէ
ազատուած մարդու մը պէս : և Պ . Սիւրպախ եկաւ , » կ'ըսէր
նա երկրորդական վարպետներուն , որոնք այլ և այլ գործոց
համար կ'ուզային խորհուրդ կը հարցընէին իրեն : Բայց Տընէ
համար կ'ուզային խորհուրդ կը հարցընէին իրեն : Այս Տընէ
իւր բերէր ըսէլով , և Ելիղարէթի հետ մեր առաջան

սակցութենէ քանի մը ժամ ետքը մեկնեցայ , ուստի կը պար-
աւորիմ երթալ և ձեր հաճութիւնը յայտնել : » Իսկ Տընէի
մայրը հետաքրքրութեալի կը հարցունէր . և Ուրեմն չես զի-
տեր երբ պիտի ամուսնանաս : » Արդէն տիկին Տըլահէ
իւր բարձր մասանեկան պատրաստութեանց վրայ կը շրջէր :
Տընէ սկսաւ ինտալով ըսէլ , և Ուշափ որ կրնամ շուտ : »
— Հապա իւր եղբարքը ինչ պիտի ըլլան , երբ գուն հոս
գաս : » Պ . Սիւրպախ ու ևս կը խնդար : « Ամէն տեղ՝
ուր Ելիղարէթ յարկ մը պիտի ունենայ , իւր եղբարքն ալ
իրենցը պիտի ունենան : — Խոստայար այդ բանը : » Պ . Տըլահէ
փոքր ինչ անհանդիսա կը թուէր : Տընէ ոտք ելաւ : « Անոնք
ինձմէ այսպիսի բան մը չ'ուզեցին , եթէ գուք տեսնէիք Ելի-
ղարէթը իւր եղբարց հետ , պիտի չը մտածէիք զանոնք իրամե-
րայն իմ : » Բայց Պ . Տըլահէ իւր թիկնաթուուին մէ չ տեղա-
ւորուելով , և Քու մեկնէլդ ետքը՝ ես շատ ատեն պիտի ունե-
նամ հոն երթալու , ըստ նա , իմ հանդիսա ժամանակ՝ որ
երկար պիտի չը տեւէ : Թող որ վայելմէ : » Երկու ծեր ծնողք
զարմանալ և գժիկամակելէ վերջը՝ նորէն գտան իրենց խաղա-
ղարմանալ և զուարթութիւնը , կարգադրութիւններ ընելով
Տընէի , իւր կոչ , և բոլոր եղբարց պարզեին նկատմամբ , և
անտառին բերանը գտնուած այն փոքրիկ և սիրուն տունը՝ որ
Պ . Տըլահէ նոր շնել տուած էր : և Ես կը կարծէի միշտ
թէ օրիորդ Լիւսէի համար սահմանուած էր այդ տոնը , »
կը կրկնէր մերթ տիկին Տըլահէ : և Է՛՛ ինչ կ'ըլլայ ,
որիորդու տըղանլիլի համար սահմանուած է եղիք . ընարե-
լու իրաւունքը Տընէինն էր միշտ , և կը պատախանէր իւր
ամուսինը : Այսուհետեւ այր և կին սկսան հետացեաէ
ամէն սենեակները զարդարելու մեծ խնդրոյն ձեռնամուխ ըլլալ :
Զկայ բան մը , որ զգացուած դժկամակութիւն մը այնչափ մեղ-
մայընելու կարտ ըլլայ , որչափ ուրիշներու հանդիպ պատճառե-
լու փափաքը :

Տընէ մի միայն քառասուն ութ ժամ էր որ իր սիրտը բա-
րենք ըսէլով , և Ելիղարէթի հետ մեր առաջան

յած էր, և այդ քառասուն ութ ժամէն՝ ի վեր միայն՝ խզուած էր յանկարծ այն քողը՝ որ կը ծածկէր Էլիզաբէթի աշերէն իւր հոգւոյն մէջ պահուած զգացումը, և արդէն այնպէս կը մը հոգւոյն մէջ պահուած զգացումը, ո . Սիւրպախ իւր կենաց համար անհրաժեշտ իրեն՝ թէ Պ . Սիւրպախ իւր կենաց համար անհրաժեշտ էր : Էլիզաբէթ իւր եղբարց բան մը յայտնած չէր, Մարկոս կրնար կասկածներ ունենալ, բայց ըընէի անակնկալ բաժանումը վեր՝ ի վայր շրջեց իւր կարծիքները : « Քոյրս բաժանումը վեր՝ ի վայր շրջեց իւր կարծիքները : Այս երկու զգուշաւոր և մէջ բնութիւնները, այս երկու հզօր կազմութիւնները, յայտնի պայքար մը սկսելու կէտին մէջն էին . Էլիզաբէթ, իր բոլոր արիաստութեամբ հանդերձ՝ ողոքալի նայուած մը նետեց իր նշանածին վրայ : և Որ ժամանակ որ Աստուած ուզէ, » ըսաւ օրիորդը քաղցրութեամբ :

ըընէ երեք օրէ ետքը հոն հասաւ, Էլիզաբէթի կարծեաց համեմատ . ոչ ոք կ'սպասէր նմա, ՚ իսկ ինքը ըընէի մեկնած վայրիեանէն՝ ի վեր կ'սպասէր շարունակ, և անոր բերած յավորիերը ցոլացան շուտով իր պարկեշտ դէմքին վրայ, ջող լուրիերը ցոլացան շուտով իր պարկեշտ դէմքին վրայ, որ եկած ժամանակ՝ փոքրիկ սրահին պատուհաններէն մէկուն ապակին կոթնած գոտած էր զնա : « Հիմայ ուրիշ բան չը մնար մեղ, բայց միայն աճապարել, ըսաւ ըընէ իւր պատմութիւնը վեր ջացընելով . և իւր երկու ձեռաց մէջ բոնած էր նշանածին ձեռքերը . Պետրոս քիչ ատենէն ճանբորդելու կարուցիւր պիտի ըլլայ . և մենք հարսանեկան ճանբորդութիւնը ջուիցիր պիտի ընենք : »

— ըընէ, » Էլիզաբէթի ձայնը փոքր ինչ կը նուազէր, « ըընէ, չը պիտի ամուսնանամ, մինչև որ իմ պարտքս ամբողջ յապէս չը կատարեմ . և երբ եղբարքս ինձմէ ոչ ևս պէտք ու նենան իրենց յարմար վիճակ մը կազմելով :

— Նաև Հէնրին . » Պ . Սիւրպախ գործը կատակի կը տանիք, բայց մատանջութեան փայլակ մը անոր սրտին մէտանիք, բայց մատանջութեան փայլակ մը անոր սրտին մէջն կ'անցնէր . Էլիզաբէթ չէր խնդար :

« Հէնրին կ'ըսէք, չեմ գիտեր . . . շատ դեռահաս է . . . դուցէ կրնանք մեր երկուքնուս քով զան մեցընել . . . Ֆօրմի մէջ . » Էլիզաբէթ սաստիկ կը կարմրէր այսպէս խօսելու ատեն, մէջ . Էլիզաբէթ սաստիկ կը կարմրէր այսպէս խօսելու ատեն, մինչև որ մէկը բարկոսը և Պետրոսը չը պիտի թողում, մինչև որ մէկը

Սէն-Սիր և միւսը բաղմարուեսաւեան դպրոցը չը մտնէ . Երանիթէ Աստուած այս շնորհը ընէ մեղ, » յաւելցուց օրիորդը կիսամայն :

« Եւ որչափ ժամանակ պէտք է այս ամենուն համար . » Հարցուց ըընէ, որ ոտք ելած էր և որու նայուածքը զսպուած բարկութիւն մը կը յայտնէր : Այս երկու զգուշաւոր և մէջ բնութիւնները, այս երկու հզօր կազմութիւնները, յայտնի պայքար մը սկսելու կէտին մէջն էին . Էլիզաբէթ, իր բոլոր արիաստութեամբ հանդերձ՝ ողոքալի նայուած մը նետեց իր նշանածին վրայ : և Որ ժամանակ որ Աստուած ուզէ, » ըսաւ օրիորդը քաղցրութեամբ :

ըընէ լուեց, այն խօսքերը՝ որ իւր շրթանց վրայ կ'ուզային, անվայել էին թէ իրեն և թէ Էլիզաբէթի, զայս զզալով բուռն Ճիգով մը կը զսպէր իւր բարկութիւնը: « Հապան ես, » հարցուց նա վերջապէս :

— Սպասենք և յուսանք, ըսաւ Էլիզաբէթ : Մինչև հիմայ ես անցյս սպասեցի : »

Այս քանի մը խօսքերը ըընէի աշաց առջև բերին որբոց բոլորովին անօգնական մնալը, և այն պարտաւորութիւնը՝ զոր Աստուած Էլիզաբէթի վրայ դրած էր, իրաւունք ունէր նամինչև վերջը կատարելու զայն : Ծանէ սկսաւ սենեակին լայնութեամբը և երկայնութեամբը Ճեմել: « Կը քնանայ Պետրոս . » Ըսելով Էլիզաբէթ ձեռքը թեթև կերպով մը ըընէի թերին վրայ դրաւ, Ծանէ կանդ առաւ և նստաւ, առանց խօսելու, և զլուխը ձեռքերուն մէջ . Էլիզաբէթ նորէն սկսաւ խօսիլ . և Իմ պարտքս է, Ծանէ գուն պիտի չուզէիր, որ ես իմ պարտքս զանց ընելով՝ սկիզբ ընեմ մեր նոր կեանքը . Անոնք զիս միայն ունին:

— Հապան ես, պոռաց Պ . Սիւրպախ, որ կարծես թէ միավանի բառերէ զատ ուրիշ բան չէր կրնար խօսիլ :

— Դու ինձի պիտի օգնես իմ պարտքս կատարելու մասին: »

— Դու ինձի պիտի օգնես իմ պարտքս կատարելու մասին, ըընէ ցատկելով մ'ոտք ելաւ : « Հարունակ պարտաւորութիւն, պիտի պիտի զքեղ հոն կեանքը, պոռաց նա, ինչ պարտք կ'ատիպէ զքեղ հոն կեանքը,

ինչու անոնք ամէնքն ալ ջօրժ պիտի չը դան : Հայրս միտքը
դրած է անտարին բերանը ունեցած տունը մեզի տալ . . . :
Այդ փոքրիկ տունը արդէն մայրս կը կահաւորէր երևակաւ
յութեանը մէջ . . . , նա հիմայ մեզի պիտի սպասէ : »

Էլիզարէթ տեսաւ որ իր դատը շահուած է , Իընէ թէն
տակաւին կը մաքառէր ցաւաղին համողումի մը դէմ , բայց
սկսած էր դամ քան զլամ զիջանիլ : « Տղայք շատ աշխատանք
պիտի տային ինձ , բայ Էլիզարէթ՝ այս անդամ ժպտելով . մէ կը չը-
կրնար երկու առաջին կարգի պարտաւորութիւն մեկտեղ կատա-
րել , հիմայ անոնք իմ առջևս ամէն բանէ վեր կը դատուին ,
ետքը դու . . . : »

Էլիզարէթ յաղթութիւնը տարած էր , Պ . Սիւրպախ ոչ
ևս պնդեց : Իւր նշանածին հաստատուն որոշումը՝ իւր կենաց
ուղղեցաց եղող խիստ սկզբունքներուն առջև դրած էր զինքը ,
նա կը հասկնար այն ամէն իրաւունքները , որ քոյրը իւր
եղբարց էութեան հետ անլուծանելի կերպով կը կատէր : Նա
կը տեսնէր Պետրոսը հիւանդ , և հազիւ ուրեմն ապարինեալ ,
զուցէ տակաւին երկար ամսներ անհրաժեշտ ինսալքներու կա-
րօս , կ'զգար որ Մարկոս ևս Էլիզարէթի պէտք ունի , վասն
զի անոր յատուկ և հաստատուն ուսուցչութեամբը միայն կա-
րող պիտի ըլլար իր քննութիւններն անցունել : Իընէ կը զար-
մանար թէ օրիորդ առ Պանվիլի հոգւոյն վրայ , ինչ զօրաւոր
ազդեցութիւն ուներ պարտաւորութիւնը , բայց վերջապէս այր
մէր , ինչպէս իւր սէրը՝ նաև սրտին բնական անձնասիրու-
մէր , զօհողութեան գէմ կ'ապստամբէր : « Այս զործը կո-
թիւնը՝ զօհողութիւն գէմ կ'ապստամբէր : » Կ'ըսէր նա իւրովի ,
ցուցընէ թէ Էլիզարէթ զիս չը սիրեր , » կ'ըսէր նա իւրովի ,
իրիկուն սպանդոկը իւր սենեակը մտած ատեն :

Բարեբաղդաբար Իընէ քրիստոնեայ էր , և երբ ծունկի վը-
րայ եկաւ աղօթելու համար , զայրոյթը փարատեցաւ . Աստո-
ծոյ առջև սկսաւ իւր շարժառիթները և Էլիզարէթի ընթացքը
մաքնաւթեան տակ առնուլ , և այս կերպով ինքզինքը ամէն ժա-
քննութեան տակ առնուլ , և այս կերպով ինքզինքը ամէն ժա-
քննութեան տակ առնուլ : « Անձնաւէր յ'էմ ես ,
մանակներէ աւելի լաւ ձանչցաւ : » Անձնաւէր յ'էմ ես ,
ըստ իւրովի , եթէ նա զիս չը սիրեր , շատ իրաւունք ունի : »
ըստ իւրովի , եթէ նա զիս չը սիրեր , շատ իրաւունք ունի :

Ըրած էր , կասկածելով անոր սիրոյն վրայ , վասն զի առ եղ-
բարս ունեցած պարտաւորութիւնը աւելի հզօր և նուիրական
սպառած էր :

Իընէ խոնարհեցաւ Տիրոջը կամաց առջև , որու աջը օրիորդը
ող Պանվիլի որոշմանը մէջ կը տեսնէր : « Ես պէտք եղա-
ծէն աւելի երջանիկ պիտի ըլլայի , ըստ նա իւրովի հառա-
շելով , բայց պէտք է սպասել , » Եւ ոչ ես մերժեց խօսակ-
շելով , բայց պէտք է սպասել , և Եւ ոչ ես մերժեց խօսակ-
շելով , բայց պէտք է սպասել , ինչպէս որ նախընթաց իրիկուն՝ ամ-
ցիլ այն նիւթին վրայ , ինչպէս որ նախընթաց իրիկուն՝ ամ-
ցիլ զիշերը ըրած էր 'ի մեծ վիշտ Էլիզարէթի : Օրիորդը
բողջ զիշերը ըրած էր 'ի մեծ վիշտ Էլիզարէթի : Օրիորդը
իւր ամսւսնութեան յապալման սպառնաւը : « Անոնք պէտք
իւր ամսւսնութեան յապալման սպառնաւը : » Անոնք պէտք
չունին իմանալ , թէ տակաւին իմ օճանկալութեանս կարօտ են . »
Եւ աւելի համարձակութեամբ քան թէ խորհրդածու-
թեամբ :

« Դու խոստայար կին ըլլալ ինձ , և ես զքեզ վոխ կ'ու-
տամի՞ քու եղբարցդ , » ըստ Իընէ , որ իրաւունք ունէր :
Էլիզարէթ զայս զգաց , և նայուածքով մը ներում խնդրեց
անորմէ : Բայց Պ . Սիւրպախի յաղթութիւնը իր անձին
վրայ կատարեալ էր , նա կը ժամանէր Էլիզարէթի խորհութեամբը
ընելով , որոնց վրայ իւր կենաց փորձառութեամբ յա-
ճախախիկի բարեփոխութիւններ կ'ըսէր : Էլիզարէթ ամէն վայր-
կեան կը տեսնէր , որ զգուարութիւնները իւր քայլերուն առջև՝
կ'ըսէր կ'արթուէին : Նա որոշած էր և ոչ մէկ մը օճունութիւն
կը հարթուէին : Այս որոշած էր և ոչ մէկ մը օճունութիւն
կը հարթուէին : Պ . Սիւրպախ կը ծիծաղէր , « Ինչպէս միշտ
ընդունիլ մինչև իւր ամսւսնութեան օրը : » Ինչպէս միշտ
հնարին ալ կը հոգանք ինքզինքնիս , և ըստ նա փոքր
մէնք հիմայ ալ կը հոգանք ինքզինքնիս , և ըստ նա փոքր
մէնք սեղօրէն : Պ . Սիւրպախ կը ծիծաղէր , « Ինքզինքնիդ
կ'ըսէր կ'արթուէին : Իմ ուղածո ալ պէտք է , բայց ձեր փոքրիկ հարըն-
տութեան դրամագլխովը , այսինքն երկաթուղիններուն տումակ-
տութեան դրամագլխովը , որոց եկամուտով չերը , լջին եղբի հելուետական տնակը , որոց եկամուտով
հազիւ անոնք պիտի հայթայթուէն : »

Էլիզարէթ շիկնեցաւ , « Հարստութեանս մէկ մասը աղդէն
սպառած է : »

— Աչ այնչափ սպառած է , որ սպասելու ժամանակինուն

մինչեւ վերջը չը բաւե՛ , քանի որ 'կարելի եղածին չափ նուազ սկիտի երկարաձգես այդ ժամանակը այնպէս չէ :

— Կը խոստանամ այդ բանը ՞ ըստ էլիզարէթ , և իւր նշանածը աւս ապահովութենէն գոհ եղաւ : « Նա զիս օր մը սկիտի սկրէ , » կը խորհէր բընէ ինքնովին : Բայց ոչ ոք զիւտէր թէ էլիզարէթի սրտին մէջ այնպիսի սաստիկ խանդաղա տանք մը ծածկուած էր , զոր չէր համարձակէր նոյն խոկ ինքղինքին խոստովանիլ :

ՊԼՈՒԽ ԻՆ .

ԳՈՐԾԻՆ ԼՐՈՒՄԸ

Երկու ամիսէն աւելի էր , որ Պետրոս և էլիզարէթ՝ ՚ի Մօնթքէ հաստառուած էին , թոշակաւորներ ընդունող հանգիստ տան մը՝ կարգէ գուրս մաքուր երկու փոքրիկ սենեակներ՝ յառաջադոյն բընէ Սիւրպակի հրամանաւ պատրաստուած էին . մէկ նա իւր երջանիկ ամուսնութեան երկարաձգմանը հաւանութիւն տուած էր , բայց միանգամայն էլիզարէթի վրայ հոգատարութիւն ընելը զանց ըրած չէր : « Չեմ վստահիր քու վրադ , կո դրէր բընէ իւր զործարանները վերադառնալէն վերջը . Մարկոս ինծի յայտնեց որ քու խնայութեան համար ձեւք առած միջոցներդ ամէն բանէ ետ կենալու վրայ կը կայանայ , այս սլատաւաւ է որ քու կարդագրութեանցդ վրայ կը հսկեմ , կը վախնամ որ քու զաղաքարներդ կէտ առ կէտ իմ Պետրոս բարեկամիս վրայ ՚ի դործ դնես , քանի որ նա առանձին քու քովդ է : Ըստ որում Ա . Յակոբի փողոցին սիրուն և փոքրիկ բնակարանը յաջողեցանք ուրիշի վարձու տալ մինչեւ պայմանաձամին լրանալը , ուստի ոչ ևս երկու տան վարձուց վրայ հոդ ունիս , և կրնաս լիճը դիտելով և Պետրոսին սիրտը շահելով ժամանակի անցունել :

Էլիզարէթ նամակը ծալլած ժամանակը կը ժպտէր . յիրաւի , նա շահած կամ շահելու վրայ էր իր եղբօր քիչ մը կարծր սիրտը սիրոյ մասին , որու համար էլիզարէթ մինչեւ ցայն վայրը լաւ ապահովուած չէր զգար ինքզինքը : Պետրոս « ամէն կիսերէ աւելի ՞ էլիզարէթի վրայ համարում ունէր , ինչպէս կ'ըսէր երբեմն վեհանձնութեամբ : Մարկոսէն և Հէնրիէն աւելի լաւ կը ճանշնար այն անձնանուիրութիւնները՝ զորս էլիզարէթ իրենց համար ըրած էր . վասն զի կ'զգար թէ ինքը առանց քրոջ օդնութեան անկարող սկիտի ըլլար զանոնք առանձին կատարել , բայց ասով հանդերձ Ճշմարտապէս չէր սիրեր իր քոյրը , որովհետև ինքզինքէն զատ ոչ զգք կը սիրէր : Հիւանդութիւնը , տկարութիւնը և անկախ վիճակը սորվեցուցած էին իրեն՝ որ ուրիշներու պէտք ունի , մանաւանդ գրով ճը . քանզի միշա ուրիշի հետ հաղորդակցութիւն ընելու տրամադիր չըլլալով՝ մի միայն էլիզարէթի ներկայութեան և խնամոց կը տենչար : Բարիզ կեցած ատեննին կը հասկնար էլիզարէթ առանց իր եղբօր բան մ'ըսելու , թէ նա միայն իր սիրոյն համար կ'ընդոււնէր բընէի կամ Մարկոսի ծառայութիւնները իւր հիւանդութեան մէջ : Մօնթրէի մէջ կատարելապէս երջանիկ էր Պետրոս , չէ թէ հոն տեղի սքանչելի կեղեցկութիւնները զգալուն , զորս բնութիւնը կը սփուէր իւր աշերուն առջեն , որոնցմէ հրապուրեալ էլիզարէթ երկար ժամեր կ'անցունէր դաշտերը և բըլուրները նկատելով : Այլ որովհետև Պետրոս կ'զգար թէ ամէն օր իւր ոյցը կ'աւելնար , շաբաթէ շաբաթ աւելի երկար շրջագայութիւնները կ'ընէր , մի և նոյն ատեն լուսութեամբ իւր յիշողութեան տակաւ առ տակաւ վերադարձը , և խոնջեցած խելքին հետզետէ զարդացումը ստուգելով : Սաստիկ ցուրտ չեղած ատեն՝ դէպէնի լեռները կը վազէր , կամ լճին մէջ զրօսնլով կը թիավարէր : Երբեմն իր ժրութեան համար ըրած սլոյտ բռնութեամբ ընկեր կ'առնուր էլիզարէթը , և զան առանձին թողուցած ատեն՝ անանկ ուրախ դէմքով կը վերադառնար , և անանկ զուարթութեամբ կը խօսակցէր , որ էլիզարէթ սրտովին կ'օրհնէր զնամուած :

« Դուք միշտ կ'աշխատիս , » ըստ իրիկուն մը Պետքոս ,
մաթէմաթիքի հին զիբքերը տախատակի մը վրայ՝ գերմաներէն
քերականութեան և բառարանի մը քոլ կարդաւ շարուած տես-
նելով : Ելիղաբէթ երբէք լեզու սորվելու յարմարութիւն չու-
նէր , բայց Քը նէ անդղաբրէն , զերմաներէն , խփալերէն ,
սպանեօլերէն զիտէր . Ելիղաբէթ միաքը դրած էր սորվիլ ,
և իր սոլորական քաջարառութեամբ ձեռք զարկած էր զերմա-
ներէնի : « Անդղաբրէն զիսեմ , և հետչետէ պիտի սորվիլ
միւները , » կ'ըսէր նա : Արդէն զերմաներէն քերականու-
թեան իրթնութեանց մէջ հասած էր , և յոնքերը կը պւտէր ,
ինչպէս յառաջադոյն Թրէյլի մէջ զրահաշիւի խնդիրներու վըայ
կ'ընէր : « Մաթէմաթիքի գործողութիւններ կ'ընեմ յոդնու-
թիւն առնելու համար , » ըստ մտերմարտար Պետքոսին , պատ-
մելով անոր կատակորէն զերմաներէն լեզուին հետ ունեցած
պայքարները : Պետքոս ձեռքերը դէպ ՚ի երկինք վերցնելով
« Ի՞նչ տեսակ հանգիստ է այդ , ըստ , բայց այսչափ դա-
տարկ կենալն ալ խիստ կարեոր բան մը չէ . վերջապէս եթէ
կ'աւղես կատարելսպէս հանգչիւ և զօրանալ , կարծեմ թէ գէշ
չէինք ըներ միատեղ աշխատելով : Ք-ժիշկը երեք ամիս ըստած էր ,
ահաւասիկ գրեթէ երեք ամիսը անցաւ , և եօ նորէն զիբքերս
ահաւասիկ գրեթէ երեք անոր զիտյածներս միաքս կ'ուզան :
ձեռք առի , և զրեթէ բոլոր զիտյածներս միաքս կ'ուզան :
Ասիկայ մեծ բան մը չէ մասցեալ սորվելիքներուս հետ բաղդա-
աելով , » յաւելցոյ Պետքոս հառաչելով մը :

Ելիղաբէթ կը նյայէր իւր եղբօր . և փաքը ինչ խորամանէ
ժամանակ մը իւր շառը թերուն վըայ կ'երևէր : Ելիղաբէթ ըընէ Սիւրա-
ժպիտ մը իւր շառը թերուն վըայ կ'երևէր : Ելիղաբէթ ըընէ Սիւրա-
ժպիտ սիբուլ երջանկանալէ ՚ի վեր՝ աւելի զուարթ էր . և
պախի սիբուլ երջանկանալէ ՚ի վեր՝ աւելի զուարթ էր . և
իւր եղբարբը կը խնդիրին անոր տլայի մը անհօգութեամբ եր-
բեմակի ծիծաղիլը աեւնելով : Ելիղաբէթ չէր պատասխաներ ,
և Պետքոս փօխագարչաբար նայեցաւ նմա զարմացմամբ : Ան-
միջապէս Պետքոսի շղողուն բայց յուրա նայուածքը՝ իր հա-
մարձակութիւնը ստանալով իւր աշերը խոնարհեցուց , « Դու
կը յիշես ինչ որ երբեմն ես կ'ըսէի , թէ երբէք կ'նոյ մը զի-
կը յիշես ինչ որ երբեմն ես կ'ըսէի , թէ երբէք կ'նոյ մը զի-

քէթ գորովակիր բայց յաղթական կերպով մը դլուիլ շարժեց *
« Իրաւունք ունիս , շարունակեց պետքոս , միայն հիւանդա-
նալու համար չէ որ կ'ըսէմ այս խօսքս , նոյն խիլ մնա-
պարծութեանցս միջոցին կ'զբայի թէ գուցէ օր մը պիտի զամ
և քու օղնութիւնդ խնդրեմ . դու միայն մեր հօրը գիտութեան
ժառանգութիւնը համբարեցիր : Ինձ պիտի օղնմո այնպէս չէ : »
Ելիղաբէթ ոտք ելաւ , և տեսնելով որ Ճշմարտութիւնը արմատակիլ եղած
էր , խոնարհութեան մէջ ըրած առաջին քայլով . ուստի Պետ-
քոսի այս յանկարծական փոփոխութիւնը ՚ի խորոց սրտէ յուղած
ըլլալով զինքը , զնաց եղբօր թիւնաթուին ետեկի կողմը անցաւ
և խանդականոք փարեցաւ անոր : Բարեկամութեան ցոյցերը
հաղուագիւտ էին անոնյ մէջ : Ելիղաբէթ ամէն բան իւր եղբարց
նուիրած էր , հարստութիւնը , մտաւոր կարողութիւնը , կեանքը
շա կը յապալեցյնէր անոնց համար իւր սիրելի ըընէին երջան-
կութիւնը , որ միանգամայն իւր երջանկութիւնը պիտի կազմէր .
բայց նա զդուշաւոր բնութիւն մ'ունենալով՝ յուղակի խանդա-
կանաց արտաքին նշաններ չէր տար : « Մարդ չը տեսա-
ծին ալ պէտք է որ հասասց , » ըստ էր բընէի , իւր
արտաքին ցուրտ ընթացքը արգարացընելու ատեն : Իւր անձ-
նանուիրութեան ապայոյցնէրը կը խօսէին իրեն համար :
Պետքոս իր ուսին կոթնցացած ձեռքը քաշելով՝ իւր շուրթե-
րուն տարաւ , և զաշնաղրութիւնը առանց ուրիշ խօսքի մը կըն-
քուեցաւ իրենց մէջ :

Ճետեեալ օրը զործի սկսոն . Ելիղաբէթ , իւր աշակերտը
նոր վրայ եկած ըլլալուն՝ այնչափ չէր նեղեր , Պետքոս նոյն
իւրին՝ որ սովորաբար խոհեմ էր . և փորձառութեան միջո-
ցաւ կը թուած ըլլալով՝ մատպութեամբ իւր ոյժը կը չափէր ,
երբ զիւրաւ ոչ ևս կարող կ'ըլլալ իւր գրահաշիւներուն լու-
ծութումը կանի : Ինչ ատեն ստանաւարանութեանց շղթայն զինքը
կ'սիսէր խոնչեցընէլ , կը զոցէին զիբքերը և լձին եզրը կ'երթա-
յին . եթէ ժամանակը ներէ ը շրջակայները պազցտ մը կ'ընէին :

ը յառաջանար , կը զրէր Էլիզաբէթ Պ . Սիւրայախի , բայց զերմաներէն սորվելու համար եկած չէմ հօս . տարբեր բան է պետրոսին օդնել իւր աշխատութեան մէջ , և տարբեր բան է ինեղք Մարկոսը յարտորւ աշխատութեան : »

Մարկոս է-ր բուլը եւանդեամբ է՝ աշխատեց փորձի մէջ , բայց նա կը հասկար , որ իւր փեսայուին դասերը իւր քրոջ դասերուն արժեքը չ'ունէին : Բընէ դիմած իր ոչ առանց զարմայնան , այլ զարովալիր սէդութեամբ մը , որ Էլիզաբէթ իրմէ աւելի մեծ յառաջադիմութիւն ըրած էր մաթեմաթիքի մէջ , քան թէ ինքը՝ որ կեդրոնական դպրոցին լաւ աշակերտունէն մէկը եղած ատենն անդամ՝ յառաջադիմած չէր սոյն ուսումնէն : Մարկոս պարզապէս կը հասկար որ իւր քոյրը մաս մէջ : Մարկոս պարզապէս կը հասկար որ իւր քոյրը ամենէն աւելի լաւ կը սորվեցնէր . « Առանց քեզի երբեք քննութեան պատրաստութիւնս պիտի շը կընամ դլուխ հանել , քքննութեան պատրաստութիւնս պիտի շը կընամ դլուխ հանել , կը զրէր նա շարունակ իւր քրոջը :

Պետրոս բժշկուած էր , և ամէն կերպով կազդուրած , մաքուր օդը , երկայն հանդիսար , պարզ զբօսանքները , դեղեքուր անդիմանը , զօրս իւր աչաց ներքեւ ունէր , շափազանց ցիկ աեսարանը , զօրս իւր աչաց ներքեւ ունէր , շափազանց աշխատութեամբ մը իւր խախտեալ ոյժը վերահսատատած էին կատարելապէս : Նա մեծյած էր , մօրուքը և պեխերը բուսած կատարելապէս : « Կա մեծյած էր , որոնց վրայ շատ կը հպարտանար : » Մարկոս խրամակին , որոնց զինուորի մը պէս մօրուքաւոր է կը զրէր բընէ , որու հատ զինուորի մը պէս մօրուքաւոր է կը զրէր ինքը միտքը պեխերուն Էլիզաբէթ հալորդած էր Պետրոսին խելքը միտքը պեխերուն մօտուած ըլլալը , և անշուշտ ապահով եմ որ Հէնրիին մօտուած ըլլալը , և անշուշտ ապահով եմ որ Հէնրիին մօտուած ըլլալը , և անշուշտ ապահով եմ որ Հէնրիին մօտուած ըլլալը :

Անտառին տունը տակաւին պէտք էր սպասել , Էլիզաբէթ Ա . Յակոբայ փողոցին վարձակալին ճանրայ տուած էր , և Ա . արարիի սկիզբը , չինգ ամիս անջատմանէ ետքը , Պ . արարիի սկիզբը , չինգ ամիս անջատմանէ ետքը , Պ . արարիի սկիզբը , նորէն միացած էին այն փոքրիկ գանձիւն չորս զաւակները նորէն միացած էին այն փոքրիկ գանձիւն մէջ , ուր այնչափ երկար ատեն՝ զբեթէ մարդկային սրահին մէջ , ուր այնչափ երկար ատեն՝ զբեթէ մարդկային ընկերութենէ մելուսայեալ ապրած էին : Մենակեցութիւնը ընկերութենէ մելուսայեալ ապրած էին :

և տիկին Տըլահէի նամակները սեղանին վրայ էին , որոի , մեծկալ կողով մը խոհանոցին մէջ՝ տան տիրուհւոյն խնամածութեան կ'սպասէր : Մարկոս և Հէնրի Փօրձի մէջ և շրջակայները եղած բարեկամներուն վրայ կը խօսէին , օրիորդ Լիւսէի անունը ստէպ Մարկոսի պատմութեանց մէջ կը յիշատակուէր . Էլիզաբէթ իւրավի միտքը կը գնէր հարց ու փորձ ընել բընէի : Պետրոս կը ծիծաղէր . « Մենք այս չափ մարդ ը ճանչցանք Մօնթրէի մէջ , կ'ըսէր նա , իսկ իմ խելքս միտք միայն Էլիզաբէթի վրայ էր : - Էլիզաբէթ մարդատեաց մէկ որ բնականապէս չը սիրեր իւր նմանները , ըստ իւր քոյրը ժպանէլով : - Դու պիտի պարտառիս ընկերային ըլլալ Փօրձի մէջ » և Հէնրիի այս խօսակցութեան միջոցին տանեածութիւն մէջ անդամն էր որ կը փարէր իւր քրոջը ըսելով . « Մօրեղորորդ անդամն էր որ կը փարէր իւր քրոջը ըսելով . կ'արձն կինը սաստիկ շատ կը սիրէ ճաշ տալլը : » Էլիզաբէթ կարծես թէ կը դողլար :

Ութ օրէն աւելի էր որ մոտպիւր կ'աշխատէին , բընէի այցելութիւնը փայլակի պէս անցած էր , Էլիզաբէթի հոգւոյն մէջ խորին և չինչ ուրախութիւն մը թողլով , որ կ'օգնէր իրեն իւր պարտքը լրացընելու մասին : « Կ'ապահովցընեմ իրեն իւր պարտքը լրացընելու մասին : կ'ընէք ինձ , նաև ի հեռուստ , զձեզ , որ մեծ օգնութիւն կ'ընէք ինձ , նաև ի հեռուստ , կը զրէր նա Պ . Սիւրպակին , և երբ դուք հոդ տեղ էք . . . » Էլիզաբէթ չէր համարձակեր ողյոն նիւթին վրայ երկարօրէն գրել , բընէ Բարիզ պիտի ճամանէր , որչափ որ երկաթուղին շուտ կինար բերել զինքը , բայց միայն պարտոց զդացումը , կ'արգիւէր զնա Փօրձի մէջ :

Մարկոս այնպէս կ'աշխատէր , որ երբէք աշխատած չէր . Պէտք իւր քրոջը փորձառութեան առջև : Մտադրութիւնը և յարատեռութիւնը իրեն սովորական բան մ'եղած էր , զործունեայ բընէի հսկողութեան տակ՝ բոլորավին գործերու նուիրեալ տան մը մէջ : Էլիզաբէթ չէր զադրեր ուրախութեամբ զարմանալէ , մը կը տեսնէր զՄարկոս մտաղիր է իւր տուած բացատրուերը կը տեսնէր նա եղօրը յօրանջումը և անդին թեանց , ոչ ևս կը տեսնէր նա եղօրը յօրանջումը և անդին մտառորական մէծ ձիքերով աղին նայիլը : Մարկոս թէեւ մտառորական մէծ ձիքերով

զարգարուած չեր , բայց հասարակի իմացականութիւնը բաւական էր իւր ձեռնարկած աշխատութեան : « Յաջողութեան մասին դրեթէ ապահով ենք , եթէ չը խռովի քննիչներու առջև , կը զրեր Էլիզարէթ առ Տընէ , այս հաստատապէս կը յուսամ թէ Պետրոս քննութեան մէջ յաղթանակը պիտի տանի . ուրախութիւն մ'է անոր հեռ և անոր համար աշխատիլը : »

Ժամանակը հասած էր , որ այս ցնծութիւնը իւր վախճանին մօտենար : Երբ Տընէ Սիւրպախ Բարիզ հասաւ երկու եղբարց քննութեան ներկայ գտնուելու համար . արմացաւ զարդացաւ տեսնելով Էլիզարէթի տաւապեալ կերպարանքը , նիշարութիւնը և զոհատ դէմքը : « Երբ դուն Սէն-Սիր և բազմարուեստեան դպրոցը ընդունուիս , այսինքն երբ ամուսնաս , հիւանդ պիտի իյնաս պատկնս , » ըստ նա յանդիմանական կերպով մը : Էլիզարէթ ոկառ խնդալ , և խոստովանեցաւ ըսելով . « Միայն քիչ մը յոդնած եմ : » Ընտանեկան հողը , ձեռագործը , և երեք երարդ՝ գասերուն կրկնութեան պաշաօնը , քննութեանց կրկնակին պատրաստութեան մը տազնապը , յուրակի Էլիզարէթը ուժամափ ըրած էին : Տընէ բռուսիլին նեղացաւ , երբ իմացաւ թէ սպասուհի մ'ալ չ'ունի :

« Միայն վարձուոր կին մը առտու կ'ուդայ առտնին ծառայութեան համար , ըստ Հենրին , և որովհետեւ Էլիզարէթի պէս տան տիկին չէ , և արդէն երկու անդամ փոխելու պարտաւորեցանք (պարագայ մը որ ձանձրոյթ կ'ուտայ Էլիզարէթի) անոր համար ամէն բան ինքը կ'ընէ :

— Ահաւասիկ հիմայ հասկցայ պատճառը , թէ ինչու իմ հարցմանց չեր պատասխաներ նա , » ըստ Սիւրպախ , և մի և նոյն իրիկուն դրեց իւր մօրը , որ իրեն Շամբանեացի կին մը զրկէ : « Անտառին տան համար պիտի կրթես զան , » ըստ Էլիզարէթի : « Նա կը նեղանար Տընէի դէմ որ առանց իրեն հետ խորհրդակցելու այսպիսի անօրինութիւն մ'ըրած էր : Ամիկայ միջոց մէկը օրիորդ առ Պանվիլի բերանը զոցելու , որ միւս երջան լութիւնը իրեւ երաշ մը կ'ընդնշմարէր պատցին մէջ , և որու վրայ չեր համարձակեր վստահիլ :

Եղբայրասիրական զործը քիչ առենէն պկան լրանար , ուժօրէ ՚ի վեր քննութիւնները վերջայած , և երկու եղբայրք ըստունելի հրատարակուած էին . այս բանս Տընէ կը հաստատէր քննիչէ մ'իմացած ըլլալը , թէ Պիտրոս քննութիւնը փառաւոր կերպով անցուցած էր . որու անձկանօք կ'սպասէին : Եթէ Էլիզարէթ տակաւին առանձին մնար , պիտի իրէր երկար ժամանակ իր մտատանջութիւնները , բայց Պ Աիւրպախ ան տեղ հալորդակցութիւն ունէր , և իւր բոլոր բարեկամները սոք հանած էր արդինքը հասկնալու համար :

Էլիզարէթ պատուհանին քով կ'աշխատէր , ասեղին կանոնաւոր և միօրինակ շարժմանը՝ իր սրանեղութիւնը հանգարանցընել ջանալով : Արքի վրայ կայնած , աչերը իւր զործին յառած , կ'ուզէր օրուան վերջալցուէն օգուտ քաղել , լմնյնելու համար բազմաթիւ շարաթներէ ՚ի վեր՝ մտաւոր աշխատութեանց պատճառաւ՝ իւր կողովին մէջ կարկանդակ տան ակնարկ զիրուած ձերմակելէնները : Էլիզարէթ ատեն ատեն պատուհանին դէպ՝ ՚ի փողոցը , քանզի միշտ մը կը նետէր պատուհանին դէպ՝ ՚ի փողոցը , պատուհանին դիրին թաց կը վազէր առանց իւր աշերը ըստ սովորականին վերին դստիկնը վերցընելու , ներս մտաւ և շուտուփոյթ վեր ելաւ : Էլիզարէթ դուռը բացաւ , երբ Տընէ ձեռքը զանգակին վրայ կը գնէր :

« Ընդունուեցան , » պոռաց Տընէ :

— Երկո՞քն ալ :

— Երկուքն ալ , բայց յայտնի չէ տակաւին որ կարդին մէջ . * Տընէ նորէն զոցեց դուռը , եթէ իր թեսով չօգնէր Էլիզարէթի՝ նա չը պիտի կրնար սրահը իւր աթոռին վերագունական տան Տընէի հասնիլը , և լուսութեամբ դուրս ելած էր անոր համար գուռը բանալու . Պ Սիւրպախի բերած ուրախալի լուրը իւր եղբարց հաղորդած ատեն՝ ձայնը կը գողգողար , ինչ ատեն անձնք անհոգած ատեն կը կարդային : Տընէ սպասած էր որ Էլիզարէթ զութեամբ կը կարդային : Տընէ սպասած էր ատետելու , անոր թողլով այդ միայն կարող ըլլայ անձամբ ատետելու , անոր թողլով այդ լուրը իմացրնելու ամբողջ հաճութիւնը :

* Դաբացի ժննութեանց համար՝ էրենց գունը պատրաստուած երիսաւ ուսումնական պատրաստութեանը ուրուի եղելունիւն մ'է :

հարստութեան միացորդը՝ համեստ օժիտ մը պատրաստելու, հանդերձանքը պատշաճապէս կարգի դրուելու և Մարիտոց հանդերձանքը պատշաճապէս կարգի դրուելու և Մարիտոց հանդերձանքը վրայ քար չը զետեղելու դործածուած էր :

« Տակաւին ստակ կ'աւելնայ, » ըստ էր Ելիլարէթ բընէի,

երբ պէտք եղած բաները զնեց լինցուց .

— Այս միացորդ ստակը չէ նրիի անուանը շահու դիր, » Պատառ Պատառ : Փոքրիկ աշակերտը պարկեշտութեամբ ըստ Պ. Սիւրպախ : Փոքրիկ աշակերտը պարկեշտութեամբ կ'ափահնով ցընէր, « որ Ելիլարէթի տունը մալով իւր ուտեստի ծախըրը պիտի վճարէր, Պետրոսի և Մարիտուալ իրենց ծախտց պիտի բաւէր :

« Ապահով ես լատիներէնը մոռցած չըլլալուդ վրայ, հարցուց Ելիլարէթ, երբ ըլնէ չէնրիի առանձի կրթութեան վրայ կը խօսէր : Երկար ատենէ ՚ի զեր է որ ոչ ևս կրնամ վրայ կը խօսէր : » Պ. Սիւրպախ ըստնել անոր իւր պարտաւորութեանց մէջ : » Պ. Սիւրպախ ըստնել անոր իւր պարտաւորութեանց մէջ :

« Ի՞նչպէս կը նախառես զիս : Ենցեալ տարուան հոկտեմբեր ամիսն ՚ի վեր՝ նորէն իմ դասական դիրքերս ձեռք տեսմեր ամիսն ՚ի վեր՝ նորէն իմ դասական դիրքերս ձեռք տեսմեր ամիսն ՚ի վեր՝ նոր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ : » Ելիլարէթ իւր ամուսուոր չէնրին հոն հետաք պիտի ըլլայ :

Ծընէ կը սխալէր այսպէս խորհնչլով և յուսալով, Ելիլարէթ այս կիներէն էր, « որ Աստուած ստեղծած է ինչպէս լաւ օրեայն կիներէն էր, որ Համար ստեղծած է ինչպէս լաւ օրեայն կիներէն էր, որ Համար : Նա ըը պիտի ընդունէր, ըու, նոյնպէս զէշ օրերու Համար : Նա ըը պիտի ընդունէր, եզզ պիտի կրնար ընդունիլ չեշտին և քողցը կեանք մը, եզզ պիտի կրնար ընդունիլ չեշտին և քողցը կեանք մը, երբ իւր աբուսինու իր քողցը կեանքի վիշտերու պիտի հանդին երբ իւր աբուսինու իր քողցը կեանքի էր, երալածէն աւելի երածանիկ . պէտք : Ելիլարէթ երջանիկ էր, երալածէն աւելի երածանիկ . պէտք : Ելիլարէթ երջանիկ էր, երալածէն աւելի երածանիկ . պէտք : Ելիլարէթ երջանիկ էր, երալածէն աւելի երածանիկ . պէտք : Ելիլարէթ երջանիկ էր, երալածէն աւելի երածանիկ . պէտք : Ելիլարէթ երջանիկ էր, երալածէն աւելի երածանիկ . պէտք : Ելիլարէթ երջանիկ էր, երալածէն աւելի երածանիկ . պէտք :

խորհէին մեծ ձեռնարկութեանց վրայ, Գօրծի դործաւորաց, անոնց կանանց և տղայոյ մէջ. բայց Ելիլարէթ մեղմով մը կը դիմագրէր՝ երբ իւր ամուսնոյն վրայ կը աեսնէր ամէն գժուարութենէ և նեղութենէ զինքը չեւի պահելու միասում մը :

« Նուազ կը յուսաս Տիրոջը վրայ, կ'ըսէր Ելիլարէթ, երբ նա ուղի՝ այն ժամանակ միայն ճանբուդ վրայ փուշի կը կանդիպիս : » Նոյն ատեն ըլնէ կ'ամշնար, ինչու որ իւր կինը իրաւունք ունէր :

Արդէն ութ օրէ՝ ՚ի վեր Ելիլարէթ անոնը փոխած էր ՚ի մեծ ուրախութեն իւր եղբարց, որոնք ամէն առթի մէջ զնա Տիկն կը կոչէին Երիտասարդները Ա. Յակոբայ փողոցէն ելած էին « իրենց յատուկ զօրանցները » մտած էին, ինչպէս կ'ըսէին իրենքի : Ա. Յակոբայ փողոցին փոքր յարկին մէջ զնէ կ'ըսէին կապուէին, Ելիլարէթ կ'ուղէր քանի մը մասնաւոր կարասիներ Գօրծ տանիլ, և կը ցաւէր իւր հին կահերը Հրապարակաւ ծախէլու պատրաստուած ըլլալուն :

« Կ'ըսես որ մայրդ անտառին տունը կատարելապէս կահաւորած է, կը հարցունէր նա տասներորդ անգամ ըլնէի, որ սաստիկ զբաղած էր փոխադրութեան կառքերուն մէջ զնել տալու Ճերմակելէներու դարանները, անկողինները, հին դաշնամուրը, որոնց Ելիլարէթ սովորութեամբ և յիշատակով յարած էր :

— Անտառին տունը զքեղ ընդունելու Համար պատրաստ է, մայրս չընդունած ադամանդներուդ բոլոր ստակը պյուրանին նուիրեց :

— Ի՞նչ պիտի ընէի արամանդը . . . : Արդի պահած՝ մատանիներու Համար զիս կը յանդիմանես : » Պ. Սիւրպախ իւր կնոջ ձեռքէն բունց անոր անցեալ կենաց փորձանաց մէջէն, այն միջոցին՝ ուր աղքատութիւնը ՚ի մօտուսա կը Ճնէր զնա : Ելիլարէթ երբէք մաքէն անցուցած չէր մօրը կրած զնա : Ելիլարէթ երբէք մաքէն անցուցած չէր մօրը կրած ծանրազին մատանիներէն մէկն իսկ ծախէլ, զոր՝ Հայրը իր մասը գրած էր մօրը մահուանէ եսքը :

« Ես միայն ըսի թէ գու վաճառականութեան բնաղուամ

չունիս , ըստ թշնամքեռքը պազնելավ . Ես կը հաստատեմ գարձեալ թէ անարդինք դրամաղլուխ մ'է այն :

— Եւ ամէն ինչ որ կ'ուզէիր ինծի տալ , իստա մնձ շահմը պիտի բերէլ :

— Ես չէի տուողը , այլ մայրացէր , պատասխանեց ըընէ՝ Ես ընելիք պարգևիս վրայ մտածած եմ , և առանց իւր կարծիքը բացատրելու , վերադարձաւ իւր փոխադրութեան գործոյն :

Մեկնած էին 'ի Փօրժ , առանց էլիզարէթ կարող ըլլալու բան մ'իմանալ իւր կարասեայ ինչ ըլլալուն վրայ : « Երբ ծախուի , պիտի զիտնանք զայն , » կը պատասխանէր միշտ ող . Սիւրպախ . և իւր կինը սովորաբար զան՝ իւր գործոց մէջ ճիշդ և նյու իսկ մանրակելիտ ըլլալը կը տեսնէր , կը զարմանար սակաւ ինչ այն վստահութեան վրայ , զոր նա կը ցուց ցընէր վաճառման զրասենեակի պաշտօնատարներուն : Անտառի պունը պիտի չը կրնար ասկէ աւելի մէկ կտոր իսկ կարասի առանուլ :

Պ . և ամէին Տըլահէ սկսած էին իրենց հարսը չափաղանց սիրել : « Ճանաբարդութիւն մը պիտի ընեմ , ըստ առտու մը ող . Սիւրպախ , կ'ուզիս ինծի հետ զալ :

— Անշուշտ , « ծանրաբարոյ էլիզարէթ , որ յանկարծառ կան զուարձութեանց քիչ ընտելացած էր՝ և ներկայիս մէջ ունեցած համեմատական դատարկութեան վրայ կը զարմանար , և երբեմն կը ձանձրանար . և իւր ամուսնոյն ընկերակցութեամբ ընելիք հաճութեան վրայ խորհելով կը կարմրէր , թեամբ ընելիք հաճութեան վրայ խորհելով կը կարմրէր , և որ ըստ օրէ անոր սէրը կ'աւելնար թընէի նվայ : « Աւոր պիտի երթանք , երբ պիտի մեկնանք , » կ'ըսէր :

— Կահանգին միւս ծայրը պիտի երթանք , վաղը պիտի մեկնիր : Հետո փոքր սնառւկ մ'աւ , կարելի է շաբաթ մը շը գանք :

— Հասաւ Հէնրին :

— Հէնրին իր զլութը կը ճարէ : « Ասկէ աւելի բան մը չը սառաւ . Էլիզարէթ հնաղանդիւ սորվելու մասին՝ քիչ մը ներութիւն կը կրէր . բայց մինչեւ ցայն վայր վստահութիւն սորութիւն կը կրէր . բայց մինչեւ ցայն վայր վստահութիւն սորութիւն կը կրէր :

վելու մասին չէր սպասած , ուստի և ուրախ դուարթ պատրաստուեցաւ :

Արդէն անոնք քանի մը ժամէ 'ի վեր ճանրայ ելած էին երկաթուղեայ քառուղիներուն վրայ , և կառախումբը շուտ չէր քալեր : Ծընէ անհամբերութիւն կը ցուցընէր : Աերջապէս փոքր կայարանի մը առջեւ կեցան : Էլիզարէթ զլու խը դունակէն դուրս հանեց . « Լարախն է այս , և պոռաց նա :

— Այս , Լարախն է :

Պ . Սիւրպախ անտարբեր դէմբ մ'աւնէր , բայց կը ծոռելը գունակը բանալու , և « իջնանք հոս , » կ'ըսէր :

— Այս :

— Բայց այն կայարանն է այս՝ ուր Թրէյլ երթայու համար կանդ կ'առնէինք , այս բանս արդէն քեզ ըսած էի այնպէս չէ :

— Այս :

Իրնէ խիստ կարճ կը խօսէր , իւր կինը լոեց : Փոքր կառքի մէջ նստան , կառասիանը երբեք չը հարցոց մէր երթալին , և մեկնեցան :

Էլիզարէթ չէր խօսեր , կառքին մէջէն դէպ 'ի դուրս ծոռելով կը նկատէր այն երկիրը , որու ամենէն փարք մասերը իւր յիշողութեան մէջ կ'արթնային . բայց ճանրուն ծայրը տեսաւ մարդակը և ապահովաբէս հասկցաւ , որ ստուդի թրէյլի առջեւ անցնող այն ճանրուն մէջ կը գտնուի : « Հիմայ մէր կ'երթանք , » կը հարցընէր իւրովի , չուզելով կառասիանին առջեւ հարց և փորձ ընել Պ . Սիւրպախի : Իւր հին բնակութեան շրջակայից մէջ , ոչ վաճառական մը և ոչ թընէի հետ գործ ունեցող արհեստաւոր մը զտնուիլը զիտէր : « Անշուշտ ամէն բան փոխուած է , կ'ըսէր իւրովի , ես միայն չը փոխուեցայ , սիրսաւ տակաւին կը բարախէ Թրէյլի ճանրուն վրայ . բայց գէթ կարմղ ըլլայի ծառուղին վրայ հետիւնք քալել :

Նոյն վայրկենին Պ . Սիւրպախ հրաման կ'ընէր կառքը կեցնել , կարծես թէ Էլիզարէթի զաղանի մասիս հութիւնները գուշակած էիր :

« Ճատ գոհ պիտի ըլլաս , եթէ քանի մը քայլ ուրբով
քալես , ըստ նա :

— Հապա ժամադրութեանդ տեղը :

— Աճապարելու պէտք չունիմ :


Էլիզարէթ լաւ չէր զիտեր թէ գառնութիւնը կամ ուրախու-
թիւնը կը յաղթանակէր իւր սրտին մէջ , նորէն տեսնելով
թրէյլը : Այլ իւր ամուսնոյն թևին կոթնելով , կը յառաջա-
նար լուսթեամբ երկայն ծառուղիին մէջէն . ուր վերջին ան-
դամ քալած էր ձիւնի մրրիկի մը մէջէ անցնելով , ինչ ատեն
դեռ հայրը քանի մը օրուան մեռած՝ և զինքը միսմինակ որբե-
րու գլուխը թողլոցած էր : Իւր ոտքերուն տակ կոխած չոր-
տերւներուն շաշիւնը կը յիշեցրնէր իրեն՝ մի և նշն ծառու-
ղիին մէջ իւր հօր ըրած պայուները , և այն օրը՝ ուր նա
առջեւը հայելու կ'երթար : Իւր հողին իիշտակներով լի էր :

« Ծառուղիին եզրը կը հասնէին , Էլիզարէթ գլուխը վերցոց , և աեսաւ իւր առջեւը փոքրիկ տունը , համեստ և
զուարթ թովմաս առաջուան պէս հոն էր , Հենրիին դէմքը
կը տեսնուէր հեռուանց փոքրիկ սրահին սրատուհանին մէջ ,
որ ծափ կը զարնէր . Էլիզարէթ կանդ առու և դառնալով
դէպ 'ի իւր ամուսինը . « Արդեօք երազ կը տեսնեմ , հար-
ցոց :

— Ո՛չ , սիրեցի Էլիզարէթս , ահաւասիկ քեղի ընելիք պար-
դես . Թրէյլը ծախու հանուած էր և ես զայն զնեցի . Հի-
մայ քուկդ է այն , և քու անուանդ գրուած՝ ամուսնական դաշ-
նալրին մէջ . զոր առանց կարդալ ուզելու սորորագրեցիր :

Էլիզարէթ բան մը չէր հասկնար , հաստատուն քայլով մը
ներս մտաւ , առանց աջ և աչեակ նայելու , սրահին դրան
առջեւ չը կեցաւ նա , զոր կը բանար Հենրի խնդալով , Էլիզա-
րէթ իւր հօրը դահլիճը բանալով ներս մտաւ : Բան մը փոխ-
ուած չէր , Ա . Յակոբայ արուարձանէն վերցուած բոլոր կահ
կարպահները իրենց առջի տեղը նորէն դրուած էին :

սին հոգածութեամբ մեծկալ թիկնաթոռ մը դրուած էր . դրա-
սեղանին առջէ : « Ահա այս տեղն է՝ որ պիտի աշխատի Պ .
Սիւրպախ , » ըստ էր նա իւրովի : Էլիզարէթ գրասեղա-
նին առջէ ծունը դնելով՝ գլուխը թիկնաթոռին թեկին վրայ
կութնցուց : « Հնա զնա գտայ , » մրմնաց նա , պահ մը բա-
ցարձակ լուսթիւն պահելէ ետքը : Անցեալին ցաւալի յիշա-
տակները իւր հոգւոյն մէջ կը նորոգուէին . կը կարծէր թէ
առջի օրերու դաման առանձնութեան մէջ նորէն կը գտնուէր .
բայց աշերը վեր վերցընելով՝ տեսաւ իւր ամուսինը դէպ 'ի
իրեն ծռած , « Աստուած ամենաբարի է , » ըստ Էլիզարէթ
ոտք եւնելով , իր նոր կեանքը ձեռք առաւ , և փոքր ինչ յու-
զեալ զրկեց Հենրին , որ դրան առջէ կեցած էր : « Միահա-
մուռ թէ անցեալն է այս և թէ ապագայն , » ըստ Պ . Սիւր-
պախ , Էլիզարէթի նայուածքին պատասխանելով :



ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ

| | ԵՐԵՎ |
|-------------------------------------|------|
| ԳԼՈՒԽ Ա. Զգուշութիւն և վաստահութիւն | 5 |
| » Բ. Որբերը | 10 |
| » Գ. Թրէյլի աղարակը | 17 |
| » Դ. Յայտնութիւնք | 25 |
| » Ե. Ապշտութիւն | 30 |
| » Զ. Արկածք | 36 |
| » Է. Գարման | 39 |
| » Ը. Ապարէինում | 43 |
| » Թ. Աղէտք | 51 |
| » Ժ. Յայտնութիւնք | 55 |
| » ԺԱ. Փոփոխութիւն | 60 |
| » ԺԲ. Տեղեկութիւն | 66 |
| » ԺԲ. Սեղեկութիւն | 71 |
| » ԺԳ. Սկիզբն երկանց | 78 |
| » ԺԴ. Հանդարտութիւն | 85 |
| » ԺԵ. Առաջին ամպը | 90 |
| » ԺԶ. Անկարողութիւն | 95 |
| » ԺԷ. Այցելու մը | 101 |
| » ԺԸ. Բարեկամ մը | 107 |
| » ԺԹ. Անյաջողութիւն | 112 |
| » Ի. Ճանրորդ մը | 118 |
| » ԻԱ. Դժուարին ժամանակներ | 129 |
| » ԻԲ. Օգնութիւն | 130 |
| » ԻԳ. Խնդիր մը | 144 |
| » ԻԴ. Մըցում և յալթութիւն | 150 |
| » ԻԵ. Գործին լրումը | 158 |
| » ԻԶ. Փեսային պարտեը | 158 |

ՎՐԻՊԱԿԲ

| ԵՐԵՒ | ՏԱՂ | ԱԼ-Լ | Ո-Ն-Լ |
|------|-----|----------------|----------------|
| 1 | 3 | 'ի Գ-աղսիերենէ | 'ի Գ-աղզիերենէ |
| 5 | 3 | paravant | paravent |
| 21 | 15 | * ՍԵՆ-սիրի | ՍԵՆ-Սիրի * |
| 34 | 24 | աետրակին | աետրակին |
| 57 | 17 | կարդացիք | կարդացիք |
| 59 | 5 | զործած էր | զործած էր |
| 61 | 5 | կը դողդղար | կը դողդղար |
| 62 | 17 | մօր եղբայր | մօրեղբայր |
| 78 | | Գլուխ ժԴ. | Գլուխ ժԴ. |
| 82 | 10 | Հանդարտութիւն | |
| 92 | 5 | Լավլի՛ | Լավլէ՛ |
| 93 | 14 | Ըն | Ըն |
| 96 | 6 | լմնցնէր | լմնցընէր |
| 155 | 4 | կը | կը |
| 155 | 7 | որսի, | որսի |
| 159 | 12 | պեարոս | պետրոս |
| | | ՀԸ | ՀԸ |



